

6348

6349

hansen of.

perfecta 66p

Sum IV h. VIII

Sum V h. IX

Sum V h. X

1869p

84

2-66

Թ Ա Ո Ր Ա Ռ Ն Ե Ր

ՎԵՐԳՐՕՐ ՀԻՒԿՕ

ԹՂՈՒՆՈՒՆԵՐ

ԹԱՐԳՄԱՆԵՑ

ԳՐ. ՉԻԼԻՆԿԻՐԵԱՆ

ՄԱՍՆ ՀԻՆԳԵՐՈՐԴ

Տասնեքորդ հատոր

ՏԵՐ ԵՒ ՀՐԱՏԱՐԱԿԻՉ

ՏԻԳՐԱՆ ՅԱՐՈՒԹԻՒՆ ՏԷՏԷԱՆ

ՁՄԻՔԵՆԵԱ

ՏՊԱՐԱՌՈՒԹԻՒՆ ՏԷՏԷԱՆ

1870

ԹՂՈՒԱՌՆԵՐ

ՄԱՍՆ ՀԻՆԳԵՐՈՐԴ

ԺԱՆ ՎԱԼԺԱՆ

ԳԻՐՔ ՀԻՆԳԵՐՈՐԴ

ԹՈՌՆ ԵՒ ՀԱԻԸ

ԳԼՈՒԽ ԱՌԱՋԻՆ

ՈՒՐ ՆՈՐԷՆ ԿԸ ՏԵՍՆՈՒԻ ԶԻՆԿԷ ՍԳԵՂԱՆԻ ՈՒՆՆՅՈՂ
ԺԱՌԸ

ՄԵՐ այս պատմած գէպքերէն ժամանակ մ'ետք Պու-
լաթբիւէլ սաստիկ յուզմունք մ'ունեցաւ :
Պուլաթբիւէլ Մօնֆէրմէյլի այն ուղեգործն է որ արգէն
փոքր ինչ նշմարուեցաւ այս գրքիս խաւարին մասերուն մէջ :
Ինչպէս ընթերցողը կը յիշէ թերևս, Պուլաթբիւէլ շփոթ
և զանազան իրերու զբաղեալ մարդ մ'էր : Քարեր կը կրտ-
րէր և ուղեորներուն ֆրաս կուտար մեծ ճամբուն վրայ : Այս
հողապործ և զողն երազ մ'ունէր. կը հաւտար թէ Մօնֆէր-
մէյլի անտառին մէջ պահուած գանձեր կան : Կը յուսար
թէ օր մը ծառի մը ստորտը հողին տակէն ստակ պիտի գըտ-
նէ. առ այժմ անցորդներուն զբպանին մէջ ստակ կը փըն-
տուէր յօժարակամ :

Սակայն հիմա խոհեմ էր ան : Գեռ նոր կըրցած էր ագա :

տիւլ ոստիկանութեան ձեռքէն : Ինչպէս զիտե՛նք արդէն , ժծուարէթի սենեկին մէջ նաև ան գտնուած և միւս աւազակներուն հետ բռնուած էր : Մոլութեան մ'օղտակարութիւն . իր զինեմոլութեան շնորհիւն ազատած էր : Երբէք կարելի չեղաւ ճշդապէս հասկնալ թէ արդեօք իբր զող հօն էր ան թէ ոչ իբր կողոպտուող : Գաւաճանութեան զիշերն անոր ստուգապէս զինով ըլլալուն պատճառաւ հրամանագրի մը համեմատ անտեղի սեպուելով իրեն դէմ բացուած դատը՝ Պուլթրիւէլ արձակուած և նորէն իր ազատութիւնը գտած էր : Ալեքստին Կանեիէն դէպ 'ի Լանեի տանող ճամբան դառնալով սկսած էր վարչական հսկողութեան ներքեւ և Պետութեան հաշուին քարայտակ շինել աւազուտ ճամբաներու տակ . այսպէս կաշխատէր՝ խոնարհ կերպարանքով , կարի խոհուն դէմքով , փոքր ինչ պաղելով զողութեան մասին որ մազ մնաց 'ի կորուստ պիտի մատնէր զինքը , բայց աւելի արգահատութեամբ դէպ 'ի զինին դառնալով որու շնորհիւ կրցած էր ազատիլ :

Իսկ այն յուզմունքը զոր ունեցաւ իր ուղեգործի հղին դաւարաչէն յարկին ներքեւ պատասպարուելէն քիչ մ'ետք , հետեւալն է :

Օր մը Պուլթրիւէլ՝ իր սովորութեանը համեմատ արևուն ծագումէն քիչ մ'առաջ երբ իր գործին , և թերևս դարանակալութեան տեղը կերթար , ոսանրուն մէջէն մարդ մը նըշմարեց որու կունակը տեսաւ միայն և որու կերպարանքն 'ի հեռուստ և վերջալոյսին բոլորովին անծանօթ չեղեցաւ իրեն : Պուլթրիւէլ թէև զինով՝ անսխալ և յստակ յիշողութիւն մ'ունէր , դէն պաշտպանողական այն ամեն անձերու համար որք փոքր ինչ կուի ունին օրինաւոր կարգաւորութեան հետ :

— Ինձի կուզայ թէ սա մարդին նման բան մը տեսած եմ , բայց ո՞ր ստատանային ծակը տեսած եմ , հարցուց իւրովի :

Սակայն բան մը չկրցաւ պատասխանել ինքնին . ըսաւ միայն թէ ան կը նմանէր մէկու մ'որու հետքն իր մտքին մէջ մնացած էր պնտրոշապէս :

Բայց Պուլթրիւէլ չյաջողելով ըմբռնել նոյնութիւնը , համեմատութիւններ և հաշիւներ ըրաւ : Այս մարդը տեղացի չէր : Գուրսէն եկած էր : Հարկաւ հետի եկած էր , վասն զի այս միջոցիս ամենեին հասարակային կառք մը շանցնիր Մօնֆէրմէյլէն : Գիշերն 'ի բուն քայլած էր : Ուսկէ՛ կուգար : Մօտ տեղէ մը , վասն զի ոչ պայուսակ ունէր , ոչ ալ ծրար : Անշուշտ Բարիդէն : Ինչ բան ունէր այս անտառին մէջ . ինչու այսքան կանուխ հօն կը գտնուէր . ինչ ընելու եկած էր :

Պուլթրիւէլ գանձը բերաւ միտքը : Այնքան պեղեց իր յիշողութիւնը որ վերջապէս կրցաւ աղօտ կերպով մը յիշել թէ շատ տարի առաջ արդէն ասանկ զգուշութեան նշան մը ևս ունեցած էր մարդու մը նկատմամբ որ թերևս այս մարդն էր :

Այսպէս խորհելով նոյն իսկ իր խորհրդածութեան կշիռին ներքև ծուած էր գլուխը . բնական այլ ոչ այնքան հանճարեղ բան : Երբ վեր ըրաւ գլուխը , ալ բան մը չկար : Մարդն անհետ եղած էր անտառին և մթնշաղին մէջ :

— Կրողը տանի , ըսաւ Պուլթրիւէլ , պիտի գտնեմ զինքը : Երևան պիտի հանեմ սա թաղեցիին թաղը : Բաթրօն-Մինէթի սա թափառականը պատճառ մ'ունի . պիտի հասկընամ թէ ինչ է այս պատճառը : Իմ անտառին մէջ երբ մէկը զաղտնիք մը կուեննայ , պէտք է որ զիտնամ ինչ ըլլալը : Իր քրիչը առաւ որ խիստ սուր էր :

— Ահա բան մ'որով հողն և մարդ մը կը խուզարկուի , մրմուաց :

Եւ՛ դերձան մ'ուրիշ դերձանի մը կապելու պէս՝ կրցած ինչափ ոտքերը մին միւսին ետեւէն յարելով այն ուղեղծին մէջ ուսկէ մարդը պարտաւորած էր երթալ , սկսաւ քայլել անտառին մէջէն :

Հարիւր քայլի չափ առնելէն ետք օգնեց իրեն արևն օք կսկսէր ծագիլ :

Հոն հոս աւաղին վրայ քայլի հետքեր , կոխկրտուած խոտեր , ճնշուած աւելուաներ , մացառներուն մէջ ծուռած նորածիլ օստեր՝ որք արթննալով ձգտող աղւոր կնիկի մը թեւերուն պէս կանկ կանէին շնորհալի յամբուլթեամբ մը՝ տեսակ մը հետք ցուցուցին անոր : Պուլաթրիւէլ այս հետքը բռնելով յառաջացաւ , ապա կորոյս զայն : Ժամանակը կանցնէր : Անտառին դէպ 'ի ներսը յառաջացաւ քիչ մ'ևս , և տեսակ մը բլուրի վրայ հասաւ : Կանուխ ելնող և 'ի հեռուստ Կիլերիի եզանակը սուլելով արահետէ մ'անցնող որսորդ մը ծառի մը վրայ մաղլցելու գաղափարը տուաւ Պուլաթրիւէլին : Սո թէև ծեր , բայց արագաշարժ էր : Թիթիւրի և Պուլաթրիւէլի արժանի բարձրաբերձ ոփի մը կար հոն : Պուլաթրիւէլ այս ծառին վրան ելաւ բարձրանալով որքան որ կրնար բարձրանալ :

Լաւ էր գաղափարը : Պուլաթրիւէլ՝ դիտելով առանձնութեան այն կողմը ուր անտառը բոլորովին խառնխուռն և վայրենական է՝ յանկարծ մարդը տեսաւ :

Հազիւ նշմարած էր մարդը , և ահա կրկին աներևոյթ եղաւ աս :

Մարդն անձառ տեղ մը մտաւ կամ՝ լաւ ևս է ըսել՝ սպրդեցաւ . այս անձառ տեղը բաւական հեռի էր և մեծ ծառերէ պահուած , բայց Պուլաթրիւէլ շատ աղէկ կը ճանչնար զայն , վասն զի հոն՝ երկանի քարերու մեծ դէղի մը քով՝ հիւանդ կասկեհի մը նշմարած էր , որ բուն կեղեին վրայ գամուած զինկէ տախտակով մը գարմանուէր էր : Անտառին այս անձառ տեղն այն վայրն է որ ժամանակաւ Պարիս կալուածքը կանուանէր : Հարկաւ տակաւին տեղն է քարերու դէզն որ չդիտեմ ինչ բանի գործածուելու սահմանուած է և որ երսուն տարի առաջ հոն կը տեսնուէր : Աչինջ կը հաւասարի քարերու դէզի մ'երկարակեցութեան , եթէ 'ի բաց առնունք ցցապատանէ չի մ'երկարակեցութիւնը : Առժամանակեաց են անոնք , բայց կապրին շարունակ : Ինչ զարմանալի պատճառ տեսելու համար :

Պուլաթրիւէլ՝ ուրխութեան արագութեամբն անմիջապէս վար դտաւ ինքզինքը՝ աւելի խնալով քանի՛ն իջնելով ծառէն : Արջը գտնուած էր . հիմա խնդիրը անասունը բռնելուն վրան էր : Հաւանական է թէ հոն էր այն համբաւաւոր գանձը զոր երազած էր ինք : Պզտի գործ մը չէր մինչև այն անձառ վայրը հասնիլը : Եթէ կազմուած շաւիղներէն երթար , ճիշդ քառորդ մը պիտի անցնէր , վասն զի հազարու մէկ օձաձև և դիմադիր պտոյտներ ունին անոնք : Եթէ ուղիղ դիժը բռնելով թփուաքէն անցնէր , ճիշդ կէս ժամի կը կարօտէր , վասն զի այս թփուաքը տարօրէն հոծ , խիստ փշտ և նախայարձակ է : Պուլաթրիւէլ ասի չհասկնալովը մեծապէս սխալեցաւ : Աւելի զձին հաւտաց . տեսութեան յարդէլի պատրանք մ'է այս , բայց շատ մարդերու կորստեան պատճառ կըլլայ : Թփուաքը թէև խիստ դժուարամտաչելի էր , բայց Պուլաթրիւէլ կարծեց թէ այն է լաւագոյն ճամբան : — Գայլերուն Քիօլիին փողոցէն երթամ , ըսաւ :

Պուլաթրիւէլ՝ թէև խտորնակի երթալու սովորած՝ այս անգամ ուղղապէս երթալովը սխալեցաւ :

Մացառներու կոխին մէջը նետուեցաւ համարձակութեամբ :

Մաքառեցաւ փշադափնիներու (houx) , եղիճներու , սպիտակ դժնիկներու , վայրի վարդերու , ուղտափուշերու , խիստ ցասկոտ մորենիներու հետ , և սաստիկ կեղեքուեցաւ :

Տեսաւ որ ջուր կար հեղեղատին վարը , և ստիպուեցաւ անկից ալ անցնիլ :

Քառսուն րոպէէն ետք Պլարիս վայրը հասաւ՝ քրտինքէն ողորում , ջուրէն թրջուած , շնչասպառ , կեղեքուած և վայրենադէմ :

Սակայն ոչ ոք կար հոն :

Պուլաթրիւէլ դէպ 'ի քարերուն դէզին քով վաղեց : Գէղն իր տեղէն ոչ շարժած , ոչ ալ առնուած և տարուած էր :

Իսկ մարդն անհետ եղած էր անտառին մէջ : Խոյս տուած էր , բայց ո՛ր , ո՛ր կողմէն , ո՛ր թաւուաքին մէջը : Գուշակելն անկարելի էր :

Եւ աւելի կսկծալին սա է որ քարերու դէզին ետեւը, զին-
կէ տախտակ ունեցող ծառին առջեւ դեռ նոր փորուած հող,
մոռցուած կամ ձղուած բրիչ մը և ծակ մը կար :

Գատարկ էր այս ծակը :

— Գո՛ղ, պոռաց Պուլաթրիւէլ իբր սպառնալիք երկու կը-
ռուփները հորիզոնին ցուցունեւրով :

ՉԼՈՐԻ Բ.

ՄԱՐԻՈՍ ԲԱՂԱՔԱՅԻՆ ՊԱՏԵՐԱԶՄԻՆ ԵԼՆԵԼՈՎ
ԸՆՏԱՆԵԿԱՆ ՊԱՏԵՐԱԶՄԻ ԿԸ ՊԱՏԵՐԱՍՏՈՐԻ

Երգար ժամանակ Մարիոս ոչ մնաւ, ոչ ալ բուժե-
ցաւ : Շարթներով տենդ ունեցաւ բանդադուշանքով, նաև
ուզղային բաւական ծանր ախտանշաններով զոր զլուխին
վէրքերուն սասանումները պատճառած էին աւելի քան թէ
բուն իսկ վէրքերը :

Շատ գիշեր մինչև առտու Գօզէթին անունը առաւ կրկնե-
լով և երեքներով տենդին սոսկալի շողակրատութեամբն և
հողեվարութեան տխուր յամառութեամբը : Քանի մը վէրքե-
քու լայնութիւնը սպառնական վտանգ մ'եղաւ, վասն զի լայն
վերաց թարախները կրնային միշտ ծծուիլ և հետեւաբար մեռ-
ցնել հիւանդը մթնոլորտային ինչ ինչ ազդեցութեանց ներ-
քև : Ամն անգամ որ օդը փոփոխութիւն մը կը կրէր, կամ
փոքրագոյն մըրիկ մը կնէնէր, բժիշկը կը վախնար. — Մա-
նաւանդ թէ թող վերաւորն ամենեկին յուզմունք մը չունենայ,
կը կրկնէր ան : Վէրքերը խառնակ և դժուարին կերպերով
կը դարմանուէին, վասն զի այն ժամանակ տակաւին երևա-
կայուած չէր սպեղանիները և կոտաները չբոցայով հաստատե-
լուն կերպը : Նիդօլէթ սպասուհին պատրոյզ շինելու համար
անկողնի սաւան մը վատնեց, ձեղունի մը պէս մեծ սաւան
մը, կըսէր ան : Վէրքերը քլորաշուրով և արծաթի բորա-

կածով լուալը մեծ դժուարութեամբ կըցաւ քաղցիկդին ա-
ռաջքը առնուլ : Քանի որ վտանգը շարունակուեցաւ, Պ.
Թիլնորման իր թոռին սնարին քով ահաբեկ կենալով Մարի-
ուսին պէս եղաւ, այսինքն ոչ մնաւ, ոչ ալ կենդանի :

Ամն օր, և երբեմն ալ օրն երկու անգամ սպիտակահեր
և խիստ մաքուր հագուած պարոն մը, — այս էր դռնապա-
նին բրած նկարագրութիւնը, — Պ. Թիլնորմանին տունը
զալով վերաւորին վրայ տեղեկութիւն կառնուր, և վէրքերը
դարմանուելու համար մեծ ծրար մը պատրոյզ կը յանձնէր :

Վերջապէս սեպտեմբերի 7ին, այսինքն Մարիուսին իր
հաւին տունը կիսամեռ բերուած ցաւալի գիշերէն ճիշդ չորս
ամիս ետքը բժիշկը յայտնեց թէ ալ կերաշխաւորէր վերաւո-
րին կեանքը : Ապաքինութիւնը ծրարեցաւ : Սակայն Մա-
րիոս երկու ամիսէն աւելի ևս պարտաւորեցաւ երկայն ա-
թոռի մը վրայ երկնցած կենալ անրակին խորտակումէն ար-
տադրուած դիպումներուն պատճառաւ : Միշտ կըլլայ սասանկ
յետին վէրք մ'որ չուզեր գոցուիլ և որ դարմանները կը
մշտնջենաւորէ 'ի մեծ ձանձրոյթ հիւանդին :

Սակայն այս երկարատե հիւանդութեան և ապաքինութեան
չնորհիւ Մարիոս դատաստանական հալածումներէ ազատե-
ցաւ : Փրանսայի մէջ բարկութիւն մը, նաև հասարակային
բարկութիւնը վեց ամիսէն աւելի չաւեր : Ընկերութեան ար-
դի վիճակին մէջ ապստամբութիւններն ամն մարդու յան-
ցանքը կը սեպուին բոլորովին, հետեւաբար այսպիսի ապրու-
տամբութիւններէ ետք աչք գոցելու հարկը կըզայցուի :

Չմոռնանք յիշել նաև թէ ոստիկանութեան պաշտօնեայ
Թիսդէի անվայել հրամանագիրն որով բժիշկներուն կը հրա-
մայէր վերաւորները մատնել՝ հասարակաց կարծիքը դայրացու-
ցած, և ոչ միայն հասարակաց կարծիքը այլ նաև ամենէն
առաջ թաղաւորը զայրացուցած ըլլալով, վերաւորներն այս
զայրոյթէն պատսպարուեցան և պաշտպանուեցան. և պատե-
րազմական ատեանները չհամարձակեցան անոնց և ոչ մին ան-

Հանդիստ ընելու, 'ի բաց առեալ այն վերաւորները որք կը
ուրին մէջ կալանաւոր եղած էին: Ուստի Հանգարտ ձգեցին
նաև Մարիուսը:

Պ. Թիլնորման նախ ամեն տեսակ անձկութիւններով և ապա
ամեն տեսակ հիացումներով զրաւուեցաւ: Մեծ դժուարու-
թեամբ կարելի եղաւ արդիւիւր զան իր գիշերները վերաւո-
րին քովն անցունելու: Իր մեծ թիկնաթուր Մարիուսին ան-
կողնին մօտ բերել տուաւ: պահանջեց որ աղջիկը տունին ա-
մենէն ընտիր ճերմկեղէններովը շինէ Մարիուսին վերացը
համար պէտք եղած բարձիկները և կապերը: Օրիորդ Թիլ-
նորման իբր խոհեմ և անդրանիկ անձ՝ ընտիր ճերմկեղէն-
ները խնայելու միջոցը գտաւ, հատապնելով սակայն հաւին
թէ կը հնազանդէր իրեն: Պ. Թիլնորման չհաւանեցաւ որ ի-
րեն բացատրեն թէ պատրոյդ շինելու համար հաստ կտաւը
հոլանտաական ազնիւ կառէն և մաշուած կտաւն ալ նոր կտա-
ւէն աւելի աղէկ է: Ամեն անգամ որ հարկ կը լլար Մարի-
ուսի վերաց սպեղանիները և կապերը փոխել և նայել, Պ.
Թիլնորման ներկայ, իսկ օրիորդ Թիլնորման ալ ամօթխածու-
թեամբ բացակայ կը գտնուէր: Երբ մտած միտերը մկրատով
կը կարուէին, այ, այ, կըսէր ծերուկը: Խիստ սրտառուչ
բան մ'էր տեսնելը թէ ան իր ծերունական մեղմ դողդոջու-
մնով ինչպէս թաս մ'օշարակ կուտար վերաւորին: Հազարու-
մէկ հարցումներ կընէր բժիշկին, և չէր նշմարեր թէ միշտ մի
և նոյն հարցումները կը կրկնէ:

Այն օրն որ բժիշկը Մարիուսին վտանգէ ազատ ըլլալը ի-
մացուց, ծերուկը ուրախութեամբ համակուած բանդադուշեց:
Վաթսուն Ֆրանք պարդեկեց իր դունապանին: Երեկոյին իր
սենեակը վերադառնալով Կեօզիկի պար մը պարեց բթամատովը
և ցուցամատովը բամբիւ կազմելով և յետագայ երգը երգեց:

Յուժէր է ճիշդ բոյն տարվուհիներու,
Հոն ծնաւ, սիրուն իսկն Յովհաննան:

Պաշտեմ սրտագին: անոր միջազգեստ
Խարեքայ.

Մէր, անոր սրտին մէջը կապրիս դու,
Վասն զի անոր սիրովստ, աչքին
Մէջ կը դնես քու, վիրատու, նիզակ
Խորամանգ.

Արոր Տխանէն աւելի կերգեմ,
Եռամդիս, սիրեմ ազնիս, Յովհաննան,
Եւաւ, իր երկու տոնքն կարծրածայր
Եւ հրգօր:

Ապա ծունը կրկնեց աթուի մը վրայ և Պասգ՝ որ կիսա-
բաց դունէն կը դիտէր զան՝ կարծեց սպահովապէս նշմարել
թէ կաղօթէր ծերուկը:

Պ. Թիլնորման մինչև անապեն գրեթէ հատապնած չէր Աս-
տուծոյ:

Ամեն անգամ որ վերաւորին վիճակը նոր բարւոքում մը
կառնուր, բարւոքում որ հետ զհետէ կը ծրագրուէր, և
հաւն ուրախութենէն այլանդակութիւններ, մեքենայական շատ
մը հրճուալի դործեր կընէր: Սանդուղներէն վեր ու վար
կեւեկէր առանց դիտնալու թէ ինչու կեւեկէ: Գրացուհի
մը սակայն աղւոր դրացուհի մը բողբոջին ապուշ կըթեցաւ
առտու մը մեծիակ ծաղկի փունջ մ'ընդունելով, զրկողն էր
Պ. Թիլնորման: Այս առթիւ էրիկը նախանձէն կուր բրաւ
կնիկին հետ: Պ. Թիլնորման իր սպասուհին Նիգօլէթը ծուն-
կերուն վրայ առնել կուղէր: Պարոն Պարոն կանուանէր Մա-
րիուսը: Անցե՛հ Հանրապետութիւնը կը գոչէր:

Ամեն րոպէ բժիշկին կը հարցունէր: Ա՛լ վտանգ չունի,
այնպէս չէ: Մարիուսին կը նայէր մամի յատուկ նայուածքով
մը: Գուրգուրանօք կը դիտէր երիտասարդը երբ կը ճաշէր
սա: Ա՛լ չէր ճանչնար ինքզինքը, ալ բանի մը տեղ չէր

դէներ ինքզինքը՝ Մարիուսն էր տան տէրը՝ ծերունկին ուրախութեան մէջ իշխանութենէ հրաժարում կար իր թոռն էր ան :

Իր այս բերկրութեան մէջ մանկանց ամենէն պատկառելին էր ան : Վախճալով թէ գուցէ կը յոգնեցնէ կամ կը ձանձրացնէ նորաբոյժը (convalescent), ետևը կը կենար անոր ժպտելու համար : Գոհ, զուարթ, կարի ուրախ, սիրուն և երիտասարդ էր ան : Իր սպիտակ մազերն անոյշ վեհուածիւն մը կուտային այն զուարթ լոյսին զոր ունէր իր երեսին վրայ : Պաշտելի է վայելչութիւնն երբ կը խառնուի խորշմներուն հետ : Երբ ծերութիւնը կը փթթի, չգիտեմ ինչպիսի արշալոյսով մը կը փողփողի :

Իսկ Մարիուս՝ դարմանութեամբ և խնամուելովը հանդերձ անխախտ զազափար մ'ունէր, այսինքն Գողէթ :

Տենդէն և բանդադուշանքէն ազատելէն ՚ի վեր ալ չէր արտաբերեր այս անունը, և կրնար կարծուիլ թէ ալ չէր մըտածեր անոր վրայ : Մարիուս կը լռէր, վասն զի հոգին այն անունին հետն էր :

Ձէր գիտեր թէ ինչ եղած է Գողէթ : Տը Վա Շանվերրի փողոցին բոլոր դէպքն ամպի մը պէս էր իր յիշողութեան մէջ, գրեթէ անորոշ ստուերներ կը ծփային իր մտքին մէջ, այսինքն էբօնին, Պալբոշ, Մապէօֆ, Թենարտիէները, և պատնէշին մուխին հետ տխրապէս խառնուած իր ամեն բարեկամները : այնպէս կը թուէր իրեն թէ Պ. Փօշլըվանին այս արինաբոյր արկածէն տարօրէն անցնիլը փոթորիկի մը մէջ հանդոյց մ'էր : Իր կենդանութեանը մասին ալ բան մը չէր հասկնար : չէր գիտեր թէ ով և ինչպէս ազատած էր զինք իր բոլորտիքը գանուողներն ալ չէին գիտեր որմէ և ինչպէս ազատիլը : Ըսուած էր իրեն միայն թէ գիշեր մը Ֆիլլ-Տիւ-Գալլէր փողոցը բերուած էր երկանիւով մը : Անցեալը, ներկան, ապառնին, ամեն բան ալ անորոշ զազափարի մը մառախուղին կը նմանէր իր մտքին մէջ : Բայց այս մառախու-

ղին մէջ անշարժ կէտ մը, յստակ և ճիշդ ծրարի մը կերևար, բան մը կար որ կրանիթեայ էր, որոշում մը, կամք մը կար, որ էր Գողէթը գտնել : Մարիուսին համար կեանքէ զազափարը չէր զանազաներ Գողէթի զազափարէն. սրտին մէջ վճռած էր չընդունիլ մին առանց միւսին, և անգրորուելի կերպով մ'որոշած էր իր աներևութացեալ Եգեմին վերադարձը պահանջել հաւէն, ճակատագրէն, դժոխքէն, վերջապէս որմէ որ պիտի ուզէր զինքը կենդանի մնալու բռնադատել : Այս վերադարձը խոչընդոտներ ունէր, զոր Մարիուս ինքն ալ գիտէր :

Պարագայ մը ստորագծենք հոս. իր հաւին բոլոր հոգատարութիւններն և բոլոր խանդաղատանքը զան վաստիած չէին, ոչ ալ սաստկապէս յուզեր էին : Նախ, վասն զի Մարիուս չէր գիտեր այս ամեն հոգատարութեանց և գուրդուրանաց գաղտնի պատճառը : Երկրորդ, վասն զի իր հիւանդային մտախոհութեանց մէջ՝ որք զուցէ տեսեալին էին տակաւին չէր վստահէր այս անուշութիւններուն, կարծելով թէ զինքը նուաճելու նպատակ ունեցող տարօրինակ և նոր բան մ'է այն, հետևաբար անտարբեր կը մնար անոնց նըկատմամբ : Հաւր պարապ տեղը կը վասնէր իր ծերունական խեղճ ժպիտը : Մարիուս կըսէր իւրովի թէ քանի որ չխօսիր ինք և հնազանդութեամբ կը վարուի, լաւ էր այս ժպիտը, թէ սակայն՝ եթէ Գողէթին խնդիրը բացուելու ըլլայ՝ ուրիշ դէմք մը պիտի գտնէ և թէ հաւին բուն դիրքը երևան պիտի ելնէ : Թէ անատեն խիստ բաներ պիտի ըլլան, այսինքն ընտանիքի հարցումներու վերաճում, վիճակներու համեմատութիւն, ամեն տեսակ հեղինակութիւններ ու միանգամայն ամեն առարկութիւններ : Փօշլըվան, Գուբլըվան, հարստութիւն, աղքատութիւն, թշուառութիւն, վիշտ քար, ապագայ : Բնուն գիմադրութիւն, հետևութիւնն ալ մերժում : Մարիուս յառաջուց կը խտտանար :

Մանաւանդ թէ քանի որ Մարիուս կառողջանար, իր հիւ-

տրտունջները վերստին կերևային, յիշողութեանը հին խոցերը նորէն կը բացուէին, դարձեալ միտքը կը բերէր անցեալը, Բօնիքսի գնդապետը Պ. Ժիլնօրմանին և իր մէջ տեղը կը կանդներ վերստին. կըսէր իւրովի թէ չէր կրնար որ և է աղէկութիւն յուսալ այն անձէն որ այնքան անիրաւութեամբ և այնքան խտուրտեամբ վարուած էր իր հօրը հետ: Եւ առողջութեան հետ տեսալ մ'ալ դառնութիւն կստանար վերստին իր հաւին դէմ: Ծերունին անոր այս վիճակէն կը ասուապէր մեղմիկ:

Պ. Ժիլնօրմանը կը նշմարէր որ Մարիուս իր տունը բերուելէն և խեղքը դուրսը դալէն ՚ի վեր և ոչ իսկ անգամ մը հայր ի՞մ, ըսած էր իրեն. սակայն՝ ծերունին ասի նշմարելով չանդերձ բան մը յայտնած չէր այս մասին: Ստոյգ է թէ Մարիուս պարոն չէր ըսեր իրեն, բայց իր խօսքերուն մասնաւոր դարձուածք մը տալով ոչ պարոն և ոչ ալ հայր ի՞մ ըսելու միջոցը կը գտնէր:

Ճգնաժամ մը կը մտէր յայտնապէս:

Մարիուս փորձ մ'ընելու համար բուն պատերազմը սկսելէն առաջ սկզբնական յարձակում մ'ըբաւ, ինչպէս որ զրեթէ միշտ կը պատահի այսպիսի պարագաներու մէջ: Այս ըսկզբնական յարձակումը զգուշութեամբ շարժիլ կանուանի: Առտու մը Պ. Ժիլնօրման չգիտեմ ինչպէս եղաւ, ձեռքն անցած լրագրի մ'առթիւ թեթեալէս խօսեցաւ Գօնվանսիօնի նկատմամբ և արքայականներու յատուկ ամական մ'արձակեց Տանթօնի, Սէն-Ժիւսթի և Բօպէսքիէրի վրայ: — ԳՅի մարդերը ահտաններ էին, ըսաւ Մարիուս խտուրտեամբ: Ծերունին լռեց, և այն օրը մինչև իրիկուն բան մը չըսաւ:

Մարիուս՝ միշտ մտքին մէջն ունենալով իր առաջին տարիներուն անողբելի հաւը՝ այս լուրթեան մէջ բարկութեան բուռն ամփոփում մը տեսաւ, սաստիկ կռիւ մը դուշակեց անկից և իր կռիւի պատրաստութիւններն աւելցուց մտքին թազուս խորշերուն մէջ:

Որոշեց որ՝ եթէ մերժուի իր առաջարկութիւնը՝ սպեշ զանիները և կայերը վերքերուն վրայէն հանէ նետէ, անրակը քայքայէ, դեռ բոյժ չգտած վերքերը բոլորովին բաց և անկապ թողու և մերժէ որ և է սնունդ: Մարիուսի վերքերն իր պատերազմի պաշարներն էին: Կամքն էր Գօզէթը ունենալ կամ մեռնիլ:

Յարմար վայրկենին սպասեց հիւանդին սմանողով համբուրութիւնը:

Եկաւ այս վայրկեանը:

ՔԼՈՐԻ Գ.

ՄԱՐԻՈՍՍ ԿԸ ՇԱՐՉԱԿԻ

Օր մը օրիորդ Ժիլնօրման մինչդեռ դարանին մերմշրին վրայ սրուակները և թասերը կարգի կը դնէր, ծերունին Մարիուսին վրայ ծուռելով իր ամենէն գորոզալի ձայնովը կըսէր անոր.

— Քեզի բան մ'ըսեմ, իմ սիրելի Մարիուսիկս, եթէ քու տեղդ ըլլայի, հիմա փոխանակ ձուկ ուտելու միս կուտէի: Տապկած լեզուաձուկ մ'անշուշտ պատուական բան մ'ենորարոյժի մը համար, բայց հիւանդը ոտք հանելու համար լաւ կողիկ մը պէտք է:

Մարիուս՝ իր բոլոր ոյժերը վերստին ստացած ըլլալով ժողովեց, կանկ առաւ իր նստած տեղը, երկու պրկուած ձեռները իր անկողնին սաւանին վրայ կը թնցուց, հաւին երեսը նայեցաւ ուղղակի, և սոսկալի կերպարան մ'առնելով ըսաւ.

- Ատի զիս կը դրդէ բան մ'ըսելու քեզ:
- Ի՞նչ:
- Կուզեմ կարգուել:
- Արդէն գիտէի, ըսաւ հաւը: Եւ քրքիջ մ'արձակեց:
- Ի՞նչ, ինչպէս գիտէիր:
- Այո՛, արդէն գիտէի: Պիտի առնես դեռահաս աղջիկը:

Մարիուս՝ ապուշ կրթելով և անհնարին բերկրութեամբ զրաւութիւնով՝ մարմնովին սարսուեցաւ :

Պ. Ժիլնորման շարունակեց .

— Այո՛ , քուկդ պիտի ըլլայ զեղանի և աղւոր աղջիկդ . Ամեն օր ծեր պարոնի մը կերպարանքն առած հոս կուգայ վրայօքդ տեղեկութիւն առնելու համար : Վիրաւորութեւդ ՚ի վեր այդ պզտիկ աղջիկդ իր ժամանակը լալով և վերացդ համար պատրոյդ շինելով կանցունէ : Տեղեկութիւն առի՝ Օմ-Արմէ փողօցը , թիւ 7 տունը կը բնակի ան : Ա՛հ , ահա բացուեցաւ խնդիրը : Ա՛հ , քանի որ կուզես այդ աղջիկը , քուկդ պիտի ըլլայ . պզտիկը դրաւեր է քեզի : Պզտիկ դաւադրութիւնդ ընելով , ինքնիրենդ ըսած էիր . — Բացէ՛ ՚ի բաց միտքս պիտի յայտնեմ սա հաւին , Խնամակալութեան և Տիրէթթուարի ժամանակէն մնացած սա մոմային , սա հին զեղանիին , սա ժամանակաւ վայելատէրին որ հիմա ծեր է . Ան ալ թեթեւութիւններ , սիրուհիներ , կրիզէթներ և Գօզէթներ ունեցաւ ատեն մը . ան ալ մեծ շոտյութիւններ ըրաւ , թեւեր առաւ , դարնան հացէն կերաւ , պէտք է որ յիշէ այս ամենը : Պիտի տեսնենք : Պատե՛րազմ : Ա՛հ , զի տես մեր է տկար կողմն , և հոն կը յարձակիս . լաւ . կողիկ մը կառաջարկեմ քեզ , իսկ դու կը պատասխանես . Ազէկ միտքս եկաւ , կուզեմ կարգուիլ : Անցումն ալ ահա ասանկ կըլլայ եղեր : Ի՛նչ , կը յուսայիր թէ ատանկ չնչին բանի մը համար վէճ պիտի հանէի : Ուրեմն չգիտէիր թէ ծեր վատ մ՛եմ : Ասոր ի՛նչ կըսես : Հարկաւ կը զայրանաս : Հաւր քեզմէ աւելի աւանակ դտնե՛լ , ասի և ոչ իսկ մտքէդ կանցնէր . պարաս տեղը պատրաստած եղար այն ատենաբանու թիւնը զոր ինձ պիտի ընէիր , պարոն փաստարան , հեռեւաբար սիրող նեղացաւ անշուշտ : Գնա՛ կատղէ , աւելի եղ կը կապեմ : Ուզածդ կընեմ , և յոյսդ ՚ի դերե կը հանեմ , աւանակ : Մտիկ ըրէ : Տեղեկութիւններ առի , վասն զի ես ալ սմսեղուկ եմ . աղջիկը զմայլելի է , խոհեմ է , նիզա-

կաւորին նկատմամբ ըսուածն իրաւ չէ , շատ մը պատրոյդ շինեց քեզի համար , զոհար մ՛է այդ պատանուհին . կը պաշտէ զքեզ : Եթէ մեռնէիր , երեքնիս մէկ մեռած պիտի ըլլայինք . իր դագաղն իմինիս հետ պիտի տարուէր : Երբ բարւոքեցաւ առողջութեան վիճակդ , միտքս դրած էի պարզապէս անկողնիդ քով բերել տալ զան , բայց վէպերու մէջ միայն տեսնուած բան է արձակ համարձակ նորատի աղջիկները բերել այն աղւոր վիրաւորներուն անկողնին քով որք սիրելի են իրենց : Ասանկ բան չըլլար : Ի՛նչ պիտի ըսէր մօրաբոյրդ եթէ բերել տայի սիրուհիդ : Բարեկամ , գրեթէ միշտ մերկ էիր բոլորովին : Նիզօլէթ պահ մը չհեռացաւ քովէդ . հարցուր անոր թէ միթէ կարելի բան էր որ կին մը գտնուի քովդ : Հապա բժիշկն ի՛նչ պիտի ըսէր : Աղւոր աղջիկ մը տենդը բուժող դեղ մը չէ : Ի՛նչ և է , հիմա որ ազէկցար , ալ զոցենք խօսքը , զործը եղած , կատարուած , լմնցած է , առ աղջիկը : Այսպէս է իմ անդթութիւնս : Ի՛նչ մեղքս պահեմ , տեսայ որ չէիր սիրեր զիս , ուստի ըսի . Ի՛նչ կրնամ ընել արդեօք որպէս զի սա անասունը սիրէ զիս : Ապա ինքն իրենս պատասխանեցի . Գէն , պզտիկ Գօզէթս ունիմ պատրաստ , տամ զինքն անոր , անատեն Մարիուս պիտի պարտաւորի քիչ մը սիրել զիս կամ թէ ըսել ինձ չսիրելուն պատճառը : Ա՛հ , հարկաւ կը կարծէիր թէ ծերը կրակուբոց պիտի կտրի , պիտի պոռպոռայ , ոչ պիտի զոչէ և դաւազանը պիտի վերցունէ այս ամեն արշալոյսերուն վրայ : Ամենէն , բարեկամ : Գօզէթը կուզես , լաւ . սէր ունիս , լաւ : Իմ ալ ուզածս ատ է : Բարեհաճեցէք ամուսնանալու , պարոն , երջանիկ եղիր , որդեակ իմ ամենասիրելի :

Ծերունին այսպէս խօսելէն ետք սկսաւ հեծկլտալ . Եւ Մարիուսին զլուխը բռնելով ծերունական կուրծքին վրայ սեղմց երկու ձեռներովը , և երկուքն ալ սկսան լալ . Յետին երանութեան ձեւերուն մին ալ այս է , — Հայր իմ , դօշեց Մարիուս :

— Ա՛՛՛՛՛, ուրեմն կը սիրես եղեր զիս, ըսաւ ծերունին :
 Անպատում վայրկեան մ'անցուցին : Ծերունին և երիտա-
 արդը կը մղձկէին և չէին կրնար խօսիլ :

Վերջապէս ծերունին թօթովեց .
 — Օ՛ն, ահա բացուեցաւ սիրտը . Հայր իմ, ըսաւ ինձ :
 Մարիուս գլուխը հաւին գիրկէն քաշելով ըսաւ մեղմովն .

— Բայց, հայր իմ, հիմա որ աղէկ եմ, կարծեմ թէ կըր-
 նամ տեսնել զինքը :
 — Ատ ալ արդէն պատրաստուած է . վաղը պիտի տես
 նես զինքը :

— Հայր իմ :

— Ի՞նչ է :

— Ինչո՞ւ այսօր չտեսնեմ :

— Լաւ, թող այսօր ըլլայ : Այսօր պիտի տեսնես : Երեք
 անդամ « հայր իմ » ըսիր ինձ . ատոր փոխարէն պէտք է որ
 փափաքդ կատարուի : Հիմաի ատոր ճարը պիտի նայիմ : Գօ-
 ղէթը պիտի բերեն : Ազածդ պատրաստուած էր արդէն ,
 կըսեմ քեզ : Այս բանն արդէն բանահիւսուած է : Անտրէ
 Շէնիէի սրտով հեռու ըսուած եղբերդու թեան վախճանն
 է այս : Անտրէ Շէնիէի կըսեմ, զոր մտքեցին ԳՅին չարա-
 գո... — տխրանները :

Պ. Ժիլնորման կարծեց նշմարել թէ Մարիուս թեթևակի
 ունքը կը պուտէ, թէև երիտասարդը՝ ճիշդը խօսելով՝ ալ
 մտիկ չէր ըներ իրեն, վասն զի հիացմամբ համակուած կը
 թուէր, և վասն զի աւելի Գօղէթին քան թէ ԳՅին վրայ կը
 խորհէր, Հաւը Անտրէ Շէնիէին անունը խիստ անպատեհա-
 թեամբ յիշելուն վրայ գողալով, արագապէս կրկնեց .

— Մորթեցին ճիշդ բառը չէ : Մտոյզը սա է թէ յեղա-
 փոխական մեծ հանճարներն ողբ անուրանալի է թէ չարասիրտ
 չէին և ողբ, Ատուած վկայ, զիցաղներ էին, կարծելով
 թէ Անտրէ Շէնիէ փոքր ինչ կը նեղէ զերեսք, զան գլխա-
 ... — Այսինքն թէ այս մեծ մարդերը, եթե թերմիտօրեանս

ները, հասարակաց փրկութեան համար աղաչեցին Անտրէ Շէ-
 նիէն որ հաճի մեկնելու... :

Պ. Ժիլնորման՝ նայն իսկ իր խօսքն իր կոկորդին մէջ մնա-
 լուն համար՝ չկրցաւ շարունակել ըսելիքը . չկրնալով ոչ ը-
 մացնել և ոչ ալ յետս կոչել իր խօսքը, և մինչդեռ իր աղ-
 ջիկը Մարիուսին ետևը բարձր կը շտկէր, ծերունին՝ այն-
 քան յուզմունքով տակնուվրայ լլալալով՝ իր հասակին ներած
 արագութեամբը ննջարանէն դուրս նետուեցաւ, դուռն ե-
 տեէն հրելով դոցեց, և կառ կարմիր կտրած, շնչարգելու-
 թենէ խղզուած, փրփրած և աչերը դուրս ցցուած ինքզինքը
 բարեմիտ Պասգին դիմացը գտաւ քիթ առ քիթ, որ նա
 խաստենեկին մէջ կօշիկները կը ներկէր : Ծերունին Պասգը
 բռնեց օձիքէն և բուռն կատողութեամբ մ'երեսին պոռաց .

— Ատուած վկայ, կերպնում թէ այն աւազակներն ըս-
 պանեցին զան :

— Զո՞վ, պարոն :

— Անտրէ Շէնիէն :

— Այո՞, պարոն, ըսաւ Պասգ ահաբեկ :

ՔԼՈՒԹ Գ

ՍՐԻՈՐԿ ԺԻԼՆՈՐՄԱՆ ՎԵՐՋԱՊԷՍ ԿԸ ՀԱՆՈՆԻ ԹԷ ԳԷԹ
 ԶԷ Պ. ՓՅՈՒԼԵՎԱՆԻՆ ԹԵՒԻՆ ՏԱԿ ԲԱՆ ՄՈՒՆԵՆԱԼՈՎ
 ՆԵՐՍ ՄՏՆԵԼԸ

ԳօՁէթ և Մարիուս վերստին տեսնուեցան :

Թէ ինչ եղաւ իրենց տեսութիւնը, զանց կընենք լսել :
 Կան բաներ զոր պէտք չէ նկարագրելու փորձն ընել : Այս
 բաներու թիւէն է արևը :

Բոլոր ընտանիքը, նաև Պասգ և Նիգօլէթ Մարիուսին
 սենեակը հաբուած էին երբ մտաւ Գօղէթ :

Գօղէթ սեմին վրայ երեցաւ : Կարծես թէ լուսեղէն շրջա-
 նակի մը մէջն էր ան :

Քիշը նոյն միջոցին հաւը պիտի խնջէր. ձեռքը քթին վրայ, քիթն ալ թաշկինակին մէջ մնաց, և վրայէն Գօղէթին նաւերով,

— Պաշտելի, գոչեց :

Ապա շառաչուեալ մը խնջեց :

Գօղէթ արբըռութեամբ համակուած, յափշտակուած, շուարած էր և երկինք կը թռէր : Ար խրտչէր պատանուհին, որքան որ կարելի է խրտչիլ երանութենէ : Բոլորովին դուռնատ և ամօթահար՝ կը թոթովէր ան, ուզելով Մարիուսին զիրկը նետուիլ և չհամարձակելով : Կամչնար սիրելու այնքան բազմութեան առջև : Մարդիկ ողորմ չունին երջանիկ սիրահարներու համար. տեղերնին կը բեւեռին կը մնան երբ ասոնք մինակ մնալու ստիպողական փափաքը կունենան : Սակայն սիրահարներն ամենեւին հարկաւորութիւն չունին մարդերէ :

Գօղէթին հետ և իր ետեւէն սպիտակահեր և ծանրադէմ մարդ մը մտած էր, մարդ մ'որ կը ժպտէր, և որ սակայն տարտամ և կսկծալի ժպտով մը կը ժպտէր : Այս մարդը « Պ. Փօշլըվանն էր » . Ժան Ալալժանն էր ան :

Դունսպանին ըսածին պէս շար Ժախար հաբուած, այսինքն բոլորովին սև և նոր զգեստներ հագած և սպիտակ փողակապ դրուած էր :

Ամենեւին դունսպանին մտքէն չէր կրնար անցնիլ թէ յուսնիսի Դին իր դուռին առջև երևան ելնող, ցնցոտիներ հագած, տղմաշաղխի, սոսկալի, վայրենադէմ, դէմքը արիւնով և տիղմով ծածկուած, և նուազուն Մարիուսը թևերուն տակէն բռնող ահարկու դիակիրն էր այս անբիծ քաղաքաւորը, այս հաւանական նոտարը : Սակայն իր դունսպանի հոտոտելքն արթնցած էր : Երբ Պ. Փօշլըվան եկած էր Գօղէթին հետ, դունսպանը չկրնալով համբերել՝ մեկուսի ըսած էր իր կրնական. Չղիտեմ ինչու միշտ կերեակայեմ թէ արդէն տեղ մը տեսած եմ այս դէմքը :

Պ. Փօշլըվան՝ Մարիուսին սենեկին մէջ դուռին քով կը

Վենար իբր առանձին : Թևին տակ հաստիկի հատորի մը բաւական նման ծրար մ'ունէր թուղթի մէջ պահուած : Պահարանին թուղթը կանաչիկի և կարծեմ թէ բորբոսած էր :

— Միթէ այս պարոնը միշտ ասանկ զիրք կունենայ թևին տակ, հարցուց կամաց մը Նիգօլէթին օրիորդ Թիւնօրման որ ամենեւին չէր սիրեր զիրքերը :

— Ի՞նչ կըլլայ եղբր, պատասխանեց մի և նոյն ձայնով Պ. Թիւնօրման որ լսած էր իր աղջկին հարցումը, զիտուն մ'է ան. ինչ ֆլաս ունի. միթէ իրն է յանցանքը : Պ. Պուշար ևս՝ զոր ճանչցած եմ՝ առանց զբքի մը չէր քայլեր բնաւ, և ասոր պէս միշտ հին մատեան մ'ունէր կուրծքին մէջ :

Եւ բարևելով ըսաւ բարձրաձայն.

— Պ. Թրանշլըվան . . . :

Պ. Թիւնօրման մասնաւորապէս չըբաւ այս անունի սխալը, բայց յատուկ անուններու մասին անուշադրութիւնը՝ ազնուապետական ձև մ'էր իրեն համար :

— Պ. Թրանշլըվան, պատիւ ունիմ առաջարկելու ձեզ թէ թոռ Պարոն Պարոն Մարիուս Բօնմէրսիի համար կուրծքեմ հարս առնուլ ինձ օրիորդը :

« Պ. Թրանշլըվան » խոնարհեցաւ :

— Ահա լինցաւ, ըսաւ հաւը :

Եւ դէպ 'ի Մարիուս և Գօղէթ դառնալով, երկու թևերը բանալով և օրհնելով, գոչեց.

— Հրաման ունիք մէկզմէկ պաշտելու :

Երկու անգամ ըսել տալու հարկ չթողուցին : Եւ ինչ հարկ. ճուտով մը սխալ : Կամաց կը խօսէին, Մարիուս իր երկայն աթոռին վրայ կը թնամ, Գօղէթ ալ քոֆե ոտքի վրայ կայնած : — Ո՛վ Աստուած իմ, վերջապէս ահա գտայ զքեզ, կը մըմջէր Գօղէթ : Նոյն ինքն դու ես : Գուք էք : Միթէ լուած բան է երթալ պատերազմիլ : Բայց ինչու դայիք : Սոսկալի բան մ'է այդ : Չորս ամիս շարունակ մեռած էի՝ Յ՛՛՛՛, յիրաւի չարաբարութիւն մ'էր այդ կուրծքի երթալը :

Ի՞նչ ըրած էի ձեզի : Կը ներեմ այս անգամ, բայց մէյ մ'ալ պիտի չընէք : Գեւ թիչ մ'առաջ, երբ եկան ըսին մեզ որ գանք, դարձեալ կարծեցի թէ պիտի մեռնիմ, բայց ուրախութենէս պիտի մեռնէի, չէ թէ տրամութենէս : Եթէ գիտնայիր թէ ժրքան տրտում էի : Ժամանակ չունեցայ որ հաղուեիմ, կարծեմ թէ սոսկալի պիտի երեամ այս հազուստովս : Ի՞նչ պիտի ըսեն ծնողքդ սա քուրջի կտոր վզնոցս տեսնելով : Բայց ինչո՞ւ չէք խօսիր : Կը թողուք որ մինակ ես խօսիմ : Առաջուան պէս Օմ-Արմէ փողոցը կը բնակիրք : Կերեւայ թէ ուսդ տոսկալի բան մ'եղեր էր : Ըսին ինծի թէ ձեռք մը կրնար մէջը մտնել : Ասկէ 'ի զատ կերեայ թէ մըկը բատով միսեր կարեցին : Ատի ամենէն աւելի սոսկալին է : Լացի, այնքան լացի որ ա՛լ աչք չունիմ : Այսքան տառապելու դիմանալը զարմանալի բան մ'է յիրաւի : Ձեր հաւը շատ աղէկ մարդ մը կերեայ : Անհանգիստ մի ըլլաք, արմուկնիդ վրայ մի կռթնիք այդպէս, զգուշացիք որ ցաւ մը չպատճառէք ձեզ : Ո՛հ, քանի՞օն երջանիկ եմ : Ուրեմն ա՛լ ըմբաստանեալ թիւնը : Իրաւ որ անմիտ եմ բոլորովին : Շատ մը բաներ կուզէի ըսել ձեզ, բայց ամենն ալ մտցայ : Կը սիրէք միշտ զիս : Օմ-Արմէ փողոցը կը բնակիրք : Պարտեզ չկայ : Բոլոր ժամանակս պատրոյդ շինելով անցուցի : Ահա, տեսէք պարոն, մատերս քիչ մը կոշկուտեցան, ձերն է յանցանքը :

— Հրեշտակս, կըսէր Մարիուս :

Լեզուին բառերուն մէջ հրեշտակ բառը միայն չկրնար մաշուել : Սիրահարներն այնքան անթութեամբ կը գործածեն զայն որ ուրիշ որ և է բառ չէր կրնար դիմանալ :

Ապա սենեկին մէջ ներկայ գտնուողներ ըլլալուն համար դադրեցան խօսելէ, ա՛լ բան մը չըսին իրարու և բաւական սեպեցին մէկ մէկու ձեռքը բռնել մեղմիկ :

Պ. Ժիլնորման դարձաւ դէպ այն ամեն անձերն որք սենեկին մէջն էին և գոչեց .

— Նայեցէք, ինչ կըսեմ, բարձր խօսեցէք դուք : Ա. ըլ-

վուկ հանեցէք հող : Օ՛ն, քիչ մ'աղմուկ ըրէք, որպէս զի այս պատանիները կարենան հանգստապէս շաղակրատել :

Եւ Մարիուսին և Գօզէթին մօտելով կամաց մ'ըսաւ .

— Գուգեցէք զիրար : Մի՛ նեղուիք :

Մօրաքոյր Ժիլնորման շուարումով մը կը դիտէր իր ծերական տանը մէջ խուժող այս լոյսը : Ամենէն յարձակողական չէր այս շուարումը . երկու հաւփալի նայող բուռի մը գայթակղեալ և նախանձոտ նայուածքը չէր այն բնաւ, այլ յիսունուեթ տարեկան խեղճ անմեղուհի մ'ապուշ նայուածքն էր . 'ի նանիր անցած կեանքն էր այն որ յաղթանակի մ'այսինքն սիրոյ կը նայէր :

— Անդրանիկ օրիորդ Ժիլնորման, կըսէր անոր հայրը, ըսած էի արդէն քեզ թէ օր մ'այս բանը պիտի տեսնես : Պահ մը լռին մնալէն ետք, վրայ բերաւ .

— Ուրիշներուն երանութիւնը նայէ՛ :

Ապա դէպ 'ի Գօզէթ դարձաւ .

— Ո՞րքան աղւոր է, քանի՞օն աղւոր է եղեր, Կրէօզ * մ'է ան : Ծա՛, շուտիկ, միայն քո՛կիդ պիտի ըլլայ ասի : Ո՛հ, թշուառական, աղէկ պրծար ձեռքէս, բարեբաղդ ես եղեր . եթէ տասնուհինգ տարի նուազ ըլլար հասակս, պիտի մնամարտէինք քեզի հետ որպէս զի յաղթողը միայն անոր տէրն ըլլար : Ի՛էն, սիրահարած եմ քեզի, օրիորդ : Բոլորովին բնական բան : Ձեր իրաւունքն է այդ : Ա՛հ, ինչ գեղեցիկ, կոկիկ և սիրուն հարսնիք մը պիտի ունենանք : Սէն-Տընի Տը-Սէն-Սաքըմմանն է մար թաղին եկեղեցին . բայց հրաման մը պիտի առնում որպէս զի Սէն-Բօլ եկեղեցին պատկուիք : Այս եկեղեցին լաւագոյն է, ճիշդ թիւներուն շինածն է . աւելի կոկիկ և սիրուն է այն : Կարդինալ Տը Պիւրակի աղքիւրին դիմացի կողմն է Սէն-Բօլ եկեղեցին : Ճիշդ վիթական ճարտարապետութեան հրաշակերտը Նամիւրի մէջն

* Կրէօզ պատկերահասնին կամ Լ'Աֆօրի Դի-Կիտ անուն գեղապանծ աղջկին պատկերը :

է. Անունն է Սէն-Լու : Հարսնիքէն ետք հոն ալ երէ
 թալ պէտք է : Պարսպ տեղը գացած չպիտի ըլլանք : Օրի-
 սորդ, ձեր կողմը կը բռնեմ բոլորովին. կուզեմ որ աղջիկ-
 ները կարգուին. աղջիկներն այս բանին համար ստեղծուած
 են : Կատարինէ անունով սրբուհի մը կայ զոր կուզէի միշտ
 զլիաբայ տեսնել : Աղջիկ մնալը զեղեցիկ բայց ցուրտ բան
 է : Բազմացարուք, կըսէ Աստուածաշունչը : Ժողովուրդը փըր-
 կելու համար Ժան Տ'Արք պէտք է. բայց ժողովուրդը ստեղ-
 ծելու համար Մերեմէմ խաթունը պէտք է : Աւրեմի կարգուե-
 ցէք, գեղանի աղջիկներ : Յիրաւի չեմ հասկնար թէ ինչ օ-
 ղուտ ունի աղջիկ մնալը : Գիտեմ որ աղջիկ մնացողներն ե-
 կեղեցիկին մէջ զատ մատուռ մը կուսնան և Կոյս Մարիամայ
 ուխտին վրայ կը տեղաւորին. բայց ըստ իս խաչոր լաւ բան
 մ'է աղւոր և ուժեղ էրիկ մ'ունենալ, տարիէ մ'եաքն ալ
 խարտեշագեղ անձնեայ մանկիկ մ'որ զուարթութեամբ կաթ
 կը ծծէ, որու ազգրը լաւ ու մտեղ փոթ կունենայ. որ ար-
 շաւըյսի պէս կը խնդայ և իր վարդապոյն թաթիկներովը մայ-
 բին կուրծքը լիաբուռն կը խառնէ. յիրաւի աւելի աղէկ է
 այս քանթէ երեկոյեան ժամերգութեան ատեն մոմ մը բըռ-
 նել և Լոյս ի լոյս երգել :

Ուրեմըն, Ալլիք, սո՛ չես երագեր,
 Եւ քիչ ատենէն պիտի կարգուին :

Հաւն իր իննսնամեայ ներբաններուն վրայ գառնալով շըր-
 ջան մ'ըրաւ, և վերստին սկսաւ խօսիլ նորէն մեկնող զըս-
 պանակի մը պէս :

- Աղէկ միտքս եկաւ :
- Ի՞նչ, հայր իմ :
- Ըսած էիր ինձ թէ մտերիմ բարեկամ մ'ունիս, այն-
 պէս չէ :
- Այո՛, Գուրֆէյրազը :
- Ի՞նչ եղաւ ան :

— Մեռաւ :

— Լաւ ուրեմն :

Պ. Ժիլնորման անոնց քովը նստաւ, Գօզէթը նստեցուց,
 և անոնց չորս ձեռներն իր խորշովուտ և ոսկորուտ ձեռնե-
 բուն մէջն առնելով,

— Ընտիր է այս շնորհագեղ Գօզէթը : Հրաշակերտ մ'է
 ան : Շատ փոքր աղջիկ և շատ մեծ տիկին մ'է նա : Պարու-
 նուհի մը պիտի ըլլայ միայն. ազնուականութենէ իյնալ է
 այս, վասն զի մարբիղուհի ծնած է Գօզէթ : Չնայիս ան-
 դամ մը սվոր աղւոր ունեբերը : Զաւակներս, աղէկ գիտցիք
 թէ այս աշխարհիս մէջ սէրն է միայն ճշմարիտ : Սիրեցէք
 զիրար : Խեղ պէս սիրեցէք : Սերը մարդերուն խեղութիւնն և
 Աստուծոյ ոգին է : Պաշտեցէք մէկըմէկ : Բայց ի՞նչ դժբաղ-
 դութիւն, շարայարեց յանկարծ տխրելով : Անեցածիս կէ-
 սէն աւելին կենսաւոր եկամուտի տուած եմ : Քանի որ կեն-
 դանի եմ, հոգ չէ, բայց մտնելէս ետք, ասկից քսան տա-
 րի ետք, ո՛հ, փուլ մ'անդամ չպիտի ունենաք, իմ խեղճ
 որդեակներս : Տիկին Պարոնուհի, ձեր սպիտակագեղ ձեռ-
 ներն ասեղ զարնելու և ծակծկուելու պատիւը պիտի ու-
 նենան :

Հոս ծանր և հանդարտ ձայն մը լսուեցաւ որ կըսէր.

— Օրիորդ Էօֆրազի ֆօշլովան վեց հարիւր հազար ֆրանք
 ունի :

Ժան Վալժանին ձայնն էր խօսողը :

Տակաւին բառ մ'արտասանած չէր. կերեար իսկ թէ ոչ
 ոք գիտէր անոր հոն ըլլալը, և Ժան Վալժան այս ամեն եր-
 ջանիկ անձերուն ետէն ոտքի վրայ և անշարժ կեցած էր :

— Ո՛վ է այդ օրիորդ Էօֆրազի ըսուածը, հարցուց Պ.
 Ժիլնորման՝ ապուշ կրթած :

— Ես եմ, պատասխանեց Գօզէթ :

— Վէ՛ց հարիւր հազար ֆրանք, կրկնեց ծերունին :

— Տասնուչորս կամ թերևս տասնուհինգ հազար ֆրանք
 պակաս, ըսաւ Ժան Վալժան :

Եւ սեղանին վրայ դրաւ այն ծրարը զոր օրիորդ ծիլնօր՝
ժան գիրք կարծեր էր :

Ժան Ալալժան ինքը բացաւ ծրարը , որ պանդայի դրամա-
տոմսերու խուրձ մ'էր : Գրամատոմսերը թղթատուեցան և
համրուեցան : Հինգ հարիւր հատ հազար ֆրանքնոց և հարիւր
վաթսուն ութ ալ հարիւր ֆրանքնոց գրամատոմս կար : Ընդ
ամենն էր հինգ հարիւր ութսունը չորս հազար ֆրանք :

— Ահա լաւ գիրք մը , ըսաւ Պ . Ծիլնօրման :

— Հինգ հարիւր ութսունը չորս հազար ֆրանք , մրմնաց
մօրաքայրը :

— Այս գումարը շատ քան կարգի կը դնէ , այնպէս չէ ,
օրիորդ ծիլնօրման , կրկնեց հաւր : Այս շուտիկ Մարիուսն
երազներու ծառին վրայէն միլիոնատէր կրիզէթի մը բոյնը
գտեր է : Եկու տէ՛ այսուհետեւ վստահէ երիտասարդաց սի-
բուհիներուն : Ուսողները վեց հարիւր հազար ֆրանքնոց
ուսնուհիներ կը գանեն : Քերովըէն Բօչիլուէն աղէկ կաշխատի :

— Հինգ հարիւր ութսունը չորս հազար ֆրանք , կը կրքի-
նէր կամաց մ'օրիորդ ծիլնօրման : Հինգ հարիւր ութսունը
չորս հազար : Աեց հարիւր հազար ըսել է :

Բայց Մարիուս և Գօզէթ նոյն միջոցին իրարու կը նայէին .
հազիւ թէ ուշադրութիւն ըրին այս մանր պարագային :

ԳԼՈՒԹ Ե .

ԱՅԵԼԻ ԱՂԻՆ Է ՈՐ ՍՏԱՆԿ ԱՅՍԻՆՉ ԱՆՏԱՌԷ
ՉԵՏԵՂԵՍ ՔԱՆԹԷ ԱՅՆԻՆՉ ՆՕՏԱՐԻՆ ՔՈՎԷ ԳՆԵՍ

Ընթերցողը հարկաւ հասկցած ըլլալով հարկ չենք
համարիւր երկար բացատրութիւններով ըսելու թէ ժան Ալ-
ժան Լանմաթիէօյի դատէն ետք իր առջի փախուստին քանի
մ'օրերուն շնորհիւր կըրցած էր Բարիզ դալ և Լաֆիթ սե-
ղանաւորին քովէն քաշել այն գումարը զոր Պ . Մատըլէնի

անունը կրելով վաստկած էր Մ . . . ի վրայի Մ . . . ի մէջ , և
թէ նորէն բռնուելու վախն ունենալով , — և իրօք քիչ մը
ժամանակ ետք բռնուեցաւ Ժան Ալալժան , — նոյն գումարը
Մօնֆէրմէյի անտառին մէջ Պլարիւ ըսուած տեղը թաղած և
պահած էր : Գումարին բոլորն ալ , վեց հարիւր երսուն հազար
ֆրանք , գրամատոմս ըլլալով փոքրահատոր էր և տուփի մը
մէջ կը սղմէր : Միայն թէ այս տուփը խոնարութենէ ազատ
պահելու համար կասկեանի շիղբով լին կաղնեայ արկղի մը
մէջ դրուած էր : Մի և նոյն արկղին մէջ դրած էր իր միւս
գանձն ալ , այսինքն եպիսկոպոսին աշտանակները : Ընթեր-
ցողը չմոռցաւ անշուշտ թէ ժան Ալալժան Մ . . . քաղքէն
փախած միջոցին հետն առած էր այս աշտանակները : Գիշեր
մ'առաջին անգամ Պուլաթըիւէլին տեսած մարդն էր Ժան
Ալալժան : Անկից ետք ամեն անգամ որ սա ստակի պէտք կու-
նենար Պլարիւ վայրը կուգար առնելու համար : Այս է պատ-
ճառ այն տարակալութեանց որոնց վրայ խօսեցանք : Աւե-
լուտներուն մէկ կողմը , միայն իրեն ծանօթ թաղատոցի մը
մէջ բրիչ մ'ունէր : Երբ տեսաւ Մարիուսին ապաքինիլը ,
զգալով թէ կը մտէր այն ժամն ուր կրնար օղտակար ըլլալ
այս ստակը , զացած էր առնելու զայն . և Պուլաթըիւէլին
այս անգամ տեսած մարդը դարձեալ ան էր , բայց այս ան-
գամ առտու տեսած էր և ոչ թէ գիշերը : Պուլաթըիւէլ
բրիչը ժառանգեց :

Իրական գումարը հինգ հարիւր ութսունը չորս հազար
հինգ հարիւր ֆրանք էր : Ժան Ալալժան հինգ հարիւրը իրեն
պահեց : — Ետքը կը նայինք , ըսաւ մտապէս :

Լաֆիթին քովէն առնուած այս վեց հարիւր երսուն հա-
զար ֆրանքէն պակասածն որով հինգ հարիւր ութսունը չորս
հազար հինգ հարիւրի իջած էր գումարը՝ տաս տարուան մէջ
ժախտեղած էր այսինքն 1823էն մինչև 1833 : Անքին մէջ
հինգ տարի ընտկած ըլլալուն համար միայն հինգ հազար
ֆրանք տրուած էր :

Ժան Վալժան երկու արծաթեայ աշտանակները չմինէպին վրայ դրաւ ուր փալիւրեցան 'ի մեծ զարմանս Թուսէնի :

Մանաւանդ թէ Ժան Վալժան կղզար ալ Ժալէրէն իսպառ ազատած ըլլալը : Իր առջև պատմուած , նաև ինքն ալ դէպքը հրատարակող Մծելիէօր պաշտօնական լրագրէն ստուգած էր թէ Ժալէր անունով ոստիկանութեան գործակալ մը խեղդուած գտնուած էր Բօն-օ-Շանս և Բօն-Նէօֆ կամուրջներուն մէջ տեղը լաթ լուսցող կիներու նաւակի մը տակը , և թէ դիր մը՝ զոր այս անտղտանելի և իր մեծաւորներէն կարի յարդուած մարդը ձգեր էր՝ կարծել կուտար թէ իր խղզուիլը մտական խանդարումի մը և ինքնասպանութեան հետևութիւնն էր : — Իրօք , ըսաւ Ժան Վալժան մտովին , քանի որ զիս բռնելէն ետք ազատ թողուց , հարկաւ արդէն խեցած էր ան :

ՔԼՈՐԻ Զ

ԵՐԿՈՒ ԺԵՐԵՐԸ ԻՒՐՈՒՔՆԵՂԻՐ ՈՔ ԻՐ ԿԵՐԳՈՎԸ ԱՄԵՆ ԲՆՆ ԿԸՆՆՆ ՈՐԳԻՍ ԶԻ ԵՐՁՅՆԻՍ ԸԼԼՍԵ ԳՕՁԻԹ

ԱՄԵՆ բան պատրաստուեցաւ ամուսնութեան համար : Բժիշկին խորհուրդ հարցուցին , ան ալ ըսաւ թէ փետրուարի մէջ կրնար կատարուիլ հարսնիքը : Անտտեն սեպտեմբերի մէջն էին : Քանի մը շաբաթ անցաւ , անթերի երանութեամբ լի շաբաթներ :

Ամենէն նուազ երջանիկը Պ. Ժիլնօրմանը չէր : Քառորդներով Գօզէթին առջև կը կենար մտապիշ նայելով :

— Ի՛նչ սքանչելի ազուր աղջիկ , կը գոչէր ծերունին : Եւ որքան քաղցր և բարի է կերպարանքը : Արտով կը խոստովանիմ յիրաւի թէ կենաց մէջ տեսած աղջիկներուս ամենէն սիրունն է աս : Ետքէն մանիշակաբոյր առաքինութիւններ պիտի ունենայ այս գեղանին : Իրաւ որ շնորհալի մ'է

ան : Այսպիսի անձի մը հետ մարդօ աղնուաբար կրնայ ապրիլ միայն : Մարիուս , տղաս , պարոն ես , հարուստ մ'ես դու , ալ փաստաբանութիւն մի ծախեր , կաղերսեմ :

Գօզէթ և Մարիուս գերեզմանէն յանկարծ դրախտը փոխադրուած էին : Անցումը մեղմուած չէր , և այս պատճառաւ կրնային մոլիզնիլ եթէ շուցած չըլլային :

— Ի՛նչ բան է այս , միթէ բան մը հասկցար դու , կըսէր Մարիուս Գօզէթին :

— Ոչ , կը պատասխանէր Գօզէթ , բայց ինձ կերևայ թէ բարեգութն Աստուած մեզ կը նայի :

Ժան Վալժան ամեն բան ըրաւ , ամեն դժուարութիւն լուծեց , ամեն միջոց դտաւ , ամեն ինչ դիւրացուց : Գօզէթին պէս ինքն ալ աճապարուստով և առերևութապէս ուրախութեամբ կը փութար գէպ 'ի Գօզէթին երանութիւնը :

Ինքն արդէն քաղաքապետութիւն ըրած ըլլալով կրցաւ փափուկ խնդիր մը լուծել որու զաղտնիքն իրեն միայն ծանօթ էր . այսինքն Գօզէթին որո՞ւ աղջիկն ըլլալը : Պարզապէս անոր որմէ և ինչպէս ծնած ըլլալն ըսելը , ո՞վ զիտէ , թերևս կարենար արդիւուլ ամուսնութիւնը : Ամեն դժուարութիւններէ ազատեց Գօզէթը : Մեռած անձերու ընտանիք մը կարգադրեց անոր . որ և է դատախազութենէ ազատ մեալու ապահով միջոց մ'էր այս : Մարած ընտանիքէ մը Գօզէթ միայն մնացած էր : Գօզէթ իր աղջիկը չէր , այլ ուրիշ Ֆօշլովանի մ'աղջիկն էր : Ֆօշլովան անունով երկու եղբայրներ Բըթի-Բիդրիսի վանքը պարտիզպանութիւն ըրած էին : Այս վանքը դացին . լաւագոյն տեղեկութիւններ և ամենայարգելի վկայութիւններ տրուեցան . բարեմիտ կրօնաճիւղները հայրութեան խնդիրները զննելու ոչ այնքան կարող և ոչ այնքան հակամէտ ըլլալով և ասանկ խնդիրի մը մէջ չարութիւն մը չենթադրելուն համար ամենևին չդիտցեր էին ճշդապէս թէ պղտիկ Գօզէթն երկու Ֆօշլովաններուն որուն աղջիկն էր : Աւստի ըսին ինչ որ ուզուեցաւ իրենցմէ , մանաւանդ թէ ե

ոանդով մ'ըսին : Հանրայայտութեան (notoriété) թուղթ մը շինուեցաւ : Գօղէթ օրէնքին առջև օրիորդ Էօֆրաղի Փօշլըվան եղաւ : Որք 'ի հօրէ և 'ի մօրէ հրապարակուեցաւ : Ժան Վալժան կարգադրութեան մը շնորհիւ Փօշլըվան անունով Գօղէթին խնամակալը սեպուեցաւ , Պ. Ժիլնօրման ալ փոխխնամակալ նշանակուեցաւ :

Իսկ հինգ հարիւր ութսունը չորս հազար Ֆրանքն անծանօթ մնալ փափաքող անձէ մը Գօղէթին ձգուած հրիտակ մ'էր : Սկզբնական հրիտակը հինգ հարիւր ինսուներ չորս հազար Ֆրանք էր , բայց տաս հազար Ֆրանքն օրիորդ Էօֆրաղիի դատախարակութեանը համար ծախս եղած էր : Այս տաս հազար Ֆրանքին հինգ հազարը վանքին տրուած էր : Նոյն հրիտակն երրորդի մ'աւանդուած էր որպէս զի Գօղէթին յանձնուի չափահասութեանը կամ ամուսնութեանը ժամանակ : Այս ամենը խիստ ընդունելի էր , մանաւանդ կէս միլիոնէն աւելի օժիտին հետ , ինչպէս որ տեսանք : Ստոյգ է թէ հոն հոս բանի մը տարօրինակ բաներ կային որք չտեսնուեցան . վասն զի տեսնելու պարտաւորողներուն մէկուն աչքը սիրով , միւսներուն աչքն ալ վեց հարիւր հազար Ֆրանքով կապուած էր :

Իմացաւ Գօղէթ թէ իր հայրը չէր այն ծեր մարդը զոր այնքան ժամանակէ 'ի վեր հայր կոչած էր : Լոկ աղղական մ'էր ան . իր բուն հայրն ուրիշ Փօշլըվան մ'էր : Ուրիշ որ և է ժամանակ Գօղէթ այս իրողութենէ սաստկապէս տխրէր թերևս : Բայց այն անպատու ժամուն ուր կը գտնուէր ան , այս իրողութիւնը սակաւ ինչ ստուեր մը , թեթև տրամուծութիւն մ'եղաւ միայն , և այնքան ուրախութիւն ունէր Գօղէթ որ այս ամպը քիչ տևեց : Գօղէթ Մարիուսն ունէր : Երեւտասարդը կուգար , ծերուկը կանհետէր . այսպէս է կեանքը :

Մանաւանդ թէ Գօղէթ շատ տարիներէ 'ի վեր սովորած էր հանդոյցներ տեսնելու իր բոլորտիքը . այն ամեն անձերը որք զաղանի մանկութիւն մ'ունեցած են միշտ պատրաստ են ինչ ինչ հրատարակուեցող :

Սակայն Գօղէթ այնուհետև ալ «Հայր» կոչեց ծան Վալժանը :

Գօղէթ յափշտակութեամբ համակուած՝ եռանդադին կը հիանար ծերունի ժիլնօրմանին վրայ : Ստոյգ է թէ ասի խիստ կը փաղաքէր Գօղէթը և շատ մ'ընծաներ կուտար անոր : Մինչդեռ ծան Վալժան Գօղէթին համար ընկերութեան մէջ կանոնաւոր դիրք մը կը շինէր և անվտանգ կերպով վեճակի մը կը յատկացնէր զան , Պ. Ժիլնօրման հարսանեկան ընծաներու կողովը կը պատրաստէր : Իր ամենէն մեծ գուարճութիւնն էր առատաձեռն ըլլալ : Բուն իր մամիէն մնացած Պէնդեան նկարահարու թուրք մը տուած էր Գօղէթին : — Այս նորաձեւութիւնները կը վերածնին , կըսէր , հինաուրց իրերը մեծ յարգ կունենան , և ծերութեանս ժամանակի նորատի կիները մանկութեանս ժամանակի պառաւնեբուն պէս կը հագուին :

Իր տարիներէ 'ի վեր չբացուած յարգելի դարանները կը կողպատէր , դարաններ որոնց որովայնը կապարապատ և գոյնը գօրծմանդէլեան ջնարակի գոյն էր :

— Խոստովանեցնեք սա հաստու պրիները , կըսէր . տեսնե՛ք թէ ինչ ունին իրենց փորին մէջ : Աղմուկով կը բըռնաբարէր մեծափոր զզրոցները որք լի էին իր ամեն կիներուն , տարփուհիներուն և մամիներուն պաճուճանքներովը : Այս դարաններուն մէջ գտնուած իրերն էին բէքիներն , դամաւ կեան , սինեական կերպասներ , նկարէն դիպակներ , Թուրի հաստահիւս և բոցարձակ թոպաններ , ինտիական թաշկինակներ այնպիսի ոսկիով մը բանուած որ կրնայ լուացուիլ , Գօֆըն ըսուած կերպասներ կոտորներով և առանց ներքին երեւի , Ժէնի և Ալանսօնի կիտուածներ , հին ոսկերչութեան զարդեր , շաքարեղինաց յատուկ փղօսկրեայ տուփեր մանրադիտական պատերազմներով զարդարուն , մանր մուներ զարդեր , ժապաւէններ զոր առատօրէն Գօղէթին կընծայէր : Գօղէթ սքանչանալով , Մարիուսին սիրովը յափշտակուած և առ

Պ. Ժիլնորմանն ունեցած երախտադ խուրթենէն շուարելով անսահման երանութիւն մը կերազէր՝ սնդուսներ և թաւիչներ հագուած : Կը թուէր իրեն թէ սերովքէները կը բռնեն իր հարսանեկան ընծաներու կողովը : Իր հոգին երկնից վրայ կը թուէր մալինեան տանթեղայէ թեւերով :

Ինչպէս ըսինք, միայն հաւին հիացումը կը հաւասարէր այս սիրահարներուն արբընութեան : Տէ-Ֆիլյու-Տիւ-Պալվէր փողոցը կարծես փողաձայն նուագներ կային :

Ամեն առտու հաւը փերեղակի նոր ընծայ մը կը պարզէր Գօզէթին : Ամեն տեսակ ծոպեր փառաւորպէս կը բացուէին Գօզէթին բոլորտիքը :

Օր մը Մարիուս որ իր երջանկութեան մէջ յօժարեալամ կը խօսակցէր ծանրապէս, չգիտեմ ինչ առիթով մ'ըսաւ .

— Յեղափոխութեան մարդերն այնքան մեծ են որ արդէն Պատոնին և Քօսինօնին պէս դարերու հմայութիւնն ունին, և անոնց ամեն մէկը կարծես հինօրեայ յիշատակ մ'է :

— Մտաբէ անբէք*, գոչեց ծերունին : Ընորհակալութիւն Մարիուս : Ես ալ ճիշդ ատանկ բան մը կը խորհէի :

Եւ հետեւեալ օրը Գօզէթին ընծաներուն հետ միացաւ նաև թէյագոյն մտաբէ անբէք փառաւոր շրջադրեստ մը :

Հաւն իմաստութիւն մը կարտագրէր այս զարդերէն :

— Սէրը, շատ աղէկ, բայց սիրոյ հետ ասոնք ալ հարկաւոր են : Երջանկութիւնն անօգուտին պէտք ունի : Երջանկութիւնը հարկաւոր եղածն է միայն : Աւելորդ բաներով աղէկ մը համեմէ երանութիւնը : Պալսա մ'ը իր սիրտը : Իր սիրտն և Աուլրի պալատը : Իր սիրտն և Աէրսայլի մեծ ջուրերը : Տո՛ւր ինձ սիրուհիս, և աշխատէ՛ որ դքսուհի ըլլայ ան : Բէր ինձ գեղանին Փիլիսը հովտի շուշաններով պսակուած, և տուր իրեն նաև հարիւր հազար Ֆրանքի եկամուտ :

* Հոս բնադրին մէջ բառախաղ մը կայ որ անթարգմանելի է . Մարիուս մտաբէ անբէք (հինօրեայ յիշատակ) կանուանէ յեղափոխութեան մարդերը և մէկ Պ. Ժիլնորմանն մտաբէ անբէք լսել կը կարծէ, որ ինչպէս գիտենք անուանի մը փայլուն դիպակ է :
Ծ . Թ .

Մարմարեայ սիւներու ներքև հովուական հեռաւոր տեսարան մը բաց : Կը հաւանիմ հովուական տեսարանին, նոյնպէս մարմարեայ և ոսկեղէն դիւթական տեսարանին : Երջանկութիւնը չորարեկ հացի կը նմանի : Կուտեն, բայց չեն ճաշեր : Աւելորդ, անօգուտ, այլանդակ, չափազանց, չնչին բաներ կուզեմ : Կը յիշեմ թէ Սթրազպուրկի մայր եկեղեցիին մէջ եռայարկ տունի մը պէս բարձր ժամացոյց մը տեսած եմ որ ժամը կը նշանակէր, որ ժամը նշանակելու կը բարեհաճէր, որ սակայն միայն այս բանին համար շինուած չէր երևար. և որ կէս օր կամ կէս գիշեր, կէս օր, արևուն ժամը, կէս գիշեր, սիրոյ ժամը, այս կամ այն ժամը նշանակելէն ետք, նաև կը ցուցունէր լուսինը և աստղերը, երկիրը և ծովը, թուշունները և ձուկերը, Ֆէպիսը և Ֆէպէն, և խել մը բաներու շար մ'որ խորշէ մը կեւնէր, և տասներկու առաքեալները, և Կարոլոս-Հինգերորդ կայսրը, և Եթօնիւր և Սապինոսը, նաև շատ մ'ոսկեղծ պղտիկ միամտներ որք փող կը չալէին : Այո ամենէն 'ի զատ այն ժամացոյցը պատեհութիւն ունենար կամ չուենար օդին մէջ զմայլելի հնչիւններ ալ կը ցրուէր միշտ՝ առանց հասկցուելու թէ ինչ պատճառաւ : Այսպիսի ժամացոյցի մ'արժէքն ունի անպիտան և բոլորովին մերկ ժամաշրջանակ (cadran) մը որ միայն ժամերը կը նշանակէ : Ես Սթրազպուրկի մեծ ժամացոյցին հետ համակարծիք եմ և Ֆօրէ-Նուարի կիւուէն վեր կը դասեմ զայն :

Պ. Ժիլնորման հարսանեաց առթիւ խելքին փչածը բերնէն կը թափթփէր մասնաւորապէս և տասնութերորդ դարու բոլոր հայեւիներն իր աթիւրամայներուն մէջ կերևային խառն 'ի խուռն :

— Տօնախմբութեանց արհեստը չէք գիտեր : Արդի ժամանակս ուրախութեան օր մը պատրաստել չգիտեք, կը գոչէր : Աեր տասնեկներորդ դարը թոյլ է : Ծայրայեղութիւն չունի : Անծանօթ է իրեն ինչ որ պերճ, ինչ որ ազնիւ է :

Այդ դարն ամեն բանի մէջ մերկ ըլլալու չափ պարզ է : Չեր ժողովրդային դասն անհամ, անդոյն, անհոտ և աձև է : Այդ ժողովրդային դասի վերաբերող և կարգուող կիներուն երազն է՝ ինչպէս կըսեն անոնք՝ նոր ոսկեգօծեալ աղւոր մնախուց մը, ծիրանեփայտե կարասիներ և բամբակախառն կտաւեղէններ : Տեղ բացէ՛ք, տեղ բացէ՛ք. ահա պարոն Անարծաթն օրիորդ Անարծաթուհին հետ կամուսնանայ : Ըռայլութիւն և շքեղութիւն : Քսան Ֆրանքոնոց ոսկի մը փակցուցին մոմի մը : Ահա այս է արդի ժամանակս : Կուղեմ փախչիլ մինչև Սարմաթիսթան և սուելի անդին : Ա՛հ, ես 1787էն մարդարեացայ թէ ամեն բան շուսած էր այն օրն որ Լէոնի իշխան, Էպպոյի դուքս, Մօնպղօսի դուքս, Սուպիդի մարքիզ, Թուարի կիսակոմս և Ֆրանսայի ատեմակալ Տը Բօհան դուքսին երերուն ու խախուս կառքով մը Լօնչան երթալը տեսայ : Ահա հիմակ ասոր պտուղները տեսանք : Մարդիկ այս դարուս մէջ զործեր կընեն, սեղանաւորաց ակմբանոցին մէջ արժեթղթերու վրայ կը խաղան, ստակ կը վաստկին, բայց մուրացկան են : Կը խնամուին և իրենց դէմքը կը ջնարակեն : Երտից ցլուբ կը զարդարուին, կը լուացուին, կ'աճառուին, կը քերուին, կածիլուին, կը սանտրուին, կը ներկուին, կը յղուին, կը շփուին, կը խողանակուին, արտաքուստ կը մաքրուին, անստղտանելի, կայծքարի մը պէս յղիուն, ըզգուշաբարոյ ու մաքուրիկեկ են, և միանդամայն՝ կերպնում յանուն ամեն սուրբերու՝ թէ իրենց խղճին մէջ այնպիսի աղքանոցներ և կոյանոցներ ունին որոնցմէ մատերովը ինչոզ անդէորդուհի մ'անդամ զղուանօք կղուշանայ : Կերկայ ժամանակիս սա նշանաբանը կը պարզ կեմ. Աղբոր ճակրտաբէն : Մի նեղանար, Մարիւս, թոյլ սուր որ խօսիմ, կը տեսնես որ ժողովուրդը չեմ բամբասեր, թէև շատ ըսելիք ունիմ՝ քու այդ ժողովուրդիդ վրայ, բայց ներէ որ քաղաքաւորները փոքր ինչ ապտակեմ : Ես ալ քաղաքաւոր եմ : Ով որ շատ կը սիրէ, աղէկ կը դարնէ : Արդ բացէ՛ ի բաց կըսեմ թէ

այսօր մարդիկ կը կարգուին բայց չգիտեն կարգուելուն կերպը : Ա՛հ, կը ցաւիմ որ ալ չգիտի տեսնեմ հին ժամանակի բարուց ազնուութիւնը : Անցան դացին վայելութիւնը, ասպետութիւնը, ազնիւ և ընտիր ձևերը, ամեն մէկուն ունեցած ուրախարար շրայլութիւնը, երաժշտութիւնը որ հարսանեկան հանդէսին ամբողջարար մասն էր, վերի ներդաշնակութիւնը, վարի թմբուկներուն ձայնը, սեղան նստող զուարթ դէմքերը, նրբիմաստ փաղաքշանքը, երգերը, արուեստային հրալի փամփուշաները, համարձակ խնդուները, շուտախիլ և շուտախիլ ետեէն գացողները, և ժայռաէնի խոշոր հանդոյնները : Կաև նոր հարսին զանկայանը : Կոր հարսին զանկայանն Աստղիկին գօտիին քեռորդին է : Ինչ է Տրովայի պատերազմին բոլոր պտոճառը. Հեղինէի զանկայանը : Ինչու կը պատերազմին, ինչու երկնայինն Տիօմէտ Մէրիօնէի զխուն վրայ կը խորտակէ այն արդբէ մեծ սաղաւարտը որ տաս ծայր ունէր : Ինչու Աքիւլէս և Հէկտոր զիրար կը յօշեն նիզակի ահագին հարուածներով : Ասան զի Հեղինէ թող տուաւ որ Պարիս իր զանկայանն առնու : Հոմերոս Գօղէթին զանկայանով թերևս Եղիական մը յօրինէր : Իր քերթուածին մէջ ինծի պէս ծերունի շողակրատ մը կը գնէր և Կեսսոր կանուանէր : Բարեկամներ, հին ժամանակները, այն սիրուն հին ժամանակները մարդիկ իմաստութեամբ կամուսնանային. լազնազիր մը կընէին, ետքն ալ լաւ կերուխում մը : Փատարանը դուքս ելնելուն պէս սեղանը կը պատրաստուէր : Է՛հ, ըստ որում ստամոքսը հաճելի անասուն մ'է որ իր առնելիքը կը պահանջէ, և որ ինքն ալ իր հարսնիքը կուզէ : Այն ժամանակները պատուականապէս կընթեր մարդս, և սեղանակից կուեննար դրացուհի մ'որ առանց լանջանակի էր և որ չափաւորապէս կը պահէր իր վիզը : Ա՛հ, ուր են այն լայն և խնդալի բերանները. քանի՞նչ զուարթ էին այն ժամանակները : Երիտասարդութիւնը փունջ մ'էր. ամեն երիտասարդ վերջապէս շեփորուկի ոստ մը կամ վարդերու արթ-

ցաղ մը կը ըլլար. եթէ մարտիկ մ'ըլլար անդամ, դարձեալ սիրահար էր. և՛ եթէ պատահաբար երիտասարդ մը վիշապազորաց հարիւրապետ ըլլար, Ֆլորիան անուանելու միջոցը կը դանկէր: Մարդիկ կուզէին աղւոր ըլլալ: Պարահիւս և ծիրանեփայլ զարդերով և զգեստներով կը շքուէին: Քաղաքաւոր մը ծաղիկ, մարքիդ մ'ալ աղամանդի կը նմանէր: Ոչ ներսաներ (sous-pieds) ունէին, ոչ ալ կօշիկ: Չարդարուն, յղիուն, փայլուն, բորբոսազոյն, թութրուն, սիրուն պչրասէր էին, բայց և այնպէս սուրն իրենց մէջքէն կախելու արդեւ մը չէր ըլլար այս ամենը: Տրոքիդոսը կտուց և եղունգներ ունի: Տէշ քնդ կաւնդ բտուած սիրային կատակեր գութեան ժամանակը կը ըլլային այս բաները: Այն դարուն կողմերուն մին փափուկն էր, միւսն ալ փառաւորը, և խաչոր կը զուարճանային: Այսօր մարդիկ ծանրաբարոյ են: Քաղաքաւորն ազատ է, քաղաքաւորուհին ալ առերևութապէս ըզզօն. անբաղդ է ձեր դարը: Թերևս արտաբտուին խարիթեան գեղանիները իբր կարի մերկաձև հագուած: Մեղք որ գեղութիւնը կը պահուի ազեղութեան մը պէս: Յեղափոխութենէ 'ի վեր ամեն ինչ, պարուհիներն անդամ վարտիք կը հաղնին. կաքաւուհի մը ծանրաբարոյ ըլլալ պէտք է. ձեր ըրկօտեան պարերը վարդապետական են: Պէտք է վեհ ըլլալ: Մարդիկ զուցէ կը ցաւին վզնոցով իրենց կզակն ալ չպահել նուն համար: Կարգուող քսանամեայ ստահակի մը տեսլականն է Պ. Բուայեէ-Գօլարին նմանիլ: Եւ գիտէք թէ ինչ է այս վեհութեան վերջը. փոքրութիւն: Գիտնաք որ ուրախութիւնն ոչ միայն ուրախակի այլ նաև մեծ է: Կը պատուիրեմ ուրեմն ձեզ որ զուարթօրէն սիրահարիք: Երբ կը կարդուիք, երանութեան տենդով և մոլեղնութեամբը, աղմուկով և վզլուկով համակուած կարդուեցէք: Եկեղեցիին մէջ ծանր ըլլալ պէտք է եղեր, լաւ. բայց պսակի արարողութիւնը լմնալէն ետք իրու կըսեմ թէ պէտք է երազանման խնդրութիւններ կազմել նոր հարսին բոլորովը: Ա

մուսնութիւն մը պէտք է որ արքայական և ցնորական ըլլայ. պէտք է որ հարսանեկան հանդէսը պտոյտ մ'ընէ Բէյմի մայր եկեղեցիէն մինչև Շանթլույի մեհեանը: Սոսկալի բան մ'է ինձ անշուք հարսնիք մը: Գէթ այն օրն Ոլիմպոսը ելլեք. աստուած եղիք: Ա՛՛՛՛, կրնային օգաչու ողիններ, խաղեր, խնդուսներ, քաջալանջ մարտիկներ ըլլալ, այլ եկն տես որ երկրաքարչ անպիտաններ են: Բարեկամներ, ամեն նոր փեսայ պէտք է Ալտօպրանտինի իշխանն ըլլայ: Կեանքին այս միակ վայրկեանն առիթ մ'է. մի փախցունէք և հրեղէն երկինքը թռեցէք կարապետներու և արծիւներուն հետ. վաղը փերստին կիյնաք դորտերու քաղաքաւորութեան դասը, և ահա ոչ առնելիք և ոչ տալիք կուսենաք: Խնայողութեամբ մի կատարէք հարսնիքը, մի կրծէք իր շքեղութիւնները. կծծութիւն չուզեր այն օրն ուր կը փայլիք: Հարսանեկան հանդէսն առանին կենցաղ չէ: Ո՛՛՛՛, եթէ ես իմ ուղածիս պէս կարգադրէի հանդէսը, շքեղ բան մը կընէի, ծառերուն մէջ վին (violon) նուազել կուտայի: Ահա հիմնագիրս: Երկնագոյն և արծաթագոյն: Հանդէսին հետ կը խառնէի վայրենի դիցուհիները, Գրիադները և Նէրէիտները կը զուարէի: Ամֆիթրիթի հարսնիքը, վարդազոյն ամպ մը, գլուխին լաւ շտիւած և մերկանդամ յաւերժահարսեր, ուր Ագատեմիայի անդամ մը դիցուհիին քառեակ կընծայէ, կառք մը դոր ծովային հրէշներ կը քաշեն: Ահա իմ հանդիսի հիմնագիրս, իմ դիտցածս ահա կամ ասանկ կը ըլլայ հարսնիքի պատրաստութիւն մը, կամ թէ ես աւանակին մէկն եմ եղեր:

Մինչդեռ ծերունի հաւը՝ քնարեղային աւելնով համակուած՝ ինքն իրեն մտիկ կընէր՝ Գօզէթ և Մարիուս ազատօրէն իրարու նայելով կարբշուէին:

Մօրաքոյր Թիլոսօմանն իր անխառն հանդարտութեամբը կը գիտէր այս ամենը: Հինդ վեց ամիսէ 'ի վեր բաւական յուզմունք ունեցած էր. այսինքն Մարիուսին վերադառնալը,

Մարիուսին արիւնաթաթաւ բերուիլը , Մարիուսին պատնէչէ մը բերուիլը , Մարիուսին մեռնիլը , ապա կենդանանալը , Մարիուսին հաշտուիլը , Մարիուսին նշանուիլը , Մարիուսին աղքատուհիի մը հետ կարգուիլը , վերջապէս Մարիուսին միլիոն մ'օժիտ ունեցող աղջկի մը հետ կարգուիլը : Աւելց հարիւր հազար ֆրանքն իր վերջին զարմանքն եղած էր : Ապա առաջին անգամ հաղթողութիւն առնողի մը պէս վերստին իր անտարբերութեամբը զրաւուած էր : Արհեստագրայէս ժամ կերթար , համբիշին հատերը կը համբէր , աղօթագիրքը (eucologe) կը կարդար , տան մէկ անկիւնը Հայր Տեր կը փոսփնար մինչդեռ ուրիշ մէկ անկիւնն ալ Սէրէ՛ Վեղ կը մըմընջէին , և՛ անորոշապէս՝ Գօզէթը և Մարիուսը կը տեսնէր իբր երկու ստուերներ : Սակայն ստուերն ինքն էր :

Անզգայական ճգնաւորութեան վիճակ մը կայ ուր հողին՝ ընդարմացումէն չէզոքանալով և գլխովին չցիտնալով ինչ որ կրնայ կեանքի խնդիրն անուանիլ , երկրաշարժներէն և մեծ աղէտներէն ՚ի դատ մարդկային տպաւորութիւններուն և ոչ մին , ոչ հաճելի և ոչ ալ ցաւալի տպաւորութիւնները կըմբռնէ : Այս ջերմաւանդութիւնը , կըսէր հայր Թիւրօրման իր աղջկին , ուղեղի հարբուսին կը համապատասխանէ : Գուբան մը չես զգար կեանքէն : Գէշ հոտ չես առնուր , բայց ոչ ալ անոյշ հոտը կ'առնուս :

Սակայն վեց հարիւր հազար ֆրանքը վերջ տուած էր պառաւ աղջկին վարանումներուն : Հայրը սովորած էր այնքան բանի տեղ չզննել իր աղջկին որ Մարիուսին ամուսնութեան հաւանութիւն ունենալը կամ չունենալը հարցուցած չէր անոր : Իւր սովորութեանը համեմատ եռանդապէս շարժած էր , վասն զի բռնաւորէն գերիի փոխուելով մէկ խորհուրդ ունէր միայն որ էր զո՛հ ընել Մարիուսը : Բայց միտքն անգամ բերած չէր թէ Մարիուսի մօրաքոյրն է ան և թէ կրնար կարծիք մ'ունենալ . ուստի մօրաքոյրը դառնուել մ'ըլլալով զհանգերձ , փոքր ինչ զլարած էր իր հօրն այս ընթացքին դէմ :

Ի ներքուստ փոքր ինչ զայրանալով այլ արտաքուստ անտարբեր մնալով իւրովի ըսած էր . Հայրս առանց իմ կարծիքի կը լուծէ ամուսնութեան խնդիրը . ես ալ ժառանգութեան խնդիրը պիտի լուծեմ առանց իր կարծիքն առնելու : Իրօք հարուստ էր աղջկիկը , իսկ հայրն ոչ : Ուստի՞ այս մասին իր որոշումն իրեն վերապահած էր : Հաւանական է թէ աղքատ թողուր ամուսնութիւնը եթէ աղքատ ամուսնութիւն մ'եղած ըլլար այն : Թող երթայ սորվի պարոն քեւորդիս : Մուրացուհիի (gueuse) մը հետ կը կարգուի , թող ինքն ալ մուրացիկ մնայ : Բայց Գօզէթին կէս միլիոն ֆրանքը հաճելի եղաւ մօրաքոյր Թիւրօրմանին և այս սիրահար ամուսնից նկատմամբ անոր ներքին կացութիւնը փոխեց : Պէտք է ակնածիլ վեց հարիւր հազար ֆրանքի դումարէ մը , և յայտնի էր թէ պառաւն այս պարագայիս մէջ ոչ այլ ինչ կրնար ընել բայց եթէ իր հարստութիւնն այս ծաղկահաս անձանց թողուլ քանի որ ալ այն ժառանգութեան հարկաւորութիւն չունէին :

Հարս ու փեսայ հաւին տունը բնակելու համար կարգադրութիւն եղաւ : Պ . Թիւրօրման բացարձակապէս ուղեց իր սենեակը տալ անոնց որ տան սենեակներուն զեղեցիպոյնն էր . — Ասով պիտի երկրասարքանամ վերստին , կըսէր յայտնապէս . ՚ի բնէ անտէ ունէի որեքասորոթիւնը : Միտքս դրած էի Քըլո սենեկիս մէջ և նէլ հարսնիւր : Շատ մը սիրահարական պատկերներով զարդարեց այս սենեակը , և անոր ձեղունը ծածկել տուաւ պատառ մը տարօրինակ դիպակով զոր ունէր և զոր Իւթրէչի ապրանք կը կարծէր . այս դիպակին յատակը սնդուսի պէս ողորկուած էր ոսկեծաղկիներով (boutois-d'or) , նաև արջականջի թաւշեայ ծաղիկներով : — Բօզկիլօնի մէջ Տ'Անվիլ դ.բաուհիին անկողինը ճիշդ այս դիպակին նման դիպակով ծածկուած էր , կըսէր Պ . Թիւրօրման : — Չմիտէային վրայ Մարսի արձանիկ մը դրաւ որ իր մերկ փորին վրայ ձեռնապահ մը կը կրէր :

Պ . Թիւրօրմանի թանգարանը փաստաբանի զրատուն մ'եղաւ որու հարկաւորութիւն ունէր Մարիուս . ինչպէս կը յի-

չէ ընթերցողը , փաստաբաններու միաբանութեան ժողովը
կը պահանջէր որ զրատուն մ'ունենայ ամեն փաստաբան :

ՔՂՈՒՆ Է .

ՆՐԱՋԻ ԱՐԳՈՒՆՔ՝ ՆՐԱՆՈՒԹԵԱՆ ՀՅՑ ԽՈՒՆՈՒՆԸ

ՄԻՐԱՀԱՐՆԵՐՆ ամեն օր կը տեսնուէին : Գօղէթ Պ .
Փօշլըվանին հետ կուգար : — Աշխարհիս կատարածն է հար-
սնցունին ասանկ հոս դալ և նշանածին հետ սիրաբանելը ,
կըսէր օրիորդ ժիւնօրման : Բայց Մարիուս ապաքինութեան
միջոցին սովորած էր իր տանը մէջ Գօղէթին հետ տեսնուե-
լու , և Ֆլյլ-Տիւ-Գալվէր փողոցին թիկնաթուներն Օմ-Արմէ-
փողոցին յարգաչէն ամուսնորէն աւելի յարմար ըլլալով ա-
ռանձնական սիրաբանութեանց՝ Մարիուսին սովորութիւնը
հաստատեր էին :

Մարիուս և Փօշլըվան կը տեսնուէին այլ չէին խօսակցեր :
Պարծես թէ պայման դրեր էին շօսելու : Ամեն աղջիկ խնա-
մակալի մը հարկաւորութիւն ունի : Գօղէթ չէր կրնար գալ
առանց Պ . Փօշլըվանին : Մարիուսի համար Պ . Փօշլըվան Գօ-
ղէթին պայմանն էր : Մարիուս կընդունէր այս պայմանը :
Երբեմն անյայտ և անորոշ կերպով մը քաղաքական խնդիր-
ներու կախարհէին ամենուն վիճակին հանրական բարւոքման
տեսութեամբ նկատելով , և այս կերպով կը յաջողէին իրա-
րու հետ այդ կամ ոչէն քիչ մ'աւելի խօսք ընել : Անգամ մը
Մարիուս կըթուլթեան խնդիրը յուղեց , ուղեւով որ անոր
կըթուլթեանը ձրի և հարկադրական ըլլայ , իր ամեն ձեւերով
քաղմապատկի , օրին և արեւին պէս ամենուն նուիրուի , մէջ
խօսքով ծծուի բոլոր ժողովուրդէն . համաձայնեցան Պ . Փօշ-
լըվանին հետ և դրեթէ խօսակցեցան : Այս առթիւ Մարիուս
նշմարեց որ Պ . Փօշլըվան լաւ կը խօսէր , մանաւանդ թէ փոքր
ինչ աղնիւ կերպով մը կը խօսէր : Սակայն չգիտեմ ինչ կը

պակուէր անոր : Պարոն Փօշլըվան աշխարհիս իրերը ճանչողէ
նուազ բան մը , նաև աւելի բան մ'ունէր :

Մարիուս ներքնապէս և մտապէս ամեն տեսակ անմուռնչ
հարցումներ կուղղէր այս Պ . Փօշլըվանին որ միայն բարեսի-
րութիւն և ցրտութիւն կը ցուցունէր իրեն : Երբեմնակի ինքն
իր յիշատակներուն նկատմամբ տարակոյսներ կունենար : Քա-
ռամսեայ հողեվարութիւնը Մարիուսի յիշողութեան մէջ ծակ
մը , սև տեղ մը , վիհ մը բացած էր : Շատ բաներ կորուած
էին այս վճին մէջ : Պ . Փօշլըվանը պատնէշին մէջ տեսած
ըլլալուն վրայ անգամ կը տարակուսէր , և կը հարցունէր իւ-
րովի թէ իրօք հոն տեսած էր այսպիսի ծանրաբարոյ և հան-
դարտ մարդ մը :

Սակայն անցեալին երեղյթներուն և անհետումներուն իր
մտքին մէջ ձգած շուարումն այս չէր միայն : Պէտք չէ կար-
ծել թէ Մարիուս ազատուած էր յիշողութեան այն ամեն
պաշարումներէն որով մարդս նաև երջանիկ , նաև զոհ եղած
ժամանակ կը բռնադատուի ետևը նայիլ թախճութեամբ : Ոչ
մտածում , ոչ սէր կը պարունակէ այն զուլիը որ չգառնար
դէպ 'ի ջնջուած հորիզոնները : Մարիուս մերթ ընդ մերթ
ձեռներովն երեսը կը ծածկէր , և աղմկալի և անորոշ անց-
եալը կանցնէր այն լոյսէն զոր ունէր իր ուղեղին մէջ : Նո-
րէն կը տեսնէր Մապէօֆին իյնալը , Կավրօշին ուսմբերու
ներքև երգելը կը լսէր , Էրօնինին ճակտի սառնութիւնը իր
շուրթին ներքև կզգար . Անօլրա , Գուրֆէլրազ , Ժան Բրու-
վէր , Գօմպլֆէր , Պօսիւէ , Կրանթէր , իր ամեն բարեկամ-
ները կանգ կառնէին իր առջև և ապա կը ցրուէին : Այս
ամեն սիրելի , ցաւալի , արի , սիրուն կամ թշուառ անձերը
միթէ երազ էին . իրօք էութիւն ունեցեր էին անոնք : Ա-
պստամբութիւնն ամեն բան իր մուխին մէջ անեղեղ ըրած
էր : Այս մեծ ջերմատները մեծ երազներ կունենան : Մարի-
ուս ինքզինքը կը հարցուփորձէր , կը զննէր . բնաջինջ եղած
այս ամեն իրութիւնները կահաբեկէին զան : Ուր էին այն

ամեն անձերը. իրօք միթէ մնած էր ամեն բան : Գէպ 'ի
խաւարին անդունդն անկում մ'ամեն բան առած տարած էր
իրմէն 'ի դատ : Այս ամենն իբր թատերական վարպետի ե-
տեւ աներեւոյթ եղած կերեւար Մարիուսին : Կեանքի մէջ կան
ասանկ վարպետներ որք կը ձգուին : Աստուած հետեւեալ
արարուածը կանցնի :

Մարիուս՝ ինքն ալ՝ մի և նոյն մարդն էր : Մարիուս աղ-
քատ այլ հիմա հարուստ էր. անտէր այլ հիմակ ընտանիք
մ'ունէր. յուսաբեկ էր այլ հիմա Գօզէթին հետ կամուսնա-
նար : Այնպէս կերեւար իրեն թէ գերեզմանէ մ'անցած էր
և թէ սե մտած էր ու սպիտակ ելած էր անկից : Այլ սա-
կայն միւսներն այս գերեզմանին մէջ մնացեր էին : Մերթ
ընդ մերթ այս ամեն անցեալ էակները՝ վերադառնալով և
ներկայ գտնուելով՝ շրջան կը կազմէին իր բոլորաիբր և կը
տիրէին զինքը. անատեն Գօզէթը միտքը կը բերէր և նորէն
կը զուարթանար. բայց մի միայն այս երջանիութեան առջև
կրնար ջնջուիլ այն աղետալի պատահարը :

Այս բնաջնջ եղած էակներուն կարգէն էր նաև Պ. Փօշ-
լըվան : Մարիուս կը դեղեկէր հաւտալու թէ պատնէշին Փօշ-
լըվանն է այն միսէ և ոսկրէ Փօշլըվանը որ այնքան ծանրա-
պէս կը նստէր Գօզէթին քով : Սակայն երկուքին բնաւորու-
թիւնն ալ գերբուկ ըլլալով անկարելի բան էր Մարիուսի
կողմէն որ և է հարցում ուղղուիլ Պ. Փօշլըվանին : Մարի-
ուսին և ոչ իսկ մտքէն կրնար անցնիլ այսպիսի հարցումը
նեւ : Արդէն ցուցուցած ենք այս մանր պարագան որ յայտ-
արար է :

Մի և նոյն գաղտնիքն ունեցող և՛ տեսակ մը լռին հա-
մաձայնութեամբ՝ այն գաղտնիքին վրայ ամենեկին խօսք չընող
երկու մարդ ատենն ըն ոչ այնքան հազուադիւս բան մ'է որ-
քան կը կարծուի :

Մարիուս անդամ մը միայն փորձ մ'ըրաւ : Խօսակցութեան
մէջ դիտմամբ Տը Լա Շանվրըրի փողոցը յիշեց՝ և դէպ 'ի
Պ. Փօշլըվան դառնալով ըսաւ :

- Միթէ զիտէք այս փողոցը :
- Ո՞ր փողոցը :
- Տը Լա Շանվրըրի փողոցը :
- Ամենեկին լրած չեմ այդ փողոցին անունը, պատասխա-
նեց Պ. Փօշլըվան ամենաբնական կերպով մը :
- Այս պատասխանը՝ որ փողոցին անունին և ոչ թէ նոյն
իսկ փողոցին նկատմամբ էր՝ դոհացուցիչ երեցաւ Մարիու-
սին, թէև ոչ այնքան դոհացուցիչ ըլլար :
- Անտարակոյս երազ տեսեր եմ, ըսաւ մտապէս. բան
դադուշած եմ հարկաւ : Անոր նմանող մարդ մ'էր ան : Պ.
Փօշլըվան պատնէշը չէր :

ՔԼՈՐԻ Զ.

ԵՐԿՈՒ ՄԱՐԻ ՁՈՐ ԱՆՀՆԱՐԻՆ Է ՎԵՐՍՏԻՆ ԳՏՆԵԼ

ՄԱՐԻՈՒՍԻ դիւթական բերկրութիւնը կարի սաստիկ
ըլլալով հանդերձ, չկրցաւ անոր մտքէն հետաջինջ ընել ու-
րիշ մտահոգութիւններ :

Մինչդեռ հարսանեկան պատրաստութիւններ կըլլային, Մա-
րիուս՝ այս հանդիսին սահմանուած օրին մինչև դալն իր անց-
եալին վերաբերող դժուարին խուզարկութիւններ ըրաւ խղճի
մտօք :

Այլ և այլ կողմէ երախտադիտական պարտաւորութիւններ
ունէր. երախտադիտութեան պարտք ունէր հօրը կողմէն,
նաև նոյն իսկ իր կողմէն ունէր այսպիսի պարտք մը :

Թենարտիէն կար. կար նաև այն անծանօթն որ զինքը՝ այս-
ինքն Մարիուսը՝ Պ. Թիւնօրմանին տունը բերած էր :

Մարիուս սրտովին կը փափաքէր դանել այս երկու մար-
դերը, չուզելով կարգուիլ, երջանիկ ըլլալ և մոռնալ զա-
նոնք, և վախնալով որ այս երախտադիտական պարտուց ան-
վճար մնալը ստուեր մը չբերէ իր կեանքին վրայ որ այն-
քան լուսաւոր պիտի ըլլար այնուհետև : Անկարելի էր Մա-

րիուսին այս ամեն մնացորդ պարտքերն անվճար թողուլ իր ետևը , և զուարթութեամբ ասպդան մտնելէն առաջ կուղէր իր պարտքը հատուցանելով անցեալէն ընկալող իր մ'ընդունիլ :

Թենարտիէ չարագործ մ'էր անշուշտ , բայց ասով չէր ջունջուեր այն իրողութիւնը թէ ան Բօնմէրսի դնդապետն ազատած էր : Թենարտիէ՝ Մարիուսէն 'ի զատ ամեն մարդու համար աւազակ մ'էր :

Եւ Մարիուս Վաթերլոյի պատերազմի դաշտին ճշարտ տեսարանին նկատմամբ ամենեւին տեղեկութիւն չունենալով չէր զիտեր այն իրողութեան մէկ պարագան , այսինքն թէ հայրը Թենարտիէի առջև տարօրինակ կայութիւն մ'ունէր որ է իր կեանքն անոր պարտաւորիլ առանց երախտագիտական պարտք մ'ունենալու :

Մարիուսի ըրած զանազան խուզարկութիւններուն և ոչ մին կրցաւ Թենարտիէին հետքը գտնել : Բոլորովին հետաջինջ եղած կերևար այս մարդը : Թենարտուհին բանտին մէջ մեռած էր դատը քննուած միջոցին : Նորէն մթութեան մէջ անհետեր էին Թենարտիէ և աղջկին Ազելմա որք այս ողորմելի ընտանիքին միակ մնացորդն էին : Ընկերային Անծանօթին վիհը նորէն այս էակներուն վրայ գոցուած էր լլին : Այս վհին մակերեղծին վրան ալ և ոչ իսկ կը տեսուէր այն սարսուռը , այն սասանումը , այն համակերտնական մթին շրջաններն որք հոն մէկու մ'իսկած ըլլալը կը ցուցունեն և կիմացնեն թէ կարելի է խորաչափը նետել հոն :

Թենարտուհին մեռած , Պուլթրիւէլ անպարտ սեպուած , Գլադուս աներեւոյթ եղած և գլխաւոր ամբաստանեալները բանտէն փախած ըլլալով Կօրպոյի տունին դաւաճանութեան դատը զրեթէ 'ի դերև ելած էր : Գործը բաւական մութ մնացած էր : Եզեռնագատ ատեանը պարտաւորած էր բաւականալ երկու ստորակարգեալներով , որք էին Բանջօ-Բրէնթանիէ-Պիլըրնայլ և Տըմի-լիար-Տէօ-Միլետար և որք երկուքնին միատեղ դատուելով տաս տարի թիարանի դատա-

պարտուած էին : Միւս մեղսակիցներն ալ՝ փախած ըլլալով բացակայապէս մշտնջենական բռնի աշխատութեանց դատապարտուեր էին : Թենարտիէն ևս իբր պարագլուխ և տուջնորդ՝ մահուան դատապարտուած էր բացակայապէս (par contumace) : Թենարտիէին վրայ միայն այս դատապարտութիւնը մնացած էր , դատապարտութիւն որ իր սոսկալի նշոյլը կարձակէր այս թաղուած անունին վրայ իբր դազաղի մը քով դրուած ճրագ մը :

Սակայն այս դատապարտութիւնը Թենարտիէն վերբերունելու երկիւղով անդունդներուն յատակն իջեցնելով աւելի թանձրացուցած էր այն մթին վարագոյրը որու ներքև պահուած էր այս մարդը :

Իսկ միւսին , այսինքն Մարիուսն ազատող անծանօթ մարդուն նկատմամբ եղած խուզարկութիւններն 'ի սկզբան արդիւնք մ'ունեցան , ապա կիսկատար մնացին : Խուզարկուները յաջողեցան գտնելու այն երկանիւր որ յունիսի ճին գիշերը Մարիուսը Ֆիլյ-Տիւ-Գալլէր փողոցը բերած էր : Կտուպանը յայտնեց թէ յունիսի ճին՝ ոստիկանութեան գործակատարի մը հրամանին համեմատ՝ ժամն երեքէն մինչև գիշեր « կայ առած » էր Շանդ-Էլիզէի ասիուղիին վրայ , Մեծ-Կոյուղիին ելքին վերևը . թէ ժամն ինն եղած միջոցին գետի՞ սեպեղին վրայ նայող կոյուղիին վանդակը բացուած և կոյուղիէն մարդ մ'ելած էր կունակին վրայ ուրիշ մ'ունենալով որ մեռած կերևար . թէ ոստիկանութեան գործակատարը՝ որ այն տեղը կը հսկէր՝ կենդանի մարդը ձերբակալ ըրած և մեռած մարդն ալ բռնած էր . թէ գործակատարին հրամանաւ ինք՝ կառապանը՝ իր երկանիւրին մէջ առած էր « այդ ամեն մարդիկը » . թէ նախ Ֆիլյ-Տիւ-Գալլէր փողոցը գացեր և հոն ձգեր էին մեռած մարդը . թէ մեռած մարդը Պ-Մարիուսն էր , և թէ ինք՝ կառապանը՝ շատ աղէկ կը ճանչնար զան թէև « այս անգամ կենդանի էր պարոնը » . թէ ապա վերստին իր կտորը մտեր էին . թէ մտրակած էր իջ

ձիերը. թէ Արշիւի դուռէն քանի մը քայլ ասդին գոչեր էին իրեն որ կանկ առնու. թէ հոն՝ փողոցին մէջ իր վարձքը վճարած և իրմէ հեռացած էին, և թէ ոստիկանութեան գործակատարը մարդը հետն առնելով տարած էր. թէ այս էր միայն իր բոլոր զիտցածը, և թէ շատ խաւարին էր այն զիշերուան մուտքը :

Ինչպէս ըսինք, Մարիուս բան մը չէր յիշեր. կը յիշէր միայն թէ պատնէշին մէջ կռնակին վրայ իյնալու միջոցին ետեւէն բռնուած էր հուժկու ձեռքէ մը. անկից ետք եղածը բոլորովին անծանօթ էր իրեն, վասն զի Պ. Ժիւնօրմանին տունը սթափած էր իր նուազումէն :

Իբր ենթացողութիւններ կընէր Մարիուս :

Բուն իր նոյնութեան վրայ չէր տարակուսեր : Այլ սակայն ինչպէս եղեր է որ՝ Տը Նա Շանվըրըի փողոցին պատնէշին մէջ ինկած և Կնվախտի կամուրջին քով Սէն դեաին սեպիզբին վրայ ոստիկանութեան գործակատարին ձեռքն անցած էր : Մէկը զինքը Տէ Հալի թաղէն Շանդէլիզէ տարեր էր : Եւ սուկէ : Կոյուղիէն : Անլուր անձնութիւն :

Մէկը. բայց ո՞վ :

Ահա այս էր Մարիուսին փնտրած մարդը :

Այս մարդին նկատմամբ՝ որ իր փրկիչն էր՝ բան մը, որ և է հետք մը, ամենափոքր նշան մը չկար :

Մարիուս՝ թէև պարտաւոր էր ամենամեծ զգուշութեամբ շարժիլ այս մասին՝ մինչև ոստիկանութեան պաշտօնատուէն տեղեկութիւններ ուղեւու համարձակեցաւ : Ինչպէս ուրիշ նոյնպէս և անկէ տրուած տեղեկութիւններն ալ ամենեին նըշոյլ մը չցուցուցին : Ոստիկանութեան պաշտօնատուէն ալ կառուպանէն ոչ նուազ անտեղեկ էր այս գործին նկատմամբ : Ամենեին տեղեկութիւն մը չունէր Մեծ-Կոյուղիին վանդակին քով յունիսի ճին տեղի ունեցող որ և է ձերբակալութենէ. այս իրողութեան վրայ բնաւ տեղեկագիր մ'առած չէր որ և է ոստիկանութեան գործակալէ մը. վերջապէս ոստիկանու-

թեան պաշտօնատան մէջ առասպել մը կը սեպուէր այս իրողութիւնը, և այս առասպելին հնարողը կառուպանը կը կարծուէր : Պարզև մ'ուզող կառուպան մը ամեն բանի, երեւակայելու անգամ կարող է : Սակայն ստոյգ էր իրողութիւնը, և Մարիուս չէր կրնար այս մասին տարակուսիլ, եթէ չուզէր տարակուսիլ նաև իր նոյնութեան նկատմամբ, ինչպէս որ ըսինք քիչ մ'առաջ :

Այս տարօրինակ հանելուկին մէջ ամեն բան անմեկնելի էր : Ինչ եղած էր այն մարդը, այն խորհրդաւոր մարդն որ կառուպանին վիկայութեանը համեմատ Մեծ-Կոյուղիին վանդակէն ելած էր նուաղեալ Մարիուսը շալակն առած և զոր հոն հսկողութիւն ընող ոստիկանութեան գործակատարը ձերբակալ ըրած էր՝ երբ ան ապստամբ մ'ազատելու անուրանալի յանցանքը կը գործէր : Ինչ եղած էր նոյն իսկ գործակատարն ալ : Ինչու լուութիւն պահած էր այս գործակատարը : Մարդը յաջողած էր փախչելու. կաշառքով վաստկած էր գործակատարը : Այս մարդն ինչու կենդանութեան նշան մը չէր տար Մարիուսին որ ամեն բան անոր կը պարտաւորէր : Անշահախնդրութիւնն ալ անձնութիւններ չափ մեծ էր և սքանչելի : Ինչու չէր երևար այս մարդը. թերևս վարձատրութեան կարօտ անձ մը չէր, բայց ոչ սք երախտադիտութեան անկտրօտ է : Միթէ մոռած էր. ինչ տեսակ մարդ էր. ինչպիսի կերպարանք ունէր : Ոչ ոք գիտէր : Գիշերը մուտք էր, ըսած էր կառուպանը : Պատգ և Նիդօլէթ շուարած ըլլալով միայն իրենց արիւնաթաթաւ տէրը նայեր էին : Գըննապանը միայն որու ճրագը լուսաւորած էր Մարիուսին ողբալի զալուստը՝ գիտած էր այն մարդը : « Ջարհուրելի մարդ մ'էր ան », կըսէր դռնապանը, և ասկից աւելի տեղեկութիւն մը չունէր նոյն մարդին նկատմամբ :

Իր խուզարկութեանց նկատմամբ օգուտ մը քաղելու յոյսով Մարիուս պահել տուաւ այն արիւնաթաթաւ զգեստներն որք իր վրան էին հաւին տունը բերուած ժամանակ : Թիկ-

նոցը քննուելով զիտուեցաւ որ անոր եղբերուն մին տաքօրէն նակ կերպով մը խզառուած էր : Թիկնոցէն կտոր մը կը պակսէր :

Իրիկուն մը Մարիուս Գօզէթին և Ժան Վալժանին առջև այս տարօրինակ արկածին վրայօք կը խօսէր , յիշելով նաև այս մասին իր առած անթիւ տեղեկութիւններն և իր ջանադրութեանց ապարդիւնութիւնը : « Պ. Գօշլըվանին » անտարբեր դէմքն իր համբերութիւնը կը հատցունէր :

— Այո՛ , ըսաւ Մարիուս , մի որ էր այս ճարտքը , վեհ ընթացք մ'ունեցաւ : Պարոն , զիտէք ինչ ըրաւ ան : Հրեշտակապետին պէս հասաւ : Հարկ եղաւ որ կուրիին մէջ նետուի , զիս առնու տանի , կոյուղին բանայ , մէջը մտնէ զիս : Հետը քաշելով և տանելով : Հարկ եղաւ որ ծուռուած , ճրքմուած , մութին և կոյանոցին մէջէն մէկ ու կէս մղոնէն աւելի ճամբայ քայլէ ստորերկրեայ սոսկալի կոյուղիներուն ներքև , կունակը դիակ մ'ունենալով մէկ ու կէս մղոնէն աւելի , կըսեմ , պարոն : Եւ ինչ նպատակաւ : Մի միայն այն դիակն ազատելու նպատակաւ : Եւ այն դիակն ալ ես էի : Ինքն իրեն ըսած է . Այս դիակը թերևս փոքր ինչ կենդանութեան նշոյլ մ'ունի . իմ կեանքս վտանդի պիտի դնեմ թա ամենաչնչին կայծին համար : Եւ իր կեանքը ոչ թէ մէկ այլ քսան անդամ վտանդի դրաւ : Եւ իր ամեն մէկ քայլը վտանդ մ'էր : Ասոր ապացոյցն է կոյուղիէն ելնելէն անմիջապէս ետք ձերբակալ ըլլալը : Պարոն , զիտէք որ այս մարդն ըրաւ այս ամեն ըսածներս : Մանաւանդ թէ առօնց որ և է վարձատրութիւն մը սպասելու : Ինչ էի ես : Ապստամբ մը : Ինչ էի : Յաղթահար մը : Ո՛հ , եթէ Գօզէթին վեց հարիւր հազար ֆրանքն իմս ըլլար . . . :

- Չերն է , ընդմիջեց Ժան Վալժան :
- Լա՛ւ , ուրեմն այդ վեց հարիւր հազար ֆրանքը կուտայի այս մարդը գտնելու համար :
- Ժան Վալժան պատասխան չտուաւ :



ԳԻՇԵՐ Մ՝ՈՐ ԱՆՔՈՒՆ ԿԱՆՑՆԻ

ՔՂՈՐԻ ԵՒԵՁԲՆ

16 ՓԵՏՐՎԱՐ 1833

1833 փետրվար 16ի օրուան զիշերն օրհնեալ զիշեր մ'եղաւ : Բաց երկինք մ'ունեցաւ իր մթութեան վերևը : Մարիուսին և Գօզէթին հարսանեաց զիշերն եղաւ այն :

Պաշտելի օր մ'եղած էր այն օրը : Հարսնիքը մեծ - հայրին երազածին պէս կապտադեղ հանդէս մը , հարս ու փեսային զլիւուն վերևը քերովլէներու և կուփիտոններու խառնակութեամբ դիւթական տեսարան մը , դուռի մը վերևը ճակատազարդ մը կազմելու արժանի ամուսնութիւն մ'եղած չէր , բայց քաղցր և զուարթ բան մ'եղեր էր :

1833ին ամուսնութեան ձևն այս օրուան հարսանեկան հանդիսի ձևին պէս չէր : Քրանսա տակաւին Անգլիայէն առած չէր այն զերիվեր փափկութիւնը որ է հափափել իր կինը , եկեղեցիէն ելնելէն ետք փախչիլ , երանութեանը մէջ ամթութահար պահուիլ , և սնանկի մը կասկածելի ընթացքն ու միանգամայն երգ երգոցին յափշտակութիւններն ունենալ : Տակաւին հասկցուած չէր թէ քանի՛օն զգաստ , ընտիր և վաշտուս բաներ են իր դրախտն արագընթաց կառքով մը տատանել , իր գաղտնիքը կառքին դըրդուաներով ընդհատել , պանդոկի անկողին մը հարսանեկան անկողին ընել և ամեն մէկ զիշերին համար այսքանի կամ այնքանի վարձուած սոփորական ննջեակի մը մէջ և ետևը թողուլ խառնիխուռն կեանքի

յիշատակներուն ամենէն նուիրականը կառապանին և պանդոն կին սպասուհիին առանձնական խօսակցութեան հետ :

Տասնէիներորդ դարու արդի միջոցին՝ ուր կը գտնուինք՝ քաղաքապետն և իր պաշտօնական գօտին , քահանայն և իր շուրջաւոր , օրէնքն և Աստուած ալ չեն բաւեր . ամուսնական հանդէսն անթերի ըլլալու համար՝ հարկաւորութիւն ունի նաև Լօնժիւմոյի կառապանին , կարմիր թեւերով և հնչակէ կոճակներով կատրոյտ կրկնոցի , բազկապանի (brassard) վրայ ասղնակերտ շքանշանի , կանաչ կաշիէ վարտիքի , հայհոյութիւններու՝ որոնց կենթարկին ոլորուն քիով նորմանտական երկվարները , շինձու լայն ժայաւէններու , մոմածեփ (ciré) գլխարկի , փոշտ հաստ մաղերու , ահագին մտրակի և խոշոր կօշիկներու : Քրանսա՝ հարս ու փեսային կառքին վրայ հինուփուտ հողաթափներ և մուճակներ տեղալու չափ վայելչասէր չէ տակաւին ինչպէս է անգլիական ազնուականութիւնը՝ ի յիշատակ Չրչիլի՝ Մալչրուքէն ՚ի վեր որ ամուսնութեան օրը մօրաքոյրի բարկութեան մը յարձակումը կրեց , բարկութիւն որ բարեբազդութիւն տուաւ իրեն : Վուճակներն և հողաթափները մեր հարսանեկան հանդէսներու մէկ մասը չեն կազմեր տակաւին . բայց համբերութիւն . կիրթ ճաշակն այսպէս շարունակուելով օր մը պիտի ընդունի զանոնք :

1833ին , դու կարծէ՛ հարիւր տարի առաջ , հարսանեկան հանդէսն արդի ժամանակուան հարսանեաց պէս կառքերու արշաւումներով կատարելու սովորութիւնը չկար :

Այն ժամանակ մարդիկ դեռ կերակայէին , — այլանդակ երեակայութիւն , — թէ ամուսնութիւն մ՝ ընտանի և ընկերային հանդէս մ՛է , թէ նահապետական կօշունք մը չեանգարեր ամենեւին ընտանեկան տօնախմբութիւն մը , թէ և զուարճութիւնը՝ ծայրայեղ ըլլայ անգամ՝ որ և է ֆեստ մը շտաբ երանութեան բաւական է որ անմեղ ըլլայ այն զուարճութիւնը , թէ ընտանիք մ՛արտադրելու պատրաստուող այս երկու ճակատագիրներուն տան մը մէջ խառնիլ սկսիլը պատ-

կառելի և բարի է և թէ վերջապէս այսուհետև ընտանիքին տականտես վկայն հարսանեկան սենեակն ըլլայ :

Եւ ահա իրենց տունը կարգուելու անամօթութիւնը կուներ նային :

Արդ՝ այն ձևին համեմատ որ հիմա հինցած է՝ Մարիուսի և Գօլէթիին հարսնիքը Պ . Ժիլնօրմանին տունն եղաւ :

Կարգուելու գործն որքան ալ բնական և սովորական բան ըլլայ , հրատարակուելի ծանուցադիրները , շինուելու դաշնադիրները , քաղաքապետական պաշտօնատունը , առաջնորդարանը միշտ խառնակութիւն մ՛ունին : Այս պատճառաւ փետրվար 16էն առաջ կարելի չեղաւ պատրաստ ըլլալ հարսանեկան հանդէսը կատարելու :

Արդ՝ մի միայն ճշգրասէր ըլլալու գոհունակութեան համար՝ կը փութանք ըսելու թէ փետրվարի 16ը բարեկենդանի յետին օր մ՛էր : Այսպիսի օր մը հարսնիք ընելը մեղք սեպուելով , սկսան դեղեկիլ , խղճահարկիլ , մասնաւորապէս մօրաքոյր Ժիլնօրման :

— Բարեկենդանի օրն է , գոչեց հաւը . ուրեմն աւելի աչէկ : Առած մը կայ որ կըսէ .

Բարեկենդանի վերջին օրուան կարանի՛ մ՛աղբարխոյ զաւախէր զուէնարք Մտիկ չընենք . թող 16ին ըլլայ : Մարիուս , մի՛թէ դուն կուզես յապաղել հարսնիքը :

— Անշուշտ չէ , պատասխանեց սիրահարը :

— Ամուսնանանք ուրեմն , ըսաւ մեծ-հայրը :

Հետեաբար ամուսնութիւնը 16ին կատարուեցաւ առանց հող ընելու հասարակային զուարճութիւնը : Այն օրը կանձրեէր , բայց երկինից վրայ երջանկութեան ծառայելու համար միշտ կապտապեղ խորշիկ մը կը գտնուի զօր սիրահարները կը տեսնեն և թէ նաև տիեզերքիս միւս ամեն ինչն անձրեոցի տակ գտնուելու ըլլայ :

Առջի օրը Ժան Վալթան Պ . Ժիլնօրմանին տղն Մարիուս

սին յանձնած էր հինգ հարիւր ութսունը չորս հազար ֆրանքը։
 Հարս ու փեսայ իրենց դոյքն անխտիր վայելելու թէու-
 թեամբ ամուսնութիւնը կազմուած ըլլալով, ամուսնական պաշ-
 մանադիրները պարզ եղած էին :

Թուսէն այնուհետեւ անօգուտ էր ծան Վալժանին. ուստի
 Գօզէթին ժառանգութիւն մնալով անոր սենեկապանութեան
 քարձագոյն պաշտօնն առած էր :

Իսկ ծան Վալժանի համար ժիլնօրմանի տան մէջ յատ-
 կապէս կահաւորեալ սենեակ մը կար, և Գօզէթ այնպիսի ան-
 դիմադրելի կերպով մը, Հայր իմ, կաղաչեմ, ըսած էր որ
 ծան Վալժան գրեթէ խոստացած էր դալ և բնակիլ այն
 սենեակը :

Ամուսնութեան համար որոշուած օրէն քանի մ'որ առաջ
 ծան Վալժանին արկած մը պատահած էր. աջ ձեռքին բթա-
 մատը փոքր ինչ խորտակուած էր : Ծանը բան մը չէր այս,
 և հետեւաբար ծան Վալժան չուզած էր որ իր վէրքը նայ-
 ուի, դարմանուի, ոչ ալ տեսնուի Գօզէթէն անդամ : Սա-
 կայն այս վէրքին պատճառաւ ծան Վալժան ստիպուած էր
 ձեռքը լաթով մը փաթթելու և թեք կապի մը մէջ առնելու,
 որով և արդիւնուած էր ստորագրելու որ և է բան : Գ. Ժիլ-
 նօրման իբր Գօզէթին փոխ-խնամակալը ծան Վալժանին
 կողմէն ստորագրած էր Գօզէթին վերաբերեալ գիրերը :

Ընթերցողը չպիտի տանինք ոչ քաղաքապետական պաշտօ-
 նատունը, ոչ ալ եկեղեցին : Հանդիսականը սիրահարներուն
 ետեւէն մինչև հօն գրեթէ չերթար, և սովորութիւն ունի
 կռնակ դարձունելու տրամին (drame) երբ փեսայի ծաղկե-
 փունջ մը կը դնէ իր կռձկարանին վրայ : Բաւական պիտի
 համարինք նշանակել հօս դիպում մ'որ սակայն չնշմարուե-
 ցաւ հարսնիքէն և որ հարսանեկան հանդիսին Ֆիլլ-Տիւ-
 Գալվէի փողոցէն Սէն-Բօլի եկեղեցին երթալու միջոցին պա-
 տահեցաւ : Այն ժամանակ Սէն-Լուի փողոցին հիւսիսային
 ծայրի քարայտակն աւրուելով նորէն կը շինուէր, հետեւա-

բար Սէն-Լուի փողոցը Բարդ-Բուայեալ փողոցէն սկսեալ
 խափանուած էր : Անկարելի էր որ հարսանեաց կառքերը
 Սէն-Բօլի եկեղեցին երթային ուղղակի : Հարկ էր անպատ-
 ճառ փոխել ուղեղիծը, և ամենէն պարզ միջոցն էր պուլ-
 վարէն գառնալ : Հրաւիրեալներուն մին ըսաւ թէ բարեկեն-
 դանի վերջին օրն ըլլալուն՝ պուլվարին կողմը կառքերը խըռ-
 նած կըլլան : — Ինչո՞ւ, հարցուց Գ. Ժիլնօրման : — Գիմա-
 կաւորներուն պատճառաւ : — Աւելի աղէկ, ըսաւ մեծ-հայրը :
 Անկից երթանք : Այս մատաղահաս անձինք կը կարգուէին.
 քիչ մ'ուս, և ահա կեանքին ծանր կողմը պիտի մտնեն : Բա-
 րեկենդանին դիմակաւորները տեսնելով պիտի պատրաստուին
 փոքր ինչ դիմակաւորութիւն տեսնելու :

Ուստի դէպ 'ի պուլվարին կողմն ուղղեցան : Հարսանեաց
 պերլիններուն* առաջինին մէջն էին Գօզէթ և մօրաքոյր ժիլ-
 նօրման, Գ. Ժիլնօրման և ծան Վալժան : Մարիուս՝ սովոր-
 ութեանը համեմատ՝ տակաւին իր նշանուհիէն զատուած
 մնալով՝ երկրորդին մէջն էր : Հարսանեկան ուղևորներուն
 խումբը՝ Ֆիլլ-Տիւ-Գալվէի փողոցէն ելնելուն պէս՝ խառ-
 նուեցաւ այն կառքերու երկայնաձիգ թափուին հետ որ ան-
 վերջանալի շղթայ մը կը կազմէր Մատրէէնէն մինչև Պասթիլը
 և Պասթիլէն մինչև Մատրէէն :

Գիմակաւորներու խումբն բազմութիւն կար պուլվարին վրայ :
 Թէև մերթ ընդ մերթ կանձրէէր, սակայն Ծաղրածուն, Հրա-
 պիտն և Միմոս կը յամառէին : Այս 1833ի ձմեռուան զուար-
 թութեանը ժամանակ Բարիզ ծպտելով Անեստիկի կերպա-
 րանքն առած էր : Հիմա գրեթէ չտեսնուիր այս տեսակ բա-
 րեկենդանի օրեր :

Վասն զի հիմակ ամեն ինչ հանրատարած բարեկենդան
 մ'ըլլալով մասնաւոր բարեկենդան չկայ :

Կողմնական ծաւուղիներն անցորդներու՝ և պատուհանները
 հետաքրքիրներու խումբն բազմութեամբ մը դրաւուած էին :

* Տեսակ մը կառք :

Թատրոններուն սիւնազարդ դաւիթները պատող դարատափներուն եղբերը Հանդիսականներով լեցուեր էին : Գիմակներէն 'ի գառ կը տեսնուէր նաև մեծ ու պղտիկ , քառանիւ և երկանիւ , վերջապէս ամեն տեսակ կառքերու շարք մ'որ բարեկենդանի վերջին օրուան յատուկ է' ինչպէս Լծնշանի մէջ , կառքեր որք կարգաւ կը քայլէին՝ ոստիկանութեան կանոնաց համեմատ պնդապէս իրարու կցուած և կարծես թէ ակօսաձև երկաթուղիներու մէջ աղուցուած : Ով որ այս կառքերուն մէկուն մէջն է , հանդիսական ու միանգամայն տեսարան է : Քաղաքապահները պուրվարին վարի կողմերէն քայլել կուտային այս երկու անվերջանալի զուգահեռական շարքերն որք հակագէմ շարժումով կը շարժէին , և հսկողութիւն կրնէին որպէս զի մին դէպ 'ի վայր' , միւսը դէպ 'ի վեր , մին դէպ 'ի Տանթէն սալարիլը , միւսն ալ դէպ 'ի Սէնթ-Անթուան արուարձանը հոսող այս կառային երկու դետերուն կրկին ընթացքն որ և է պատճառաւ մը շարցիլուի : Ֆրանսայի ատենակալներուն և դեսպաններուն զինանշաններով զարդարուն կառքերը սալարիին մէջ տեղը կը դրուէին համարձակօրէն երթեկեղեղով : Մի և նոյն ատանձնաշնորհութիւնն ունէին ուղեկիցներու քանի մը շքեղ և զուարթ խումբեր , մասնաւորապէս Եզն Պարարակը : Բարիղի այս զուարճութեան մէջ Անգլիան իր մտրակը շաչել կուտար . Լօրտ Սէյմուրի արագընթաց կառքն ամբոխային ծիծաղելի մականունէ մը զրգուելով ահապին աղմուկով մը կանցներ :

Կառքերու կրկին շարքին մէջ՝ որու քովերէն քաղաքապետական պահակներ իբր հովիւի շուներ կարշաւէին՝ ընտանեկան համեստ պէրլիններ կային պտուաւ մօրաքոյրերով և մամիներով լի որք նոյն պէրլիններուն դռնակներուն առջև ծընդաւալ մանկանց մատաղարոյս խումբեր կը դնէին , այսինքն Եօթնամայ մանչեր , վեցամայ աղջիկներ , զմայլելի սիրուն էակներ որք կզդային թէ հասարակաց խնդումին կը մասնակցին պաշտօնապէս , լաւ մը կըմբռնէին իրենց խնդկատակու-

թեան արժանապատուութիւնը և պաշտօնատարներու ծանրութիւնն ունէին :

Ժամանակ առ ժամանակ կառքերու թափօտին այս կամ այն տեղը խոչընդոտ մը կը պատահէր . կողմնական շարքերուն մին կամ միւսը կանկ կառնուր մինչև որ խոչընդոտը վերցուէր . արդեւք մ'ունեցող կառք մը կը բաւէր բոլոր շարքը հաշմալու : Ապա վերստին կսկսէին քայլել :

Հարսնիքին կառքերը դէպ 'ի Պասթիլլ գացող և պուրվարին աջ կողմէն քայլող կառքերու շարքին մէջն էին : Բօնթ-օ-Շու փողոցին վերի կողմը ժամանակ մը կեցաւ շարքը : Գրեթէ մի և նոյն պահուն Պուրվարին միւս վարի կողմէն դէպ 'ի Մատրէն չուող շարքն ալ կանկ առաւ . այս շարքին կանկ առած տեղը գիմակաւորներու կառք մը կար :

Բարիղիները շատ աղէկ կը ճանչնան դիմակաւորներու այս կառքերը կամ՝ լաւ ևս է բսել սայլերը : Եթէ բարեկենդանի օր մը կամ մեծ պահքի կէսի մը ներկայ չչանուին այս սայլերը , գէշ զուշակութիւն կըլլայ , և կըտուի . Ասոր ասիլը քան զի կայ : Հասանակաւ է թէ պաշտօնակները պիտի փոխուին : Անցորդներուն վերևը աստանող Գասանտրներու , Արլոգէններու և Գօլօմպիներու դէղ մը , ամեն տեսակ հնարաւոր ծիծաղաշարժ կերպարաններ՝ թիւրքէն սկսեալ մինչև վայրենիներ , մարքիլուհիներ վերցունող հերքիւլէսներ , վարնոց կնիկներ զոր Բապրէ տեսնելով թերևս ականջները խցէր Արիսթօֆանին պէս որ վար կընէր աչերը բազոսեան քրմանոյշները տեսնելով , խժուծէ կեղծամներ , մանկային վարդազոյն խանձարուներ , բեռնակրի և նաւավարի գլխարկներ , պչրասէրներու ակնոցներ , անմիտներու եռեղջիւրներ զոր թիւթեռնիկ մը յամաուութեամբ կը զրգուէ , ազազակներ որք հեռեակներու կարձակուին , ազգերու վրայ կուսփներ , ժըպիերճ դիքքեր , մերկ ուսեր , դիմակաւոր դէմքեր , սանձարձակ լիտութիւններ , անամթութեանց քոսս մը զոր գլուխը ծաղիկներով զարդարուն կառապան մը կը ժուռածէ . ահա

այս է բարեկենդանի այս սովորական տօնախմբութիւնը :
 Յունաստան թեսփիսի սայլին հարկաւորութիւն ունէր :
 Քրեանսան ալ Վատէի երկանիւրին հարկաւորութիւն ունի :
 Ամեն բան , նաև բանահիւսական ծիծաղաշարժ նմանութիւնը իր ծիծաղաշարժ նմանութիւնը կրնայ ունենալ :
 Արտոնութեան տօնը , հին ժամանակի գեղութեան այս կեղծ ծիբը հետ զհետէ մեծնալով բարեկենդանի յետին օրուան հասաւ . և սպանդարամետական տօնը որ՝ ժամանակաւ՝ ողկոյններով պատկուած , արևով ողողուած՝ աստուածային կէս մերկութեամբ մը մարմարափայլ կուրծք կը ցուցունէր՝ հիմա հիւսիսային երկիրներու թաց ցնցոտիներուն ներքև թուլնալով վերջապէս շէնքէ* սնուանեցաւ :
 Դիմակաւորաց կառքերու աւանդութիւնը միապետութեան ամենէն հին ժամանակներէն մնացած է : Լուի ԺՎ. ի հաշիւները պալատին վերակացուին « քսան սու կը սահմանեն քառուղիի բերաններու դիմակաւորաց երեք կառքի համար » : Մեր օրերն արարածներու այս աղմկալի դէզերը սովորաբար կէսըսուած հին կառք մը մանելով անոր ձեղունին վերևը կը խռնին , կամ թէ իրենց բազմաթիւր խումբովը կը ճգման բաժառութեան յատուկ լանտաւեան դեսպակ մ'որու կաշիէ կրկնոցները** վար առնուած կըլլան : Քսան հոգի կը դիրու ին վեցնոց կառքի մը մէջ : Ումանք գուրտի կառապանին նստարանին վրայ , ումանք առջևի կողմին շարժուն աթոռին վրայ , ումանք ալ կրկնոցներուն և ղեկին վրայ կը նստին : Կառքին կանթեղներուն վրան անգամ կը հեծնան : Մէկ մասը ոտքի վրայ կը կենայ , մէկ մասը կը պռուկի , ումանք ալ կը նստաւորին՝ ծուկներինն զալարելով և ոտներինն ալ կախելով : Կիները մարդերու ծնոց վրայ կը նստին : Հեռուէն գլուխներու դէզին վրայ անոնց մոլեղին բուրբը կը տեսնուի : Խաժամուժ ամբոխին մէջ տեղն ուրախութեան լեռներ կը կազ

* Խայտառակ և ծիծաղելի դիմակաւորներու խումբ :
 ** Երկանիւր մը վերին մասը որ սովորաբար կաշիէ կըլլայ : Ծ. Թ.

մեն այս կառքերն որոնցմէ Գօլէ , Բանար և Բերօն կը հոսին՝ արկօթեան բարբառով ճոխացած , և որոնց վերէն փողոցային լըբութեանց դասատետարը կը թքնուի ժողովուրդին վրայ : Յաղթանակ մը տարած ըլլալու կերպարանքն ունի այսինչ երկանիւն որ իր բեռնովն ահապին բան մ'եղած է : Առջևի կողմն է Աղմուկը , ետևի կողմն է Ժխորը : Անոր մէջ դիզուողները կը հայհայեն , կը պօսպոսան , կ'ոռնան , քահ քահ կը ձգեն՝ երանութեամբ կը պրկին . զուարթութիւնը կը մանչէ , հեղնութիւնը կը փայլատակէ , զուարճութիւնը իբր ծիրանի մը կը տարածուի : Երկու վտիտ գրաստ կաղ 'ի կաղ կը տանի յետին ծայր զուարթ խեղկատակութիւնը : Խնդուվին յաղթանակի կառքն է այն :

Այս խնդուվին այնքան լըբենի է որ չկրնար անկեղծ ըլլալ : Եւ իրօք կասկածելի է այս խնդուվը : Պաշտօն մ'ունի այս խնդուվը : Պաշտօնն է բարեկենդանն ապացուցանել բարեկցիներուն :

Փիլիսոփան խորհելու կատիպեն այս ստորին մարդերով լի կառքերն որոնց մէջ չգիտեմ ինչ խաւար մը կզգայ ան : Կառավարութիւն կայ այս կառքերուն մէջ , ուր մարդս մատուց խորհրդաւոր խնամութիւն մը կը շօշափէ , խնամութիւն հասարակային մարդերու և հասարակային կիներու մէջ :

Երբ կը տեսնենք թէ իրարու վրայ դիզուած ծանակութիւններէ զուարթութեան ամբողջութիւն մը կարտագրի , երբ կը տեսնենք թէ խայտառակութիւնը նախատինքին վրայ սփռուելով ժողովուրդին հրապոյր մը կըլլայ , թէ լրտեսութիւնը՝ մարդարձանի տեղ ծառայելով բողոքեան՝ ամբոխները արհամարհութեամբ կը զուարճացնէ , երբ կը գիտենք թէ բազմութեան սիրելի տեսարան մ'է այս կենդանի և հրէշային դէզին քառանիւ կառքի մը մէջ խռնելով անցնելը , դէզ մը որ կեղծ պաճուճանքէ և ցնցոտիներէ , կէս մ'աղբէ և կէս մը լոյսէ կը բաղկանայ և որ կը հաչէ և կառաչէ , երբ ծափահարութիւններ կըլլան ամեն խայտառակութիւններով բա

զադրուած այս փառքին, երբ կը նայինք որ ամբոխներուն համար տօնախմբութիւն չկայ եթէ ոստիկանութիւնն անոնց մէջէն չժողուածէ այս տեսակ քսանադիւեայ ուրախութեան հիդրանները, ստուգիւ կը արտփնք: Բայց ի՞նչ կրնանք ընել: Հասարակաց խնդուժը ժապաւեններով և ծաղիկներով զարդարուն այս տղմակիր սայլերուն նախատինք և անյիշաչարութիւն կը ցուցունէ: Ամենուն խնդուժը հանրական նըւաստութեան մեղրակից է: Կան տեսակ մ'արդտա տօնախմբութիւններ որք ժողովուրդը քայքայելով խուժան կընեն: Եւ ինչպէս թաղաւորները նոյնպէս և ուսմիկները ծաղրածուներու հարկաւորութիւն ունին: Թաղաւորը Բոլոր ունի, ժողովուրդն ալ Բայլեաչօ: Բարիզ աշխարհիս մեծ և յիմար քաղաքը կը կազմէ ամեն անդամ որ մեծ և վսեմ միջնաքաղաքը չկազմեր: Բարեկենդանը Բարիզի մէջ քաղաքականութեան մէկ մասը կը կազմէ: Պէտք է խոստովանիլ թէ Բարիզ յօժարակամ կը հաւանի որ խայտառակութիւնը խնդայնէ զինքը: Բարիզ իր տէրէն, — երբ տէր ունի, — բան մը կուզէ միայն որ է շղարել տիղմը: Հուով ևս նոյն բնաւորութիւնն ունէր: Հուով Ներոնը կը սիրէր: Ներոն ծըպտող տիտան մ'էր:

Ինչպէս ըսինք քիչ մ'առաջ, կիներէ և մարդերէ բաղկացող այս աձև ողիոյզներուն մին՝ որ ընդարձակ կառքով մը կը շրջէր՝ պատահաբար պուլվարին ձախ կողմը կանկ առաւ մինչդեռ հարսանեկան հանդիսին կառքերն ալ աջ կողմը կանկ կառնէին: Գիմակաւորներուն կառքը պուլվարին մէկ եզրէն նոր հարսին կառքը նշմարեց որ միւս եզրն իր դիմացը կը կենար:

- Ասյ, ահա հարսնիք մը, ըսաւ դիմակաւոր մը:
- Կեղծ հարսնիք, կրկնեց ուրիշ մը: Բուն հարսնիքը մենք ենք:

Եւ երկու դիմակաւորները՝ չկրնալով տեսնել հարսնիքը, վրասն զի շատ հեռի կը կենար կառքը, և մանաւանդ վախնալով

քաղաքապահներուն ներկայութենէն՝ ուրիշ տեղ նայեցան: Կառքին բոլոր դիմակաւորները պահ մ'եռք մեծ յարձակութիւն մ'ենթարկուեցան. բազմութիւնը սկսաւ եռահաներով ծաղրել զանոնք. դիմակաւորներու համար զգուսնք մ'է բազմութեան այս ծաղրը. այն երկու դիմակաւորներն որք պահ մ'առաջ խօսակցեր էին՝ իրենց ընկերներուն հետ պարտաւորեցան բոլոր բազմութեան դէմ դնել, և ժողովուրդին ահազին կողորդէն արձակուող հարուածներուն պատասխանելու համար հաղիւ հազ բաւեցին համալներու և սրիկաներու բառարանին բոլոր ուումբերը: Գիմակաւորներուն և բազմութեան մէջ այլաշրջիկ խօսքերու ահարկու փոխանակութիւն մը տեղի ունեցաւ:

Սակայն մի և նոյն կառքին մէջ երկու դիմակաւոր ևս նըւմարած էին հարսանեկան կառքը. մին էր տարապայման քիթով և ահազին պիտերով ձերբադէմ սպանիացի մը. միւսն էր նիհար, ծաղկահաս և գայլի կերպարանով ծպտեալ փողոցատուն լրբուհի մը. այս երկու դիմակաւորները ցած ձայնով տրամախօսութիւն մ'ունեցան երբ իրենց ընկերներն և անցորդները մէկզմէկ կը նախատէին փոխադարձապէս:

Երկու դիմակաւորներուն մեկուսի խօսակցութիւնն աղմուկին մէջ անլսելի մնալով կը կորսուէր: Անձրևի յորձանքը թըրջած էր կառքը որ բոլորովին բաց էր. փետրվարի հոգե տաք չէ. մերկաձև հաղուած ամարդի լրբուհին սպանիացիին պատասխանելու ատեն միանգամայն կը սրսփար, կը ինդար և կը հաղար:

- Ահաւասիկ խօսակցութիւնը.
- Ինձ նայէ:
- Ի՞նչ կայ, հայր:
- Կը տեսնեն սա ծերը:
- Ո՞ր ծերը:
- Ան որ դիմացի կողմը հարսնիքին առաջին կառքին մէջն է:

- Ա՛ն որ ձեռքը սե փողակասով մը կասած է :
- Այո՛ :
- Է՛, ի՛նչ կայ :
- Ապահով եմ թէ կը ճանչնամ զան :
- Իրա՛ւ :
- Թող վիզս կտրեն և թող կենացս մէջ դուք, դու, ո՛չ կամ այո՛ ըսած չըլլամ եթէ չեմ ճանչնար այդ բարիզցին :
- Բարիդ այսօր Բանթէն է :
- Ծուռեւելով կրնամ տեսնել հարսը :
- Ոչ :
- Փեսան՝ :
- Փեսայ չկայ այդ կտրքին մէջ :
- Բա՛ :
- Վասն զի չեմ կարծեր թէ միւս ծերն ըլլայ փեսան :
- Աշխատէ ուրեմն լաւ մը ծուռեւելով քիչ մը տեսնելու հարսը :
- Չեմ կրնար :
- Ինչ և է, ապահով եմ թէ կը ճանչնամ սա ծերը որ բան մ՛ուռնի թաթը :
- Եւ քեզի համար ի՛նչ օգուտ ուռնի ճանչնալդ :
- Ո՛վ դիտէ. երբեմն կրնայ անօգուտ չըլլալ :
- Բայց իմ հոգս անդամ չեն ծերերը :
- Կը ճանչնամ, ըսի :
- Ուղածիդ չափ դնա՛ ճանչցիր :
- Ի՛նչպէս կրցեր է հարսնիքին հետն ըլլալ :
- Ինչո՛ւ կը զարմանաս քանի որ մենք ալ ենք :
- Ուսիկ՛ հուզայ այս հարսնիքը :
- Մի՛թէ գիտեմ :
- Մտիկ ըրէ՛ :
- Ի՛նչ :
- Պէտք է որ բան մ՛ընես :
- Ի՛նչ :

- Մեր կտրքէն ի՛ջնել և այս հարսնիքին ետէն երթալ :
- Ինչո՛ւ համար :
- Գիտնալու համար թէ ո՛ւր կերթայ և ի՛նչ կընէ : Էուտ ըրէ՛, էջիւր, վաղէ՛, դնա՛, աղջիկս, դու որ երիտասարդուհի մ՛ես :
- Չեմ կրնար մեկնիլ կտրքէն :
- Ի՛նչ պատճառաւ :
- Վարձուած եմ :
- Կրողին բերանը դնա՛ :
- Ոստիկանութեան պաշտօնատունէն վարձ ընդունած եմ՝ այսօր վաճառանոցի կնկան պաշտօն վարելու համար :
- Աղէկ ըսիր :
- Եթէ կտրքէն ե՛լնեմ, ոստիկանութեան դործակալ մը զիս տեսնելուն պէս անմիջապէս պիտի բռնէ, չգիտես :
- Այո՛, գիտեմ :
- Այսօր կտուարութեան ծախուած եմ :
- Ինչ և է, սա ծերը կը նեղայնէ զիս :
- Ծերերը կը նեղայնեն քեզի, այլ սակայն ծաղկահաս աղջիկ մը չես դու :
- Առջի կտրքին մէջն է :
- Թող ըլլայ :
- Հարսին կտրքին մէջ :
- Է՛, ե՛տքը :
- Ուրեմն հայրն է :
- Ինծի ի՛նչ եթէ հայրն է :
- Ըսի քեզ թէ հայրն է :
- Միայն այդ հայրը կայ հոն :
- Ինձ նայէ՛ :
- Ի՛նչ կայ :
- Ես գրեթէ առանց դիմակի չեմ կրնար դուրս ելնել : Հոս պահուած եմ : Չգիտեն թէ հոս եմ : Բայց վաղը դիմակ չկայ : Վաղը փակեալ խորան է : Կրնայ ըլլալ որ բռնուիմ :

- Պէտք է որ ծակս մննեմ: Սակայն դու, դու ազատ ես:
- Ոչ այնքան:
 - Իզմէ աւելի ես միշտ:
 - Լաւ, ինչ ըսել կուզես:
 - Պէտք է ջանաս հասկնալու համար թէ ո՛ւր կերթայ այս հարսնիքը:
 - Ո՛ւր կերթայ:
 - Այո՛:
 - Գիտեմ:
 - Ո՛ւր կերթայ ուրեմն:
 - Գատրան Պլէօ:
 - Այս կողմէն չեն երթար հոն:
 - Ուրեմն դէպ ՚ի Աա Բարէ կերթայ:
 - Կամ ուրիշ տեղ:
 - Ազատ է: Հարսնիքներն ազատ են:
 - Այդքանը չաւեր: Կըսեմ թէ պէտք է ջանաս դիտնալու համար թէ ինչ է այս հարսնիքն որու մէջն է սա ծերը և թէ ո՛ւր կը բնակի այս հարսնիքը:
 - Գիտցածէդ անդին չես անցնիր շարունակ. ահա խիստ զուարճալի յանձնարարութիւն մը: Քեզի համար դիւրին բան մ'է ութ օրէն ետք գտնել հարսնիք մ'որ բարեկեանդանի օր Բարիզէն անցած է: Յարդի շտեմարանի մը մէջ ինկած ասեղ մը, գնդասեղ մը փնտռել: Միթէ կարելի բան է այդ:
 - Հոգ չէ, պէտք է ջանալ, լսեցիր, Ազէլմա:
 - Կառքերուն երկու շարերը պուլվարին երկու կողմէն սկսան վերստին շարժիլ իրարու հակառակ ուղղութեամբ, և դիմակաւորներու կառքը դադրեցաւ տեսնելէ նոր հարսինը:

ՔԼՈՐԻ Բ.

ԺԱՆ ՎԱԼԺԱՆ ՏԱԿԱՆՆ ԿԱԳԱԾ Է ԹԵՒԷ

ՈՐՈՒ արուած է իր երազին իրականը տեսնել: Ասոր

համար հարկաւ ընտրութիւններ կը լլան երկինքը. մենք ամենքս ալ ընտրելի ենք յանդէտս. հրեշտակները կը նտրեն: Գօզէթ և Մարիուս ընտրուած էին:

Գօզէթ քաղաքապետական պաշտօնատունն և եկեղեցին գեղապանծ և սրտաուռ էր: Թուսէն հազուեցուցեր էր զան Նիգօլէթին հետ:

Գօզէթ սպիտակ մետաքսէ շքազգեստի մը տակէն իր Պէնզեան ասղնակերտ քօպան հագած էր. ունէր նաև անգլիական հիւսիէն քօղ մը, պատուական մարդարիտներու մանեակ մը, նարնջնի ծաղկանց պսակ մը, որք ամենքն ալ ստիտակ էին և որոնց սպիտակութեանը մէջ կը ճառագայթէր ան: Գօզէթ քնքոյշ անբծութիւն մ'էր որ ճառագայթին մէջ կը սփռուէր և կայլակերպէր: Կարծես թէ դիցուհի մ'ը լլալու պատրաստուող կոյս մ'էր:

Մարիուսին գեղաթեւ մաղերը յղկուն և հոտաւետ էին. թանձրահիւս խոպոպիներուն տակէն տեղ տեղ գեղին գիծեր կընդնշմարուէին որք պատնէշն ընդունած վերքերուն սպիւներն էին:

Մեծ-հայրը Պարասի ժամանակին ամեն վայելչութիւններն իր հագուստին և ձևերուն մէջ միահամուռ խառնելով Գօզէթը կը տանէր փառաւորութեամբ և հոյարտութեամբ: Փոխանորդութիւն կընէր ժան Աալժանին որ՝ ձեռքը կապուած ըլլալուն համար՝ չէր կրնար թեւն առնուլ Գօզէթը:

Ժան Աալժան սևեր հագուած էր և ետեէն երթալով կը ժպտէր:

— Պ. Ֆօշը վան, կըսէր հաւր, գեղեցիկ օր մ'է այս: Վիշտերու և ցաւերու վերջն ըլլալու համար քուէ կուտամ: Այսուհետև պէտք չէ որ տրամութիւն ըլլայ ո՛ր և է տեղ մը: Ահա կը հրամայեմ որ ուրախութիւն ըլլայ ամենուրեք: Չարութիւնն էութիւն ունենալու իրաւունք չունի: Յիրաւի կապտաղեղ երկնից համար նախատինք մ'է դժբաղդ մարդերու էութիւնը: Գէշութիւնը մարդէս չգար, վասն զի

մարդս էպպէս բարի է : Ամեն մարդկային թշուառութեանց
կեդրոնատեղին և կեդրոնական կառավարութիւնն է դժոխքը,
կամ թէ ուրիշ կեդրոն ըսե՛ք, սասանային Թիւրքերին : Կը
նայիմ որ Հիմա ոսմկալարախան խօսքեր կընեմ : Բայց ես՝
իմ մասին՝ ալ քաղաքական կարծիք չունիմ. ես մէկ բան կու-
զեմ միայն, կուզեմ որ ամեն մարդ հարուստ այսինքն ու-
քախ ըլլայ :

Ամեն արարողութիւնները կատարուելէն ետք, Գօղէթ և
Մարիուս քաղաքապետին և քահանային առջև ամեն այրներն
ըսելէն, քաղաքապետական պաշտօնատուներն և եկեղեցիին
սրբատուներն արձանագրութեանց տետրերը ստորագրելէն, ի-
րենց նշանադրութի մատնիները փոխանակելէն, բուրվառին մու-
խին մէջ և սպիտակափայլ թիթեղէ կրակարանին տակ ար-
մուկ առ արմուկ ծնրադրելէն ետև ձեռք ձեռքի տալով և
ամենուն զարմանքն և նախանձը գրողելով երբ եկեղեցիին
դուռը հասան որու երկու փեղկերը բացուեր էին, երբ ան-
ցան իրենց վրայ հիացող հանդիսականներու երկու ցանկին
մէջ տեղէն՝ առաջնորդուելով զնդապետի ուսադիրներ կրող
դռնապանէն որ իր դեղարդը քարայտակներուն կը զարնէր,
երբ ամեն բան լինցած և ալ կառքը մտնելու պատրաստ էին,
Գօղէթ տակաւին չէր կրնար հաւտալ այս ամեն իրողութեանց :
Մարիուսին կը նայէր, բազմութեան կը նայէր, երկինք կը
նայէր. կարծես թէ կը փախնար որ չարթնայ : Զարմանքով
և կասկածով գրաւուած կերպարանքը չդիտեմ ինչ դիւթա-
կան բան մը կաւելցունէր իր վրայ : Տունը վերադառնալու
համար կառքը մտան միատեղ, Մարիուս Գօղէթին քով, Պ.
Թիւրքման ալ Թան Վալթանին հետ դէմ առ դէմ նստե-
լով : Թիւրքման մօրաքոյրն առաջին կարգէն նահանջելով
երկրորդ կառքը մտած էր : — Ո՛րդեակներս, կըսէր մեծ-
հայրը, ահա Պարոն Պարոն և Տիկին Պարոնուհի եղաք եր-
տուն հաղար Ֆրանք եկամուտով : Իսկ Գօղէթ Մարիուսին կողմը
հակելով բողբոլին անոր ականջը զգուեց սա հրեշտակային

փոփոսքով. — Ուրեմն իրաւ է : Մարիուս է անունս : Տիկին
Իու եմ հիմա :

Կը փողիողէին այս երկու էակները : Ամբողջ երիտասար-
դութեան և ամեն ուրախութեան անդարձ և անդիւտ բողբոլ,
փաթիլուն հատակէտն հասած էին : Թան Բրուվէրի տաղեր-
գութիւնը կ'իրաւորէին. երկուքին տարիքը միատեղ քառսուն
տարի չկար տակաւին : Ամուսնութիւններուն վեհասպանն էր
այս. երկու շուշան էին այս երկու պատանիները : Իրարու
չէ թէ ակնապիշ այլ հոգեպիշ կը նայէին : Գօղէթ Մարի-
ուսը երկնային փառքի մը մէջ կը նշմարէր : Մարիուս ալ Գօ-
ղէթը խորանի մը վրայ կը նշմարէր : Եւ այս խորանին վրայ
և երկնային փառքին մէջ մինչդեռ կը խառնուէին երկու աս-
տուածացեալ էակները, ներսը, չդիտեմ ինչպէս, Գօղէ-
թին համար ամպի մ'ետև և Մարիուսի համար փայլատակու-
մի մէջն էր խեղական բանը, իրական բանը, համբոյրին և
երազին ժամագրութեան տեղին, հարսանեկան անկողին սնարը :

Իրենց առջև քաշած տանջանքը հիմակ ալ կսկսէին քաշել,
բայց հիմակունը արբշտութեան տանջանք էր : Այնպէս կե-
րևար իրենց թէ անցելոյն վիշտերը, տքնութիւնները, ար-
ցունքը, անձկութիւնները, սարսափները, յուսահատութիւն-
ները գդուանքի և ճառագայթներու փոխուելով ալ աւելի
զմայլելի կրնէին այն ժամն որ կը մօտէր, և թէ տրտմու-
թեանց ամենքն ալ ուրախութիւնը հաղուեցնելու և շքեղելու
ծառայող սպասուհիներ էին : Ո՛րքան լաւ բան է տառապած
ըլլալը : Գօղէթին և Մարիուսին դժբաղդութիւնը փառապասկ
մը կը կազմէր իրենց երանութեան : Իրենց սիրոյ երկարատև
հոգեվարութեան վերջն էր համբարձում մը :

Այս երկու հոգիները մի և նոյն դիւթական ուրախու-
թեամբ համակուած էին, Մարիուսին ուրախութիւնը հեշ-
տութեան և Գօղէթին ուրախութիւնն ալ ամօթխածութեան
փոքրիկ զանազանութիւն մ'ունենալով : Կամաց մը կըսէին ի-
րարու. Պիտի երթանք մեր Բլիւմէ փողոցին պարտիզակը տես

ներու : Գօղէթի րօպային ծալքը Մարիուսին վրան էր :

Այսպիսի օր մ'երազի և ստուգութեան անսպասում խառնուրդ մ'է : Մարգս կը վայելէ և կենթադրէ : Գեռ ժամանակ ունի , հետևաբար գուշակութիւններ կընէ : Այն օր կէս օրի միջոցին մէջ գտնուիլն և կէս գիշերը միտքը բերելն անմեկնելի յուզում մ'է : Այս երկու սիրտերուն բերկրութիւնները բազմութեան վրայ կարտահաստէին և անցորդներուն զբարթութիւն կուտային :

Սէնթ-Սնթուան փողոցին անցորդները Սէն-Բօլ եկեղեցիին առջև կանկ կառնէին կառքին ապակեայ պատուհանէն Գօղէթին զլուռն վրայ նարնջենի ծաղկանց սարուիլը տեսնելու համար :

Ապա Ֆիլլ-Տիւ-Գալլէր փողոցը հասնելով իրենց տունը մտան : Մարիուս Գօղէթին հետ քով քովի՝ յաղթանակաւ և հրճուանօք վեր ելաւ այն սանդուղէն որու վրայէն կիսամետքաչքուած էր : Գրան առջև խմբուած աղքատները հարսուփեսային քսակներն իրենց մէջ բաժնելով հօրհնէին զանոնք : Ամենուրեք ծաղիկ կար : Տունն ալ եկեղեցիէն ոչ նուազ անուշաբոյր հոտեր կը սփռէր . խունկէն ետք վարդերը : Մարիուս և Գօղէթ անսահմանութեան մէջ երգող ձայներ լսել կը կարծէին . Աստուած կար իրենց սրտին մէջ . Ճակատագիրն իբր աստեղազարդ ձեղուն կերևար անոնց . նոր ծագող արևու նշոյլ մը կը տեսնէին իրենց զլուռն վերևը : Յանկարծ ժամացոյցը զարկաւ : Մարիուս Գօղէթին զմայլելի մերկ թևը և անոր կուրծքին տանթէլաներուն մէջէն նշմարուող վարդագոյն իրերը նայեցաւ , և Գօղէթ Մարիուսին նայուածքը տեսնելով սկսաւ կարմրել մինչև աչերուն ճերմկուցը :

Թիլնօրման գերբաստանին հին բարեկամներն և բազմաթիւ անձինք հրաւիրուած էին . Գօղէթին բոլորաթիք կը խրոնէին աճապարումով : Ամեն մէկը կը մըցէր զան Տիկին Պարոնուհի անուանելու համար :

Թէօփիւլ Թիլնօրման պաշտօնատարը՝ որ հիմա հարիւրա-

պետ էր՝ իր քեռորդին Բօնմէրսիի հարսնիքին գտնուելու համար Շաթրէն եկած էր ուր պահպանութիւն կընէր : Գօղէթ չճանչցաւ Թէօփիւլը :

Թէօփիւլ ևս՝ կիներէն ազատ սեպուելու սովորած ըլլալով՝ ամենէն չյիշեց Գօղէթը :

— Ի՞նչպէս իրաւունք ունեցայ չհատարու սա Թէօփիւլին խօսքերուն , կըսէր մեկուսի Պ . Թիլնօրման :

Գօղէթ իր սովորականէն շատ աւելի խանդաղատանք ունէր ծան Վալթանին վրայ : Հայր Թիլնօրմանին հետ համակամ էր . մինչդեռ ծերունին ուրախութիւնն իբր վճիռներ և քսկզուներ կը հաստատէր , Գօղէթ իբր անուշաբոյր խունկ մը սէր և բարութիւն կարտաբուրէր : Երանութիւնը կուղէ որ ամեն մարդ երջանիկ ըլլայ :

Ժան Վալթանին հետ խօսելու համար Գօղէթ իր մանկութեան ժամանակի ձայնին պէս ձայնը կակուղ և փափուկ հրնչուններով կը հանէր : Թպիտով կը զգուէր զան :

Սեղանատունը խնձոյք մը պատրաստուած էր :

Յօրեկանման (à giorno) ճրագավառութիւն մը մեծ ուրախութեան մ'անհրաժեշտ համեմունքն է : Երջանիկները չեն ընդունիր ամենէն մէկն և մութը : Չեն հաւանիր սև ըլլալու : Գիշերն ընդունելի է անոնց , բաց խաւարն ոչ : Եթէ արև չունին , պէտք է կազմել արև մը :

Սեղանատունը զուարթ իրերու հնոց մ'էր : Մէջ տեղը , սպիտակ և փառաւոր սեղանին վերևը տափարակ թևերով Վենետիկի բիրբղեայ ճար (lustre) մը կար ամեն տեսակ գունաւոր , այսինքն մոմերուն մէջ տեղ դարած կապոյտ , մանիշագոյն , կարմիր , կանաչ թուշուններով . ճարին բոլորաթիք բազմաստեղն աշտանակներ . պատին վրայ եռաթև և հնգաթև զարդակիր հայելիներ . ուրիշ հայելիներ , բիրբղեներ , ապակեղէններ , սեղանի անօթներ , յախճապակներ , ընտիր խեցեղէններ , անօթներ , ոսկերչական զարդեր , արծաթեղէններ կային որոնց ամենն ալ կը փալփէր և կը հրճուէր :

Աշտանակներուն մէջ տեղերը փունջերով լեցուած էին, հետեւաբար ուր ճրագ չկար, ծաղիկ մը կար:

Նախասեներակն երեք վին և սբինդ մը Հայտնի քառեակներ (quator) կը նուազէին մեղմիկ:

Ժան Ալալան սրահին մէջ աթուի մը վրայ նստած էր դրան ետէն որու փեղին անոր վրայ կը հակէր զան գրեթէ պահելու կերպով մը:

Սեղան նստելէ քանի մը վայրկեան առաջ Գօզէթ կարծես չարամտութեամբ մը ժան Ալալանին քովն եկաւ և յարգական խոնարհութիւն մ'ըրաւ երկու ձեռներովն իր հարստութեան պաճուճանքը սփռելով, և սմանողով բայց կաթնադին նայուածքով մը հարցուց անոր.

- Գո՛հ ես, հայր իմ:
- Այո՛, դո՛հ եմ, պատասխանեց ժան Ալալան:
- Ուրեմն խնդա՛:

Ժան Ալալան սկսաւ խնդալ:

Քանի մը ըստէն ետք Պասդ իմաց տուաւ թէ սեղանը պատրաստ է:

Վոչնականները Պ. Թիլնորմանին ետէն երթալով՝ որ իր թեւը Գօզէթին տուած էր՝ սեղանատունը մտան և ուզուած կարգին համեմատ սեղանին բոլորտիքը շարուեցան:

Սեղանին քով հարսին աջ և ահեակ կողմը մեծ թիկնաթուղի կար, առջինը Պ. Թիլնորմանին, երկրորդը ժան Ալալանին համար: Պ. Թիլնորման նստաւ: Միւս թիկնաթուղի պարսպ մնաց:

Չորս դին նայելով « Պ. Քօշլըվանը փնտուեցին »:

- Պ. Քօշլըվանն ա՛լ հոն չէր:
- Պ. Քօշլըվանը ո՛ւր է, գիտե՞ս, հարցուց Թիլնորմանն Պասդին:

— Պարոն, պատասխանեց Պասդ, ես ալ ատի պիտի ըսէի: Պ. Քօշլըվան ըսաւ ինձ իմացնել ձեր յարգութեան թէ փոքր ինչ անհանդիստ է վերաւոր ձեռքը և թէ չպիտի

կրնայ ընթրել Պարոն Պարոնին և Տիկին պարոնուհին հետ թէ կաղաչէ որ ներուի իրեն և թէ վազը պիտի դայ: Հիմա գուրս ելաւ:

Այս պարսպ թիկնաթուղի պահ մը պաղութիւն տուաւ հարսանեկան հացկերոյթին բերկրալի ուրախութեան: Բայց եթէ Պ. Քօշլըվան բացակայ էր, Պ. Թիլնորման կար, և մեծ հայրն երկու հայրի չափ կը ճառագայթէր: Պ. Թիլնորման հաստատեց թէ Պ. Քօշլըվան ազէկ կրնէր կանուխելէկ պտուկելովն եթէ վէրքը կը ցաւէր, բայց, ըսաւ, պզտիկ բան մ'է իր ձեռքին վէրքը: Բաւական եղաւ Պ. Թիլնորմանին այս յայտարարութիւնը: Բայց ուրախութեան այսպիսի անգունդի մը մէջ ինչ կրնայ ըլլալ մթին խորշ մը: Գօզէթ և Մարիուս այնպիսի ինքնասիրական և օրհնեալ վայրկեանի մը մէջն էին ուր մարդս միայն երանութիւնն ըմբռնելու կարողութիւնը կուներայ: Մանաւանդ թէ Պ. Թիլնորման գաղափար մը ունեցաւ. — Քանի որ պարսպ է այս թիկնաթուղի, և կուր դուն նստէ, Մարիուս: Մօրաքոյրդ թէ և իրաւունք ունի յարգանք սպասելու քեզմէ, բայց հրաման կուտայ: Քեզի համար է այս թիկնաթուղի: Եկուր, քնաս չունի. աւելի գեղեցիկ կըլլայ ասանկ: Երանեալն Երանուհին քովը կը նստի: — Բոլոր սեղանակիցները ծափ զարկին: Մարիուս Գօզէթին քով ժան Ալալանին տեղը նստաւ, և գործերն այնպիսի կերպով մը կարգադրեցան որ Գօզէթ ժան Ալալանին բացակայութեան պատճառաւ ՚ի սկզբան տրամեկն ետք վերջապէս դահեղաւ: Քանի որ բացակային յաջորդող Մարիուսն էր, բացակայն Աստուած ալ ըլլար, Գօզէթ չպիտի ցաւէր: Գօզէթ Մարիուսին ոտքին վրայ դրաւ իր քնքոյշ և պզտիկ ոտքը, որ սպիտակ սնդուսէ կէս կօշիկ հագած էր:

Երբ թիկնաթուղի նստող մ'ունեցաւ, Պ. Քօշլըվան մոռցուեցաւ, և ոչինչ պակսեցաւ: Եւ հինգ վայրկեան ետք բոլոր սեղանը ծայրէ ՚ի ծայր և մոռացման անթերի եռանդով կը խնդար:

Երբ սկսան միրդ ուսել, Պ. Ժիլնորման օտքի վրայ ելա՞ծ
ձեռքը շամբանեայի գինիի բաժակ մը բռնած որ կիսովին լի
էր որպէս զի իր իննսուն երկու տարիքին երեքու մէն դուրս
ջթափի գինին, և հարս ու փեսային կեանքը խմել առաջարկեց:

— Երկու քարոզէ չպիտի ազատիք, դո՞չեց: Առտու վար-
դապետին քարոզը մտիկ ըրիք, այս գիշեր ալ մեծ-հայրին
քարոզը մտիկ պիտի ընէք: Ինձի մտիկ ըրէք, խորատ մը պի-
տի տամ ձեզ. պաշտեցէք զերար: Չեմ ուզեր ծիծաղել ի ե-
րեմիաբանութիւններ ընել, բուն նպատակս կըսեմ. Երջանիկ
եղիք: Արարածոց մէջ տատրակներն են միայն իմաստուն: Չափաւորեցէք ձեր ուրախութիւնները, կըսեն փիլիսոփանե-
րը: Իսկ ես, սանձարձակ թող տուէք ձեր ուրախութիւննե-
րը, կըսեմ: Հոգուով սրտով սիրեցէք զերար: Կատղեցէք: Փիլիսոփաները կը շաղկարատեն: Անոնք թող իրենց փիլիսո-
փայութիւնը ծամծմեն և անով հով կըլեն: Աշխարհիս մէջ
որքան ալ շատ ըլլան անուշահոտութիւնները, որքան ալ
շատ ըլլան վարդերու նորափթիթ կոկոնները, որքան ալ
շատ ըլլան դայալոյ սոխակները, որքան ալ շատ ըլլան
կանաչ տերեւները, որքան ալ շատ ըլլայ արշալոյսը,
միթէ բաւական շատ կրնան ըլլալ. միթէ մարդ սիրելէ կը
ձանձրանայ, միթէ իրարու հաճելի ըլլալէ ձանձրոյթ կրնայ
հետեւիլ: Չզուշացիր, Էսթել, վասն զի շատ զեղանի ես:
Չզուշացիր, Նէմօրէն, վասն զի շատ զեղանձն ես: Ռ՛ւր
լսուեր է ասանկ ապշութիւն մը: Մարդիկ սրբան ալ ուրա-
խանան, որքան ալ փայփայտին, որքան ալ զմայլին, որ-
քան ալ ապրին, որքան ալ երջանիկ ըլլան, միթէ կրնան
յագիլ: Չափաւորեցէք ձեր ուրախութիւնները, ըսեն փիլի-
սոփաներն եթէ բան չունին: Կործանին փիլիսոփաները: Ու-
րախութիւնն է իմաստութիւնը: Ուրախացէք, ուրախանա՞ք:
Բարի ըլլալնու համար երջանիկ ենք, կամ թէ բարի ենք
երջանիկ ըլլալնու համար: Սանսին* Սանսի Հարլէյին վե-

* Քրտնայի թագին մեծ աղամանդն որ իր առջի տերը անունովը Սանսի
կանուանի: Ծ. Թ.

րաբերած ըլլալուն համար է որ Սանսի կանուանի, թէ ոչ
հարկեր վեց կերտաւ (բրաբ) կըսելուն համար: Ամենին չեմ
զիտեր. կեանքը լի է այսպիսի դժուարին խնդիրներով, բայց
կարեւորն է ունենալ Սանսին և երջանկութիւնը: Երջանիկ
ըլլանք առանց բժախնդրութեան: Կուրօրէն հնազանդինք ա-
րևին: Ի՞նչ է արևը: Սէրն է: Սէր ըսելը կին ըսել է:
Ա՛հ, անհ, անհ ձեզ ամենակարողութիւն մը, որ է կինը:
Հարցուցէք սա ռամկավար Մարիուսին թէ սա պզտի Գօզէթ
բունակալուհին զերին չէ: Մանաւանդ թէ բոլորովին ազատ
կամօքը զերի եղած է վատը: Կինը, ս՛հ, չկայ արիւնհարբու
յեղափոխական մը, Բօզէսքիէր մը որ գիմադրէ անոր. կինը
կը թաղաւորէ: Ես ալ միայն այս թաղաւորութեան կողմա-
կից արքայական մ՛եմ: Ի՞նչ է Ագամ: Եւային թաղաւորած
երկիրը: Եւային համար չեք 89 թուական: Արքայական գա-
ւազան մը կար վրան շուշանածաղիկով մը. կայսերական գա-
ւազանը կար վրան հողագունդով մը. Շարլմանիի գաւազա-
նը կար որ երկաթէ էր. Մեծն-Ղաւիի գաւազանը կար որ
ոսկիէ էր, և յեղափոխութիւնն իր ըթամատին և ցցամատին
մէջն առնելով գալարեց այս ամեն արքունի գաւազաններն
իբր երկու ստիկ յարդեայ սաղմներ. ալ լմնցան, խորտակ-
ուեցան, զեախնն ինկան, ալ արքայական գաւազան չկայ.
սակայն եթէ կրնաք, յեղափոխութիւններ ըրէք նաև սա
փոքրիկ և ասղնակերտ թաղկենակին դէմ որ դօրօնիայի ըն-
տիր հոտ մը կը բուրէ: Կուզէի տեսնել ձեզ թէ ինչպէս
պիտի ընէք այդ յեղափոխութիւնը: Փորձեցէք: Ինչո՞ւ հաս-
տատուն է այն: Վասն զի կնային զարդ մ՛է: Ա՛հ,
դուք տասնեկներորդ դարն էք: Ղաւ. կեքք: Մենք ալ
տասնութերորդ դարն էինք: Մենք ալ ձեզի պէս աւանակ
էինք: Այսինչ հիւանդութեան նոր անուն մը տալով, այն
ինչ խտաին անունին մասնիկ մ՛աւելցունելով մի կարծէք թէ
մեծ փոփոխութիւն մը տուիք տիեզերքիս: Ինչ որ ընելու ը-
լաք, հարկ պիտի ըլլայ միշտ սիրել կինները: Աստուած վկայ

չէք կարող ազատիլ անոնց ձեռքէն : Այս շուտիկները մեր
 հրեշտակներն են : Այո՛ , սէրը , կինը , համբոյրն այնպիսի
 շրջան մը կը կազմեն ուսկէ կը պնդեմ թէ չէք կարող դուրս
 ելնել . ես իմ մասին կուզէի դարձեալ այս շրջանը մտնել :
 Աստղիկ աստղին , այսինքն անդունդին մեծ պճնուհիին , ով-
 կիւնոսի Սէլիմէնին՝ ամեն բան իր ներքեւ հանդարտելով , ա-
 լիններն իբր կին մը նայելով՝ անհունութեան մէջ ծաղիլը
 ձեղմէ ո՞վ տեսած է : Ովկիանոսը խտտերախ Ալսեսթ մ'է ,
 այնպէս չէ՛ լուս , սակայն որքան ալ փրփրի , երբ կերևայ
 Աստղիկը , կը պարտաւորի ժպտիլ այն : Այս վայրենի անա-
 սունը կը դսպուի : Մենք ամենքս ալ ահա ասանկ ենք : Կը
 բարկանանք , կը փրփրինք , կրակուբոց կը կտրինք , և երբ
 կին մը տեսարանը կուզայ , երբ աստղ մը կը ծաղի , երեսն
 'ի վեր կը սողանք : Մարիուս վեց ամիս առաջ կը պատերազ-
 մէր , բայց այսօր կը կարդուի : Շատ աղէկ կընէ : Այո՛ , Մա-
 րիուս , այո՛ , Գօզէթ , իրաւունք ունիք : Համարձակապէս
 ապրեցէք իրարու համար , սիրեցէք որքան որ կրնաք սիրուիլ ,
 կատղեցուցէք , ճայթեցուցէք մեզի որքան որ կրնաք կատղե-
 ցնել և ճայթեցնել , պաշտեցէք զիրար : Աշխարհիս վրայ եր-
 ջանկութեան բոլոր պղտի շեղերը ձեր երկու կտուցներովը
 հաւքեցէք և անոնցմով ձեզ բոյն մը շինեցէք ցկեանս : Ա-
 պուշ մի ըլլաք , մարդս երբ երիտասարդ է , մի՞թէ հրաշք
 մ'է սիրելը , սիրուիլը : Մի՛ երևակայէք թէ դուք հնարեցիք
 այս բանը : Ես ալ երազներ տեսայ , խորհեցայ , հառաչե-
 ցի , ես ալ հոգի մ'ունեցայ լուսնի ճառագայթին պէս պայ-
 ծառ : Մէրը վեց հազար տարուան աղայ մ'է : Մէրն երկայն
 սպիտակահեր մօրուս մ'ունենալու իրաւունք ունի : Մաթիւ-
 սաղէմը ստամբակ մ'է Կուրիտոնին քով : Վաթսուն դարէ 'ի
 վեր մարդս և կինը սիրելով կազատին գժուարութենէ : Սա-
 տանան՝ չարամիտ ըլլալով՝ սկսաւ ատել մարդը՝ մարդս ալ
 աւելի չարամիտ ըլլալով՝ սկսաւ կինը սիրել : Այս կերպով
 մարդս ստատանայէն կրած չարիքէն աւելի , շատ աւելի բարեք

ըրաւ ինքն իրեն : Այս խորիմաստութիւնն երկրային դրախ-
 տէն 'ի վեր գտնուած է : Բարեկամներ , զիւտը հինաւորց
 է , բայց նոփ նոր է : Օգուտ քաղեցէք այդ զիւտէն : Տաֆ-
 նիս և Գլօթ եղիք մինչև որ ֆիլէմոն և Պօսի ըլլաք : Այնպէս
 վարուեցէք որ մէկ մէկու հետ գտնուած՝ ատեննիդ բան մը
 չայակսի ձեզ , և որպէս զի Գօզէթ Մարիուսին համար արև և
 Մարիուս ալ Գօզէթին համար տիեզերք ըլլայ : Գօզէթ , քե-
 ղի համար թող զեղեցիկ օդ սեպուի երկիկդ ժպտալ : Մա-
 րիուս , անձրևն ալ թող կնոջդ արցունքն ըլլայ : Եւ թող
 բնաւ չանձրևէ ձեր ընտանիքին մէջ : Ախճակահանութեան
 թիւերուն լուր թուցուցիք , այսինքն ամուսնութեան մէջ սէրը :
 Ախճակահանութեան բաժիններուն մեծագոյնը ստացաք . ա-
 ղէկ պահեցէք , կղպեցէք , մի՛ վատնէք , պաշտեցէք զիրար և
 ուրիշ հող մի՛ ունենաք : Հաւտացէք ինչ որ կըսեմ : Բնական
 խելացութիւն է այս : Բնական խելացութիւնը չստեր : Մէկ
 մէկու համար կրօնք մ'եղիք : Իւրաքանչիւր ոք զԱստուած պաշ-
 տելու մասնաւոր կերպ մ'ունի : Աստուած վկայ կը պնդեմ
 թէ Արարիչը պաշտելուն լուսագոյն կերպն է սիրել կինը :
 Կը սիրեմ՝ քեզի . ահա այս է իմ քրիստոնէական վարդապե-
 տութիւնս : Ով որ կը սիրէ , ուղղափառ է : Հանրի Գ.ի հայ-
 հոյութիւնը կերուխումի և արըշուութեան մէջ տեղը կը գնէ
 սրբութիւնը : Խաչոր կերդնում թէ չեմ հետեւիր այդ հայ-
 հոյութեան կրօնքին : Ասան զի կինը մոռցուած է այդ կրօն-
 քին մէջ : Հանրի Գ.ին հայհոյութեան այս մոռացկոտութիւնը
 կը զարմացնէ զիս : Բարեկամներ , կեցցէ՛ կինը : Կըսուի թէ
 ծեր եմ . սակայն ի՛նչ զարմանք , կարծես թէ վերստին երիտա-
 սարդ մը կը ըլլամ : Կուզէի անտառներն երթալ հովուական տկի
 նուազներ լսելու համար : Սա պատանիները գեղանի և գոհ
 ըլլալու յաջողելով կզզլսեն զիս : Շիտակը դարձեալ կը
 կարդուէի , եթէ զիս ուղղ մ'ըլլար : Ես կերևակայեմ թէ
 Աստուած մեզի ստեղծեր է որպէս զի մի միայն պաշտենք ,
 մնչենք , զարդարուինք , աղաւնի մ'ըլլանք , առաւօտէն մինչև

Բրիկուան մեր սիրուհին համբուրենք, կուուցենք (becquetier),
 մեր պղտի կնիկին նայինք իբր հայելի մը, հպարտանանք,
 յաղթանակենք, սիպանք. այս է ահա կեանքի նպատակը :
 Մի սրբոզիք եթէ ըսեմ թէ մենք ահա այսպէս կը խորհե-
 ինք մեր ժամանակը որու երիտասարդն էինք : Ահ, խաչոր,
 քնչ սիրուան կիներ, աղւոր դէմքեր, զմայլելի ազջիկներ կա-
 յին մեր ժամանակը, ուր աւերումներ կընէի : Ուրեմն սիր-
 ուեցէք : Եթէ սիրուիլ չըլլայ, յիրաւի չեմ հասկնար թէ
 քնչ օգուտ կընար ունենալ զարնան եղանակը. ես՝ իմ մա-
 սիս՝ պիտի աղաչէի Աստուծոյ որ հաւքաէ և ետ առնէ այն
 ամեն գեղեցիկ բաները զոր մեզի կը ցուցունէ. պիտի աղա-
 չէի նաև որ վերստին իր տուփին մէջ դնէ ծաղիկները, թըռ-
 չուենները և աղւոր ազջիկները : Ընդունեցէք բարեմիտ ծե-
 րուկին օրհնութիւնը, որդեակներս :

Երեկոյթը (soirée) պայծառ, զուարթ և սիրուն երեկոյթ
 մ'եղաւ : Մեծ-հայրին բացարձակ զուարթութիւնը բոլոր
 հանդիսականաց զուարթութեան սկզբնանշանը աուաւ, և ա-
 մեն մէկն այս գրեթէ հարիւրամեանին մտերմութեան համե-
 մատ զուարճացաւ : Քիչ մը պարեցին, շատ խնդացին. հար-
 սանեկան լաւ հանդէս մ'ըրին : Արնային այս հանդիսին
 հրաւիրել նաև Հինժամանակ անուն ծերուկը : Սակայն Պ.
 Ժիլնօրմանին կերպարանքովն ան ալ ներկայ էր հոն :

Ազմուկ եղաւ, ետքն ալ լուրժիւն :

Հարսն ու փեսան աներևոյթ եղան :

Աէս դիշերէն քիչ մ'ետք Ժիլնօրմանին տունը տաճար մը
 եղաւ :

Հոս կանկ կառնուինք : Հարսնիքի գիշերներուն սեմին վրայ
 կայնած հրեշտակ մը կայ որ կը ժպտի մէկ մատը բերնին վրայ
 դրած :

Հոգին կսկսի հոգեպիշ նայիլ այս սրբալայր խորանին առ-
 ջև ուր սիրոյ հանդէսը կը կատարուի :

Անշուշտ նշոյններ կան այս տեսակ տուներու վերևը : *Sac-*

ներ որոնց պարունակած ուրախութիւնն աշուշտ ճառագայթ
 թապէս խոյս կուտայ պատերուն քարերուն մէջէն և կը դժա-
 ւորէ խաւարը : Անկարելի է որ այս նուիրական և ճակատա-
 գրային տոնախմբութիւնն երկնային ճառագայթ մը չըրկէ
 անհունութեան : Սէրը վեհ բով մ'է որու մէջ մարդս և կի-
 նը կը ձուլին, և ուսկէ կենէ մի էակը, եռապատիկ էակը,
 վերջնական էակը, մարդկային երրորդութիւնը : Այսպէս եր-
 կու հոգիներուն 'ի մի հոգի ծնիլն անշուշտ յուզմունք մ'է
 երկնից համար : Սիրահարը քահանայ է. յափշտակուած կոյսը
 կահարեկի : Այս ուրախութեան բան մը կերթայ Աստուծոյ :
 Ուր որ ստուղապէս ամուսնութիւն, այսինքն սէր կայ, տես-
 լականը կը միջամտէ : Հարսանեկան անկողին մը արշալու-
 սական խորշ մը կը կազմէ խաւարին մէջ : Եթէ մարմնեղէն
 բիբը կարողութիւն ունենար նշմարելու վերագոյն կեանքի
 ահարկու և սիրուն երևոյթները, հաւանօրէն պիտի տեսնե-
 ինք թէ գիշերուան կերպարանները, թեւաւոր անձանութները,
 աներևոյթին կապոյտ անցորդները, այսինքն մթին գլուխնե-
 րու բազմութիւն մը գէպ 'ի լուսեղէն տունին բոլորտիքը
 ծուռելով զոհունակութեամբ և օրհնութեամբ իրարու կը
 ցուցունեն փոքր ինչ խոզված կոյս հարսը, և թէ անոնց երկ-
 նային դէմքերու վրայ կանգրագառնայ մարդկային երջանկու-
 թիւնը : Հեշտութեամբ գրաւող և միտակ ըլլալ կարծող հարս
 ու փեսան եթէ այս հանդիսաւոր վայրկենին ուշ դնելու ըւ-
 լան, թերևս խառնաշփոթ թռիչներու ձայն մը լսեն իրենց
 սենեկին մէջ : Անթերի երանութեան մէջ հրեշտակներու հա-
 մերաշնութիւնը կայ : Հարսանեկան այն փոքր և մթին ննջե-
 կին ձեղունն է ամբողջ երկինք : Ստեղծելու համար երբ ի-
 բարու կը մտնի երկու բերան զոր սէրը նուիրագործած է,
 անկարելի է որ այս անպատում համբոյրին վերևը սարսուռ
 մը չունենայ աստղերուն անբաւ խորհուրդը :

Միայն ասոնք են ճշմարիտ երանութիւնները : Այս ուրա-
 խութիւններէն 'ի զատ ուրախութիւն չկայ : Մարդուս զգացած

Տրակ հիացումը սէրն է : Աւրիշ ամեն բան արցունք է :

Սիրելը կամ սիրած ըլլալը կը բաւէ : Անկից ետք ալ բան մը մի պահանջեր : Անանքին խաւարին խորշերուն մէջ ասկից 'ի զատ մարդրիտ մը չկայ որ պանես : Սիրելն անթերի կերպով ապրիլ է :

ՔՂՈՒԵ Ք՝

ԱՆՐԱԺԱՆՆԵՐ

Ի՞նչ եղած էր ծան Ալփան :

Գօզէթին սիրուն հրամանին համեմատ խնդալէն անմիջապէս ետք ծան Ալփան ոտքի վրայ ելած էր երբ ոչ ոք ուշադրութիւն կընէր իրեն , և առանց նշմարուելու նախասենեակը զացած էր : Ալթ ամիս առաջ ծերունիին թողը բերելով ահա այս սրահը մտած էր տիղմով , արիւնով և փոշիով թաթաղուն : Սրահին փայտաշէն զարդերը տերեւէ և ծաղիկէ պսակներ կը կրէին հիմա . երաժիշտները նստեր էին այն բաղամացին վրայ ուր դրուած էր Մարիուս : Պաստ սե թիկնոց , տափատ , սպիտակ դուլպաներ և թաթպաններ հագած՝ վարդի պսակներ կը տեղաւորէր սեղանը տարուելիք ամեն մէկ պնակին բոլորտիքը : Ծան Ալփան իր կապած թևն անոր ցուցունելով ըսած էր որ իմացնէ իր բացակայութեան պատճառը , և ապա դուրս ելած էր :

Սեղանատունին պատուհանները փողոցին վրայ կը նայէին : Ծան Ալփան քանի մը բոպէ մութին և ոտքի վրայ կանկ առաւ այս փողփողուն պատուհաններուն տակ , և մտիկ ըրաւ : Աստուծոյն աղմուկը մինչև իր ականջը կը հասնէր : Ար լսէր մեծ-հայրին բարձր և տիրական ձայնով խօսիլը , վիները , պնակներուն և բաժակներուն շառաչիւնը , քահ քահները կը լսէր , և այս ամեն զուարթաղին ժխորին հետ որոշապէս կը լսէր նաև Գօզէթին քաղցր և ուրախալի ձայնը :

Ծան Ալփան ֆիլլ-Տիւ-Գալլէրի փողոցէն մեկնելով Օմ-Արմէ փողոցը վերադարձաւ :

Աերադառնալու համար Սէն-Լուի , Գիւլթիւր-Սէնթ-Գաթերին և Վէ Պլան-Մանթօ փողոցներէն դնաց . քիչ մը աւելի երկար էր այս ճամբան , սակայն այն ճամբան էր այս ուսկէ՝ Վիէյլ Տիւ Թամբլը փողոցին խուռն անջորդներէն և տիղմերէն զուշանալու համար երեք ամիսէ 'ի վեր սովորութիւն ըրած էր ամեն օր Գօզէթին հետ Օմ-Արմէ փողոցէն ֆիլլ-Տիւ-Գալլէր փողոցը գալու :

Գօզէթ այս ճամբայէն անցած ըլլալուն համար , անկից 'ի զատ ուղեգիծ մը չկար ծան Ալփանին համար :

Ծան Ալփան իր տունը մտնելով ճրագը վառեց և վեթեալ : Բնակարանը պարապ էր . Թուսէն անդամ տունը չէր : Ծան Ալփանին քայլը սովորականէն աւելի դիտարուք կը հանէր : Բոլոր պահարանները բաց էին : Ծան Ալփան Գօզէթին սենեակը մտաւ : Անկողնին վրայ սառան չկար : Հաստ կտաւէ սնարն առանց երեսի և տանթելայի դրուած էր խըշտեակներուն ոտքը ծալուած վերմակներուն վրայ , խշտեակներ որոնց երեսի կտաւը կը տեսնուէր և որոնց վրայ ալ ոչ ոք պիտի պառկէր : Առնուած տարուած էին այն ամեն կնական պղտի իրերը զոր կը սիրէր Գօզէթ . ալ միայն մեծ կահերն և չորս պատերը մնացեր էին : Թուսէնին անկողնը նոյնպէս չշտկուած էր : Անկողնին մը միայն պատրաստ էր և կար ծես մէկու մը կսպասէր . այսինքն ծան Ալփանին անկողնը :

Ծան Ալփան պատերուն նայեցաւ , քանի մը պահարաններու դուռերը զոցեց , մէկ սենեկէ միւս սենեակն երթեակեկեց :

Ապա իր սենեակը դնաց և ճրագը սեղանի մը վրայ դրաւ : Թևին կապը հանած էր և աջ ձեռքը կը դարձածէր իբր թէ ալ ցաւ չզգար :

Իր անկողնին մօտեցաւ , և պատահար կամ դիտմամբ աչքին զարկաւ անթաճանելի ուրմէ կը նախանձէր Գօզէթ , այսինքն պղտի պայուսակը զոր ծան Ալփան քովէն չէր հեռացներ :

Յուսիսի Աին Օմ-Արմէ փոքոցը դալով այն պայուսակն իր սնարին քով միտասնի փոքը սեղանի մը վրայ դրած էր : Տեսակ մ'ուժգնութեամբ այս սեղանին մօտեցաւ , զբարանէն բանակի մը հանեց և պայուսակը բացաւ :

Կամաց կամաց պայուսակէն դուրս հանեց այն զգեստներն որով Գողէթ տաս տարի առաջ Մօնֆէրմէյլէն մեկնած էր . նախ պղտիկ սև բոսպան , ապա սև վզնոցը , յետոյ մանկային հաստ և լաւ մուճակները զոր Գողէթ հիմակ ալ դրեթէ կրնար հագնիլ վասն զի շատ փոքր էր իր ոտքը , ապա խիստ հաստ պիֆէ բաձկոնակը , կտաւէ միջազգեստը , զբարանաւոր զենջակը (պօտեան) և ապա սարէ դուրլաները : Գրեթէ Ժան Աւլթանին թեէն աւելի երկայն չէին այս դուրլաններն որոնց վրայ պղտի սրունքի մը ձեւը շնորհալի կերպով մը կերևար տակաւին : Այս ամեն զգեստները սև էին : Ժան Աւլթան ինքը Գողէթին համար Մօնֆէրմէյլ բերած էր այս զգեստները զոր հետ զհետէ պայուսակէն հանելով անկողնին վրայ կը դնէր : Ար խորհէր : Ար յիշէր թէ ձմեռուան մէջ , դեկտեմբերի ամենացուրտ ամիսի մը մէջ Գողէթ իր հնոտիներովը կիսամերկ կը սրսփար ցրտահար և թէ անոր փոքր ոտները կաս կարմիր եղեր էին սանդալներուն մէջ : Ինքը՝ Ժան Աւլթանը հանել տուած էր այն հնոտիներն անոնց տեղ այս սև զգեստները Գողէթին հաղցներու համար : Մայրը հարկաւ իր դերեզմանին մէջ զոճ եղած էր տեսնելով թէ աղջիկն իր սուղը կը պահէ , մանաւանդ տեսնելով թէ հագուած էր ան և թէ կը տաքնար : Միտքը կը բերէր Մօնֆէրմէյլ այն անտառն ուսկից անցեր էին Գողէթին հետ . կը յիշէր այն օրուան օդը , տերևաթափ ծառերը , առանց թռչունի անտառները , անարև երկինքը . հոգ չէ . սիրուն էին այն ամեն բաները : Անկողնին վրայ շարեց Գողէթին սև զգեստիկները , վզնոցը միջազգեստին , դուրլաները մուճակներուն , բաձկոնակը բոսպային քով դնելով , և մի առ մի անոնց նայեցաւ : Մտածեց թէ փոքրահասակ աղջիկ մ'էր անատեն , իր մեծ

պէսկէկը դիրկն առած էր , իր լուիճին զենջակին գրպանը դրած էր և կը խնդար . երկուքնին միասին կը քայլէին ձեռք ձեռքի տուած , և մանկուհին անորմէն 'ի դատ ոչ զնք ունէր աշխարհիս մէջ :

Անատեն Ժան Աւլթանին սպիտակահէր պատկառելի դուրսն այս անկողնին վրան ինկաւ . այս ստոյիկեան սիրտը յօշուեցաւ , դեմքը կրնայ ըսուիլ թէ Գողէթին զգեստներուն մէջ ընկղմեցաւ . և եթէ նոյն միջոցին մէկն անցնելու ըլլար սանդուղէն , սարսափելի հեծկլտուճներ լած պիտի ըլլար :

ՔԱՌԻՔ ՔՅՈՅ
ԱՆՄԱՀ ՍԻՐՏ

ՎԻՐՍՏԻՆ սխաւ այն զարհուրելի հին կուրս որու բազմամթիւ կերպարաններն արդէն տեսանք :

Յակուր դիշեր մը միայն կուրեցաւ հրեշտակին հետ : Բաբէ , արդէն քանիցս տեսանք Ժան Աւլթանին 'ի խաւարի իր խղճէն ուժգնակի ըմբռնիլն և անոր դէմ մոլեղնաբար կուռիլը :

Աղուր կուր : Կան վայրկեաններ ուր ոտքը կը սահի . կան ուրիշ վայրկեաններ ալ ուր երկիրը կը փլի : Քանի քանի անգամ այս բարոյթեան մօլի խիղճը պնդապէս բռնած և ճզմած էր դան : Քանի քանի անգամ ճշմարտութիւնը , անողոքելի ճշմարտութիւնն անոր կուրծքին վրայ դրած էր իր ծունկը : Քանիցս տապալելով լոյսէն , զթուրթիւնն դռած էր անոր : Եպիսկոպոսին իր սրտին մէջ և վրան վառած այս լոյսը քանիցս բռնի շարուցած էր դան երբ ինք կը փախաբէր կուրնալ : Քանի քանի անգամ այս կուրին ասպարէզին մէջ ելած կայնած էր , ժայռը բռնելով , իմաստակութեան կոթնելով , հողին վրայ քարշուեկով , երբեմն խիղճն իր ներքեւը տապալելով , երբեմն ալ ինք անկէ տապալուելով : Քանի քանի անգամ երկրիմլ բանէ մը , ինքնամոլութեան մասնաւոր

և սուտումնու պատճառաբանութենէ մ'ետք լսած էր իր բարձր
կալի խղճին ձայնը որ ապիրանտ , զո՞ղ , սրիկայ կը զոչէր իրեն :
Քանիցս իր անսաստ միտքը շղաձգային սարսուռով մը հը-
ռնչած էր պարտաւորութեան յայտնութեան ներքե : Գիմա-
դրութիւն Աստուծոյ դէմ . քրտինք սզալի : Ռքբան թաղուն
վէրքեր որոնց արիւնիլն իրեն միայն զգալի էր : Ռքբան կե-
ղեքուած էր իր ողորմելի էութիւնը : Քանիցս ելած կայնած
էր արիւնաթաթաւ , վիրաւոր , յոգնաբեկ , լուսաւոր , սըբ-
տովին յուսաբեկ , այլ հոգեկին հանդարտ և յաղթահար մնա-
լէն ետք յաղթական ըլլալ զգալով : Եւ իր ահարկու , լուս-
սեղէն և հանդարտ խիղճը գան քայքայելէն , յօշոտելէն և
խորտակելէն ետք անոր վերեւ կանկ առած կըսէր . Ե՛րթ արք
'ի խաղաղութիւն :

Բայց , բարէ , քանի՞ն տխուր էր այն խաղաղութիւնը զոր
կը գտնէր այտպիսի սոսկալի կուիէ մ'ետք :

Սակայն այն զիչեր ժան Աւլժան զդաց թէ ալ իր վեր-
ջին կուիւր պիտի ընէր :

Խնդիր մը , կսկծալի խնդիր մը կը ներկայանար :

Նախասահմանութիւնները բոլորովին ուղիղ չեն . ուղղա-
դի՞ծ պողոտայի մը պէս չեն պարզուիր նախասահմանելոյն առ-
ջև . անեւ ճամբաներ , անանց տեղեր , մթին խորշեր , բազ-
մաթիւ ճամբաներ ցուցունող քառուղիի ահարկու բերաններ
ունին : Ժան Աւլժան նոյն պահուն այս քառուղիի բերաննե-
րուն ամենէն վտանգաւորին առջև կը դտնուէր :

Բարիին և չարին մէկզմէկ կտրող ճամբաներուն վերադոյն
կէտը հասած էր : Իր առջևն էր այս խաւարային հատակէտը :
Ինչպէս արդէն պատահած էր իրեն ուրիշ ցաւալի պարա-
դաներու մէջ , այս անգամ ևս երկու ճամբայ կը բացուէր
առջևը . մին հրապուրելի , միւսն ահարկու : Ռ'րն է նախամեծարը :

Խորհրդաւոր ցուցամատ մը , այն զոր մենք ամենքս ալ կը
նշմարենք ամեն անգամ որ դէպ 'ի մութը կը նայինք ակնա-
յեւ , այն երկու ճամբային ահաւորն ընտրել կը խրատէք
ժան Աւլժանին :

Ժան Աւլժան անգամ մ'ևս ստիպուած էր ընտրելու կամ
սոսկալի նաւահանդիստը , կամ հրապուրելի որողայթը :

Հողին կրնայ բուժիլ , այլ ճակատագիրն ոչ . ուրեմն ի-
րան է այս : Անբուժելի ճակատագիր մը . ինչ սոսկալի բան :

Ժան Աւլժանին ներկայուող խնդիրը հետեւեալն էր . Ժան
Աւլժան ինչ կերպով պիտի վարուէր Գօղէթին և Մարիու-
սին երջանկութեան հետ : Ինքն էր այս երջանկութիւնն ու-
զողն ալ , կազմողն ալ . ինքն իւրովի իր սիրտը միած էր զայն ,
և հիմալ դիտելով այն էրանութիւնը կրնար զգալ այն հա-
ճութիւնը զոր զինաչէն մը՝ սիրտը միտած արիւնաշաղախ
դանակը տաք տաք քաշելէն ետք անոր վրայ իր դործարանին
նշանը տեսնելով կզգայ թերևս :

Մարիուս Գօղէթինն էր . Գօղէթն ալ Մարիուսին վայել-
լումն էր : Ամեն բան , նաև հարստութիւն ունէին , և Ժան
Աւլժան ինքն ըրած էր այս ամենը :

Բայց հիմալ որ կար այս երանութիւնը , հիմալ որ իր առ-
ջև կը տեսնէր զայն , ինչպիսի ընթացք պիտի բռնէր այս ե-
րանութեան նկատմամբ : Իր կամքին ներքե պիտի պրկէր ա-
նոնց այս երջանկութիւնը . պիտի նկատէր զայն իբր իր սեպ-
հականութիւնը : Անտարակոյս Գօղէթ ուրիշի մ'էր . բայց ինք՝
Ժան Աւլժան՝ պիտի պահէր իրեն ինչ որ կրնար Գօղէթէն
առնուլ և պահել : Մինչև հիմալ եղածին պէս այսուհետև
ալ կարծուած , այլ յարգուած տեսակ մը հայր պիտի ըլ-
լար Գօղէթին համար : Գօղէթին սունը պիտի մանէր հան-
դարտօրէն : Առանց բան մ'ըսելու իր անցեալը պիտի խառ-
նէր այս ապագային հետ : Պիտի գա՞ր հոն իբր իրաւունք ու-
նեցող , և դիմակ մ'առնելով պիտի նստէր այս լուսաւոր յար-
կին ներքե : Այս երկու անմահներուն ձեռները պիտի բռնէր
իր եղբունական ձեռներով և ժպտելով : Ժիւնօրմանի սրահին
հանդարտաւէտ չմիտէլային առջև պիտի երկնցունէր իր ոտնե-
րը որք օրէնքին ամօթալի ստուերը կը կրէին իրենց ետեւէն :
Գօղէթին և Մարիուսին հետ ինքն ալ երջանկութեան մաս

Նակցէր արդեօք : Թանձրացնէր իր ճակտին վրայի մթուփիւնը և անոնց ճակտին վրայի ամպը : Իր աղետալի վիճակն իբր Յրրորդ մը միաւորէր անոնց երկու երջանկութեան հետ : Շաբունակէր իր լուութիւնը : Մէկ խօսքով ըսենք, այս երկու բարեբաստիկ էակներուն քով ըլլաւ արդեօք ճակատադրին սոսկալի համբը :

Երբ տեսակ մը խնդիրներ իրենց սոսկալի մերկութեամբը կերեան, մարդս՝ վեր նայել համարձակելու համար կը պարտաւորի սովորած ըլլալ ճակատադրին և անոր հանդիպումներուն : Ինչ պիտի ընես, կը հարցունէ սպինդոր : Բարին կամ չարը սպինդորն այս անողոքի ճարտարն է :

Ժան Ալալժան այսպէս փորձուելու սովորութիւնն ունէր արդէն : Սպինդորն նայեցաւ ուղղակի :

Քննեց անողոքի խնդիրն իր բոլոր հանգամանքներովը :

Գօղէթ, այն սիրուն կեանքը, այս նաւաբեկին լասան էր : Ինչ ընէր նաւաբեկը : Յարէր այս լաստին, թէ ոչ թողոր զայն :

Եթէ յարէր, նաւաբեկութեան աղէտքէն կազատէր, նորէն դէպ արեւ կը վերանար, թող կուտար որ իր զգեստաներէն և մաղերէն հոսի դառնահամ ջուրը, կազատէր, կապրէր Թողոր արդեօք լասար :

Անտան անդունդը կը գահալիժէր :

Այսպէս իր մտքին հետ տրամագին կը խորհրդակցէր, կամ լաւ ևս է ըսել, կը կոտէր : կատաղաբար ինքն իր ներքը կը խուժէր, երբեմն իր կամքին, երբեմն ալ իր համոզումին դէմ յարձակելով :

Ժան Ալալժանին համար բարեբաղդութիւն մ'եղաւ լացած ըլլալը : Այս լացը թերեւ լուսաւորեց զինքը : Սակայն ըսկիզբն անապորոյն եղաւ : Մորիկ մը, ժամանակաւ դան Արբասի տանանը մշող մորիկէն աւելի ամհի փոթորիկ մ'եղաւ իր ներքը : Անցեալը բերելով ներկային դէմ կը դնէր, կը համամատէր և կը հեծկտար : Երբ բացուեցաւ արասութիւն թումբը, յուսաբեկը դաւարուեցաւ :

Ըմբռնիլ կզգար թշուառը :

Բարէ, մեր ինքնասիրութեան և պարտաւորութեան ըրած այս անհարին մնամարտութեան մէջ միւրրեւով, կատղելով, տեղի տալու հարկէն զայրանալով, ինքլինքնիս քաջաբար պաշտպանելով, փախչելու հնարք մը յուսալով, ելք մը փնտռելով երբ այսպէս քայլ առ քայլ կը նահանջենք մեր անփոփոխելի տեսլականին առջևէն, քանի՛օն յանկարծական և աղետալի է այն դիմադրութիւնը զոր ետևնիս կը գտնենք պատի մը հանդիպելով :

Նուիրական մթութեան խոչնդոտ մ'ըլլալը զգալը :

Ձգա՛լ թէ սարսփելի է աներեւոյթը, ո՛հ, ինչ չարչարանք : Ուրեմն խղճին պահանջումները վերջ չունին բնաւ : Ըստ այնմ վարուէ, Պրիթոս. ըստ այնմ վարուէ, Աստուծ : Անյատակ է խիղճը, վասն զի Աստուծ է : Մարդս այս հորը կը նետէ իր բոլոր կեանքի աշխատութիւնը, հոն կը նետէ իր բողբջը, հոն կը նետէ իր հարստութիւնը, հոն կը նետէ իր յաջողութիւնը, հոն կը նետէ իր ազատութիւնը կամ հայրենիքը, հոն կը նետէ իր բարեկեցութիւնը, հոն կը նետէ իր հանգստութիւնը, հոն կը նետէ իր ուրախութիւնը : Շաբունակէ, շարունակէ, շարունակէ : Պարպէ անօթը, ծոկ քածակը : Պէտք է վերջապէս նաև իր սիրտը նետել հոն :

Հին դժոխոց մշուշն մէջ տեղ մ'այսպիսի տակաւ մը կայ :

Մարդ վերջապէս մերժելով մի՛թէ ներքի չէ : Անպարտելին մի՛թէ կրնայ իրաւունք մ'ունենալ : Մի՛թէ մարդկային գօրութիւնը կրնայ գիմանալ անվերջանալի շղթաներուն : Ա՛յ կրնայ պախարակել Սիզիփոսը և ժան Ալալժանը երբ կըսեն : Ա՛լ կը բաւէ :

Նիւթին հնազանդութեան սահմանը շփումն է մի՛թէ հոգիին հնազանդութեան համար ալ սահման մը չկայ : Եթէ մշանջենական շարժումն անկարելի է, մի՛թէ սահանջելի է մշանջենական անձնուիրութիւնը :

Առաջին քայլը բան մը չէ՝ վերջինն է դժուարին : Շաբուն

մաթիէօյի գործն ինչ էր Գօղէթին ամուսնութեան և ասոր
հետևութեան քով: Աերստին թիարանը մտնն ըն ինչ է հա-
մամտուելով չէութեան անդունդը մտնելուն հետ:

Ո՛հ, քանիօն տխուր է դէպ անդունդն իջեցնող սանդու-
ղին առաջին բաղրոտը: Ո՛հ, քանիօն խաւարին է երկրորդը:

Այս անդամ ինչպէս կարելի էր գլուխը չհեռայնել:

Մարտիրոսը շոգիին պէս կը ցոլանայ, բայց մաշողական է
այս ցոլումը: Այսպիսի մարտիրոսութիւնը չարչարանք մ'է
որով մարդս կը նուիրագործուի: Առջի րոպէին ան կրնայ հա-
ւանիլ այս չարչարանքին, կը նստի հրաշէկ երկաթէ դահին
վրայ, ճակատին վրայ կը դնէ հրաշէկ երկաթէ պսակը, կըն-
դունի հրաշէկ երկաթէ դունար, բայց անկէ ետք պէտք է
հաղնիլ նաև բոցեղէն վերարկուն, և միթէ չկայ վարկեան
մ'ուր սղորմելի մարմնը կապստամբի և ուր մարդս կը հրա-
ժարի չարչարանքէն:

Ժան Աալթան վհատութեամբ հանդարտեցաւ վերստին:

Լոյսին և մթութեան խորհրդաւոր կշիռին երկակողմանի
ընարութիւնները կըռեց, մտաբերեց, դիտեց:

Այս ընտրութեանց մին էր այն երկու փողփողուն անմեղ-
ներն իր թիարանին բունի մասնակցել, միւսն էր իւրովի սու-
ղիլ իր անհրաժեշտ վճին մէջ: Մէկ կողմն էր Գօղէթը զը-
հել, միւս կողմն էր ինքզինքը զըհել:

Ո՛րն եղաւ իր վերջնական ընտրութիւնը:

Ի՞նչ որոշում ըրաւ: Կերտէն ինչ վերջնական պատասխան
տուաւ ճակատագրին անկաշառակործ հարցութիւնին: Ի՞նչ
դուռ բանալու հաւանեցաւ: Իր կեանքին ո՞ր կողմը գոցել և
դատապարտել որոշեց: Ի՞նչ եղաւ իր ընտրութիւնը զինքը
ընկալաւոր այս անչափելի դարու վերներուն մէջ: Ի՞նչ եղաւ
իւր ընդունած յետին միջոցը: Այս երկու վիճերէն որո՞ւն նը-
շան մ'ըրաւ գլխովը:


Գիշերն 'ի բուն տեւց իր ահարկու մտախոհութիւնը:

Մի և նոյն դիբբով, այն անկողնին վրայ բոլորովին ծըռ-

ուած, բաղդին ծանրութեան ներքև ծնրադրած, թերևս
բա՛րէ, խորտակուած, ձեռները պրկուած, բեռները քակ-
ուելով խաչէն վար առնուող և երեսն 'ի վայր գետինը նետ-
ուող խաչեցեալն մը պէս թևերն ուղղանկիւնապէս տարածե-
լով մինչև առտու կեցաւ: Տասներկու ժամ, ձմեռնային երկար
դիշերի մը տասներկու ժամն այսպէս անցուց' սառնահասար,
անշարժ և անմեռնչ: Գիակի մը պէս անշարժ էր ինք, մինչ-
քեռ իր խորհրդածութիւնը գետինը կը դատրուէր և կը
թուչէր երբեմն իբր հիգրա մը, երբեմն ալ իբր արծիւ մը:
Ով որ անոր այս անշարժութիւնը տեսնէր պիտի կարծէր թէ
մտել մ'է ան. յանկարծ ջղաձգային սասանումով մը սար-
տուեցաւ, և սկսաւ Գօղէթին զգեստները համբուրել իր շուր-
թոփն որ անոնց կցուած էր. անապեւն էակ մը կը տեսնէր թէ
կենդանի է ժան Աալթան:

Էակ մը. ո՞վ կրնար ըլլալ այն քանի որ առանձին էր
Ժան Աալթան և քանի որ ոչ ոք կար սենեակը:

Այն էակն որ 'ի խաւարի է:



ԲԱԺԱԿԻՆ ՅԵՏԻՆ ԿԱԹՒԼԸ

ՔԼՈՐԻ ԱՊՍՁԻՆ

ԵՅԹՆԵՐՈՐԴ ԿԱՄԱՐՆ ԵՒ ՅԵՐԹԵՐՈՐԴ ԵՐԱԿՆՔԸ

ՀԱՐՄՆԻՔԻ մը հետեւ օրը մեծական է : Այն օրն եր-
 ջանիկները լոկ իրենց երջանկութեան վրայ կը խորհին , նաև
 փոքր ինչ ուշ քնայած կըլան . երկու իրողութիւն որք կը
 յարգուին : Այցելութեանց և շնորհաւորութեանց աղմուկն
 ետքը կակի : Փետրվարի 17ին առաւ , կէս օրէն փոքր ինչ
 ետք Պասզ՝ փետրաւել (plumeau) և սեղանի զեմշակ 'ի ձե-
 ոին՝ իր նախասենեկին հարստիքովը զբազած միջոցին գուռին
 կամաց մը զարնուիլը լսեց : Առաւօտէն 'ի վեր դեռ զարնուած
 չէր գուռը . այսպիսի օր մը խոհեմութիւն մ'է գուռը չլար-
 նել : Պասզ բացաւ գուռը և Պ . Ֆօշլըվանը տեսաւ : Ծա-
 ոան Պ . Ֆօշլըվանը սրահը տարաւ որ տակաւին խափանարար
 իրերով լի և տակնուվրայ էր և որ առջի օրուան ուրախու-
 թեանց պատերազմական դաշտին կերպարանքն ունէր :

- Մի զարմանաք , պարոն , ուշ արթնցանք , ըսաւ Պասզ :
- Տէրդ ելաւ անկողնէն , հարցուց Թան Վալժան :
- Պարոնին թե՛ն ինչպէս է , պատասխանեց Պասզ :
- Լաւաղոյն է : Տէրդ ելաւ անկողնէն :
- Ո՞րք . հինը թէ նորը :
- Պարոն Բօնմէրսին :
- Պարոն Պարոնը , ըսաւ Պասզ կանկ առնելով :
- Պարոն մը պարոն է մանաւանդ իր ծառաներուն համար :
- Պարոնութեան բան մ'ալ անոնց կը յատկանայ . կը պատկանի

անոնց ինչ որ փիլիսոփայ մը թերևս անուանէ տիպոգրֆէն ցայ-
 տող բեկոր մը . այս բեկորը կողքէ ծառաները : Այս առթիւ
 հարկ կը համարինք ըսել թէ Մարիուս հիմակ տկամայ պարոն
 էր թէև յառաջ ապրումովար հանրապետական մ'ըլլար ինչպէս
 գործքով ալ հաստատած էր : Ընտանիքին մէջ պղախ յեղա-
 շքջամ մ'եղած էր այս տիպոգրֆէն վրայ . հիմա Պ . Թիւնօր-
 մանն էր պարոնութեան տիպոգրֆէն կարեորութիւն տուող ,
 մինչդեռ Մարիուս բանի տեղ չէր գնեք զայն : Սակայն Բօն-
 մէրսի զնդապետը Զաապի պարտա պէտք կէ , ըսած էր : Մա-
 ըրուս կը հնազանդէր : Մանաւանդ թէ պարոնուհի մ'ըլլա-
 լուն յանչափս կը հրճուէր Գօզէթ որու սրահն մէջ կսկսէր
 երևալ կնութիւնը :

- Պարոն Պարոնը , կրկնեց Պասզ : Երթամ տեսնեմ : Եր-
 թամ ըսեմ թէ Պ . Ֆօշլըվանն եկած է :
- Չէ : Մի ըսեք թէ ես եմ եկողը : Ըսէ իրեն թէ մէկը
 կուզէ առանձին խօսիլ իր հետը , և անունս մի տար :
- Ա՛հ , գոչեց Պասզ :
- Կուզեմ՝ անակնկալ զարմանք մը պատճառել անոնց :
- Ա՛հ , կրկնեց Պասզ , այս երկրորդ Ա՛հը իբր անաշխին
 բացատրութիւն տալով ինքն իրեն :
- Այա՛ գուրս ելաւ :
- Թան Վալժան մինակ մնաց :
- Ինչպէս ըսինք , սրահը բոլորովին տակնուվրայ էր : Կար-
 ծես թէ ուշագրութեամբ մտիկ ընող մը տակաւին կրնար լը-
 սել հարսնիքին անորոշ աղմուկը : Տախտակամածին վրայ
 ծաղիազրակներէ և զլուխի զարդերէ ինկած ամեն տեսակ ծա-
 ղիկներ կային : Մինչև վերջն այրած մոմերը ճարեբուն աշ-
 տանակներուն վրայ մոմէ շթաքարեր կաւեցունէին : Կահե-
 բուն և ոչ մին իր տեղն էր : Սրահին խորշերն երեք կամ
 չորս թիկնաթուռներ իրարու մօտեցած և շքան կազմած ըլլա-
 լով կարծես թէ տակաւին խօսակցութիւն մը կը շարունա-
 կէին : Սրահն ամբողջ զուարթ երևոյթ մ'ունէր : Կեռած

հանդէս մը դեռ տեսակ մը վայելչութիւն կունենայ : Երջան-
 փութիւն ունեցաւ այն : Այն տակնուվրայ ամուսնորուն վրայ,
 այն թառամող ծաղիկներուն մէջ, այն մարած ճրագներուն
 տակ ուրախութեան վրայ մտածեցին : Արևը ճարին յաջոր-
 փելով սրահը կը մտնէր զուարթութեամբ :

Քանի մը բոսքէ անցաւ : Ժան Վալթան անշարժ կը կենար
 հոն ուր ձգած էր զինք Պասզ : Տժգոյն էր դէմքը : Աչերն
 այնքան դողաձև և տքնութեան պատճառաւ այնքան ընկղմած
 էին ակնակապիճին տակ որ գրեթէ աներևոյթ կը ըլլային : Իր
 սե թիկնոցը մինչև առտու հազնուած զգեստի մը յողնաբեկ
 ծալերն ունէր : Արմուկները ճերմկած էին այն ստեէն զոր
 չուխան կառնու ճերմկեղէնի հետ շփուելով : Ժան Վալթան
 ոտներուն քով արևէն տախտակամածին վրայ ծրարուած պա-
 տուհանը կը նայէր :

Գուռը ձայն մ'ըրաւ : Ժան Վալթան վեր ըրաւ աչերը :

Մարիուս ներս մտաւ . զլուխը բարձր , բերանը զուար-
 թաղին , ճակատը փողփողուն , նայուածքն ալ յաղթական էր ,
 իսկ դէմքին վրայ չզիտեմ ինչպիսի լոյս կար : Մարիուս ևս
 չքնացած էր :

— Վայ , դուն ես եղեր , հայր , գոչեց Ժան Վալթանը
 նշմարելով . սա ապուշ Պասզը բան մը ծածկել ուզողի մը
 դէմքն ունէր : Բայց շատ կանուխ եկեր ես : Տակաւին կէս օրը
 կէս ժամ անցած է : Գողթթ քնացած է :

Մարիուսին Պ. Քոչըվանը հայր անուանելը կը նշանակէր .
 Անթերի երջանիութիւն : Ինչպէս դիտենք , իրենց մէջ զա-
 ուիվեր , սառնութիւն և զգուշութիւն ունէին միշտ . կտրուե-
 լու կամ հալելու յատուկ սառն կար : Մարիուս այն աստի-
 ճան արբշիւ էր որ զաւրիվերը կը ցածնար , սառնը կը հա-
 լէր և Պ. Քոչըվան հայր մը կը լլար ինչպէս Գողթթին նոյն
 պէս և իրեն համար :

Մարիուս շարունակեց . խօսքերը կը յորդէին իրմէ , յոր-
 դում որ ուրախութեան այս երկնային զրգուռներուն յա-
 տուկ է :

— Ո՛րքան ուրախ եմ . քեզի տեսնելու : Եթէ գիտնայիր
 թէ ո՛րքան ցաւեցանք երեկ քեզմէ զրկուելնուս համար : Բա-
 րի լոյս , հայր : Ինչպէս է ձեռքդ : Լաւագոյն , այնպէս չէ :

Եւ ինքն իրեն տուած բարի պատասխանէն զո՛հ ըլլալով
 շարայարեց .

— Երկուքնիս երկար ատեն քու խօսքդ ըրինք : Ո՛րքան կը
 սիրէ եղեր քեզ Գողթթ : Մի՛ մոռնար թէ հոս է քու սեն-
 եակդ : Ա՛լ չենք ուզեր Օմ-Արմէ փողոցին կողմը հանդի-
 պիլ : Ամենևին չենք ուզեր : Ինչպէս կըրցար երթալ բնակիլ
 ատանկ փողոց մ'որ հիւանդ , մըմուղ , տպեղ փողոց մ'է ,
 որու մէկ ծայրը քաղաքադուռ մը կայ , ուր մարդ կը մնի և
 ուր կարելի չէ մտնել : Հոս պիտի գաս տեղաւորուիս : Այսօր
 իսկ եկու՛ր , տեղաւորուէ՛ : Թէ ոչ կուիւի պիտի բռնուիս Գօ-
 ղէթին հետ : Կուզէ որ երկուքնիս ալ իր կամքին համեմատ
 վարուի՛նք , գիտնաս հա : Տեսար արդէն սենեակդ որ ճիշդ
 մերինին քովն է , և պարտէզներուն վրայ կը նայի : Ազպակը
 նորոգել տուինք . անկողինը շինուեցաւ , բոլորովին պատրաստ
 է . ալ եկու՛ր : Գողթթ քու անկողնիդ քով Իւթրէջի թաւի-
 շով ծածկուած հին և մեծ թիկնաթուռ մը դնել տուաւ և ը-
 սաւ թիկնաթուռին . Հանդչեցուր զան : Ամեն տարի գարնան
 եղանակին մէջ պատուհաններուդ դիմացի աղասիաներուն վրայ
 սոխակ մը կուզայ : Չախ կողմդ է սոխակին բոյնը , աջ կողմն
 ալ մեր բոյնը : Գիշերը սոխակը պիտի երդէ , ցորեկն ալ
 Գողթթ պիտի խօսի : Բոլորովին պայծառ է սենեակդ : Գողթթ
 հոն պիտի տեղաւորէ գիրքերդ , Գուր նաւատետին ճամբոր-
 դութիւնը , միւսն ալ այսինքն Վանդուկէրին ճամբորդու-
 թեան գիրքը , պիտի կարգադրէ միւս ամեն դործերդ : Կար-
 ծեմ պղտի պայուսակ մ'ունիս որմէ չես բաժնուիր . ատոր
 համար ալ յատկապէս տեղ մը պատրաստեցի : Մեծ-հայրս
 զբաւեցիր : Կը յարմարիս իրեն : Միտանդ պիտի ապրինք :
 Ուի՛թ գիտես : Մեծ հաճութիւն պիտի պատճառես մեծ-հօրս
 եթէ ուիտի գիտես : Արդարութեան Պալատը գտնուած օրերս

դուն պիտի տանին Գօզէթը շրջագայելու : Թեղ պիտի առնես , ինչպէս ժամանակաւ , դիտես ես , կառնէիր Լիբսան պուրի մէջ : Բայարձակապէս որոշած ենք երջանիկ ըլլալ բոլորովին : Գուն ալ մեր երանութեան պիտի մասնակցիս , լսեցիր , հայր : Կայէ ինչ կըսեմ , այսօր մեզի հետ պիտի ճաշես , այնպէս չէ :

— Պարոն , ըսաւ Ժան Աւլժան , քեզի բան մ'ունիմ ըսելու : Ես վաղեմի եղեւնագործ մ'եմ :

Ինչպէս ականջին նոյնպէս և մտքին համար կրնան իրենց սահմանէն անդին անցնիլ ըմբռնելի կծու ձայները : Պ. Քօշը վանին բերնէն ելնող և Մարիուսին ականջը մտնող այս ես վաղեմի եղեւնագործ մ'եմ խօսքն իր բնական սահմանէն անդին կերթար : Մարիուս չհասկցաւ : Թուեցաւ իրեն թէ բան մը լսեց , բայց չգիտցաւ թէ ինչ էր լսածը , և բերանաբաց մնաց :

Անասին նշմարեց թէ ահարկու էր իրեն հետ խօսող մարդը : Մարիուս իր անհնարին ցնծութեամբը համակուած ըլլալով տակաւին չնշմարած էր այս սոսկալի տոգոնութիւնը :

Ժան Աւլժան քակեց իր աջ թևը բռնող սև վզնոցը , քակեց նաև ձեռքը փաթթած լաթը , բացաւ իր բթամատը և Մարիուսին ցուցուց :

— Չեոք բան մը չունի , ըսաւ :

Մարիուս բթամատը նայեցաւ :

— Բնաւ բան մը չունեցայ այս մատիս վրայ , կրկնեց Ժան Աւլժան :

Իրօք վերքի ամենափոքր հետք մ'անդամ չունէր մատը :

Ժան Աւլժան շարայարեց :

— Կը վայելէր որ ներկայ չդառնուէի ձեր ամուսնութեան : Տարակայեցայ որքան որ կրցայ : Այս վերքն ունենալ կեղծեցի որպէս զի խարդախութիւն մը չընեմ , որպէս զի ամուսնութեան պայմանագիրներն անվաւեր չընեմ , որպէս զի ստորագրելու չստիպուիմ :

— Ինչ կը նշանակէ այդ , թոթովեց Մարիուս :

— Կը նշանակէ թէ ժամանակաւ թիարանը նետուած եմ , պատասխանեց Ժան Աւլժան :

— Հիմա կը խենամ , դուչեց Մարիուս , ահաբեկ :

— Պարոն Բօնմէրսի , ըսաւ Ժան Աւլժան , տասնեկնը տալի թիարանը կեցայ : Գողութեան համար : Ապա մշտնջենապէս դատապարտուեցայ , դարձեալ գողութեան համար , վերապարտութեան համար : Այս միջոցիս թիարանի փախստապահ մ'եմ :

Մարիուս որքան ալ ուղէր չընդունիլ իրողութիւնը , մերժել եղելութիւնը , դիմադրել յայտնութեան , կը պարտաւորէր հաւանիլ : Սկսաւ հասկնալ , և չափազանցութեամբ հասկցաւ , չափազանցութիւն որ սովորաբար կը լայ այսպիսի պարագայի մէջ : Ներքին ստիպիլի փայլակի մը սարսուռն ունեցաւ . բան մը մտածեց նոյն միջոցին , բան մ'որ սասանեց զինքը : Արագային մէջ իրեն համար աձև ճակատագիր մը ընդնշմարեց :

— Ամեն բան ըսէ , ամեն բան ըսէ : Գօզէթին հայրն ես , դուչեց :

Եւ անմեկնելի սսկումի շարժումով մ'երկաւ քայլ առաւ դէպ ետևը :

Ժան Աւլժան վեր ըրաւ դուրսն այնպիսի վեհապանծ դերքով մ'որ կարծես թէ մինչև ձեզունը բարձրանար :

— Հարի է որ հոս հաւատաբ ինձ , պարոն , թէ և մեզի պէս մարդերու երդումն արդարութեան առջև ընդունելի չըլլայ . . . :

Հոս պահ մը լսեց , ապա տեսալի մը բացարձակ և դերեղ մանական իշխանութեամբ շարայարեց՝ յամբարար խօսելով և վանկերը ծանր ծանր արտասանելով . . . Պիտի հաւատա ինձ : Ե՛ս Գօզէթին հայրն ըլլամ . առաջի Աստուծոյ կերդնում թէ ոչ : Պարոն Պարոն Բօնմէրսի , ես Գալլըրօլի դուրացի մ'եմ : Ծառ յատանելով ապրուստս կը ճարէի : Անունս

Պօշլուփան չէ, այլ ժան Ալփան: Գօղէթին հետ ամենա
փոքր աղղականութիւն մը չունիմ: Հանդիստ եղիր:

— Ո՛վ կապացուցանէ... թոթովեց Մարիուս:

— Ե՛ս: Ասան զի ես եմ ըսողը:

Մարիուս այս մարդուն նայեցաւ: Ժան Ալփան սոսկալի
էր և հանդարտ: Որ և է ստախոսութիւն մը չէր կրնար ել-
նել այսպիսի հանդարտութենէ մը: Անկեղծ է ինչ որ սառ-
նահար է: Այս գերեզմանական սառնութեան մէջ ճշմար-
տութիւնը կզգացուէր:

— Կը հաւատամ խօսքիդ, ըսաւ Մարիուս:

Ժան Ալփան զլուխը խոնարհեց կարծես նշանակելու հա-
մար Մարիուսի պատասխանը, և կրկնեց.

— Ի՛նչ եմ Գօղէթին համար. անցորդ մը: Ասկէ տաս
տարի առաջ անոր էութիւն ունենալը չդիտէի: Ստոյգ է թէ
կը սիրեմ զինքը: Մարդս երբ մանկուհիի մը հետ կապրի
անոր մանկութենէ ՚ի վեր, և երբ ինքն ալ ծեր մ'է, հար-
կաւ կը սիրէ զան: Երբ ծեր ենք, կզգանք թէ ամեն պզտի
մանկանց համար մեծ—հայր ենք: Կարծեմ կրնաս ենթադրել
թէ ես ալ ունիմ բան մ'որ սրտի մը նմանի: Գօղէթ որ-
բուհի մ'էր: Հայր, մայր չունէր: Կարօտ էր ինծի: Ահա
այս պատճառաւ սկսայ սիրել զան: Մանուկներն այնքան
տկար արարածներ են որ մարդս, ո՛վ կուզէ թող ըլլայ,
նաև ինծի պէս մարդ մը կրնայ անոնց պաշտպանն ըլլալ: Ես
այս պարտքս կատարեցի Գօղէթին նկատմամբ: Իբրև է որ
չեմ կարծեր թէ կարելի ըլլայ բարեգործութիւն մ'անուա-
նիլ այսպիսի պզտի բան մը. բայց եթէ բարեգործութիւն
մ'է այս, ենթադրէ թէ ըրի այս բարութեան գործը: Ար-
ձանագրէ այս մեղմարար պարագան: Այսօր Գօղէթ կը զատ-
ուի իմ կեանքէս. կը զատուին մեր երկու ճամբաները: Այ-
սուհետև բան մը չեմ կրնար ընել անոր համար: Տիկին Բօն-
մէրսի է ան: Փոխուեցաւ իր նախախնամութիւնը: Եւ այս
փոփոխութիւնը շահաւոր է Գօղէթին համար: Իսկ վեց հա՛մ

իւր հաղար Փրանքին գալով որու վրայ չեմ խօսիր դուն, ա-
հա ըսեմ՝ քու մտածումդ կանխելով. այն գումարն աւանդ-
մ'է: Այս աւանդն ինչպէս ձեռքս կը գտնուէր: Ի՛նչ հարկ
կայ գիտնալու: Աւանդը կը վերագարձնեմ: Իզմէ աւելի պա-
հանջուելիք բան մը չկայ: Կամբողջեմ հատուցումը բուն ա-
նունս տալով: Աս ալ ինծի վերաբերեալ խնդիր մ'է: Ինծի
համար կարեւոր է և կուզեմ որ գիտնաս թէ ո՛վ եմ ես:

Եւ ժան Ալփան Մարիուսին երեսը նայեցաւ:

Մարիուսին ամեն զգացածներն արմկալի և խռոնխոնու
էին: Ճակատագրին ինչ ինչ փոթորիկները մեր հոգիին մէջ
կը կազմեն այսպիսի ալիւններ:

Մենք ամենքս ալ ունեցած ենք այնպիսի վրդովալի վայր-
կեաններ, ուր ամեն բան կը ցրուի մեր մտքին մէջ. կը բենք
ինչ որ առաջին անգամ մեր սրտքը կուզայ, թէև ըսածնիս
չէ միշտ ինչ որ կը պարտաւորէինք ըսել: Կան անանկ բաներ
զոր երբ յանկարծ կը լսենք չենք կրնար վերցունել և որք
իբր աղետաւոր գիւնի մը կը դինովեն մեզի: Մարիուս իր առ-
ջև պարզուող այս նոր գիրքէն այնքան ապուշ կրթած էր
որ կարծես այն մարդին դէմ թշնամութիւն կզգար իրեն այս-
պիսի խոստովանութիւն մ'ընելուն համար:

— Բայց վերջապէս ինչո՞ւ այս բաները կըսես ինձ, գտ-
չեց: Ի՛նչ բան կը բռնադատէ զքեզ ըսելու: Կրնայիր պա-
հել դադանիքդ: Ոչ մատնուած, ոչ հալածուած, ոչ ալ պա-
շարուած ես: Քանի որ յօժար կամօք այսպիսի գաղտնիք մը
ինձ յայտնեցիր, հարկաւ պատճառ մ'ունիս: Լմեցոր: Ու-
րիշ ըսելիք ալ ունիս: Ի՛նչ գիտաւորութեամբ խոստովա-
նեցար ինձ այս բաները: Ի՛նչ է պատճառը:

— Պատճառը, պատասխանեց ժան Ալփան այնքան ցած
և խորին ձայնով մ'որ կարծես թէ աւելի ինքն իրեն կը խօ-
սէր քան թէ Մարիուսին: Իբրք ինչ պատճառաւ այս վաղեմի
եղեւնագործը գալով, Վաղեմի եղերնագործ մ'եմ, կըսէ:
Այո՛, ես ալ կը խոստովանիմ թէ տարօրինակ է պատճառը:

Այս պատճառն է բարեկրօնութիւնը : Գծբարդ բան մ'ունիմ ես , այսինքն սրտիս մէջ թել մը կայ որ կը կապէ զիս : Մարդու ծերութեան ժամանակ մահաւանդ հաստատուն են այս թելերը , որք կը դիմանան , մինչդեռ բոլոր կեանքն անոնց բոլորակերպ կը քայքայի : Եթէ կրցած ըլլայի քաշել և կտրել այն թելը , քակել կամ կտրել կայր , մեկնիլ և հեռու աեղեր երթալ , կազատէի , բաւական էր որ մեկնէի . Գուրջի փողոցն ուղեկառքեր կան . դուք երջանիկ էք . կուզէի մեկնիլ : Աշխատեցայ կտրելու այս թելը , վրայէն քաշեցի , բայց դիմացաւ , չկտրուեցաւ , սիրտս թելին հետ կը քաշէի : Անտան ըսի . Հոն միայն կրնամ ապրիլ : Պէտք է որ մնամ : Ե՛՛ աղէկ . ինչո՞ւ չկենայի առանց բան մ'ըսելու . իրաւունք ունիս , ապուշ մ'եմ : Տան մէջ սենեակի մը կուտաք ինձ , Տիկին Քօնմէրսին զիս կը սիրէ յոյժ , ընդունէ և հանգչեցնուր զան , կըսէ այն թիկնաթուին . մեծ - Տայրիդ ուզածն ալ զիս իր հետն ունենալ է , կը յարմարիմ իրեն . ամենքս միատեղ պիտի բնակինք , միատեղ պիտի ճաշենք , թեա պիտի առնում Գօղէթը . . . — Տիկին Քօնմէրսին , ներէ , սովորած ըլլալուս համար Գօղէթ ըսի , — մի և նոյն յարկի ներքե պիտի ըլլանք , մի և նոյն սեղանը , կրակը , ձմեռը չմինէպիս մի և նոյն անկիւնը , ամառն ալ մի և նոյն պտոյտները պիտի ունենանք , ասոնք ուրախութիւն են , երջանութիւն են , ամեն բան են ասոնք : Իբր մի ընտանիք պիտի ապրինք : Ընտանիք :

Ժան Աալթան այս բառն քօեղէն ետք ահաոք եղաւ : Թեւ լերը կուրծքին վրայ առաւ խաչաձև , ասնորոս քով տախտակամածը դիպեց իբր թէ ուզէր վեհ մը փորել հոն , և իր ձայնը յանկարծ ահաղին եղանակ մ'առաւ :

— Ընտանիք , ոչ : Ես որ և իցէ ընտանիքէ չեմ : Զեր ընտանիքէն չեմ : Ոչ ալ մարդերու ընտանիքէն եմ : Ես ալ լերը եմ այն տուներու մէջ ուր մարդիկ իրենք իրենց կայրին : Կան ընտանիքներ , բայց ինծի համար չեն : Ես թըլ-

ուսուն եմ , գուրսն եմ ես : Հայր մը , մայր մ'ունիմ արդեօք . գրեթէ կը տարակուսիմ : Այն օրն որ կարդեցի այս մանկուհին , ալ ամեն բան լինցաւ ինձի համար . երբ աեսայ թէ երջանիկ է նա , թէ ալ առաւ իր սիրած մարդը , թէ բարի ծերունի մը կայ քովը , թէ երկու հրեշտակներու ընտանիք մը կայ , թէ ամեն ուրախութիւններն այս տունին մէջն են և թէ բարի էր այս ամենը , իւրովի ըսի . Գու՛ն մի մաներ այս տունը : Իրաւ է որ կրնայի ստել , ամենք ալ խաբել , Պ . Ֆօշլըվան մնալ : Քանի որ Գօղէթին շահը կը պահանջէր , կրցայ ստել . բայց հիմա քանի որ ինձի համար էր , չէի կրնար սուտ խօսիլ : Բաւական էր որ լռէի , և ամեն բան կը շարունակուէր : Ար հարցունես ինձ թէ ինչ բան կը բռնագատէ զիս խօսելու . տարօրինակ բան մը , խիղճս : Սակայն գիւրջն էր լռել , եթէ ուղէի : Գիշերն 'ի բուն չքնացայ այս մասին ինքզինքս համոզել կարենալու համար . խոստովանանք կրնես զիս , և քեզի ըսածս այնքան տարօրինակ է որ իրաւունք ունիս զիս խոստովանանք ընելու : Լաւ , ըսեմ ուրեմն . այո , զիտնաս որ գիշերն 'ի բուն արթուն կեցայ ինքն իրենս պատճառներ գտնելու համար , և իրօք շատ իրաւացի պատճառներ գտայ , ըրի ինչ որ կըցայ ընել , բայց երկու բան կայ որոնց մէջ չկըցայ յաջողիլ . չյաջողեցայ ոչ կտրելու այն թելն որ հոս սրտէս բռնած , պնդած և կապած է զիս , ոչ ալ լռեցնելու մէկը որ հետս ցածէն կը խօսի երբ մինակ կըլլամ : Այս պատճառաւ այս առաու եկայ քեզ խոստովանելու ամեն բան : Ամեն բան , կամ գրեթէ ամեն բան : Աւրիշ բաներ ալ կան ըսելիք , բայց կարեւորութիւն չունին և միայն ինձի կը վերաբերին , ուստի ինձի կը պահեմ զանոնք : Հարկաւոր եղածը գիտես : Աւրեմն ահա գաղտնիքս առի և քեզի բերի : Քու առջև յայտնապէս պարզեցի գաղտնիքս : Գիւրջն չէր այսպիսի որոշում մ'ընելու : Երեկ գիշեր մինչև առտու ինքզինքիս հետ կուռեցայ : Ա՛հ , միթէ կը կարծես որ չըսի ինքնիրենս թէ ասի Շամմաթիէյի դուր-

Յին չէր նմաներ, թէ անուէնս պահելով գէշութիւն չէի ըն-
 ներ որ և է մարդու. թէ Ֆօշլովան անուէր բուն իսկ Ֆօշ-
 լովանէն տրուած էր ինձ իբր երախտադիտական տրիտուր
 ծառայութեան մը, թէ կրնայի շատ աղէկ պահել այն ա-
 նուէր. թէ երջանիկ պիտի ըլլայի այն սենեկին մէջ զոր կու-
 տաս ինձ. թէ ամենեկին նեղութիւն մը չպիտի տայի. թէ
 ես իմ սենեակիս պիտի ապրէի առանց բանի մը խառնուելու
 և թէ դուն Գօղէթն ունենալով ես ալ մի և նոյն տան մէջն
 ըլլալու զազաւաբար պիտի ունենայի: Բարբառնչիւր որ հա-
 մեմատաբար երջանիկ պիտի ըլլար: Պարոն Ֆօշլովան ըլլալէ
 չդադրին ամեն բան կը կարգադրէր: Այո՛, ամեն բան, հո-
 գիէս ՚ի զատ: Արաս և չորս կողմս ուրախութիւն կար, բայց
 հոգիիս ներսը խաւարին կը մնար: Երջանիկ ըլլալը բաւա-
 կան չէ, պէտք է նաև զոհ ըլլալ: Այսպէս Պ. Ֆօշլովան
 պիտի մնայի, այսպէս բուն դէմքս պիտի ծածկէի, այսպէս
 ձեր ցնծուլին առջև հանդոյց մը պիտի ունենայի, այսպէս
 ձեր պայծառ լոյսին մէջ խաւար պիտի ունենայի. այսպէս՝
 առանց զգուշացէք գոչելու՝ պարզապէս ձեր տունը մտցուցած
 պիտի ըլլայի իմ թիրաբանս. ձեր սեղանը պիտի նստէի խոր-
 հելով թէ կը վաճակիք զիս եթէ ո՛վ ըլլալը զիտնայիք. թող
 պիտի տայի որ ծառայեն ինձ այնպիսի սպասաւորներ որք
 եթէ ո՛վ ըլլալը զիտնային, ինչ պօղալի բան, դուք ին թե-
 բևս: Չեղ պիտի դպչէի արմուկովս զոր իրաւունք ունիք
 մերժելու, ձեզի հետ ձեռք ձեռքի տալովս նենդութիւն բրած
 պիտի ըլլայի: Չեր տանը մէջ հաւասարապէս պիտի յար-
 դուէին պատկատելի սպիտակ մազեր ու խայտառակուած ըս-
 պիտակ մազեր. ձեր մտերմական և առանձնական ժամերուն
 մէջ երբ ամեն սիրտերը կարծէին բողբոլին բացուած ըլլալ,
 երբ չորսերնիս միասին ըլլայինք, այսինքն հաւդ, դուք եր-
 կուքնիդ և ես, անծանօթ մը պիտի գանուէր ձեր մէջը: Չեր
 կեանքին մէջ ձեզի հետ քով քովի պիտի ըլլայի, սոսկալի
 հորիս խուբը բնաւ չբանալու միակ հոգն ունենալով: Այո՛,

եւ որ մեռած եմ՝ իմ ներքև պիտի պրկէի ձեզի որ կենդա-
 նի էք: Գօղէթն ալ ինձի պիտի դատապարտէի մշտնջենա՞
 պէս: Դուն, Գօղէթ և ես թիսպարաութեան զխտարկը պի-
 տի կրէինք միասին: Մի՛թէ չես սարսուի: Հիմա մարդերուն
 ամենէն վհատեալն եմ, անատեն ամենէն հրէշը պիտի ըլ-
 լայի: Եւ այս ոճիրն ամեն օր պիտի գործէի: Եւ այս ստու-
 թիւնն ամեն օր պիտի ընէի: Եւ սա գիշերադէմ կերպարանքս
 ամեն օր երեսիս վրայ պիտի կրէի: Եւ խայտառակութենէս
 մաս մ'ալ ամեն օր, ամեն օր ձեզի պիտի տայի, ձեզի՛ ա-
 մենասիրեցեալքդ իմ, ձեզի որ որդեակներս էք, ձեզի որ
 անմեղներս էք: Լուելը բան մը չէ՞: Լուութիւնը դիւրին է-
 Ոչ, դիւրին չէ: Լուութիւն մը կայ որ կը ստէ: Եւ իմ ստու-
 թիւնս, և իմ խարդախութիւնս, և իմ անարժանութիւնս, և
 իմ վատութիւնս, և իմ մասնութիւնս, և իմ ոճիրս ամեն
 օր շիթ առ շիթ պիտի ըսպէի, պիտի թքնէի, վերստին պի-
 տի խմէի, կէս գիշերին պիտի լնցուների և կէս օրին դար-
 ձեալ պիտի սկսէի, և բարի լոյս պիտի ստէր, գիշեր բա-
 րիս պիտի ստէր, և ապա պիտի քնանայի, և հացիս հետ
 պիտի ուտէի այս ամենը, և Գօղէթին երեսը պիտի նայէի,
 և հրեշտակին ժպիտին զհհնապարտին ժպիտովը պիտի պա-
 տասխանէի, և զարշիլի թշուառական մը պիտի ըլլայի: Եւ
 ինչո՞ւ. երջանիկ ըլլալու համար: Ե՞ս երջանիկ ըլլամ: Մի-
 թէ երջանիկ ըլլալու իրաւունք ունիմ: Աշխարհէս արտաք-
 սուած եմ ես, պարոն:

Ժան Աւլժան կանկ առաւ: Մարիուս մտիկ կընէր: Գա-
 դսփարներու և վիշտերու այս տեսակ կապակցութիւնները չեն
 կրնար ընդհատիլ: Ժան Աւլժան նորէն մեղմից ձայնը, բայց
 այս ձայնը չէ թէ խորին այլ աղետալի ձայն մ'էր:

— Կը հարցունես ինձ թէ ինչո՞ւ կը խօսիմ: Ոչ մասնուած,
 ոչ հալածուած, ոչ պաշարուած եմ, կըսես: Այո՛, մաս-
 նուած եմ, այո՛, հալածուած եմ, այո՛, պաշարուած եմ:
 Որով: Իզմէ: Ես ինքս եմ իմ ճամբաս խափանողը, ես եմ

ինքզինքս քաշողը, հրելով տանողը, բռնողը և ինքզինքս պատժողը, և մարդս երբ ինք կը բռնէ ինքզինքը, լաւ կը բռնուի:

Եւ իր թիկնոցին օձիքը բռնելով և դէպ 'ի Մարիուս քաշելով, վրայ բերաւ:

— Կայէ սա ձեռքս, շարունակեց: Միթէ կարծես թէ թող չտալու կերպով մը բռնած է սա օձիքը: Ուրեմն դիտնաս որ խիղճն ասանկ ձեռք մ'է. պարոն, երջանիկ ըլլալ ուղղը պէտք է որ բնաւ չհասկնայ պարտաւորութեան ինչ ըլլալը, վասն զի հասկցուելէն ետք անողոքելի է այն: Կարծես թէ պատիժ հուսայ որու որ հասկցած է զայն. սակայն, ոչ, փոխանակ պատժելու կը վարձաարէ պարտաւորութեան ինչ ըլլալը հասկցող մարդը, կը դնէ դժոխքի մը մէջ ուր սա իր քովն Աստուծոյ ներկայութիւնը կը գայ. սիրտը յօշեւէն անմիջապէս ետք ինքն իրեն հետ կը հաշտուի ալ:

Եւ անմեկնելի ձայնով մը շարայարեց:

— Պարոն Բօնմէրսի, ուղիղ խելքի դէմ է ըսածս, բայց ես բարեկիր մարդ մ'եմ: Ձիս քու առջև նուաաստելով ինքզինքս խղճիս առջև կը բարձրացնեմ: Ասի ուրիշ անգամ մ'ալ պատահեցաւ ինձ, բայց ոչ այնքան ցաւալի էր, ոչինչ բան մ'էր այն: Այո, բարեկիր մարդ մ'եմ: Բարեկիր չպիտի ըլլայի, եթէ իմ յանցանքովս շարունակելի յարդեւ զիս: Հիմա որ կարճամարհես զիս, բարեկիր եմ: Իմ ճակատաւ դիրս է դողցուած համարում մ'ունենալ միշտ, և այս համարումը ներքնապէս կը նուաստէ և կը ճնշէ զիս, հետեաւ բար ինքզինքս յարդելու համար պէտք է որ ուրիշներէ արհամարհուիմ: Անատեն կուզեմ ինքզինքս: Իր խղճին հնազանդող թիպարաւ մ'եմ: Շատ աղէկ դիտեմ որ անհաւատալի է այս: Բայց ինչ կուզես որ ընեմ. ճշմարտութիւնն այս է: Ինքն իրեն խոստումներ ըրի զոր կը պահեմ: Կան հանդիպումներ որք մարդս պարտուց շաւիղը կը մղեն: Ինչ պէս կը տեսնես, Պ. Բօնմէրսի, կեանքիս մէջ շատ դէպքեր պատահած են ինձ:

Ժան Ասլթան անգամ մ'ես լռեց՝ իր լորձունքը դժուարութեամբ կը լելով, իբր թէ իր խօսքերը դասն ճաշակի մտորդ մ'ունենային, և կը լինեց:

— Մարդս երբ իր վրայ այսպիսի սոսկալի բան մ'ունի, իրաւունք չունի զազանապէս ուրիշներն ալ մասնակցելու առնոր, իրաւունք չունի իր ժանտախտն անոնց հազորդելու, իրաւունք չունի առանց նշմարել տալու իր անդունդին մէջ սահեցնելու զանոնք. իրաւունք չունի թող տալու որ անոնք ալ կրեն իր կորմիր տառատողը, իրաւունք չունի շարամուտութեամբ ուրիշին երջանկութիւնը խափանելու իր թշուառութեամբը: Մարդուս համար սոսկալի բան մ'է քաջատողչներուն մօտիլ և մութին շօշափել զանոնք իր աներևոյթ խոցովը: Քոշըվան որքան ալ փոխ առած ըլլայ ինձ իր անունը, իրաւունք չունիմ գործածելու զայն. Քոշըվան կրցաւ տալ ինձ այս անունը, այլ ես չկրցայ առնուլ: Անուն մը փնջնութիւն մ'է: Ինչպէս կը տեսնես, պարոն, քիչ մը խորհեցայ, քիչ մը փարդացի թէև դեղձուկ մ'ըլլամ, և ահա կը գիտես որ պատշաճ կերպով մը կը խօսիմ: Իրերը մանրապէս կը քննեմ: Ինքնիքենս մասնաւոր կը թուծուիմ մ'առած եմ: Արդ կը հաստատեմ թէ անուն մը խորել և անոր ներքև դուռիցն անպատիւ բան է: Այրէնդիմ տառերը քսակի կամ ժամացոյցի մը պէս կը նենդուին: Մտէ և ոսկրէ կեղծ ստորագրութիւն մ'ըլլալ, կենդանի կեղծ բանալի մ'ըլլալ, բարեբարոյ մարդերու տունը մտնել անոնց կողակը խորաւանելով, բնաւ ուղղակի չնայիլ, միշտ շիլ նայիլ, ներքնապէս անուանարի ըլլալ, չէ, ամենեին, չէ, չէ, չէ: Աւելի աղէկ է տառապիլ, արիւնիլ, լալ, բղունցնելով մարմինին կաշին սկրդել, գիշերներն անձկութիւններով պրկուիլ անքուն, փորն և հոդին կրծել: Ահա անոր համար եկայ և պատմեցի քեզ այս ամենը: Յօժար կամօք, ինչպէս ըսիր:

Շունչ մ'առաւ դժուարաւ, և սն յետին խօսքը նետեց:
— Ապրելու համար ժամանակաւ հաց մը գողցայ. այսօր

այրելու համար չեմ ուզեր անուն մը դողնալ :

— Այրելու համար , բնդմիջեց Մարիուս : Այրելու համար հարկաւորութիւն ունիս այդ անունին :

— Ա՛հ , ես գիտեմ ինչ ըսել կուզեմ , պատասխանեց ժան Վալթան զլուխը բազմիցս և հետ զհետէ վեր ու վար ընելով յամբարար :

Պահ մը լուծիւն տիրեց : Երկուքնին ալ կը լուէին , իւրաքանչիւր ոք խորհրդածութեանց անպունգի մը մէջ ընկողմած : Մարիուս սեղանի մը քով նստած էր , և բերնին խորշերուն մին իր ծուռած մէկ մատին վրայ կը կռնցուէր :

Ժան Վալթան կերթեկէր : Հայելիի մ'առջև կանկ առաւ և կեցաւ առանց շարժելու : Ապա՛ կարծես ներքին պատճառաբանութեան մը պատասխանելով՝ ըսաւ այն հայելիին նայելով որու մէջ չէր տեսներ ինքզինքը :

— Մինչդեռ հիմա սփոփուած եմ :

Վերստին սկսաւ քայլել և սրահին միւս ծայրը դնաց : Ետին դառնալու միջոցին նշմարեց որ Մարիուս իր քայլիւք կը դիտէր : Անասնն անբացատրելի ձայնով մ'ըսաւ Մարիուսին .

— Քիչ մը դժուարաւ կը քայլեմ : Հիմա հասկցար ինչ է պատճառը :

Յետոյ բոլորովին դէպ 'ի Մարիուսին կողմը դարձաւ :

— Եւ հիմա , պարոն , երևակայէ թէ բան մը չըսելով Պ. Փոլըվան մնացի՛ տանդ մէջ իմ անդս ընտրեցի , քեզի վերաբերեցայ , սենեկիս մէջն եմ , առտու հողթափներովս կուգամ նախաճաշելու , գիշերներն երեքնիս միասին թատրոն կերթանք , Տիկին Բօնմէրսիին հետ թիւիլըրի և Արքայական հրապարակը կերթամ , միատեղ ենք , զիս ձեր նմանը կը կարծէք . որ մ'երբ ես և դուք միասին կը խօսակցինք , կը խնդանք , ձայն մը կը լսէք որ ժան Վալթան կը գոչէ , և ահա զարհուրելի ձեռք մը , ոստիկանութիւնը , մթութեանէն քուրս կեղնէ և յանկարծ դիմակս վար կառնու :

Գարձեալ լուեց . Մարիուս ելած կայնած էր սարսեղով : Ժան Վալթան կրկնեց .

— Ասոր ինչ կըսես :

Մարիուսին լուծիւնը կը պատասխանէր : Ժան Վալթան շարունակեց .

— Կը տեսնես որ իրաւունք ունիմ չլուելու : Գուն երջանակ եղեր , երկինքն եղեր , հրեշապի մը հրեշտակն եղեր , յարու եղեր , և այս երանութեամբ գոհ եղեր , և թող անհանգստութիւն չտայ քեզ խեղճ գեհնապարտի մ'ի սիրտը քանալու և պարտքը կատարելու համար բռնած ընթացքը : Պարոն , թշուառ մարդ մ'է առջևդ կեցող մարդը :

Մարիուս սրահին ծայրէն միւս ծայրը դնաց յամբարար , և ժան Վալթանին քովը հասնելով ձեռքն երկնցուց անոր : Բայց Մարիուս պարտաւորեցաւ երթալ բռնելու այն ձեռքն որ չէր երկնար . ժան Վալթան թող տուաւ որ բռնէ ան իր ձեռքը , և թուեցաւ Մարիուսի թէ սղմած ձեռքը մերմերէ ձեռք մ'էր :

— Մեծ-հայրս բարեկամներ ունի , ըսաւ Մարիուս . թողութիւնդ պիտի աւնուս :

— Անոգուտ է , պատասխանեց ժան Վալթան : Մեռած կը կարծեն զիս . կը բաւէ այս : Մեռելները հսկողութեան չեն ենթարկուիր : Կը կարծեն թէ հանդարտօրէն կը փախն անոնք : Մահն և թողութիւնը մի և նոյն բան է :

Եւ քաշելով ձեռքը զոր Մարիուս կը բռնէր՝ տեսակ մ'անողքելի արժանապատուութեամբ վրայ բերաւ .

— Մանաւանդ թէ ես մէկ բարեկամի կը դիմեմ միայն , որ է պարտքս կատարել , և միայն մէկ թողութեան հարկաւորութիւն ունիմ , որ է խղճիս թողութիւնը :

Նոյն միջոցին՝ սրահին միւս ծայրը՝ դուռը կէս մ'է մեղմ միկ բացուելով Գոզէթին զլուխն երևցաւ : Միայն իր քաղցր դէմքը կը նշմարուէր . զլուխը բաց էր սքանչելի կերպով մը . արտեանունքը տակաւին ուռեցած էին քունէն . Գոզէթ զլու-

խը բոյնէն դուրս հանող թուշունի մը շարժումն ընելով նախ էրիկին, ապա ծան Վալժանին նայեցաւ և խնդարով պօռաց անոնց. Գիտող մը կրնար կարծել թէ վարդի մը մէջ ժայիտ մը կը տեսնէ:

— Գրաւ կը դնեմ թէ քաղաքական խնդիրներու վրայ կը խօսիք, փոխանակ իմ հետք ըլլալու, իրաւ որ համ հոտ չունիք:

Ժան Վալժան սարսեցաւ:

— Գօզէթ, թոթովեց Մարիուս... և կանկ առաւ: Կարծես թէ երկու յանցաւոր էին:

Գօզէթ՝ զուարթագին՝ անոնց կը նայէր տակաւին: Կարծես թէ դրախտային տեսիլներ կային իր աչերուն մէջ:

— Յայտնի յայտնապէս յանցանք դործելիդ տեսայ, ըսաւ Գօզէթ: Գուռին ետեւէն քիչ մ'առաջ հայրս փօշլըվանին ձայնը լսեցի որ կըսէր. Խիղճը... — Իր պարտքը ընել...: Ատի քաղաքական խնդիր է: Ես չեմ ուզեր որ քաղաքականութեան վրայ խօսիք: Այսօրուանէ քաղաքականութեան վրայ խօսիլ պէտք չէ: Իրաւունք չէ այդ:

— Կը սխալիս, Գօզէթ, պատասխանեց Մարիուս: Գործի վրայ կը խօսինք: Անց հարիւր հազար ֆրանքը լաւադոյն տեղ մը շահու գնելու միջոցը կը փնտռենք...:

— Չէ, այդ չէ միայն, ընդմիջեց Գօզէթ: Ահա կուգամ: Կուզէք որ ես ալ գամ:

Եւ համարձակապէս դուռը հրելով սրահը մտաւ: Ինքաւոր ծախքով և մեծ թևերով սպիտակ լախ վերարկու մը հագած էր. վզէն մինչև ոտները կլիներ այս վերարկուն: Կօթեայ հին պատկերներու ոսկեգոյն երկնից մէջ հրեշտակ մը ծածկելու յատուկ ասանկ վերարկուններ կան:

Հայելիի մ'առջև յոտից ցղլուխ ինքն իրեն նայեցաւ ակնասիւշ, ապա անպատում հիացումով մը դռնեց.

— Թամանակ մը թաղաւոր և թաղուհի մը կար: Ա՛հ, քանի՞ն գոհ եմ:

Ատի ըսելէն ետք խոնարհ ձևով մը բարեկեց Մարիուսն և ծան Վալժանը:

— Ահա ես ալ ձեր քովը թիկնաթողի մը վրայ պիտի նստիմ. կէս ժամէն ետք պիտի ճաշենք. ինչ նիւթի վրայ կուզէք խօսեցէք. դիտեմ թէ պէտք է որ մարդիկ խօսին. շատ խելօք պիտի կենամ:

Մարիուս Գօզէթին թևը բռնեց և սիրապէս ըսաւ.

— Գործի վրայ կը խօսինք:

— Աղէկ միտքս եկաւ, պատասխանեց Գօզէթ, պատուհանս բացի, պարտեղը շատ մը ճնճղուկներ եկան: Թուշուններ, բայց դիմակ չունին: Այսօր փակեալ խորան է մեզի, բայց թուշուններուն համար չէ:

— Ըսի քեզ թէ գործի վրայ կը խօսինք, իմ պղտի Գօզէթս, պահ մը մինակ թող մեզ: Թիւերու վրայ կը խօսինք: Այսպիսի խօսակցութիւն ձանձրալի է քեզ:

— Այս առաու սիրուն վիշոց մը դրիր, Մարիուս: Շատ պճնասէր ես, տէր իմ: Այ, ձանձրալի չէ ինձ այդպիսի խօսակցութիւն մը:

— Ճշմարիտ կըսեմ թէ ձանձրալի է:

— Այ, քանի որ դուք էք: Չպիտի հասկնամ ձեր խօսքը, բայց մտիկ պիտի ընեմ: Մարդ երբ կը լսէ իր սիրած ձայները, պէտք չունի հասկնալու անոնց ըսած խօսքերը: Հոս ձեզի հետ ըլլալ, ահա այս է միայն իմ ուղածս: Ուստի պիտի կենամ:

— Ամենասիրելիդ իմ Գօզէթիկս, անկարելի բան է:

— Անկարելի է:

— Այո՛:

— Լաւ, կըրնեց Գօզէթ: Լուրեր պիտի տայի քեզի: Պիտի ըսելի թէ մեծ-հայրերնիս կը քնանայ տակաւին. մօրաքոյրդ ժամ գնաց. թէ հօրս փօշլըվանին տեսիլին չմիտնան կը ծխէ. թէ Նիդօլէթ ծխան մաքրողը բերել տուաւ, թէ Թուսէն և Նիդօլէթ արդէն սկսան վիճել, թէ Նիդօլէթ կը

Ճաղրէ Թուսէնին թոթովախօսութիւնը : Ուրեմն չպիտի իմա՛ն նաս այս լուրերը : Ա՛հ , անկարելի է , ըսիր . ես ալ , պա-
րոն , քեզի պէս պիտի ըսեմ . Անկարելի է : Նայինք ո՛վ պի-
տի զղջայ : Կաղաչեմ , սիրելիդ իմ Մարիուս , թող որ հոս
կենամ ձեր երկուքին քովը :

— Կերդնում թէ պէտք է որ մինակ մնանք :

— Աղէկ , մի՛թէ մարդ մ'եմ ես :

Ժան Աալժան բան մը չէր ըսեր :

Գօզէթ դէպ 'ի Ժան Աալժան դարձաւ :

— Նախ , հայր իմ , կուզեմ որ դաս համբուրես զիս : Ինչ
չու հոտ նստեր ես , անշարժ , փոխանակ իմ կողմս բռնե-
լու . առանկ հայրութիւն կը լլայ : Ահա կը տեսնես որ շատ
գոժքաղդ եմ ամուսնութեանս մէջ : Էրիկս կը ծեծէ զիս : Օ՛ն ,
համբուրէ՛ զիս շուտ մը :

Ժան Աալժան մօտեցաւ :

Գօզէթ դէպ 'ի Մարիուս դարձաւ :

— Քեզի չկայ . նեղացած եմ քեզի դէմ :

Ապա ճակատը Ժան Աալժանին մօտեցուց :

Ժան Աալժան քայլ մ'առնելով Գօզէթին մօտեցաւ :

Գօզէթ նահանջեց :

— Տո՛ղո՛յն ես , հայր իմ : Մի՛թէ կը ցաւի թևիդ վէրքը :

— Աղէկցաւ , պատասխանեց Ժան Աալժան :

— Մի՛թէ աղէկ չքնացար :

— Ոչ :

— Մի՛թէ տրտում ես :

— Ոչ :

— Համբուրէ՛ զիս : Եթէ քաջաողջ ես , եթէ լաւ կը
քնանաս , եթէ զո՛հ ես , չպիտի յանդիմանեմ քեզի :

Եւ ճակատը վերստին մօտեցուց անոր :

Ժան Աալժան համբոյր մ'առաւ այս ճակատէն որու վրայ
երկնային ցորում մը կար :

— Ժպտէ՛ :

Հնազանդեցաւ Ժան Աալժան : Ճիւղի մը ժպտան եղաւ
իր ժպտը :

— Հիմա պաշտպանէ՛ զիս և խօսք հասկցուր սա էրիկիս :

— Գօզէթ . . . ըսաւ Մարիուս :

— Նեղացիր , հայր իմ : Ըսէ անոր թէ պէտք է որ կե-
նամ : Իմ առջևս կրնաք խօսիլ : Ի՛նչ , մի՛թէ այնքան ապուշ
կը կարծէք զիս : Իրաւ այդքան զարմանալի է ձեր այդ խօ-
սակցութիւնը . մի՛թէ այդքան երևելի բաներ են դործերը , շա-
հու ստակ դնելու ըսած միջոցնիդ : Մարդերը պզտիկ բանը
մեծ և զաղանի բանի մը տեղ կը դնեն : Ես կուզեմ հոս
մնալ : Այս առտու շատ աղւոր եմ , ինձ չնային , Մարիուս :

Եւ պաշտելի կերպով մ'ուսերը վեր բնելով և չդիմեմ
ինչպիսի քնքուշ դժկամակութեամբ մը Մարիուսին նայեցաւ :
Կարծես թէ փայլակ մ'եղաւ այս երկու էակներուն մէջ : Եր-
րորդ մը կար իրենց քով , բայց հոգ չըրին :

— Կը սիրեմ՞ զքեզ , ըսաւ Մարիուս :

— Կը պաշտեմ՞ զքեզ , ըսաւ Գօզէթ :

Եւ անդ իմացելի կերպով մ'իրարու դիրքը նետուեցան :

— Հիմա , ըսաւ Գօզէթ յաղթական կերպով մը դէմքը
ծո՛ւելով և իր վերարկունին մէկ ծալքը շտկելով , հիմա՛ կը
կենամ :

— Ոչ , կենալ չըլլար , պատասխանեց աղետալի ձայնով
մը : Լմացունելք գործ մ'ունինք :

— Գարձեալ ոչ :

Մարիուս ծանր ձայնի եզանակաւ մը կրկնեց .

— Ճշմարիտ կրեսեմ՞ թէ անկարելի է , Գօզէթ :

— Ահ , հիմակ ալ առնայի ձայնով կը խօսիք , պարոն ,
Աղէկ , աղէկ , կերթամ : Գուն ալ , հայր , դուն ալ չպաշտ-
պանեցիր զիս : Պարոն էրիկս , պարոն հայրիկս , երկուքնիդ
ալ բռնաւոր էք : Պիտի երթամ ըսեմ մեծ-հայրիս : Կը
սխալեք եթէ կը կարծէք թէ մէյ մ'ալ պիտի դամ ինք զինքս
առանկ պզտիկ ձգելու համար : Հպարտ եմ ես : Հիմա ձեզի

Գրաստեմ: Պիտի տեսնէք թէ դուք պիտի ձանձրանաք քոզմ չըլլալնուդ համար: Կերթամ ահա, աւելի աղէկ:

Եւ Գօղէթ գուրս ելաւ:

Երկու մանրերկրորդէ ետք, դուռը նորէն բացուեցաւ. իր Զարմրագեղ և անախական գլուխն անդամ մ'ալ երևցաւ, և ահա գոչեց անոնց.

— Շատ բարկացած եմ:

Գուռը դարձեալ գոցուեցաւ, և խաւարը վերստին տիրեց: Գօղէթին դալ և երթալը նմանեցաւ արեգական ճառագայթի մ'որ մոլորեցող յանկարծ խաւարէն կանցնի յանդէսս: Մարիոս նախ գիտեց որ աղէկ մը գոցուած էր գուռը:

— Ինչ՞ Գօղէթ, մըմնաց, երբ պիտի իմանայ...

Այս խօսքին վրայ Ժան Ալալժան մարմնովին դողաց, և Մարիոսին վրայ յառեց իր մոլորագլին նայուածքը:

— Գօղէթ. ո՞հ, այո՛, այո՛, այս ըսածներս պիտի իմացնես ահոր: Իրաւունք ունիս: Ատի մտքէս անդամ չանցած էր: Մարդ բանի մը համար ոյժ կուեննայ, ուրիշ բանի մը համար չուեննար: Պարոն, կաղաչեմ քեզի, պարոն, կաղերսեմ քեզ, խոտացիր ինձ պատուոյդ վրայ թէ բան մը չպիտի ըսես անոր: Միթէ միայն քու գիտնալդ չբաւեր: Ես իւրովի և առանց ստիպուած ըլլալու կրցայ ըսել քեզ այս դաղտնիքը. կրնայի բալոր աշխարհի ըսել, ամենուն ըսել, հոգս անդամ չէր: Բայց անի, բայց Գօղէթ չգիտեր թէ ինչ է այս բանը, և թերեւ զարհուրի: Թիպարտ մը, ինչ է թիպարտ մը. հարկ պիտի ըլլայ բացատրել իրեն ասոր ինչ ըլլալը. ըսել թէ ժամանակաւ թիարանը նեղուած մարդ մ'է ան: Օր մը թիպարտներուն շղթային անցնիլը տեսաւ: Ա՛հ, Աստուած իմ Աստուած:

Ժան Ալալժան թիկնաթողի մը վրայ կբեցաւ և երեսն երկու ձեռներովը ծածկեց: Լացը չէր լսուեր, բայց ուտերուն ցնցուէն կը տեսնուէր թէ կուլար նա: Լուին արցունք, սոսկ կալի արցունք:

Զեծկլամացող մը կը մղձկի միանգամայն: Ժան Ալալժան տեսալ մը ջղաձրութեամբ դրառուելով կարծես շունչ առնելու համար թիկնաթողին յենարանին վրայ ինկաւ կոնակողով, թողով որ թեւերը կախուին և արտաքով սղաղուն դէմքը Մարիոսին ցուցուեն լով. ապա մըմնաց. Ա՛հ, կուզէի մեռնիլ: Այնքան ցած ձայնով մըմնջեց այս խօսքն որ Մարիոս կարծեց թէ անյատակ անգունդէ մը կելնէր անոր ձայնը:

— Աստուհ եղբի, ըսաւ Մարիոս, գաղտնիքդ միայն ինձ պիտի պահես:

Եւ թերեւ առանց սաստիկ արգահատանք մը զգալու, թէ և պարտաւոր էր զգալ, այլ՝ ժամէ մ'ի վեր ստիպուելով զարհուրելի անակնկալի մը հետ ընտանեակաւ, տեսնելով աստիճանաբար թէ վաղեմի թիպարտ մը Պ. Ֆօշլըվանին վերել կելնէ, սակաւ առ սակաւ այս ստիպելի իրութենէ դրառուելով, և կացութեան բնական դարուվարէն մղուելով հաստատուել այն անջրպետն որ երեւան ելած էր այս մարդուն և անոր մէջ, շարայարեց:

— Անկարելի է որ բան մը չըսեմ քեզ այն աւանդին նըկատմամբ զոր այնքան հաւատարմութեամբ և այնքան պարկեշտութեամբ յանձնեցիր: Աւղղասիրութեան գործ մ'է այդ՞ ըրածդ: Արդարութիւնը կը պահանջէ որ վարձատրութիւն մը ըլլայ քեզ: Գու՛մարը դու ինքնին որոշէ, և պիտի համբուէ քեզ: Աւղած իդ շափ որոշէ աներկիւղ:

— Շնորհակալ եմ, պարոն, պատասխանեց Ժան Ալալժան քաղցրութեամբ:

Պահ մը կեցաւ խորհուն դէմքով, մեքենայաբար իր ցցամատին ծայրը բթամատին ըղունդին վրայ բերելով, ապա ձայնը հանելով, ըսաւ.

— Ամեն բան գրեթէ լնցաւ: Աերջին բան մը կը մնայ ինձ...

— Ի՞նչ է:

Ժան Ալալժան կարծես յետին ծայր վարանէն ետք, ան-

ձայն , գրեթէ անշունչ և աւելի թոթովելով քանթէ խօսե-
լով ըսաւ .

— Հիմա որ դիտես , կը կարծեն պարոն դուն որ տէրն ես ,
կը կարծես թէ ալ պէտք չէ ինձ տեսնել Գօզէթը :

— Կարծեմ թէ աւելի աղէկ կըլլայ շտեմնելը , պատաս-
խանեց Մարիուս յրտուժեամբ :

— Ալ չպիտի տեսնեմ , միմւաց ծան Ապժան :

Եւ դէպ 'ի դունն ուղղեցաւ :

Չեոքը պարզունակին գունդին վրայ դրաւ , լեզուակը տե-
ղի տուաւ , դուռը կէս մը բացուեցաւ , ծան Ապժան անց-
նիլ կարենալու չափ բացաւ զայն , մանրերկրորդ մ'անշարժ
կեցաւ , ապա դարձեալ գոցեց դուռը և Մարիուսին քովը
վերադարձաւ :

Հիմալ ալ չէ թէ դալիադէմ , այլ կապարագոյն էր : Ա-
չերուն մէջ ալ արցունք չկար , այլ տեսակ մ'աղետալի բոց-
Չայնը տարօրէն հանդարտած էր վերստին :

— Պարոն , ըսաւ , եթէ կուզես , պիտի դամ տեսնելու
Գօզէթը : Ճշմարիտ կըսեմ թէ շատ փափաքելի է ինձ այս :
Եթէ Գօզէթը չտեսնել կարենայի , չէի խոստովաներ ինչ որ
խոստովանեցայ . կը մեկնէի առանց բան մ'ըսելու . բայց ու-
ղելով մնալ ուր որ է Գօզէթ և առաջուան պէս տեսնել ,
պարտաւորեցայ բարեկրութեամբ ամեն բան ըսել քեզ : Պատ-
ճառաբանութեանս ոչ կը դնես , այնպէս չէ . ըսածս դիւ-
րին է հասկնալ : Ինչպէս դիտես , ինը տարիէ 'ի վեր քովս
էր ան : Նախ պուլվարին մէջ այն խարխուլ տունը բնակե-
ցանք , ապա վանքին մէջ , ետքն ալ Ալիքսանպուրին քով :
Առջի անգամ հոն տեսար զինքը : Կը յիշես հաստ թափէ
կապոյտ փեղոյրը : Անկից ետք Էնվալիտի թաղը կրուեցանք ուր
վանդակ մը և պարտէզ մը կար : Բլիմէ փողոցը : Փոքր յետ-
նաբակը կը բնակէի ուսկից անոր դաշնակին ձայնը կառնէի :
Ահա այս է կենսագրութիւնս : Երբէք չէինք զատուեր ի-
րարմէ : Ինը տարի և չգիտեմ քանի ամիս տեւեց մեր այս կե-

ճակցութիւնը : Ես իբր իր հայրն էի , ան ալ զաւակս : Չղի-
տեմ թէ կը հասկնաս միտքս , Պ . Բօնմէրսի , բայց հիմա
մեկնիլը , ալ զան չտեսնելը , բան մը չունենալը դժուարին
է : Եթէ չես ահաճիր , մերթ ընդ մերթ պիտի դամ Գօզէ-
թը տեսնելու : Ստէպ չպիտի դամ : Շատ չպիտի կենամ : Կը-
նաս ըսել որ զիս վարի պղտիկ սրահն ընդունին : Աւարը ,
դետնայարկը : Ես սիրով տան ետեկ դուռէն կը մտնեմ որ
ծառաներուն համար է , բայց կրնայ զարմանալի երևալ ան-
կէ մտնելս : Կարծեմ աւելի աղէկ է ամեն մարդի դուռէն
մտնելս : Իրաւ կըսեմ , պարոն : Շատ կը փափաքէի տակա-
ւին տեսնել Գօզէթը : Ազաժիք չափ քիչ կը տեսնեմ : Իմ
տեղս եղիր , կը հասկնաս . ալ այս է միայն ունեցածս : Մա-
նաւանդ թէ պէտք է զգուշանալ : Եթէ ամենն ինչ չգալու ը-
լամ , դէշ տպաւորութեան մը տեղի տուած կըլլամ , չգալա
տարօրինակ պիտի երևայ : Ես , օրինակի աղաղաւ , կրնամ
երեկոյցեան ժամանակ , մուծը տիրելու միջոցին դալ :

— Ամեն իրիկուն պիտի դաս , ըսաւ Մարիուս , և Գօզէթ
քեզ պիտի սպասէ :

— Բարեսիրտ ես , պարոն , ըսաւ ծան Ապժան :
Մարիուս երթաւ բարև ըսաւ ծան Ապժանին . երջանկու-
թիւնը մինչև դուռը տարաւ յուսահատութիւնը , և այս եր-
կու մարդերը բաժնուեցան :

ՔԼՈՐԻ Բ .

ԵՐԵՒԱՆ ԵՆՆՈՂ ԳԱՂՏՆԻՔԻ ՄԸ ՄՈՒԹ ԿԵՏԵՐԸ

ՄԱՐԻՈՒՍ տակնուվրայ եղած էր :
Մարիուս՝ ինչպէս դիտե՞ք՝ 'ի բնէ անտի տեսակ մը հա-
կառակութիւն ունեցած էր միշտ այն մարդուն դէմ որու քով
կը տեսնէր Գօզէթը : Այսուհետև մեկնուած էր այս հակա-
ռակութիւնը : Այս անձին վրայ չգիտեմ ինչ անմեկնելի բան
մը կար զոր Մարիուսի բնագղումը կիմացնէր իրեն : Այս ան-

մեկնելի բանն էր խայտառակութեանց ամենէն պժգալին, որ է թիապարտութիւնը: Սա Պ. Գօշլըվասը ժան Վալժան անուն վաղեմի թիապարտն է եղեր:

Իր երանութեան մէջ յանկարծ այսպիսի գաղտնիք մը գըտնելը տատարակներու բոյնի մը մէջ կարիճ մը դաննելու կը նմանի:

Մարիուսին և Գօղէթին երջանկութիւնն այսուհետև դատապարտուած էր այս մերձաւորութեան: Եղած ընկցած իրողութիւն մ'էր այս դատապարտութիւնը: Կատարուած ամուսնութեան անհրաժեշտ հետևութիւնն էր ընդունիլ նաև այս մարդը: Մի՞թէ ալ կարելի չէր բան մ'ընել:

Մարիուս կարգուած էր նաև վաղեմի թիապարտին հետ:

Մարդս որքան ալ լուսեղէն և ուրախալի պսակ մը կրէ, որքան ալ կեանքին ծիրանեփայլ մեծ ժամը, այսինքն երջանկաւէտ սէրը վայելէ, այսպիսի ցնցումներ հիացմամբ համակուած հրեշտակասպետն անգամ, իր փառքովը փայլող կիսաստուածն անգամ կը բռնադատեն սարսուելու:

Ինչպէս միշտ կը պատահի այս տեսակ ակներև փոփոխութեանց մէջ, Մարիուս կը հարցունէր իւրովի թէ արդեօք զինքը յանդիմանելու պատճառներ չունէր: Մարիուս չկրցած էր գուշակութիւն ընել: Վարուած էր անխոհեմութեամբ: Կամուկին չուզած էր խորհիլ: Թերևս փոքր ինչ: Շրջականերուն նկատմամբ տեղեկութիւն առնելու համար առանց բաւական զգուշութիւն ըրած ըլլալու նետուած էր արդեօք այս սիրային ասպարէզն որու հետևութիւնն եղած էր ամուսնանալ Գօղէթին հետ: Մարիուս կը հաստատէր, — մարդիկ ահա այսպէս հետ զհետէ և յաջորդապէս իրենց ինչ հանդամանք ունենալն իւրովի հաստատելով փոքր ինչ կուղղութիւն իրենց կեանքին մէջ, — Մարիուս կը հաստատէր թէ իր բնաւորութիւնը քիմերական և ցնորական կողմ մ'ունէր, որ շատ կազմութիւններու յատուկ տեսակ մը ներքին ամպ է, որ կրքին և վշտին վերադարձներուն ժամանակ կը տարածուի:

Հողիին բարեխառնութեան փոփոխութեամբը, և որով մարդս բոլորովն դրաւուելով ալ լուկ մշուշով ողորուն խիղճ մը կըլլայ: Մարիուսի անհատականութեան այս յայտարար տարրը բազմիցս ցուցուցինք արդէն: Կը յիշէր թէ իր սիրովն արբշիւ գտնուած ժամանակ Բլիւմէ փողոցը վեց կամ եօթ շաբաթ յաճախած էր հիացմամբ համակուելով և թէ Գօղէթին հետ ամենևին չխօսակցած էր Կորպոյի հիւղին այն ողբերգային դէպքին նկատմամբ ուր նահատակը տարօրինակ որոշումով մը կռիւին ժամանակ լուծ և կռիւէն ետքն ալ փախած էր: Ինչու համար այս դէպքին նկատմամբ ամենևին խօսք մը չըսած էր Գօղէթին, դէպք մ'որ այնքան նոր և այնքան զարհուրելի էր: Ինչպէս եղած էր որ և ոչ իսկ Թերաթիէին անունը չտուեր էր Գօղէթին, մանաւանդ այն օրն որ Էթօնիին հանդիպած էր: Հիմա դրեթէ դժուարութիւն կզգար մեկնելու իր անատենուան լուրթիւնը: Սակայն կը հասկնար այս լուրթեան պատճառը: Կը յիշէր իր ապշուածութիւնը, Գօղէթին նկատմամբ արբշուութիւնը, սէրն որու մէջ կանհետի ամեն բան, մէկին միւսէն առևանգիլ և իտէական աշխարհը տարուիլը, և գուցէ նոյնպէս անորոշ և խորին բնազդում մ'որ կարծես հողիին այս բուռն և զմայելի վեճակին հետ խառնուած անըմբռնելի և գուղնաքեայ բանաւորութիւն մ'է, բնազդում որով Մարիուս կուզէր իր յիշողութեանը մէջ պահել և ջնջել այս ահարկու արկածն որու կը վախնար մերձենալ, ուր չէր ուզեր որ և է գեր խաղալ, որմէ խոյս կուտար և որու մէջ չէր կրնար ոչ պատմող, ոչ ալ ակնանտես ըլլալ առանց ամբաստանող ըլլալու: Մանաւանդ թէ փայլակի մը պէս անցեր էին այն վեց կամ եօթ շաբաթները: Հազիւ հազ սիրուելու ժամանակ ունեցեր էին: Վերջապէս ամեն բան կըլեւէն, ամեն բան շրջելէն, ամեն ինչ քննելէն ետք եթէ Կորպոյի դաւաճանութիւնը Գօղէթին պատմած ըլլար, եթէ Թերաթիէներուն անունը տուած ըլլար, և ասոր հետևանքն ալ ինչ կուզէր թող ըլլար, եթէ

նաև ժան Ալալժանին վաղեմի թիապարտ մ'ըլլալն երևան հաս-
 նած ըլլար, դարձեալ միթէ ինք՝ Մարիուս՝ պիտի փոխուէր-
 նոյնպէս իր սիրուհին՝ Գօղէթ պիտի փոխուէր. ինք՝ Մարի-
 ուս պիտի ընկրկէր. միթէ նուազ պիտի պաշտէր Գօղէթը.
 միթէ չպիտի ամուսնանար անոր հետ. ոչ: Միթէ այս պատ-
 ճառաւ փոփոխութիւն մը կրած պիտի ըլլար ինչ որ եղած
 կատարուած էր. ոչ: Ուրեմն ամենեին պատճառ մը չունէր
 ցաւելու կամ ինքզինքը յանդիմանելու: Ամեն բան աղէկ էր:
 Աստուած մը կայ այն արքշիւններուն համար որք սիրահար
 կանուանին: Մարիուս՝ իբր կոյր՝ ընտրած էր այն ճամբան
 ուսկէ դացած պիտի ըլլար իբր կորովատես: Սէրը Մարիու-
 սին աչքը կայած էր զան տանելու համար. ո՛ր. Արքայունի:
 Բայց այս արքայութիւնն այսուհետև դժոխային մերձաւո-
 րութիւն մ'ունէր:

Հիմա սոսկումով կը խառնուէր Մարիուսին հին հակառա-
 կութիւնը զոր ունէր այս մարդին դէմ, այս Փօշլըվանին դէմ,
 որ ժան Ալալժան եղած էր:

Սակայն այս սոսկումին հետ արդահատանք մը, նաև զար-
 մանք մը կզգար:

Այս գողը, այս վերապարտ գողն աւանդ մ'ետ դարձու-
 ցած էր: Եւ ինչ աւանդ: Աեց հարիւր հազար ֆրանք: Մի-
 այն ինք գիտէր իր քովն այսպիսի աւանդ մ'ունենալը: Կրնար
 ամենը պահել, այլ սակայն ամենն ալ ետ դարձուցած էր:

Ասկից 'ի զատ իւրովի երևան հանած էր իր կացութիւնը:
 Ոչինչ կտրիպէր զինք այսպիսի գաղտնիք մը յայտնելու: Իր
 ուր ըլլալն ուղեւորն իմացուցած էր: Այսպիսի բան մը
 խոստովանիլն ոչ միայն նուաստութիւնը, այլ նաև վտանգն
 ընդունիլ էր: Գատապարտեալի մը համար դիմակ մը չէ թէ
 դիմակ այլ ապաւէն մ'է: Ժան Ալալժան հրաժեշտ տուած
 էր այս ապաւէնին: Կեղծ անուն մ'ապահովութիւն է. ժան
 Ալալժան մերժած էր այս կեղծ անունը: Ան՝ որ թիապարտ
 մ'էր, կրնար մշտնջենապէս պահուիլ պատուաւոր ընտանիքի

մը մէջ, բայց դիմադրած էր այս հրապոյրին: Եւ ինչ պատ-
 ճառաւ: Խղճէն չտագնապուելու համար, ինչպէս որ ինք
 ըսած և բացատրած էր իրութեան անդիմադրելի ճայնովը:
 Աւերջապէս, ուր կուզէր թող ըլլար այս ժան Ալալժանը, ան-
 տարակոյս խիղճ մ'էր այն որ կարթննար: Այս մարդուն վրայ
 սկսուած չգիտեմ ինչպիսի խորհրդաւոր վերականգնում (re-
 habilitation) կար, և խիստ հաւանական կերևար թէ արդէն
 երկար ժամանակէ 'ի վեր խղճահարութիւնն այս մարդուն
 տէրն էր: Ստորին կազմութիւններու գործը չէն արդարու-
 թեան և բարութեան այսպիսի վերադարձները: Խղճին զար-
 թումը հոգիի մեծութիւն է:

Ժան Ալալժան անկեղծ էր: Այս անկեղծութիւնը, այս
 տեսանելի, շօշափելի, անուրանալի և անոր պատճառած
 մշտնօրն իսկ յայտնի անկեղծութիւնը հարկ չէր թողուր աե-
 ղեկութիւններ առնելու և ճշմարտութեամբ կը գրոշմէր այս
 մարդուն ամեն ըսածները: Հոս՝ Մարիուսին համար՝ կացու-
 թիւնները վեր 'ի վայր կը շրջէին տարօրինակ կերպով մը:
 Ինչ կարտադրուէր Պ. Փօշլըվանէն. անվստահութիւն: Ինչ
 կարտադրուէր ժան Ալալժանէն. վստահութիւն:

Մարիուս՝ խորհուն՝ այս ժան Ալալժանին խորհրդաւոր հաշ-
 ուեկշիւր շինելով՝ անոր պահանջքը կը դիտէր, պարտքն ալ
 կը դիտէր, և կը ջանար հաւասարակշռութիւն մը գտնելու:
 Բայց այս ամենը կարծես մրրիկի մը մէջն էր: Մարիուս՝ այս
 մարդուն վրայ որոշ գաղափար մ'ունենալու ջանադրելով և
 կերպիւ իւրիք իր մտքին մէջ ժան Ալալժանը հալածելով՝ կը
 կորուսէր զան և դարձեալ կը գտնէր աղետաւոր մատախու-
 ղի մը մէջ:

Աւանդը հաւատարմութեամբ ետ տալը, ուղղասիրութեամբ
 իր գաղտնիքը յայտնելը լաւ էր: Ասով ամպին մէջ լուսա-
 ւոր անցք մը կը կազմուէր, ապա վերստին կը սենար ամպը:

Մարիուսի յիշատակներն որքան ալ շփոթ ըլլային, անո-
 րոշ կերպով քանի մը բան կը յիշէր:

Ստուգապէս ինչ էր ժօնորէթի հիւղին այն արկածը : Այս մարդն ոտախնուածեան հասած միջոցին փոխանակ գանդա տելու ինչո՞ւ խոյս տուած էր : Մարիուս ասոր պատասխանը կը գտնէր : Վասն զի այս մարդը թիարանէն փախած վաղե մի գատապարտ մ'էր :

Ուրիշ հարցում. Այս մարդն ինչո՞ւ պատնէշն եկած էր : Վասն զի Մարիուս հիմա որոշապէս կը տեսնէր այն յիշատակն որ այս յուզմանց մէջ կերևար նորէն կրակին մօտենալով երևան ելնող համակրական թանաքին պէս : Այս մարդը պատնէշին մէջն էր , ուր սակայն չէր կուտեր : Ուրեմն ինչո՞ւ եկած էր : Այս հարցումին առջև ճիւղաղ մը կը կանգնէր և կը պատասխանէր : Թալէր : Մարիուս կատարելապէս կը յիշէր այն միջոցին ժան Վալթանին աղետաւոր երևումը , որ ետեէն քաշելով պատնէշէն դուրս կը տանէր կաշկանդեալ թալէրը , և տակաւին կը լսուէր Մօնտէթուր փողոցին անկիւնին ետեէն արձակուող ատրճանակին սոսկալի պայթիւնը : Գրեթէ ստուգապէս կերևար թէ ատելութիւն կար այն լըրտեսին և այս թիապարտին մէջ : Մին միւսը կը ներդէր : Ժան Վալթան պատնէշն եկած էր վրէժը լուծելու համար : Ուշ եկած էր հոն : Հաւանօրէն գիտէր թէ թալէր կալանաւոր էր պատնէշին մէջ : Գօրսական վրէժխնդրութիւնը մարդկային ինչ ինչ ստորայտականները թափանցեց , ուր օրէնք մը սեպուած է այն . այս վրէժխնդրութիւնն այնքան բնական է որ զարմանք չպատճառեր . կիսովին դէպ 'ի բարին դարձած հողինները և այս սիրտերն այնպիսի կերպով մը կազմուած են որ ապաշաւել սկսող ոճրագործ մը կրնայ գողութեան նկատմամբ տաղնապիլ իր խղճէն , և չտաղնապիլ վրիժառութեան մասին : Ժան Վալթան մեղցուցած էր թալէրը : Գէթ յայտնի կերևար այս :

Վերջապէս յետին հարցում մ'ալ . բայց այս հարցումը պատասխան չունէր : Մարիուս կզգար այս հարցումը՝ արծառնէ մը բռնուիլ զգալու պէս : Ինչպէս եղեր է որ ժան Վալթ

Թան այնքան ժամանակ Գօղէթին հետ միատեղ ապրած էր : Ինչ էր նախախնամութեան այս տխուր խաղն որ այն մանկուհին այս մարդուն մօտեցուցած էր : Հոն վերը կան ուրեմն նաև երկու կերպով դարփնուած շղթաներ , և Աստուած կը հաճի հրեշտակը սատանային հետ զուգելու : Ոճիր մ'և անմեղութիւն մը՝ թշուառութեանց խորհրդաւոր թիարանին մէջ ուրեմն կրնան եղեր մի և նոյն սենեակը բնակիլ և ընկեր ըլլալ : Գատապարտեալներու կերճէն՝ որ կանուանի մարդկային ճակատադիր՝ կրնան քով քովի անցնիլ երկու ճակատ , մին անմեղ , միւսը զարհուրելի , մին արշալոյսին երկնային սպիտակութիւններովը բոլորովին ողողուն , միւսն ալ յաւիտենական փայլակի մը նշոյլէն մշտնջենապէս տժղոյն : Ո՞վ կրցած էր վճռել այսպիսի անմեղներ զուգութիւն մը : Ինչ կերպով , ինչպիսի հրաշքի մը հետեւութեամբ կրցած էր այն երկնային մանկուհին այս ծեր դեհենապարտին հետ միասին ապրել : Ո՞վ կրցած էր գառնուկը գայլին յարել և՛ որ աւելի անիմանալին է՝ գայլը գառնուկին յարել : Վասն զի գայլը գառնուկը կը սիրէր , վասն զի վայրենաբարոյ էակը տկար էակը կը սիրէր , վասն զի ինը տարի շարունակ հրեշտակին յենարանն եղած էր հրէշը : Այս տձև անձնութիւնը թիւնը պատասպարած էր Գօղէթին մանկութիւնը , չափահասութիւնը , աշխարհք գալը , կուսական աճումը գէպ 'ի կեանք և լոյս : Հոս հարցումները շատնալով անթիւ հանելուկներ կը կազմէին , անդունդներուն յատակն անդունդներ կը բացուէին , և Մարիուս ալ չէր կրնար ժան Վալթանին վրայ ծուռիլ առանց դառնալու գլուխը :

Ինչ էր ուրեմն այս անդնդաձև մարդը : Ծննդագործական (génésiague) հին խորհրդանշանները յաւիտենական են . արդի մարդկային ընկերութեան մէջ՝ մինչև այն օրն որ աւելի մեծ ճառագայթով մը պիտի փոփոխե այն երկու մարդ կայ ընդ միշտ . մին վերագոյն , միւսը ստորերկրեայ . Արեւն է ան որ բարութեան կողմն է , Ապէնն

է ան որ չարութեան կողմն է : Ի՞նչ էր այս գորովասիրտ
 պայէնը : Ի՞նչ էր այս աւազակն որ իր բոլոր ուշադրութիւնն
 երկիրը ձուլածութեամբ կոյսի մ'առջև երկրպագութիւն ընելու
 տուած , այն կոյսը հսկած , մեծցուցած , պահած , աղնուա-
 ցուցած և՛ ինքը պիղծ մ'ըլլալովը հանդերձ՝ սրբութեան
 ծածկոյթի մը մէջ դրած էր : Ի՞նչ էր այս կոյսնոցն որ այն-
 քան մեծարած էր այն անմեղը՝ առանց ամենափոքր արատ մը
 ձգելու վրան : Ի՞նչ էր Գօղէթին դաստիարակութիւնը տուող
 այս ծան Վալժանը : Ա՞յլ և ի՞նչ էր այս խաւարագէմ կեր-
 պարանն որու միակ հոգատարութիւնն եղած էր աստղի մը
 ծագումը պահպանել ամեն տեսակ մթութենէ և ամեն տեսակ
 ամպէ :

Հոս էր ծան Վալժանին դադունիքը . հոս էր նաև Աստու-
 ծոյ գաղանիքը :

Մարիուս կընկրկէր այս կրկին գաղանիքին առջև : Մին կեր-
 պիւ իւրիք միւսին նկատմամբ կը հանդարտէր զան : Այս դէպ-
 քին մէջ ծան Վալժանին պէս Աստուած ալ կերեար : Աս-
 տուած իր գործիներն ունի : Ուղած գործին կը գործածէ :
 Համարատու չէ մարդուս առջև : Գիտե՞նք թէ Աստուած ի՞նչ
 կերպով կը գործէ : Ծան Վալժան Գօղէթը կազմելու համար
 աշխատած էր : Փոքր ինչ կազմեր էր այս հոգին : Անուրա-
 նալի էր այս : Ի՛, կտքը : Գործաւորը սոսկալի էր , բայց
 գործը սքանչելի : Աստուած իր հրաշքներն ուղած կերպովը
 կարտագրէ : Շինած էր այն զմայլելի Գօղէթը , և շինելու
 համար ծան Վալժանը գործածէր էր : Իր սիրտն ուղեր էր
 այս տարօրինակ գործակիցն ընտրել : Կրնանք պատճառը հար-
 ցունել իրեն : Մի՞թէ առաջին անգամն է աղբնոցին վարդը
 ստեղծելու աշխատող դարնան օղնելը :

Մարիուս ինքն իրեն այս պատասխանները կուտար , և կը
 հաստատէր իւրովի թէ լաւ էին անոնք : Մեր այս նշանա-
 կիւծ ամեն կէտերուն նկատմամբ չհամարձակած էր հարցու-
 փորձելու ծան Վալժանը , և ոչ ալ ինքն իրեն խոստովա-
 նած էր թէ համարձակութիւն չունի : Մարիուս կը պաշտէր

Գօղէթը , շքեղապէս անարատ էր Գօղէթ : Այսքանը կը բա-
 լէր իրեն : Մարիուս ինչ լուսաւորութեան հարկաւորութիւն
 ունէր : Գօղէթ լոյս մ'էր : Լոյսը լուսաւորուելու պէտք ու-
 նի : Մարիուս ամեն բան ունէր , ուրիշ ի՞նչ կրնար փափաքիլ :
 Ժան Վալժանին անձնական գործերն իրեն չէին վերաբե-
 ըրեր : Մարիուս այս մարդուն աղետաւոր շուքին վրայ ծուռե-
 լով թշուառին սա հանդիսաւոր խօսքին կը փաթթուէր . Գօ-
 ղէթին հետ ամենափոքր պարականութիւն չունի : Ասկէ որս արտի ա-
 թաղ անոր էութեան աննկալը չբխէի :

Ժան Վալժան անցորդ մ'էր : Ինքն էր ըսողը թէ անցորդ
 մ'է : Ուրեմն ահա կանցնէր : Ա՞յլ կուզէր թող ըլլար , իր
 պաշտօնը լնցած էր : Այսուհետև Գօղէթին քով նախախնա-
 մութեան պաշտօնը կատարելու համար Մարիուս կար : Գօ-
 ղէթ եկած էր երկնից մէջ վերստին գտնելու իր նմանը ,
 սիրահարը , էրիկը , երկնային արուն : Գօղէթ՝ թեւաւոր և
 այլակերպեալ՝ թուշելով իր ետեւը դետինը դատարկ և սոս-
 կալի կը թողուր իր պատենիկը (chrysalide) , ծան Վալժանը :

Բայց ի՞նչ որ ըլլար իր գաղափարներուն շջանը , Մարի-
 ուս միշտ սարսափ մը կզգար ծան Վալժանի նկատմամբ :
 Սարսափ նուիրական թերևս , վասն զի՝ ինչպէս ըսինք պահ
 մ'առաջ՝ կզգար թէ աստուածային բան մ'ունէր այս մար-
 դը : Բայց ինչ որ ալ ընէր ծան Վալժան , որքան ալ մեղ-
 մարար պարագաներ ունենար ան , հարկ էր միշտ հաւանիլ
 թէ վաղեմի թիապարտ մ'է ան , այսինքն այն էակն որ ըն-
 կերային ելարանին վրայ տեղ անգամ չունի , յետին աս-
 տիճանին ստորևը գտնուելով : Մարդերուն յետինէն ետք
 վաղեմի թիապարտը կուզայ : Վաղեմի թիապարտը թերևս
 կրնայ ըսուիլ թէ ալ կենդանի մարդերու նմանը չէ : Օրէն-
 քը զրկած էր զան այն ամեն մարդութենէ որմէ կրնայ զըր-
 կուիլ մարդ մը : Մարիուս՝ թէև հանրիշխանական՝ բայց
 պատժական ինդիքներու նկատմամբ տակաւին անողոքելի
 դրութեան կողմնակից էր , և օրէնքին բոլոր գաղափարներն
 ինքն ալ ունէր այն մարդուն վրայ զոր օրէնքը կը դատա-

պարտէ : Պէտք է ըսել թէ Մարիուս տակաւին ամեն յառաջգրիմութիւններն ըրած չէր : Տակաւին չհասած էր այն աստիճանն ուր պիտի կրնար որոշել թէ մարդու գրածն ինչ և Աստուծոյ գրածն ինչ է : Ամենեւին քննած և կռած չէր այն իրաւունքը զոր մարդս կառնու անդառնալիին և անդարմանելիին նկատմամբ հրամայելու : Չէր զայրանար ընկերային շքեղութիւնն խօսքին վրայ : Բնական բան մը կերեար իրեն դրական օրէնքին հակառակ եղած ինչ ինչ գործերուն մշտնջենական պատիժներով պատուհասիլը , և ընկերային դեհենասպարաութիւնը կրնգունէր իբր քաղաքակրթութեան միջոց մը : Տակաւին այս էր Մարիուսի յառաջգրիմական վիճակը , թէև ետքէն անհրաժեշտաբար պիտի յառաջգրիմէր տակաւին , քանի որ իր բնութիւնը լաւ և էսպէս թագուն յառաջգրիմութեամբ կազմուած էր բոլորովին :

Մարիուսի այս դադափարներու շրջանին մէջ ժան Վալթան տձև և զզուելի կերեար անոր : Ժան Վալթան գեհենասպարտ մ'էր : Վաղեմի թիապարտ մ'էր : Այս վաղեմի թիապարտ խօսքը դատաստանի օրուան փողին մէկ ձայնին նման խօսք մ'էր Մարիուսին համար , և ժան Վալթանն երկար ատեն դիտելէն ետք իր վերջին շարժումն եղած էր զլուսը դարձունելով ըսել . Ե՛ս դնա :

Մարիուս թէև այնքան հարցուփորձ ըրած էր ժան Վալթանն որ սա խոսքովնս կրնես չիս ըսած էր , սակայն պէտք է գիտել , նաև կրկնել թէ Մարիուս երկու կամ երեք վրձնական հարցումներ ըրած չէր անոր : Իրաւ է որ յիշած էր այս հարցումները , բայց վախցած էր անոնցմէ : Հասկա Թօնտրէթին հիւզը . հասկա պատնէշը . հասկա Թալէրը : Ո՛վ գիտէ թէ մինչև ո՛ւր պիտի երթային ժան Վալթանին յայտնելը գաղտնիքները : Ժան Վալթան ընկրկող մարդ մը չէր երեար , և Մարիուս զան մղելէն ետք թերևս փափաքէր չթողուլ որ աւելի առաջ երթայ : Վան այնպիսի յետին կարծիքներ որոնց նկատմամբ մարդս հարցում մ'ընելէն ետք ականջները կը խցէ պատասխանը չըսելու համար . միթէ ամենուս

ալ պատահած չէ այս բանը : Մարդս այս վատութիւնները կունենայ մանաւանդ սիրուհիի մը սիրովը համակուած ժամանակ : Խոհեմութիւն չէ չափազանց հարցուփորձել աղետալի կացութիւնները , երբ մանաւանդ բուն մեր կեանքին անլուծելի կողմն աղետապէս խոռոնուած է այն կացութեանց հետ : Ժան Վալթանին յուսահատական բացատրութիւններէն կրնար զարհուրելի լոյս մ'ենել , և թերևս՝ ո՛վ գիտէ՝ այս սոսկալի լոյսը կրնար մինչև Գօղէթին վրայ ժայթքիլ : Ո՛վ գիտէ , թերևս այս լոյսէն դժոխային նշոյլ մը պիտի մնար այս հրեշտակին ճակատին վրայ : Վայծակէ մը ցայտող փայլակի բեկորն ալ կայծակ մ'է : Ճակատագրին մէջ կան այնպիսի համերաշխութիւններ , ուր դունաւորող ցոլումներու տխուր օրէնքովն անմեղութիւնն անդամ ոճիւրին դրոշմը կը կրէ : Ամենէն անարատ գէմքերը կրնան ընդ միշտ պահել սոսկալի մերձաւորութեան մը ցոլումը : Յիրաւի կամ յանիրաւի Մարիուս վախցած էր : Արդէն շատ էր իմացածը : Ա՛լ կաշխատէր լսածները մոռնալ քանթէ աւելի տեղեկութիւններ առնուլ : Գօղէթը գիրկն առած կը տանէր մոլորագին՝ ժան Վալթանը չտեսնելու համար աչերը գոցելով :

Այս մարդը խաւարին , կենդանի և սարսափելի խաւարին վերաբերող մարդ մ'էր : Ինչպէս կարելի էր անոր յատակը փնտռելու համարձակիլ : Մթութիւնը հարցուփորձելը զարհուրանք մ'է : Ո՛վ գիտէ թէ ինչ պիտի պատասխանէ այն : Արշալոյսը կրնար մշտնջենապէս սևիլ այս խաւարէն :


Մարիուս իր մտքին այս կացութեան մէջ կսկծալի տատամսութիւն մ'ունէր խորհելով թէ այս մարդն այսուհետև քիչ կամ շատ պիտի մերձենար Գօղէթին : Հիմա զրեթէ կը զըզջար չըրած ըլլալուն այն ահարկու հարցումներն որոնց առջև ընկրկած էր և որոնցմէ կրնար անողոքելի և վերջնական որոշում մ'ենել : Շատ բարի , շատ քաղցր , աւելի ճիշդը խօսելով , շատ ակար կը համարէր ինք զինքը : Այս տկարութեան մղուելով անխոհեմ զիջում մ'ըրած էր : Չկրնալով գիմանալ արդահատանք զգայած էր : Սխալած էր : Պէտք

էր բայց 'ի բայց և պարզապէս մերժել ժան Վալթանը : ժան Վալթան Մարիուսի տունին հրդեհիլ սկսած մէկ մասն էր . Մարիուս կը պարտաւորէր կրակին տալ զայն և իր տունն ազատ պահել այս մարդէն : Ինքն իրեն դէմ կը նեղանար , կը բարկանար այն մորմոքներու յորձանքին յանկարծականութեանը դէմ որ զինքը խլցուցած , կուրած և մղած էր : Ինքն իրմէն դժգոհ էր :


Ինչ ընէր հիմա : ժան Վալթանին այցելութիւնները սատարիկ անախորժ էին իրեն : Այս մարդն ինչ բան ունէր իր տունը . ինչ ընէր զան : Հոս չէր ուզեր խորհիլ , չէր ուզեր փորել , չէր ուզեր խորունկն երթալ , չէր ուզեր ինք զինքը խորաչափել : Խոստացած էր , մղուած էր խոստանալու : ժան Վալթան իր խոստումն ունէր . մարդ պարտաւոր է կատարելու իր նաև վաղեմի թիպարտի մը , նա մանաւանդ վաղեմի թիպարտի մը տուած խոստումը : Սակայն Մարիուսին առաջին պարտքն էր առ Գօղէթ : Աերջապէս կը զայրացնէր զինքը վանողական զօրութիւն մ'որ ամեն բանի կը յաղթէր :

Մարիուս այս ամեն դաղափարները խառնաշփոթ կերպով մ'իւր մտքին մէջ կը շրջէր , մէկէն միւսին անցնելով և ամենէն յուզուելով : Այս պատճառաւ սաստիկապէս կը վրդովուէր : Գիւրին չեղաւ Գօղէթէն պահել իր այս վրդովումը , բայց սէրը տաղանդ մ'է , և Մարիուս յաջողեցաւ պահել իր վրդովումը :

Սակայն՝ առանց աներևոյթ նպատակի մը՝ հարցումներ ըրաւ Գօղէթին որ անարատ էր՝ սպիտակ աղանիի մը պէս , և որու միտքէն բնաւ բան մը չէր անցներ : Իր մանկութեանն և պատանութեանը վրայ հարցութիւններ ըրաւ Գօղէթին և համոզուեցաւ թէ մարդու մ'որքան կարելի է բարեսիրաբար , հայրաբար և յարգանք վարուիլ , այնքան վարուած էր Գօղէթին հետ այս վաղեմի եղևնադորժը : Մարիուսին ամեն ընդունման և ենթադրածները ստոյգ էին : Այն աղետալի եղիձը (ժան Վալթան) սիրած և պաշտպանած էր այս շուշանը (Գօղէթ) :



ՎԵՐՋՍԱԼՈՒՍԱԿԱՆ ՆՈՒՍՁՈՒՄ



ՔՂՈՐԻ ԱՌԱՋԻՆ

ՎԱՐԻ ՍԵՆՆԱԿԸ

ՀԵՏԵՒԵԱԼ օրը՝ զիշերուան մօտ՝ ժան Վալթան ժիլ նօրմանի տունին կառնագուռը կը զարնէր : Պասդ եկաւ և ընդունեց զան : Պասդ ճիշդ նոյն պահուն գաւիթն էր , և կարծես թէ հրամաններ ընդունած էր : Երբեմն կը պատահէր որ տէր մը ծառայի մը կըսէ . Դիտէ՛ այս պարոնը երբ դայ : Պասդ՝ առանց սպասելու որ ժան Վալթան իրեն գայ՝ ըսաւ .

— Պարոն Պարոնը հրամայեց ինձ հարցունել ձեզ թէ կը փափաքէ՞ք վեր ելնել կամ վարը մնալ :

— Վար մնալ , պատասխանեց ժան Վալթան : Պասդ բողբոջին յարգական կերպով մը վարի սրահին դուռը բանալէն ետք , ըսաւ .

— Երթամ իմաց տամ տիկնոջ :

ժան Վալթանին մտած տեղը դետնաշէն , դմբեթաւոր և խոնաւ , 'ի պահանջել հարկի իբր մառան գործածուող , փողոցին վրայ նայող սրահ մ'էր կարմիր աղևաններով յատակուած . երկաթէ վանդակով պատուհան մ'ունէր միայն ուսկէքիչ մը լոյս կառնէր :

Այս սենեակը չէր այն սենեակներու կարգէն զոր աւելը և գայլազուխը կը յոգնեցնեն : Փոշին հանդարտ էր հոն : Սարդերը հալածելու հոգ չէր տարուած : Պատուհանին ապակիներուն մէկին վրայ աղւոր , լայնապէս տարածուած , սեփ սև , նա մանաւանդ մեծած ճանճերով զարդարուն ու-

տայն մը կերևար զեղապանծօրէն : Սրահը քոքը և ցած էր :
 Կահերն էին անկիւն մը դեղուած շատ մը դատարկ շէշեր :
 Գեղին ներկով ներկուած էին պատերն որոնց ծեփերը կը
 թափէին : Ներսի կողմը սևով ներկուած փայտէ չմինէա մը
 կար նեղ քիւով . մէջը կրակ կար , ուսկէ կը հասկցուէր թէ
 վստահ էին Ժան Ալալժանին պատասխանին նկատմամբ որ էր
 Աար Տալ :

Չմինէային երկու կողմն երկու թիկնաթող դրուած էր :
 Թիկնաթողներուն մէջ տեղը իբր օթոց՝ անկողնի հին և թե-
 շերն երևալու չափ մաշուած ծածկոց մը փոքր էին :

Սենեակը միայն չմինէային կրակով և պատահանին աղօտ
 լոյսովը կը լուսաւորուէր :

Ժան Ալալժան յոգնած էր : Քանի մ'օրէ 'ի վեր ոչ կե-
 րակուր կուտէր , ոչ ալ կը քնանար : Թիկնաթողին մէկին
 վրայ գրեթէ իյնալու պէս նստաւ :

Պասզ նորէն եկաւ , և չմինէային վրայ վառուած մոմ մը
 քննելով գնաց : Ժան Ալալժան գլուխը ծռած և կզակը կուրծ-
 քին վրայ դրած ըլլալով ոչ Պասզն և ոչ Ջրազը նշմարեց :
 Յանկարծ կանկ առաւ կարծես ցատկելով :

Գօղէթ ետևն էր :

Ժան Ալալժան չտեսած , բայց զգացած էր անոր մանեղը :

Ժան Ալալժան ետևը դարձաւ : Գօղէթին նայեցաւ հոգե-
 պիշ : Պաշտելի զեղութեամբ մը զեղեցիկ էր ան : Բայց Ժան
 Ալալժանին խորին նայուածքով մը նայածն էր չէ թէ անոր
 զեղեցիկութիւնը , այլ հոգին :

— Հայր իմ , հայր , գոչեց Գօղէթ , գիտէի որ տարօրի-
 նակ սովորութիւններ ունիս , բայց ասի երբէք չէի յուսար
 քեզմէ : Աւսկէ՞ գտար այդ դազափարը : Մարիուս կըսէ թէ
 դու կուզես որ հոս ընդունիմ քեզի :

— Այո՛ , ես ուզեցի :

— Կը կարծէի թէ այդպէս պիտի պատասխանես : Լաւ ,
 բայց դիտնաս որ կուի պիտի ընեմ հետք : Սիսինք նախ սկիզ-
 բէն : Համբուրէ զիս , հայր :

Եւ այտն երկնցուց :

Ժան Ալալժան անշարժ կեցաւ :

— Չես թնտար , ըսաւ Գօղէթ : Յանցաւոր դիրք մ'է այդ ,
 դիտնաս : Բայց հոգ չէ , կը ներեմ : Միւս երեսը դարձնէր ,
 ըսաւ Յիսուս — Գրիստոս : Ահա միւս երեսս :

Եւ միւս այտն երկնցուց :

Ժան Ալալժան չարժեցաւ : Կարծես թէ ոտները քարայա-
 տակին մէջ բեկոռուած էին :

— Կը նայիմ որ կատակի սահմանէն կանցնիս , ըսաւ Գօ-
 ղէթ : Ի՞նչ ըրի քեզ , կը յայանեմ թէ սրդողած եմ քեզի՞
 դէմ : Կը պարտաւորիս հաշտուիլ հետս : Մեր հետը պիտի
 ճաշես :

— Ճաշեցի :

— Իրաւ չէ : Պ. Թիկնորմանին պիտի ըսեմ որ յանդիմա-
 նութիւն տայ քեզի : Մեծ — հայրերուն պաշտօնն է հայրերը
 յանդիմանել : Տէ՛ նայիմ , ելեր հետս եկուր , սրահն ել-
 նենք : Հիմա , անմիջապէս :

— Անկարելի է :

Հոս Գօղէթ փոքր ինչ յաղթուեցաւ : Հրամայելէ դաբրե՛-
 լով սկսաւ հարցումներ ընել :

— Բայց ի՞նչ պատճառաւ : Եւ զիս տեսնելու համար տան
 ամենէն ազեղ սենեակը կը նարես : Սոսկալի սենեակէ մ'է այս :

— Արդէն գիտես որ . . . :

Ժան Ալալժան նորէն կրկնեց .

— Արդէն գիտէք , աիկին , որ տարօրինակ եմ : Այլանէ
 դակ բաներ խորհելու սովորութիւն ունիմ :

Գօղէթ իր պզտի ձեռները մէկ մէկու դարկաւ :

— Տիկին . . . գիտէք : Ա՛ռ ուրիշ նոր բան մ'ալ : Ի՞նչ
 կը նշանակեն ատոնք , հայր :

Ժան Ալալժան Գօղէթին նայեցաւ այն սրտաճմլիկ ժպիտով
 որու կը դիմէր երբեմնակի :

— Աւզեցիք աիկին ըլլալ . հիմա եղաք :

— Բայց ոչ քեզի համար, հայր :

— Ա՛լ հայր մի կոչէք զիս :

— Ինչո՞ւ համար :

— Պարոն ժան կոչեցէք զիս : Միայն ժան, եթէ կուզէք :

— Ա՛լ հայր չէք : Ա՛լ Գօղէթ չեմ : Պարոն ժան : Ի՞նչ ըսել կուզես : Բայց ատոնք յեղափոխութիւններ են : Ի՞նչ անջաւ, ի՞նչ եղաւ : Երեսոս նայէ քիչ մը : Այս չբաւեր, և ահա չես ուզեր մեր հետը բնակիլ, և ահա կը մերժես իմ սենեակս : Ի՞նչ ըրի քեզի : Ուրեմն բան մ'եղած է անշուշտ :

— Բան մը չկայ :

— Ուրե՞մն :

— Ամեն բան սովորականին պէս է :

— Ինչո՞ւ անուն կը փոխես :

— Գուք ալ արդէն անուննիդ փոխեցիք :

Ժան Ալալժան մի և նոյն ժպիտով դարձեալ ժպտելով, շարայարեց :

— Գանի որ տիկին Բօնմէրսի էք, ես ալ կրնամ Պ. ժան ըլլալ :

— Այդ խօսքերէդ բան մը չեմ հասկնար : Իեւթի մտքի դէմ բաներ են ատոնք : Էրիկէս հրաման պիտի առնեմ որ Պ. ժան ըլլաս : Ար յուսամ որ չպիտի հաւանի : Շատ կը ցաւցնես սիրտս : Այլանդակ խորհուրդներ ունիս եղեր, լաւ, բայց պէտք չէ վշտացնել պղտիկ Գօղէթդ : Աղէկ բան չէ ատի : Չարասիրտ ըլլալու իրաւունք չունիս, դու որ բարեւիրտ ես :

Ժան Ալալժան չդատասխանեց :

Գօղէթ ժան Ալալժանին երկու ձեռները բռնեց ուժգնակի և անդիմադրելի շարժումով մը դէպ իր երեսը վերցունելով կըլակին տակը վզին դպցուց և ճնշեց. կաթոզին սիրոյ բոլուն շարժում մ'է այս :

— Ո՛հ, բարեսիրտ եղիք, ըսաւ Գօղէթ :

Ապա շարունակեց :

— Բարեսիրտ ըլլալն ինծի համար կը նշանակէ. Միրուն ըլլալ, դալ հոս բնակիլ ուր թուչուններ կան Բլիւմէ փողօցին թուչուններուն պէս, մեզի հետ ապրիլ, թողուլ Օմ-Ար-մէ փողոցին այն պղտիկ ծակը, մեզի հանելուկի պէս խօսքեր չըսել և դուշակիլ չտալ, ամեն մարդու պէս ըլլալ, մեր հետը ճաշել, մեր հետը նախաճաշել, հայրս ըլլալ :

Ժան Ալալժան ձեռները քաշելով ըսաւ .

— Ա՛լ հայրի հարկաւորութիւն չունիք : Էրիկ մ'ունիք ա՛լ : Գօղէթ բարկացաւ :

— Ա՛լ հայրի հարկաւորութիւն չունիմ : Քրիստոս որ խելքս միտքս չհասնիր այդ խօսքերուն : Յիրաւի չպիտեմ թէ ինչ ըսել կուզես :

— Եթէ Թուէն ներկայ ըլլար, կրկնեց ժան Ալալժան խօսքն անցնող պատդամներ փնտաողի և ամեն ոստերու փաթ թուողի մը պէս, ամենէն առաջ պիտի հաւանէր ինծի հետ թէ ստուգիւ միշտ ինծի յատուկ կերպեր ունեցած եմ : Նոր բան մը չկայ բնաւ : Միշտ սիրած եմ իմ մթին խորշս :

— Բայց ցուրտ է հոս : Այս չկայ : Գարշելի բան մ'է Պ. ժան ըլլալ ուզելը : Չեմ ուզեր որ հետս դուք ըսելով խօսիք :

— Քիչ մ'առաջ երբ հոս կուգայի, պատասխանեց ժան Ալալժան, Սէն-Լուի փողոցն եպենադործի մը քով կահ մը տեսայ : Եթէ աղւոր կին մ'ըլլայի, ինծի կառնէի այն կահը : Շատ աղւոր զարդարան մ'էր, արդի տեսակէն՝ այսինքն այն տեսակէն զոր դուք կարծեմ թէ վարդէ փայտ կանուանէք : Կճով դրուողուն, բաւական մեծկակ հայելի մ'էր : Գղորցներ ունէր : Աղւոր բան մ'էր :

— Է՛հ, իրաւ որ չար ես եղեր, պատասխանեց Գօղէթ :

Եւ ամենասիրուն ձեով մ'ախրաները սեղմելով և շուրթերը մեկուսելով ժան Ալալժանին դէմ փչեց : Կատուէ մ'օրինակս առնող շնորհք մ'էր այն :

— Սաստիկ բարկացած եմ, կրկնեց Գօղէթ : Երեկուանէ

Ի վեր ամենքնիդ ալ կը կատղեցնէք զիս : Շատ զայրացած եմ : Չեմ հասկնար անցած դացած բաները : Մարիուսին դէմ չեօ պաշտպաներ զիս , Մարիուս քեզի դէմ չպաշտպաներ զիս . մինակ մնացեր եմ : Կոկիկ սենեակ մը կը պատրաստեմ : Եթէ կարենայի Աստուածն ալ տեղաւորել անոր մէջ , պիտի տեղաւորէի : Բայց սենեակս կը մերժուի : Վարձակալս սնանկի ընթացք կը բռնէ հետս : Կիղոզէթին կապսպրեմ որ լաւ ճաշ մը պատրաստէ : Չեր ճաշին հարկաւորութիւն չունին , տիկին : Եւ հայրս Փօղոսիւն ալ կուզէ որ Պ. Ժան կոչեմ զինքը , որ ընդունիմ զինքը հին , անշնորհ և մղլոտած մաւառանի մը մէջ ուր պատերը մօրուս ունին , և ուր բիւրեղեայ զարդերու տեղ զինիի դատարկ շիշեր և վարդայրի տեղ սարդի ոստայններ կան : Տարօրինակ մարդ մ'ես , զիտեմ , քու սովորութիւնդ է այդ , բայց պէտք է ժամանակ մը մէկ դիթողուլ այդ սովորութիւնները կարդուող մարդկանց նկատմամբ : Պէտք չէր որ նորէն անմիջապէս սկսէիք տարօրինակ ըլլալ : Ըսել է թէ շատ դո՛հ պիտի ըլլաս քու Օմ-Վրմէյի զարշեղի փողոցէն , ուր սակայն յուսահատեցայ ես : Ի՞նչ ունիս ինձի դէմ : Շատ ցաւ կուտաս ինձ , հասկցա՛ր :

Եւ՛ յանկարծ կատակի ձեւը թողլով՝ Ժան Վալժանին նայեցաւ ակնայեռ , և շարայարեց .

— Աւրեմն նեղացեր ես ինձի դէմ՝ երջանիկ ըլլալուս համար : Պարզամտութիւնը յանդէտս շատ առաջ կը թափանցէ երբեմն : Այս հարցումը Գօզէթին համար պարզ այլ Ժան Վալժանին համար խորունկ էր : Գօզէթ կեղեքել կուզէր , բայց կը պատառէր :

Ժան Վալժան տժգունեցաւ : Պահ մ'անայտատախան մնաց . ապա անմեկնելի ձայնով մ'և ինքն իրեն խօսելով , մրմնջեց .

— Իր երանութիւնը իննացս նպատակն էր : Հիմակ Աստուած կրնայ ստորագրել ելքս : Գօզէթ , դու երջանիկ ես , ուրեմն պաշտօնս լրացաւ ալ :

— Ա՛հ , դու՛ ըսիր ինձ , զոչեց Գօզէթ :

Եւ Ժան Վալժանին մղին փարեցաւ : Ժան Վալժան անհնարին արիփով մը համակուած՝ սրտին վրայ սեղմելով , մտորողին համբուրեց Գօզէթը : Գրեթէ անոր վերստին տէրն ըլլալ կարծեց :

— Շնորհակալութիւն : հայր , ըսաւ Գօզէթ :

Քիչ մ'ես , և ահա աւելնը կսկծալի պիտի ըլլար Ժան Վալժանին համար : Կամայ մը քաշուեցաւ Գօզէթին զիրկէն և զընտրին առաւ :

— Կի՛նչ է այդ , հարցուց Գօզէթ :

Ժան Վալժան պատասխանեց .

— Կը դաժնուիմ ձեզմէ , տիկին , վասն զի ձեզի կսպասեն .

Եւ դուրին շեմէն շարայարեց .

— Դու՛ ըսիր ձեզի : Ըսէք ձեր կողակցին թէ ուրիշ անձ զամ մ'ալ չսիրի պատահի ինձ այս բանը : Կերեցէք :

Ժան Վալժան դուրս ելաւ , Գօզէթը շուարեցնելով իր այս կնճաղի մնաց բարեովը :

ՎՈՐԲ Բ.

ՊԵՊ ԵՏԵՆՆ ԸՐՆՈՐԵԾ ՈՐԻՇ ԲԱՅԼԵՐ

ՀԵՏԵՆԵԱՆ օրը , մի և նոյն ժամուն Ժան Վալժան եկաւ :

Գօզէթ հարցումներ չըբաւ , ալ չզարմացաւ , ալ չսթուաց թէ կը մտի , սրահին խօսքը չըբաւ , զդուշացաւ թէ հայր և թէ Պ. Ժան ըսելէ : Թող տուաւ որ դուք ըսուի իրեն : Թող տուաւ որ տիկին կոչուի : Միայն թէ ուրախութեան նուազում մը կերեար իր վրայ : Թերևս արամէր , եթէ արամութիւնը հնարին ըլլար իրեն :

Հաւանական է թէ Գօզէթ Մարիուսին հետ խօսակցութիւն մ'ունեցած էր , այն խօսակցութիւններուն մին որոնց մէջ պիտուած մարդը կըսէ ինչ որ կը կամի , բան մը չըսայարեր

և գոհ կընէ սիրուած կինը : Սիրահարներուն հետաքրքրու-
թիւնն իրենց սէրէն անդին շատ հեռի չերթար :

Վարի սրահը քիչ մը շտկուած էր : Պատգ զինիի շիշերը
և նիզօղէթն ալ սարդի ոստայնները վերցուցած էր :

Ամեն հետեւեալ օրերը մի և նոյն ժամուն ժան Վալժան
եկաւ : Մարիուսին խօսքերը տարբեր նշանակութեամբ հաս-
կնալու կարողութիւնն չունենալով ճիշդ նշանակութեամբը
հասկցաւ և ամեն օր եկաւ : Մարիուս կարգադրութիւն մ'ըրաց
որով բացակայ կը գտնուէր ժան Վալժանին եկած միջոցին :
Ծան ապաստարները սովորեցան Պ. Քոշլըվանին այս նոր ըն-
թացքին : Թուսէն օգնեց այս մասին , Պարնը 'ի բնէ անդ -
անկ է , ըսելով : Մեծ - հայրը սա վճիռը տուաւ . Այլանդակ
մ'է նա : Եւ ալ հոգ չըրաւ : Մանաւանդ թէ իննսուն տա-
րեկան հասակի մէջ մտերմութիւնն անկարելի է . ամեն ինչ
աւելորդ բեռ մ'է . նորեկ մը նեղութիւն մ'է : Նորանոր սո-
վորութիւններու համար ալ տեղ չկայ . ամեն տեղ բռնուած
է : Պ. Ժիլնօրժանին ուզածն ալ այս էր , այսինքն չաես-
նուիլ Պ. Քոշլըվանին , Պ. Թրանշլըվանին հետ : Ասանկ
այլանդակները շատ կան , վրայ բերաւ ծերունին : Ամեն տե-
սակ այլանդակութիւններ կընեն առանց պատճառ մ'ունենա-
լու : Տը Գանարը մաքրիզն աւելի գէշ էր : Պալատ մը ծա-
խու առաւ վերնայարկը բնակելու համար : Տնորական արտա-
քին կերպեր զոր երբեմն կունենան մարդիկ :

Ոչ ոք բնդնշմարեց ժան Վալժանին այս արտաքին կերպե-
րուն աղետալի ներքեւ : Մանաւանդ թէ ով պիտի կրնար
դուշակել այսպիսի բան մը : Ինտիայի մէջ ասանկ ճահիճ-
ներ կան , որոնց ջուրը հով չեղած ժամանակ տարօրինակ
ամոնկներ լին և սարսուելի կերեայ , և կը յուզուի ուր որ կը
տարտաւորէր հանդարտ ըլլալ : Մարդիկ մակերեւոյթին վրայ
կը նային այս երուամբն որոնց պատճառը չգիտեն . չեն նըշ-
մարեր հիւրան որ այն ճահիճներուն յատակը կը տարու բերի :
Հատ մարդիկ այսպէս գաղտնի հրէշ մ'ունին , ախտ մը

զոր կը սնեն , վիշապ մ'որմէ կը կրծուին , յուսահատութիւն
մ'որ անոնց խաւարին մէջ կը բնակի : Այսինչ մարդն ու-
րիշ մարդերուն կը նմանի , կերթայ , կուգայ : Չգիտենք թէ
հազարաւոր ակոսներ ունեցող հայկատակ վիշապ կը բնակի
այն թշուառին սրահն մէջ և կը մոռցունէ զան : Չգիտենք
թէ վիճ մ'է այն մարդը : Մնայուն է բայց խորունկ : Ժա-
մանակ առ ժամանակ վճին մակերեւոյթին վրայ պղտորութիւն
մը կըլլայ որու պատճառը չենք հասկնար : Խորհրդաւոր խոր-
շում մը կը ծալուի , ապա կաներեւութանայ , ետքը նորէն
կերեայ . օգի պղպջակ մը վեր կեկնէ և կը պայթի : Կը կար-
ծենք թէ պղտիկ բան մ'է այս , բայց սոսկալի բան մ'է :
Անծանօթ գաղանին շունչն է այն :

Տեսակ մը տարօրինակ սովորութիւններ , օրինակի աղաղաւ
գալ այն ժամուն ուր միւսները կը մեկնին , անհնախ միւնչ-
դեռ ուրիշները կերեան 'ի տես , ամեն պարագաներու մէջ
պահել ինչ որ կրնայ պատպոյն վերաբոյն անուանիլ , ա-
ռանձնական ծառուղին փնտռել , ամայի փողոցը վեր դասել ,
խօսակցութիւններու շխառնուիլ բնաւ , բազմութիւններէն
և հանդէսներէն զգուշանալ , բարեկեաց երեւալ և աղքատ-
րէն ապրիլ , շատ հարուստ ըլլալ և իր բանալին զրպանը ,
ճրագն ալ դռնապանին սենեակն ունենալ , պղտիկ դուռէն
մտնել , գաղտնի սանդուղէն ելնել , այս ամեն անշան այլան-
դակութիւնները , խորշմները , օգի պղպջակները , մակերեւոյ-
թին վրայ փախտական ծալքերը , շատ անգամ զարհուրելի
յատակէ մը կարտադրին :

Հարածներ անցան այսպէս : Մակաւ առ սակաւ Գօղէթ
նոր կեանքով մը սկսաւ ապրիլ . ամուսնութենէ հեռուող յա-
րաբերութիւնները , այցելութիւնները , տան հոյը , զուար-
ճութիւնները մեծ գործեր են : Գօղէթին զբօսումները
մեծ ծախքի կարօտ չէին . այս զբօսումները մէկ բանէ կը
բաղկանային , որ էր Մարիուսին հետ ըլլալ : Անոր հետ
դուրս ելնել , անոր հետ մնալ , այս էր ահա իր կեանքին մեծ

գրադուժը : Թե՛ ՚ի թե դուրս ելնելը , արեին , փողոցը յայտնապէս , առանց պահուելու , ամեն մարդու առջև , երկուքնին միասին և առանձին ըլլալով քայլելն անոնց համար անհանոր ուրախութիւն մ'էր միշտ : Գօզէթ դժգոհութիւն մը ունեցաւ . Թուսէն չկրցաւ նիղօլէթին հետ հանդատութիւն դանել , ըստ որում երկու պատու աղջիկներու կցումն անհնարին է , և ելաւ զնայ տունէն : Մեծ - հայրը քաջողջապէս կապրէր . Մարիուս հոն հոս քանի մը դատ կը վարէր . Ժիւնսօրման մօրմարդը նոր ընտանիքին քով կապրէր այն կողմնական կեանքով որ կը բաւէր իրեն : Ժան Ալօթան ամեն օր կուգար :

Ժան Ալօթան Գօզէթը դուրսէն դադրելով , և անոր գոռը ըսելով , աիկին ըսելով , ինքզինքն ալ Պ . Ժան ընելով տարբեր մարդ մը կը ըլլար . Գօզէթին առջև : Գօզէթն իրմէ դատելու մասին ինքնին ըրած փորձերը կը յաջողէին : Գօզէթին զտարթութիւնն ևս քան զնս կաւելնար , և խանդաղատանքը հետ զհետէ կը նուազէր : Սակայն առաջուան պէս շատ կը սիրէր Ժան Ալօթանը , և սա կողմը իր սիրուելու : Օր մը Գօզէթ յանկարծ ըսաւ անոր . Հայրս էիր , ալ հայրս չես . հօրեղբայրս էիր , ալ հօրեղբայրս չես . Պ . Քոչուզան էիր , հիմա Պ . Ժան ես : Ա՛յ ես ուրեմն : Ես չեմ սիրեր այդ բաները : Եթէ չլիանայի թէ ինչա՞ր բարի ես , պիտի վախնայի քեզմէ :

Ժան Ալօթան միշտ Օմ - Արմէ փողոցը կը բնակէր , վառն զի չէր կրնար որոշել Գօզէթին բնակած թաղէն հեռանալ : Աւջի ատենները Գօզէթին քով քանի մը ըտպէ կը կենար միայն , ապա կը մեկնէր :

Կամայ կամայ սոփօրեցաւ նուազ կարճատե ընելու իր այցելութիւնները : Ժան Ալօթան երկննալ սկսող օրերուն թոյլտուութիւնը կարծես բարեպատեհ առիթ մը կը սեպէր . ուստի սկսաւ աւելի կանուխ գալ և աւելի ուշ երթալ :

Օր մը Գօզէթ անմտադրութեամբ հայր իմ , ըսաւ անոր :

Ուրախութեան փայլակ մը ժան Ալօթանին ձերունական տըխուր գէմքը լուսաւորեց : Ժան ըսէք , կրկնեց ժան Ալօթան . — Ա՛հ , իբաւ է , Պ . Ժան , պատասխանեց Գօզէթ քահքահ մը ձգելով : — Լաւ , ըսաւ ժան Ալօթան , և ետին դարձաւ որպէս զի Գօզէթ շտեմէ իր աչքերուն արցունքը արբելը :

ՔՆՈՒՆՈՒՆԵՐ

ՔՆՈՒՆՈՒՆԵՐ ՓՈՂՈՑԻՆ ՊԵՐՏԵՂ ԿԸ ՇԵՑԵՆ

ՎԵՐՋԻՆ անդամն էր այս մտերմային տեսութիւնը : Այս վերջին նշոյլէն սկսելով ալ ամեն ինչ մարեցաւ : Ժան Ալօթան ալ ոչ ընտանութիւն , ոչ համբոյրով բարի լոյս ունեցաւ , ոչ ալ բնաւ լսեց այն ամենաքաղցր բառն որ էր հայր իմ : Իր ուղեւորն և բուն իր մեղսակցութեամբը հետ զհետէ զոխուած էր այս ամեն երանութիւններէն . ուրիշ թշուառութիւն մ'ալ ունէր , այսինքն Գօզէթն օրուան մը մէջ բողբոջի կորուստէն ետք հարկ եղած էր իրեն դարձեալ կորուսել զան մասն առ մասն :

Աչքը հուսկ յետոյ կը սովորի ազօտ լոյսին : Աերջապէս ամեն օր Գօզէթն անդամ մը տեսնելը կը բաւէր Ժան Ալօթանին : Իր բոլոր կեանքն այն ժամին մէջ կամփոփուէր : Գօզէթին քովը կը նստէր , անոր կը նայէր լոին , կամ հետք էր խօսէր առջի ատրիներուն , անոր մանկութեանը , վառնքին և այն ժամանակուան պղտի բարեկամութեանը մը :

Վէսօրէ մ'ետք , — այսինքն ապրիլի առջի օրերէն օր մ'որ արդէն ատար , և տակաւին զով էր և ուր կսկսէր արեին մեծ պայծառութիւնը , Մարիուսին և Գօզէթին պատու հաններուն շրջակայ պարտեղները զարթուած յուզմունքն ունէին . սպիտակ դժուր պիտի ծէր . շահարակները իբր արտամարդայ զարդեր հին պատերուն վրայ սփռուած էին . գոյլի յիմնած վարդայոյն ծաղիկները քարերուն ճեղքերուն մէջ կը յօրանչէին , խոտերը մարդարտած աղիկներու և ոսկեծաղիկներու

(bouton d'or) զմայլելի սկզբնաւորութիւն մ'ունէին, տարուան սպիտակ թիթեռները կսկսէին երևալ, հովը, այն է յախտեանկան հարսանեաց նուազածուն, ծառերուն մէջէն կը փորձէր այն արշալուսական մեծ ներդաշնակութեան առաջին խազերը զոր հին բանաստեղծները դարուն կանուանէին, — կէսօրէ մ'ետք, կըսենք, Մարիուս Գօզէթին ըսաւ. Ըսեր էինք թէ մեր Բլիմէ փողոցին պարտէզը տեսնելու պիտի երթանք: Երթանք այսօր: Պէտք չէ ապիրախա ըլլալ: — Եւ դէպ 'ի գարունը թուցան իբր երկու ծիծառներ: Բլիմէ փողոցին այս պարտէզն արշալոյսի տպաւորութիւն կընէր անոնց վրայ: Արդէն ետեւին կեանքին մէջ բան մ'ունէին որ կարծես իրենց սիրոյն գարունն էր: Բլիմէ փողոցին տունը վարձու բռնուած ըլլալով տակաւին Գօզէթինն էր: Այս տունը և պարտէզը գացին: Նորէն հոն գտան ինքլինքնին, և հոն մոռցուեցան: Երեկոյեան ժամանակ իր սովորական միջոցին ժան Ալօթան Ֆիլլ-Տիւ-Գալվէրի փողցն եկաւ: — Տիկինը Պարոնին հետ դուրս ելաւ և տակաւին չեկաւ, ըսաւ Պասզ: Ժան Ալօթան լռելեայն նստելով ժամ մը սպասեց: Գօզէթ չեկաւ: Ժան Ալօթան գլուխը ծոց և մեկնեցաւ:

Գօզէթ « իրենց պարտէզը » պորտելու դացած ըլլալուն այնքան արբշիւ և « օր մ'իր անցելոյն մէջ ապրած » ըլլալուն այնքան ուրախ էր որ հետեւեալ օրն ուրիշ բան մը չստացաւ: Չնշմարեց թէ առջի օրը տեսած չէր ժան Ալօթանը:

- Ինչ կերպով դացիք հոն, հարցուց անոր ժան Ալօթան:
- Ուրով:
- Եւ ինչպէս ետ դարձաք:
- Պզտի կառքով մը:

Քանի մը ժամանակէ 'ի վեր ժան Ալօթան կը դիտէր որ նորատի ամառները խնայասիրութեամբ կապուէին: Այս իննայսուսիրութիւնն ամառորժ էր ժան Ալօթանին: Մարիուսի իննայսուսիրութիւնը խիստ էր, և այս բառն իր բացարձակ նշանա-

փութիւնն ունէր ժան Ալօթանին համար: Ուստի համարձա կեցաւ օտ հարցումն ընել Գօզէթին:

— Ինչո՞ւ համար ձեզի յատուկ կառք մը չունիք: Եթէ ասոր հինգ հարիւր ֆրանք ծախս ընէք, աղսոր կառք մը կունենաք: Հարստութիւն ունիք:

- Չեմ գիտեր, պատասխանեց Գօզէթ:
- Թուտէն ալ, կրկնեց ժան Ալօթան, մեկնեցաւ ահա Յեղն ուրիշ մը չբռնեցիք: Ինչո՞ւ համար:
- Նիդօլէթ կը բաւէ:
- Սենեկապանուհի մը պէտք է ձեզի:
- Միթէ Մարիուսը չունիմ:
- Պէտք էր որ ձեզի համար մասնաւոր տուն մը, ծառաներ, կառք մը և թատրոնը օթեակ մ'ունենայիք: Ամենէն դեղնիկ բաները վայելելու իրաւունք ունիք: Ինչո՞ւ ձեր հարստութեան յարգը չէք ճանչնար: Հարստութիւն ըսաւած բանն երջանկութիւնը կաւելցունէ:

Գօզէթ պատասխան չտուաւ:
 Ժան Ալօթանին այցելութիւնները չէին կարճեր: Ընդհակառակն հետ զհետէ կեփկննային: Երբ սիրուն է սահողը, մարդս կանկ չաւնուր զաւիվայրին վրայ:

Երբ ժան Ալօթան կուգէր շատ կենալ Գօզէթին քով և ժամը մոռցնել, Մարիուսը կը գովէր. կըսէր թէ գեղանձն, աղնիւ, քաջասիրտ, խելացի, պերճախօս, բարի է ան: Գօզէթ ալ աւելի կը գովէր: Ժան Ալօթան նորէն կսկսէր գովեսաները: Գովեսաները հատուտ չունէին: Մարիուս անունն անսպառելի էր. հատորներ կային այս եօթ ասուերուն մէջ. Այս կերպով ժան Ալօթան կը յաջողէր երկար ատեն կենալու: Արքան քաղցր էր իրեն Գօզէթը տեսնել, և անոր քով մոռնալ: Իր վէրքին դարմանն էր այս: Պասզ բազմիցս ստիպուեցաւ գարու և երկու անգամ ըսելու. Պ. Ժիլիօրման զիս կը դրկէ յիշեցնելու ձեզ, աիկին, թէ ընթրիքը պատրաստ է:

Այն օրերը ժան Աալժան խնտ խորհուն կերպարանով կը գառնար իր առնը :

Բոլորովին սուտ չէր ուրեմն այն պատեհնիկին համեմատութիւնը զոր Յարիուս բրած էր մտապէս : Ժան Աալժան յամառող և իր թիթեռնին այցելու թիւն ընել ուզող պատեհնիկն էր իրօք :

Օր մ'իւր սովորականէն շատ աւելի կեցաւ Գօղէթին քով : Հետեւեալ օրը նշմարեց որ կրակ չկար չմիտային մէջ : — Անցըսաւ մտապէս, կրակ չդրեր են : — Եւ ինքնիրեն բացատրութիւն տուաւ. — Խիստ բնական բան է կրակ չվառելնին : Ապրիլի մէջն ենք : Ա՛լ ցուրտ չկայ :

— Սուրբ Աստուած, սրբան ցուրտ է եղեր հաս, գոչեց Գօղէթ ներս մտնելով :

— Բայց չէ, ցուրտ չկայ, բաւ ժան Աալժան :

— Ուրեմն դուն ըսիր Պասային որ կրակ չվառէ :

— Այո՛ : Քիչ օրէն մայիս ամիսը պիտի մտնենք :

— Բայց մինչև յունիս կրակ կը վառեն : Այս մտապէս մէջ բողբոջ տարին վառել պէտք է :

— Մածեցի որ անօգուտ է կրակը :

— Աս ալ քու դադարներուդ մին է անշուշտ, կրկնեց Գօղէթ :

Հետեւեալ օրը կրակ վառած էին : Բայց երկու թիկնաթուռները սրահին միւս ծայրը, դուռին մտնողուած էին : — Ի՞նչ կը նշմարակէ այս, բաւ մտապէս ժան Աալժան :

Գնաց թիկնաթուռներն առաւ, և չմիտային քով իրենց սովորական տեղը դրաւ :

Մահայնը կրակին հոտէն վառուելը սիրտ տրտալ անոր : Խօսակցութիւնը սովորականէն ալ աւելի աւել տողաւ : Երբ կէտէր մեկնելու համար, Գօղէթ ըսաւ.

— Երբիս երեկ դարմանալի բան մ'ըսաւ ինձ :

— Ի՞նչ է ըսածը :

— Գօղէթ, ըսաւ ինձ, երսուն հազար Փրանք կկամուս

ունիք : Քսանթօթը քուկը, երեքն ալ մեծ — հօրս ինձ տուածը : Ընդ ամեն երսուն կընէ, պատասխանեցի : Երեք հազարով ապրելու քաջարութիւնը պիտի ունենան, հարցուց ինձ : Այո, նաև ոչինչով, պատասխանեցի : Բաւական է որ քեզի հետ ապրիմ : Ապա ըսի. Ինչու բերի այդ հարցումը : Գիտնալու համար, պատասխանեց երկիս :

Ժան Աալժան խօսք մը չլսաւ : Գօղէթ հուանական է թէ բացատրութիւն մը կուպսէք ժան Աալժանէն, սա տխուր լուծեամբ մը մտիկ ըրաւ Գօղէթին պատմածը : Ելաւ Օմարմէ փողոցը դարձաւ, այնքան մամուր ունէր որ փոխանակ իր առնըր մտնելու սխալմամբ դրացիին տունը մտաւ : Մինչև երկու գտարիկս վեր ելնելէն ետք կրցաւ նշմարել իր սխալելը և նորէն վարվաւ :

Իր միտքը հազարումէկ ենթադրութիւններով կը տաղնապէր : Յայտնի էր թէ Յարիուս կառնածնիք ունէր այլ վեց հարիւր հազար Փրանքին ոսկէ եկած բլլալուն նկատմամբ թէ կը վախնար որ աղտոյն աղբիւրէ մը գոյացած չըլլայ այն թէ գուցէ իմացած էր այն ստակին ժան Աալժանին վերաբերելը. թէ կը վարանէր ընդունելու այն կառնածելի հարստութիւնը, և չէր ուզեր իբր իր սեպհականութիւնն առնուլ գոյն, նախապատի սեպելով աղքատ մնալ Գօղէթի հետ քանթէ պղտոր հարստութեամբ մը հարուստ ըլլալ :

Ասիկ զատ ժան Աալժան անորոշապէս կսկսէր զգալ թէ կարասքոտի Պ. Թիլնորմանին տունէն :

Հետեւեալ օրն երբ վարի սրահը մտաւ, կարծես ցնցում մ'ունեցաւ : Թիկնաթուռները վերցուեր էին : Եւ ոչ իսկ աթու մը կար սրահը :

— Բայց ինչ է այս, գոչեց Գօղէթ մտնելով, թիկնաթուռ չկայ եղբ, ուր են թիկնաթուռները :

— Ա՛լ թիկնաթուռ չկայ, պատասխանեց ժան Աալժան :

— Ահա՛ դարմանալի բան մը :

— Պատճառը :

— Այսօր քանի մը վայրկեան պիտի կենամ ֆայն :
 — Քիչ կենալն ոտքի վրայ կենալու պատճառ մը չէ :
 — Կարծեմ թէ Պասոյ վերի քրահին համար թիկնաթոփ հարկաւորութիւն ունէր :
 — Ինչո՞ւ համար :
 — Հարկաւ հիւր ունիք այս գիշեր :
 — Ոչ ոք պիտի գայ այս գիշեր :
 Ժան Վալժան չկրցաւ ուրիշ բան մ'ըսել :
 Գօզէթ ուսերը վեր ըրաւ :
 — Թիկնաթոփները վերցունե՛լ տալ : Անցեալ օրն ալ կրակը մարել տուիր : Յիրաւի շատ տարօրինակ էս :
 — Մնաս բարեւ , մրմնջեց ժան Վալժան :
 Մնաս բարեւ , Գօզէթ , չըսաւ : Բայց Մնաս բարեւ , տիկին , ըսելու զօրութիւն ալ չունեցաւ :
 Գաւրս ելաւ յուսաբեկ :
 Այս անգամ հասկցած էր :
 Հեռեւեալ օրը չեկաւ : Գօզէթ գիշերը ֆայն նշմարեց թէ եկած չէր :
 — Վայ , ըսաւ , Պ. Ժան չեկաւ այսօր :
 Գօզէթին սիրտը թեթեւ խշխշուք մը զղաց , բայց Մարիուսին մէկ համբոյրով անմիջապէս զուարթանալով հազիւ հազ նշմարեց իր սրտին ցաւը :
 Միւս օրն ալ չեկաւ ժան Վալժան :
 Գօզէթ այնքան երջանիկ էր որ բանի տեղ չգրաւ անոր չգալը , իր երեկոյթն անցուց սովորական կերպով , գիշերն ալ աղէկ քնացաւ սովորականին պէս , և արթննալէն ետք ֆայն ֆիտքը բերաւ թէ այն օրն ալ եկած չէր : Ընտ մը Նիգօլէթը Պ. Ժանին տունը զրկեց զիտնալու համար թէ արդեօք հիւանդ է և թէ ինչո՞ւ եկած չէր առջի օրը : Նիգօլէթ Պ. Ժանին պատասխանը բերաւ : Պ. Ժան հիւանդ չէր , բայց դժո՞ղ ունէր : Պահ մ'եւրք պիտի գար : Արցածին շփ շփտով պիտի գար : Մանաւանդ որ պղտի ճամբորդութիւն մը

պիտի բնէր . թէ տիկինը կը պարտաւորէր յիշել թէ իր սո՞վորութիւնն էր ժամանակ առ ժամանակ ճամբորդութիւններ ընելը : Թէ ամենեին անհանդիստ չըլլան իրեն համար . թէ երբէք չխորհին իր վրայ :
 Նիգօլէթ Պ. Ժանին տունը մտնելով իր տիրուհին ըսած բառերը ճշգրտապէս կրկնած էր . ըսած էր թէ տիկինը զինքը կը զրկէր զիտնալու համար թէ « Պ. Ժան ինչո՞ւ եկած չէր առջի օրը » : — Երկու օրէ 'ի վեր եկած չեմ , ըսաւ Ժան Վալժան անուշութեամբ :
 Բայց այս գիտողութիւնը Նիգօլէթին վրայէն սահեցաւ : Սպասուհին Գօզէթին շիմացուց այն գիտողութիւնը :

ՔՇՈՒՅՈՒՆ Գ

ԳՂՈՂՈՒԹԻՒՆ ԵՒ ՅԻՋՈՒՄ

1833ի գարնան վերջին ամիսներուն և ամառուան առջի ամիսներուն մէջ Մարէի թաղին ցանուցիր անցորդները , կըրպակներու խանութպանները , դուռներուն շեմերուն վրայ նրստող անպործները մաքուր սև զգեստներ հագած ծերունի մը կը նշմարէին որ ամեն օր , երեկոյեան միջոցին , մի և նոյն ժամին Օմ-Արմէ փողոցէն կելնէր Սէնթ-Գրուա-Տը-Լա-Պրըթօնրբի փողոցին կողմն զալով , Պլան-Մանթօյի առջևէն կանցնէր , Գիւլթիւր-Սէնթ-Գաթէրին փողոցը կուգար , և՛ Տը-Լեշարբ փողոցը հասնելով ձախ կողմն կը դառնար և Սէն-Լուի փողոցը կը մտնէր :
 Հոն յամբարար կը քայլէր զլուխը դէպ առջևը ծռած , բան մը չտեսնելով , բան մը չըսելով , անփոփոխ կերպով մը միշտ մէկ անգ Նայելով ակնայեռ , անգ մ'որ աստեղզադարձ կերևար և որ ոչ այլ ինչ էր և՛ թէ ոչ Ֆիլլ-Տիւ-Գալլէր փողոցին անկիւնը : Քանի որ կը մտնէր այն փողոցին անկիւնին , ևս աւելի կը փախէր իր աչքը , անսակ մ'աւերախու-

Թիւն՝ երբ ներքին արշալոյս մը կը լուսաւորէր անոր բիթը՝ շլացած և զուժը շարժած կերևալը։ շուրթերն անորոջ շարժումներ կընէին իբր թէ խօսէր այնպիսի մէկու մը հետ զոր չէր տեսնիր, այնպատակէս կը ժպտէր և կըրցածին չափ յամբարար կը քայլէր։ Տեսնողը կարծէր թերևս թէ ան կը փափաքէր հասնիլ ու միանդամայն կը վախնար այն բոպէէն ուր խիստ մօտեցած պիտի ըլլար։ Երբ ալ միայն քանի մը տուն կը մնար իր և այն փողոցին անկիւնին մէջ տեղը որ կարծես իրեն կը քաշէր զան, ծերունին այնքան կամաց կը քայլէր որ տեսնողը կրնար կարծել թէ ալ չքայլեր։ Իր գլուխին երբունն և բիբին անշարժութիւնը զիտող մ'իբ բեռը փրնատող սլաքը կը բերէր միտքը։ Որքան ալ ուզէր ուշ հասնիլ, պէտք էր վերջապէս հասնիլ։ Ծերունին կը հասնէր Ֆիլլ-Տիւ-Գալլէր փողոցը, անատեն կանկ կառնուր, կը դողար, տեսակ մը ակուր վեհերոտութեամբ գլուխը վերջին տունին անկիւնէն անդին կանցունէր և այն փողոցը կը նայէր։ այս աղիողորմ նայուածքին մէջ բան մը կար որ անհնարին շլացումին և զոց դրախտի մը յորումին կը նմանէր։ Ապա կաթիլ մ'արցունք որ սակաւ առ սակաւ արանանունքին խորը հաւքուած էր, խոշորնալով կիյնար, այսին վրայէն կը սահէր, և երբեմն բերնին քով կանկ կառնուր։ Ծերունին այս արթօսքին դառն համը կզգար։ Այսպէս քանի մը բոպէ կը կենար իբր թէ քարաշէն ըլլար ինք, ապա մի և նոյն ճամբէն և մի և նոյն քայլով ետ կը դառնար, և քանի որ կը հեռանար, իր նայուածքը կը շիջանէր։

Սակաւ առ սակաւ այս ծերունին դադարեցաւ մինչև Ֆիլլ-Տիւ-Գալլէրի փողոցին անկիւնն ելլալէ։ Սէն-Լուի փողոցը հասնելով կէն ճամբան կանկ կառնուր, երբեմն քիչ մ'աւելի մօտ կենալով։ Օր մը Գիւլթիւր-Սէնթ-Գաթէրին փողոցին անկիւնը կեցաւ և Ֆիլլ-Տիւ-Գալլէր փողոցը նայեցաւ հեռուէն։ Ապա գլուխն աջ կողմն ձախ կողմը օրեց իբր թէ ինքն իրեն բան մը մերժէր, և ետ դարձաւ։

Քիչ մ'ատենէ ետք ալ և ոչ իսկ մինչև Սէն-Լուի փողոցն եկաւ։ Մինչև Բալէ փողոցը կուգար, ճակատը կօրէր, և ապա ետ կերթար։ անկից ետք ալ Տէ-Թրուա-Բալլիլիսին փողոցէն անդին չընայ։ քիչ մ'աւել, և ահա Լէ Պլան-Մանթո փողոցէն անդին չանցաւ։ Կարծես թէ ալ չարուող ժամացոյց մ'էր որու ճօճումները կը նուազին մինչև որ բոլորովին դադարին։

Ամեն օր ծերունին իր տունէն կենէր մի և նոյն ժամուն, մի և նոյն ճամբէն կուգար, բայց ալ չէր լնցունէր ճամբան և թերևս առանց իր դիտակցութեան՝ անդադար կը կարճէր զայն։ Իր բոլոր գէմքէն սա միակ զաղափարը կարտայայտէր. Ինչ օրուս ունի։ Բիբը մարած էր, ալ չէր ճառագայթեր։ Արցունքն ալ չորցած էր, արցունքն ալ չէր հաւքուեր արանանունքին խորը։ չոր էր այս խորհուն աչքը։ Ծերունին գլուխը ճիշդ գէպ առաջ ձգուած էր, կզակը կը շարժէր երբեմնակի։ նիհար վզին ծալքերը դժուարութիւն կուտային։ Երբեմն, երբ գէշ կըլլար օդը, թևին տակ անձրևոց մը կուեննար զոր չէր բանար։ Թաղին բարեմիա կենէրը, անմեղ մ'է ան, կըսէին։ Մանուկներն ետէն կերթային խնդալով։



ՅԵՏԻՆ ՄԹՈՒԹԻՒՆ, ՅԵՏԻՆ ԱՐՇԱԼՈՅՍ

ԳՂՈՐԹ ԱՌԱՋԻՆ

ԳԹՈՒԹԻՒՆ ԳԹՐԱՂԳՆԵՐՈՒ, ԲԵՅՅ ՆԵՐԱՂԱՄՏՈՒԹԻՒՆ ԵՐՋԱՆԻԿՆԵՐԱՒ ՀԵՄԵՐ

ՍՈՍՊԵՆԻ բան մ'է երջանիկ ըլլալը : Մարդս ինչպէ՞ն գո՛՛հ կըլլայ անով : Ինչպէ՛ս կը կարծէ թէ կը բաւէ այն : Կեանքին կեղծ նպատակը , այսինքն երջանկութիւնը վայելելու ինչպէ՛ս կը մոռնայ ճշմարիտը որ է պարտաւորութիւնը : Կը պարտաւորինք ըսել սակայն թէ անիրաւութիւն է Մարիուսն ամբաստանելը :

Ինչպէ՛ս ըսինք արդէն , Մարիուս կարգուելէն առաջ՝ Պ. Քօշլըվանին հարցումներ չըրած էր , և կարգուելէն հաքն ուլ վախցած էր հարցութիւններ ծան Վալթանը : Չղջացած էր տուած ըլլալուն այն իստուամբ զոր ըրած էր ինքնին մղուելով : Շատ և շատ անգամ ըսած էր իւրովի թէ յանցաւոր էր յուսահատութեան այսպիսի շնորհ մ'ընելովը : Բաւական սեպած էր կամայ կամայ իր տունէն հեռացնել ծան Վալթանը և կարելի եղածին չափ Գօզէթին մտքէն ջնջել զան : Կերպիւ իւրք Գօզէթին և ծան Վալթանին մէջ տեղը մտած էր միշտ , ապահով ըլլալով թէ Գօզէթ այս կերպով չպիտի նշմարէ ծան Վալթանը և նը պիտի մոռնայ : Չէ թէ ջնջում , այլ խաւարում մ'էր այս :

Մարիուս կընէր ինչ որ հարկաւոր և օրինաւոր կը դատէր : Ծան Վալթանը առանց տմարդութեան այլ առանց տկարու-

թեան հեռացնելու ծանր պատճառներ ունենալ կը կարծէր : այն պատճառները զոր արդէն տեսանք և ուրիշ պատճառներ ալ զոր ետքէն պիտի տեսնենք : Մարիուս դատ մը վարելով այն դատին առթիւ պատահաբար հանդիպած էր Վաֆիթ սեղանաւորին գործակալներէն մկին , և այս առթիւ առանց ուզելու գաղտնի տեղեկութիւններ առած էր զոր՝ Ճիշդը խօսելով՝ շիջած էր յաւ մը քննել և ստուգել , նախ վասն զի իստացեւր էր պահել այս գաղտնիքը , երկրորդ վասն զի խոհմութիւն էր զյուշութիւն ընելը ծան Վալթանին վտանգաւոր կացութեան համար : Ճիշդ այն միջոցին կը կարծէր թէ ծանր պարտք մ'ունէր կատարելու , այսինքն վից հարիւր հազար Ֆրանքը կարելի եղածին չափ զգուշութեամբ ետ յանձնել մկու մը գոր կը փնտէր : Եւ այժմ կողուշանար դըպնալու այս ստակին :

Իսկ Գօզէթ այս գաղտնիքներուն և ոչ մին գիտէր : Բայց շատ դառն պիտի ըլլար Գօզէթն ալ դատապարտել :

Մարիուսէն առ Գօզէթ ամենազօրաւոր մաքնխօսականութիւն մը կար որ քննադումով և գրեթէ մեքենայաբար ընել կուտար Գօզէթին ինչ որ փափաքելի էր Մարիուսին : Գօզէթ « Պ. Թանին կողմէն » Մարիուսի կամք մը կզգար , և այս կամքին համեմատ կը վարուէր : Երբին անոր բան մ'լսելու հարկ չունեցած էր . Գօզէթ անոր լին գիտաւորութեանց անիմանալի բայց յայտնի ճնշումը կը կրէր և կուրօրէն կը հնազանդէր : Իր օրոյր հնազանդութիւնն էր չիշել ինչ որ Մարիուս կը մոռնար : Այս հնազանդութեան համար ամենեւին ջանադութիւն մ'ընելու չէր ստիպուէր : Առանց ինքն ալ գիտնալու պատճառը , և առանց յանցանք մ'ունենալու այս մասին , Գօզէթի հողին այնքան իր ամուսնոյն հողիին փոխուած էր որ Մարիուսի մտքին մէջ ինչ որ մթութեամբ կը ծածկուէր , նաև Գօզէթին մտքին մէջ կը մթազնէր :

Սակայն շատ հեռի շերթանք ծան Վալթան Գօզէթին մտքէն առերեկոյթ կերպով միայն ելած և ջնջուած էր : Գօզէթ

այլա՞ծ էր աւելի քան թէ մտցողս : Ի ներքուստ շատ կը սիրէր այն անձը զոր իր հայրը կոչած էր այնքան տարիներէ 'ի վեր : Բայց երկին աւելի կը սիրէր : Ահա այս պատճառաւ փոքր ինչ աւրուած էր այս սրտին կշիռն որ միայն մէկ կողմ կը ծնուէր :

Երբեմն Գօղէթ Ժան Ալալժանին վրայ կը խօսէրն կը զոր մտնար : Անասեն Մարիուս կը հանդարտէր զինքը : Կարծեմ բացակայ է , կըսէր : Զըսած էր թէ ճամբորդութեան մը համար կը մեկնի : Իրում է , կըսէր Գօղէթ մտապէս : Անի սովորութիւն ունէր այսպէս աներեւոյթ ըլլալու : Բայց ոչ այսքան շատ : Երկու կամ երեք անգամ Նիդօլթի Օմ-Արմէ փողոցը զսկեց հասկնալու համար թէ արդեօք Պ. Ժան ետ գարձէր է իր ճամբորդութենէ : Ժան Ալալժան ոչ պատասխանել տուաւ :

Գօղէթ աւելի անգնելութիւն չուղեց անուր , վասն զի աշխարհիս վրայ իր միակ հարկաւորութիւնն էր Մարիուս :

Ըսենք նաև թէ Մարիուս և Գօղէթ ևս բացակայ եղեր էին : Աերնոն գացեր էին : Մարիուս իր հօրը դերեզմանը տարած էր Գօղէթը :

Մարիուս սակաւ առ սակաւ Գօղէթը դատած էր Ժան Ալալժանէն : Գօղէթ առանց գիմարութեան զատուած էր :

Սակայն ինչ որ քանի մը պարագաներու մէջ կարի իրստութեամբ զաւակաց սպեքախաութիւնը կանուանի : Կարծուածին չափ ստորանելի բան մը չէ միշտ : Բնութեան ապերախտութիւնն է այն : Ինչպէս ըսինք արիշտեղ , բնութիւնը « իր առջևը կը նայի » , և ետէր կը մտնայ : Բնութիւնը կենդանի էակները երկու մասի կը բաժնէ : մին է երկողները , միւսն է մեկնողները : Մեկնողները դէպ 'ի մտութիւն կը դառնան , իսկ երկողները դէպ 'ի լոյս : Ասկէ կը հետեի շեղում մը , շեղում արեւոյտի երբ ծիւղերու կողմն է այն , շեղում ակամայ երբ երբեք տարբերու կողմն է այն : Այս շեղումն որ 'ի սկզբան անզգալի է , յամբարը կը շատ

նայ ստորու ամեն բաժանութեան պէս : Ոստերը կը հեռանան կոճղէն՝ առանց սակայն դատուելու սնկէ : Յանցանքն իրենցը չէ : Երիտասարդութիւնը կերթայ ուր որ է ուրառութիւնը , կերթայ ուր որ էն հանդեսները , պայծառ լոյսերն և սիրային առարկաները : Ընդունելութիւնը կերթայ ուր որ է վախճանը : Տեսնուելէ չեն զագրիր , բայց ալ չեն զրկուիր : Երիտասարդները կեանքին ցուրտը կզգան , ծերերն ալ դերեզմանին ցուրտը : Զամբաստաննք այս խելճ պատանիները :

ՔԱՌԻՔ Բ.

ԵՂԸ ՀԱՏԱԾ ԺՐԱԿԻ ՄԸ ՅԵՏԻՆ ԵՐԵՐՈՒՄՆԵՐԸ

Օր մը Ժան Ալալժան իր սանդուղէն վար իջաւ , երեք քայլ առաւ փողոցը , բարի մը վրայ նստաւ , ճիշդ այն քարին վրայ ուր յունիսի Ֆին գիշերը կազմուց գտած էր զինք երբ կը խորհէր : Հոն քանի մը բոսէ կիցաւ , ապա վեր ելաւ նորէն : Ժամացոյցին յետին ճօճումն եղաւ այս : Հետեւեալ օրը դուրս չելաւ առնէն : Միւս օրն ալ անկողնէն չելաւ :

Իր դռնապանուհին որ անոր ազաղուն ընթրիքը կը պատրասէր , այսինքն քանի մը կողմը կամ քանի մը գեանտ խնձոր փոքր ինչ խողի ճարպով թխոյն հողէ սնակին մը նայելով դոչեց :

- Բայց երեկ բան մը չկերեր էք , խեղճ սիրելի :
- Աերայ , պատասխանեց Ժան Ալալժան :
- Պիտիք բոլորովին լի է :
- Զուրին փորջը նայէ որ պարպուած է :
- Ասկէ կը հաստատուի թէ ջուր խմած էք , բայց առի կերակուր կերած ըլլալով չապացուցանիր :
- Է՛ , ինչ ընէի , քանի որ լի ջուրի անօթութիւն ունեցայ :

— Ծարաւ կանուանի այդ , և երբ մի և նոյն ժամանակ
կերակուր չուտուի , ջերմ կանուանի :

— Ատղ պիտի ուտեմ :

— Կամ՝ երբորդու թեան տօ՛րն օրր : Ինչո՞ւ այսօր չէք ու-
տեր : Մի՛թէ վաղը պիտի ուտեմ կրսին : Պետիս թ՛ղո՛ւ ա-
ռանց ձեռք դպցնելու : Պատուական կերակուրիս ելեալ չե-
նայիլ :

Ժան Աալժան պտտաւ կնիկին ձեռքերը բռնեց :

— Կր խոստանամ՝ ուտել այդ կերակուրը , ըսաւ իր բա-
րեսիբական ձայնովը :

— Գո՛հ չեմ ձեզմ , պատասխանեց դո՛նապանուհին :

Ժան Աալժան այս բարեմիտ կի՛նէն ՚ի գաա մարդկային
էակ չէր տեսներ դրեթէ : Բարեկի մը կան փողոցներ ուտիկից
ոչ որ կանցնի , կան աուներ ուր ոչ էք կուգայ . ժան Աալժ-
ժան ա՛հա այս փողոցներուն մէկին և այս աուներուն մէկին
մը կը բնակէր :

Երբ տակաւին դուրս կեղնէր , քանի մը սու տարով պղծու-
ձայործէ մը պղծնեայ պղտի խաչելութիւն մ'ատամ և իր ան-
կողնին գիւնոյր բեհոէ մը կախած էր : Այս կախանը անտ-
նելը բարի է միշտ :

Ժան Աալժան շարաթ մը շարունակ քայլ մ'անդամ շա-
ռաւ իր սենեկին մը : Միշտ պտակած կը կենար : Գոնապա-
նուհին իր երիկին կըսէր . Աերի ձերուէն ալ չի յներ , ոչ ալ
կուտէ . շատ չպիտի սպրի խեղճը : Աիշտիւր սննի այդ ձե-
րուկը : Ինչ կուզես ըսէ , ես համազում եմ թէ աղէկ տեղ
չտուած է աղջիկը :

Գոնապանն այրական վիհապետութեան յատուկ ձայնով մը
պատասխանեց .

— Եթէ հարուտ է . թող բժիշկ մ'ունենայ : Եթէ չէ
հարուտ , թող չունենայ : Եթէ բժիշկ չունենայ , պիտի
մեռնի :

— Եւ եթէ բժիշկ մ'ունենայ :

— Պիտի մեռնի , բոաւ դո՛նապանը :

Գոնապանուհին հին դանակով մը սխառ խոտ հանել , որ
իր բարտյաասակը անուանած տեղը կը բուսնէր . խոտերը կը
քայէ : ու միանգամայն տկարան բովը կը միմար :

— Մե՛ղբ : Ծերուանի մ'որ այնքան մաքուր է : Ատուկը
մը պէս ձերմակ է խեղճը :

Գոնապանուհին թողին բժիշկներէն մին տեսաւ որ փողո-
ց'ն ծայրէն կա'ցնէր . իր կողմէն դնաց աղաչեց բժիշկը որ
դայ նայի ծեռուկը :

— Երկրորդ դասիկանն է , բոաւ բժիշկին : Անմիջապէս
տեսակը կը մանկ : Ծերուէն տմենին չտրմ իր տեղէն , այս
պատճառաւ բանալին դուսին վրան է միշտ :

Բժիշկը տեսաւ ժան Աալժանը և խօսեցաւ հետը .

Երբ վաղ իջաւ , դոնապանուհին հարցուց անոր .

— Ե՛ , ինչպէս դտաք , պարտն բժիշկ :

— Հիւանդդ շատ հիւանդ է :

— Ի՞նչ ունի :

— Ամն բան և ոչինչ : Այս մարդը յայտնապէս կերեայ թէ
սիրիկի անձ մը կորուսած է : Այսպիսի կորուսաւ մ'ընտը կը
մեռնի :

— Ի՞նչ բոաւ ձեզ :

— Ըսաւ թէ քաջող է ինք :

— Կարէն պիտի գաք , պարտն բժիշկ :

— Այո , պատասխանեց բժիշկը : Բայց պէտք է որ իմ
տեղը ուրիշ մը դայ :

ԳԼՈՒԽ Գ .

ԴՐԻՉ ՄԸ ԺՆԵՐ ԿՈՒԳՈՅ ՈՐԻՆ ՈՐ ՓՅՈՂՈՎԵՆԻՆ
ԿԵՐԵՔ ԿԸ ՎԵՐՅՈՒՆԵՐ

ԳԻՇԼԻՐ մը ժան Աալժան դուտարութի ն կրից տրեւ՝
կին վրայ կը թնելու համար . ինքն իր ձեռքը բռնեց երակը

զննելու համար, և տեսա որ զարկ չունէր երակը: Ընչա՜ն
 բռնութիւնը կարճ էր և մերթ րնդ մերթ կանկ կառնուր: հաս-
 կցաւ թէ առջի օրէն աւելի տկար է: Անասնն՝ անշուշտ յե-
 տին մոտաանջութենէ մը ստիպուելով ջանք մ'ըրբաւ, ելաւ
 նստաւ և հագուեցաւ: Իր բանուրի հին զգեստը հաղաւ: Ա՛լ
 դուրս չեմնելուն համար նորէն սխտած էր այս զգեստը
 հագնել, և միւսներէն վեր կը գասէր զայն: Պարաւարեցաւ
 քանի մ'անդամ րնդհատիլ հագուելու ժամանակ: Միայն
 բաճկոնակին թնկըր ձեռններուն անցունելու ասեն ճակա-
 ւէն քրտինք կը հոսէր:

Մինակ մնալէն՝ ՚ի վեր անկողինը նախասենեակը դրած էր
 կարիչի եղածին չափ նուազ բնակելու համար այս ամայի
 բնակարանը:

Պայուսակը բացաւ և Գօղէթին սուղի զղեստները հանեց
 մէջէն:

Անկողնին վրայ տարածեց զանոնք:

Եպիսկոպոսին աշտանակները չփնէւային վրայ իրենց տեղն
 էին: Գզբոցէ մ'երկու մոմ՝ սուաւ և աշտանակներուն վրայ
 տնկեց: Ապա վառեց մամբը, թեև՝ ամառ րլլալով՝ զեռ ցո-
 բեկ էր: Երբեմն ցորեկը վառուած ասանկ աշտանակներ կը
 տեսնուին մեռելի սենակներու մէջ:

Կո՛հէ մ'ուրիշ կահ երթալու համար ամեն մի քայլ առ-
 նելուն սաստիկ յոգնելով կը նստէր: Այս յոգնութիւնը չէր
 այն սովորական յոգնութիւնը որ այժր կը վասնէ վերանորո-
 զելու համար, այլ յեան շարժումներուն մնացորդն էր: այն
 մաշուած կիանքն էր զոր շիթ առ շիթ կսպասեն յոգնաութի
 ջանադրութիւնները, ջանադրութիւններ որք վերատին շղթաի
 սկսին:

Ամուսներուն մին՝ որու վրայ ինչալու պէս նստաւ Ժան
 Ալլաւան՝ հայելին առջևը կը կենար, այն հայելին առջև
 որ իրեն համար այնքան ազդեալ էր, և Մարիոսին համար
 այնքան նախախնամակա՛ն էր, և ուր ծծաստարին վրայ Գօղէ-

թին հակաձև դիրք կարգացած էր: Այն հայելին նայեցաւ
 և չճանցաւ ինքզինքը: Ժան Ալլաւան ութսուն տարեկան էր:
 Մարիոսին ամուսնութենէն առաջ հազիւ թէ յիսուն տա-
 րեկան կերևար: Ըսել է թէ մի տարին երսուն տարիի
 տեղ բռնած էր: Ճակասին վրայ ունեցած էր չէ թէ ձե-
 րութեան խորշոմը, այլ մահուան խորհրդաւոր նշանը: Կրգ-
 զայիլ թէ անդու թեղունոյր պեղած էր այն ճակատը: Այ-
 տերը կը կախուէին. երեսին կաշին ունէր այն զոյնը զոր
 տեսնող մը կը կարծէր թէ արգէն հող կայ վրան. բերնին
 երկու խորշոմը կը կքէին ինչպէս կը կքին այն դիմակին
 վրայ զոր հին ժամանակի մարդիկ գերեզմաններուն վրայ կը
 քանդակէին. Ժան Ալլաւան յանդիմանելու կերպարանով մը
 դատարկութեան կը նայէր. կարծես այն աղետակիր մեծ է-
 ակներուն մին էր որք մի կի մը դէմ դանդաղաներ ունին:

Ժան Ալլաւան հասած էր այն վիճակին որ տկարութեան
 վերջին կերպարանքն է և ուր վիշտն ալ չհոսիր. կրնայ ըս-
 տել թէ կը թանձրանայ այն. հողիին վրայ կարծես թէ յու-
 սահատութեան թանձր մածուն մը կայ:

Գիշերն եղած էր: Ժան Ալլաւան մեծ դժուարութեամբ
 շննէային քով քաշեց սեղան մը և հին թիկնաթուր, և սե-
 ղանին վրայ գրիչ մը, թանաք և թուղթ դրաւ:

Գնելէն ետք նուաղեցաւ: Երբ սթափեցաւ, ծարաւի էր:
 Չկրնալով վերցունել ջուրին փարջը, դէպ իր բերանը ծռեց
 զայն և քիչ մը ջուր խմեց:

Ապա դէպ անկողինը դարձաւ և առանց ելնելու նստած
 տեղէն՝ վասն զի չէր կրնար ոտքի վրայ կենալ՝ Գօղէթին բո-
 պան և միւս ամեն սիրելի բաները նայեցաւ:

Այս հոգեպիշ նայուածքը ժամերով կը սեւէ, ժամեր որք
 բոպէներ կերևան: Յանկարծ սարսուռ մ'ունեցաւ. զգաց թէ
 ցուրտ կուգար վրան. արմուկովը սեղանին կաթնեցաւ զոր ե-
 պիսկոպոսին աշտանակները կը լուսաւորէին, և գրին առաւ:

Թէ գրիչը, և թէ մեկանն երկար ասանէ՛ ՚ի վեր չդորձած

սուած բլլալով, գրչին ծայրը ճուսած, մեյանն այ չորցած էր: Հարկ եղաւ երեսը և քանի մը կամիլ ջուր գրիկ կաղա մարը: ոյս գործը կատարելու համար երկու կամ երեք ան գամ սակագուեցաւ կանկ առնելու և նստելու, և բուսդաս, սեպաւ գրչին կանակին կողմովը գրելու: Ժամանակ առ ժամ մանակ ճակատը կը սրբէր:

Չորսը կերիւրս: Յամբարս քանի մը սող գրեց զոր ահա կը նշանակենք:

«Վօղէնիմ զքեզ, Վօղէնիմ: Ահա բացատրեմ: Երիկը իրաւ սունք ունէր հասկցնելու ինչ թէ կը պարտաւորէի մեկ իւր սակոյն քիչ մը սխալ կայ իր բրած կարծեքերուն մէջ բաց իրաւունք ունի: Պատասխան մարդ մ'է: Մեռնելու ետք սիւէ զան սրտային: Պարոն Տօն-Արթի, սիրելիք միշտ իմ ամենասիրելի զուտիս: Վօղէնիմ, այս թաղիս պիտի գտնուի ահա քիչիլ բսիլքս: Թիւէր պիտի տեսնես եթէ զանոնք յիշելու այժ ունիմ, ալկի մասիլ բրէ, այն ստակը քակիլ է: Ահա պատմեմ բոլոր իրողութիւնը: Ճերմակ սակը հարկէ կիս յեն կուգայ, սեն Անդ յիտէն, սե ու լունքն ալ Արմանիս յեն: Սաթն տակ թի թե, աեի յարդի, աեի սուղ է: Նմանաշինութիւններ կրնան բլլալ, ինչպէս Արմանիայի նոյն, պէս և Քրանսայի մէջ: Երկու քառակուսի բլլամանի մեծութեամբ սալ մը և մամը կակղելու համար գինիի սղիով վաս ուող ճրագ մը պէտք է: Առաջները մամը պետիւնով և մուխին սեպուղը կը շինուէր և ամեն մկ լիպրան շորս Քրանքի կիւրէր: Ես հարմը գտայ, այն մամը դոճով և բեկինի խիմով շինեցի, որու լիպրային ալ երտուն սու ծախս կրէլայ, և որ այս մամն շաւապոյն է: Օղերը մանիշապոյն (violet) սպակիտով մը կը շինուին որ այս մամով կը փակչի սե և իկաթէ պղտի յըմանակի մը վրայ: Եպակին երկաթէ զարգելու համար մանիշապոյն և սկիէ զարդերուն համար սե բլլալ պէտք է: Սպանիան շաա կը գնէ այս զարդերէն: Սաթի կրչին է այն սր...»

Չոր ծան Աւթան կանկ առաւ, գրիւն մատերէն ինկաւ թխաւ հեծկաւ ալն յուսահատական հեծկաւով որ երբեմն իր էութեան անդունդներէն կիւրէր: Խեղճ մարդը ձեռնեյրդ գլուխը բռնեց և խորհեցաւ:

— Ո՛հ, կը գուէր ինքն իր սրտին մէջէն (ողորմելի աղա՛ղալիներ գոր Աստուած կը լսէ միայն), ալ լինցաւ գործս: Ա՛լ չպիտի տեսնեմ Վօղէնիմ: Ժպիտ մ'է այն որ վրայէս անցաւ: Ահա օրտի մեռնիմ աւանց և ոչ իսկ տեսնելու զան: Ո՛հ, բուէ մը, վայրկեան մը, իր ձայնը լսեմ, բուան բռնեմ, իրեն նայիմ, հրեշտակիս նայիմ, և ապա մեռնիմ: Մեռնիլը բան մը չէ: Վօղէնիմ աւանց տեսնելու մեռնիլն է սոսկալի: Վօղէնիմ կը ժպտէր, խօսք մը կրտէր ինչ անշուշտ, եթէ տեսնէի գինքը: Սիլթէ մկու մը Քեսս կուտայ տեսնելու: Ոչ, ալ լինցաւ, ալ մշանջեմապէս լինցաւ: Ահա բոլորովին միտակեմ: Աստուած իմ Աստուած, պիտի չտեսնեմ արդեօք զինքը: Նոյն պահուն իր սենեկին գուռը զարնուեցաւ:

ԳԼՈՒԹ Գ.

ՄԵԼԸՆԻ ԾԻՃ ՄՈՐ ԼՈՒ ԿՄՊԻՑԵԿԷ

ՆՈՅՆ օրը կամ լաւ ևս է բուել նոյն իրիկուն Մարի՛ն աւ սեղանէն ելնելով երբ իր սենեակը քաշուեցաւ գառի մը վերարիւրիալ թուղթի բննելու համար, Պասլ նամակ մը յունձնեց անոր, ըսելով, այս նամակը գրող անձը նախա սենեակն է:

Վօղէնիմ մեծ-հօրը թելը մանելով պարտէզին մէջ սրտոյս մը կրնէր:

Նամակ մը՝ մարդու մը պէն կրնայ յոռի ձև մ'ունենալ: Թուղթը հաստ, ծալքն ալ անշուրհ էր: վերջապէս կան տեսակ մը նամակներ ուր մի միայն տեսնուելով շին հաւնուիր: Պասլին բերածն ահա այս անակ նամակ մ'էր:

Մարիուս առաւ նամակը , որ ծուխն հոտ ունէր : Չիայ բան մ'որ հոտի մը չափ գիւրտութեամբ արթնցունէ մարդուս յիշողութիւնը : Մարիուս ճանչցաւ այս ծուխին հոտը : Հասցէն նայեցաւ . Աս Պարոն , Պարոն Պարոն Բժժեբոյի : Իւր ապրանքը : Ծուխը ճանչնալովը նաև գիրը ճանչցաւ : Կրնայ ըսուիլ թէ զարմանքը փայլակներ ունի : Կարծես թէ Մարիուս այսպիսի փայլակով մը լուսաւորեցաւ :

Հոտը , իր յիշողութեանը օգնող խորհրդաւոր նամակն ամբողջ աշխարհ մը բերաւ իր մարին առջև : Թուղթը , ծալքին ձևը , մելանին գեղին գոյնը , գիրը , մանաւանդ ծուխը Մարիուսին ծանօթ էին : Ժօնտրէթի սենեակը կերևար իրեն :

Սյ պէս ահա երկու հետքերուն մին զոր այնքան փնտռած էր , այն որու համար դեռ վերջին օրերն այնքան ջանք ըրած էր և զոր մշտնջենապէս կորսուած կը կարծէր , ինքնին գալով կը ներկայանար Մարիուսին . Ինչ տարօրինակ հասցուած գիպուածին :

Մարիուս սենշանօք բացաւ նամակը և կարդաց .

« Պարոն Պարոն ,

« Էթէ Գերագոյն Էակը տուած ըլլար ինձ այն յատկութիւնները որոնց կը կորստիմ , կրնայի Պարոն Թեմարն ըլլալ , նաև Գիտութեանց Ճեմարանի անդամ , բայց չեմ : Միայն անոր հետ մի և նայն անունը կը կրեմ , երջանիկ սեպեւով ինք զինքս եթէ այս յիշատակով ձեր բարութեանց պատուականութեանը յանձնուիմ : Փոխադարձ պիտի ըլլայ այն բարեգործութիւնը որով պիտի պատուեք զիս : Անհատի մը նկատմամբ զազտնիք մը պիտեմ : Չեզ կը վերաբերի այս անհատը : Չեզ օգտակար ըլլալու պատիւն ունենալ փափօքն լով պարաստ եմ յայտնելու ձեզ այս զազտնիքը : Չեզի պարզ միջոց մը պիտի տամ որով պիտի արտաքսեք ձեր առնէն այն անհատը որ իրաւունք չունի հոն կենալու , վասն զի աիկին պարոնուհին ազնուական գերդաստանի դուստր մ'է : Աւաքի-

նութեան խորանը չկրնար ոճիրին հետ աւելի երկար ժամանակ բնակցիլ աւանդ հրամարելու իր իշխանութեւնէ :

« Նախասենեկին մէջ Մեծապատիւ Պարոնիդ հրամանացը կապանմ' :

« Մնամ յարգանօք .

« ԹԵՆԱՐ »

Կեղծ չէր այս ստորագրութիւնը : Միայն թէ փոքր ինչ համառօտուած էր :

Մանաւանդ թէ Մարիուս նամակին ծաղրալի խօսքերէն և (բնագրին) ուղղագրական սխալներէն կատարելապէս ճանչցաւ ստորագրողին ս'վ ըլլալը : Ծննդեան վկայագիրն անթերի էր Ծարակուսին անկարելի էր :

Մարիուս սաստիկապէս յուզուեցաւ : Չարմացման շարժումն ետք երանութեան շարժում մ'ունեցաւ : Հիմակ եթէ գտնէր նաև միւս փնտռած մարդը , այն որ ազատած էր զինքը , ա՛լ ուրիշ փափաք չպիտի ունենար :

Իր արկղին զգրոցներուն մին բացաւ , քանի մը դրամատունք առաւ , զոցեց արկղը և հնչալը շարժեց : Պատկ կէս մը բացաւ դուռը :

- Ներս հրամայուր , ըսաւ Մարիուս :
- Պարոն Թեմարը , ըսաւ Պատկ մարդին հետ գալով . Մարդ մը ներս մտաւ :
- Մարիուս նորէն զարմացաւ . Բոլորովին անծանօթ էր իրեն ներս մտնող մարդը :

Մարդը ձեր էր . քիթը խոշոր , կղակն ալ վզնոցին մէջն էր . աչերուն վրայ կանաչ մետաքսէ կրկին լուսարկելով կանաչ ակնոց մը կար . մազերը յղկուած և ճակատին վրայ ունքերուն հարթութեամբը տափակուած էին մեծատուններու անդլիացի կառապանաց կեղծամին պէս : Մարդուն մազերն ալեւոր էին . յոտից ցլլուխ սև զլեւտներ հալած էր , ըզգեսաներ որք խիստ մաշուած այլ մաքուր էին . ժամացոյցի

Շահարի և ուրիշ մանր զարդեր դուրս կերնէին զբոսանէն և կարծիւ կուտայն թէ ժամացոյց մը կայ զբոսանը : Հին գրեթէ ամբողջ մը բռնած էր ձեռքը : Ծառերով կը քայլէր , և կրօնակին ծուռ թիւնն անոր խոնարհական ձեւերու կաշիւնար :

Ամեն բանէ առջ Կարիտային ուշադրութիւնը գրաւող բանն էր այս անձին թիկնոյն որ շատ բայն էր և որ՝ զոսշտակեալ կոնքուսով բլրալով հանքերէ՝ կերեալ թէ անոր համար կայուած թիկնոց մը չէր : Հաս կը պարտաւորեալ փոքր ինչ շիզիւ մեր խօսքն :

Այն ժամանակները Բարեկի մ ջ, Արտնայի քով Պօթլիկի փողոցը միւսն և հին շէքի մը մ ջ վարպետագիտէր մը կար որտ պաշտօնն էր աստուտար մարդու փոխել անդամ մը , բայց երկար ժամանակ չէր տեսեր այս ծրուատուր : Բայտ որում կրնար նեղութիւն պատճառել անդամ մին : Անդամը յայտնապէս մէկ կամ երկու օրուան համար օն երաւան սու վարձք աւարով և ամեն բարեկիր մարդու հասցուտայն կարի թեղածին շափ նման հաղուտաով մը կը փոխուէր : Աս հաղուտա վարձողը Փօթլիկ կանուանէր : բարեկի գողերը առեր էին անոր այս անունը և շիտակին հետեւին ուրիշ անուն մ'անեալ : Սա բաւական անթիկ զրեատարան մ'ուներ : Գրեթէ կրնային հաղուիլ այն ամեն հինուփուտ զրեատաները որոնցով կը հաղուեցնէր մարդերը : Ամեն տեսակ և ամեն դասու անձանց համար զրեատաներ ուներ : Եր վաճառատունին ամեն մէկ բեռնէն մաշուած և պատառուն բնի բոյն վաճակ մը կը կոխուէր : Հաս դատարոր թիկնոց , հոն ժողովրդապետի թիկնոցը , տեղ մը տեղանաւորի թիկնոցը , անկրն մը ծառայութեան քաջուող զորակարի լղպետը , ուրիշ տեղ մը գրադակի թիկնոցը , տեղի հետեպետական մարդու թիկնոցը կեկար : Այս անձը խաբարայ գողերուն Բարեկի մ ջ ներկայած անբաւ թառեղուտիւն հանդերձակեան էր : Թատրոնին խորն էր իր ո ջն ուսկէ զսուրբ լեւնը կեկէր և ուր կը մանէր խարդախութեւնը : Կր

տամբի արիկայ մ'այս զրեատարանը կուգար , երեսն սու կուտար , և այն օրն իր խաղալու գերին համեմատ կրնայէր իրեն յարեալ զգետար , և սանդուղէն իջնէին ետք սրիկան մարդ մը կըլար : Հետեալ օրը զրեատաները հաստատման պէս ետ կը բերուէին , և բան մը չէր զսուրաներ Փոխողն որ ամեն բան կը վատահէր զողերուն : Այս զրեատաներն անպատահ համարն մ'ուներն . « չէին երթար » . հայնի ուղղութեան համար շինուած չէին , հետեալար այսինչին վրան կը փակէին , այսինչին վրայ կը ծփային , և ոչ սամք կը յարմարէին : Այն դուռն որտ հասակը միջին փոքրութեանէ կամ մեծութեանէ աւելի էր դուտարաւ կրնար հաղուիլ Փոխողին հանդերձարանը : Հարկ էր ոչ շատ գէր , ոչ ալ շատ նիհար լար : Փոխողը միայն սովորական մարդերու զրեատաներ նախապատրուած էր : Ասին անգամ ոչ անձայ , ոչ բասրակ , ոչ մեծ , ոչ ալ սղարիկ անտակ մը գտած և անոր ձեւին համեմատ զրեատան չափն առած էր : Այս պատճառաւ երբեմն դուտարաւ կը յարմարէին զրեատաները , որոնցով Փոխողն յաճախողները կրցածուն շափ կը տեսնէին իրենց զորք : Եթէ այս պատճառաւ զարթիլ պէտք է , թող բացատրութիւնները զջարին : Օրինակի աղապա , պետական մարդու թիկնոցն որ վերն վար սե և հետեալար յարմար է՝ բիկին թեղուտ շատ բայն և Գասինել Չիկայային շատ նեղ դար թեղուտ : Բարեկի մ ջ զարեատար Փոխողն ցանկին մ ջ յետագայ կիրպիւլ նշանակուած էր . ահա կորիտակնը . « Սե շախարի թիկնոց մը , սե բուրդէ բանթալն մը , մեատարեալ միէ մը , կօթիներ և ճերմկեղէն » : Լուսանցքին վրայ գրուած էր . Ապրիլի քեպան , և ծանոթացու թիկն մ'ալ զոր նայնպէս կորիտակնը հաս . « Հաս աւփի մը մ ջ մարտիկէ հիտուած կեղծամ մը , կանաչ աղնոց մը , ժամացոյցն մանր զարդեր , և բամբակով փաթմուած փթամայի մը շափ նիկայն երկու փետուրի պզտի խողովակներ » : Այս ամենը կը վերաբերէր վաղեմի զեպայանին , պետական մարդին , Փոխող

զին բոլոր զգեստները յոդնարի էին, եթէ ներքին է այսպէս ըսել, կարեր կը ճերմկէին. արժուկներուն մէկին վրայ անորոշ կոճկարան մը կը բացուէր. ասկից 'ի զատ թիկնոցին կործքին վրայի կոճակներուն մին կը պահուէր. բայց պղախ բան մ'է այս. պետական մարդուն ձեռքը պարտաւոր ըլլալով միշտ թիկնոցին մէջն և սրտին վրայ ըլլալ, բացակայ կոճակն պահելու պաշտօնն ունէր:

Եթէ Մարիուս Բարիզին զաղանի հիմնադրութեանց նկատմամբ անդիկութիւններ ունենար, անմիջապէս պիտի դիտէր թէ Պաստիրն ներս մտցուցած մարդին կունակի թիկնոցը Փոխողին հանդերձարանին բեռներէն աւնուած պետական մարգի թիկնոց մ'էր:

Մարիուս անսնկով թէ իր սպասածը չէր ներս մտնողը, զժողովութիւն մը զգաց, որ նորեկին համար տհաճութեան փոխուեցաւ: Յասկից ցլլուխ քննեց մարդը, մինչդեռ սա տարայայման կերպով մը կը խոնարհէր և կարճ ձայնով մը հարցուց անոր.

— Ի՞նչ կուզէք:

Մարդը սիրուն խնդումով մը պատասխանեց, խնդում որուն նկատմամբ կոկորդիլոսի մը զգուզական ժպիտը թերևս զաղափար մը տար:

— Անհնարին կը թուի ինձ թէ արդէն ձեր յարդութիւնը ընկերութեանց մէջ անսնկու պատիւն ունեցած չըլլամ. Արածեմ թէ ասկէ քանի մը տարի առաջ մասնաւորապէս տիկին Պակոասիօն իշխանուհիին տունը և Ֆրանսայի աստնակալ Տամպրէյ դերկամսին մեծապատուութեան սրահներուն մէջ հանդիպած եմ ձեզի:

Սրիկայութեան մէջ միշտ օդտակար վարպետութիւն մ'է իրեն անձանութ մարդ մ'արդէն ճանչնալ ձեռքնելու:

Մարիուս այս մարդուն խօսուածքին ուշադրութիւն կընէր: Անոր արտասանութիւնը և ձևերը կը դիտէր զաշտանապէս, բայց իր տհաճութիւնը կաւեքար անսնկով որ յոյսն 'ի

գերե կենէր. ընդայն արտասանութիւն մ'էր այն, և բոլորովին տարբեր այն ձայնի կծու և ցամաք արտասանութիւնէ զոր կը յուսար: Բոլորովին պարայն ելած էր իր ակնկալութիւնը:

— Ոչ տիկին Պակոասիօնը կը ճանչնամ, ըսաւ, ոչ ալ Պարոն Տամպրէյը: Կենացս մէջ ոչ մէկին տունը, ոչ ալ միւսին տունը մտած եմ:

Խիտ էր պատասխանը: Մարդը որ կուզէր քաղցր ըլլալ շարունակ, պնդեց.

— Ապա ուրեմն Շաթոպրիանին տունը տեսած պիտի ըլլամ ձեր յարդութիւնը: Շատ աղէկ կը ճանչնամ Շաթոպրիանը: Հեղարարոյ է: Երբեմն կրոնէ ինձ: Թենար, բարեկամդ իմ... մի՞թէ զինի մը չես խմբ հետս:

Մարիուսի ճակատն ևս քան զէս խտացաւ:

— Երբէք Պարոն Շաթոպրիանին տունն ընդգնուելու պատիւը չունեցայ: Կարճ կապենք: Ի՞նչ կուզէք:

Մարդն այս աւելի խիստ ձայնը լսելով աւելի ցածէն բարեւ տուաւ:

— Պարոն Պարոն, բարեհաճեցէք մտիկ ընելու ինձ: Ամբիկայի մէջ, Բանամայի կողմերը դաւառի մը մէջ Լա Ժոյա անունով գիւղ մը կայ: Այս գիւղը միայն մէկ տունով կը բաղկանայ: Քառակուսի և եռաչափ մեծ տուն մը, որ աղիւսաչէն է և որու աղիւսներն արեւին եփած են. քառակուսիին ամեն մէկ կողմը հինգ հարիւր սաք երկայն, ամեն մէկ դասիկանն իբր առանձին բնակարան տասներկու սաք բարձր է ըստորին գոտիլունէն, և այնպիսի կերպով մը շինուած որ տունին բոլորաթք դարձող դարաստի մը կը ներկայէ մարդուս առջևը, մէջ անզը ներքին դաւիթ մ'ուր հն պաշարներն և միջինները, պատուհան չունի, այլ պատերուն վրայ լնդաւնօթի համար ծակեր, դուռ չունի, այլ ելարաններ, ելարաններ զեանէն առաջին դարաստիքը, առաջինէն երկրորդը, երկրորդէն երրորդն ելիկու համար. ելարաններ ներքէն

Կախիմն իջնելու համար. սենեակները դուռ չունին, կախած
 ուիչ ունին միայն, սենեակները սանդուղ չունին, ելարան
 ունին միայն. գիշերը կախած իջները կը դպցուն, ելարան
 ներք կը քաշուին, թնդանոթի ծակերէն լայնարձեւան հրա-
 ցաններ և դարպակներ կուղղուին դուրս. կախի չէ ներս
 մանել. ցորեկը տուն մ'է, գիշերը բերդաքաղաք մը, ութ
 հարիւր բնակիչ կայ մէջը. ահա այս է այն գիւղը: Ինչո՞ւ
 այդքան զգուշանումնենք. վասն զի վառնյաւոր է այն երկի-
 րը. մարդակերութիւն է: Աւրեմ ինչո՞ւ հան կերթան. վասն
 զի հրաշայի է այն երկիրը. ոսկի կը գանուի հին:

— Ի՞նչ բնի կուղեք, բնդհատեց Վարիուս որու ահա
 ճուրխներ անհամբերութեան կը փոխուէր:

— Ըսել կուզեմ, Վեծապատիւ Պարոն, թէ վաղիմ և
 յոյնա՞մ գիտցան մ'եմ: Հին բաղաբակ թուրքեան ախարհը
 սաստիկ յոյնացուց զիս. կուղէի վայրենիները փորձել:

— Եւրոյ:

— Յարցի Պարոն, ետեւիւնն տշխարհիս օրէնքն է: Օ-
 րոշէ՞քով բանող գիւղացի սամկուհին ետեր կը գտանայ եբբ
 կա՞քը կանցնի. դաշտը բանող գիւղացի սամկուհին ետեւը
 չգտանար: Աշքստին շունը հարուստին ետեւն կը հաչէ, հա-
 րուստին շունն ալ աղքատին ետեւն կը հաչէ: Ամեն մարդ
 ինքզինքին համար: Մարդերուն նպասակը շահն է: Մագ-
 նէան սակին է:

— Եւրոյ, հետեցուցէք:

— Կուղէի երթալ և Լա ծօղոյ գիւղը բնակիլ: Ետեք հո՞-
 զի ենք: Ես, տիկինս և օրիորդս. աղջիկ մ'որ խիստ գիղա-
 նի է: Ճամբորդութիւնն երկար է և շատ ծախսի կարօտ:
 Քիչ մը ստակ պէտք է ինձ:

— Ինձի ինչ կը վերաբերի ձեր ստակի պէտք ունենալը,
 հարցուց Վարիուս:

Անձանօթն իր վզնոցէն դուրս հանեց վիղը. շարժում որ
 անդղին յայտուէ է, և ժպտան աւելցան լով սպասախանեց:

— Մի՞թէ Պարոն Պարոնը չկարգաց նամակն:

Գրեթէ իբր էր այս: Ստուգիւ Վարիուս մտցած էր նա՞-
 մակին սարունակութիւնը: Աւելի գրին ուշադրութեւն լրած
 էր քանթէ պատուակութեանը, զոր հազիւ հաղ կը յիշէր:
 Սակայն վայրկեանէ մ'ի վեր ուրիշ բան մ'ալ իր ուշադրու-
 թիւնը կը գրաւէր: Անձանօթը Տիկինս, օրիորդս լսած էր
 իր կնոջ և աղջկին համար: Վարիուս գիտած էր այս կէտը:
 Թախանցող նպատակով մը կը նայէր անձանօթին: Քանիչ
 դատար մ'աւելի աղէկ չէր կրնար նայիլ: Վարիուս գիւթէ
 դազանապէս կը գիտէր անձանօթը: Այդ սա սպասախանեց
 միայն սուտ անար:

— Ը էք, ինչ կուղեք:

Անձանօթն իր երկու ձեռները երկու գրպանները գրաւ:
 վեր լրաւ գլուխը, աւանց վեր լնելու նաև իր ունասիւնը,
 բայց ինքն ալ Վարիուսը զննելով իր ակնոցին կանաչ նայ-
 աւածքովը:

— Լաւ, պարոն, ահա ըսեմ ըսելիքս: Գաղանիք մ'առ-
 նիմ ձեզի ծախելու համար:

— Գաղանիք մը:

— Գաղանիք մը:

— Ինձի վերաբերող:

— Քիչ մը:

— Ինչ է այդ գաղանիքը:

Վարիուս մակի ընելով հանդերձ ևս քան զիս կը զննէր
 մարդը:

— Չրի կեկոխիմ, բաւա անձանօթը: Պիտի անսնէք որ հե-
 տարբորական բաներ պիտի խօսիմ:

— Խօսեցէք:

— Պարոն Պարոն, դուք ձեր սուտը գող և մարդաստան
 մ'ունիք:

Վարիուս սարսեղացաւ:

— Իմ սուտն. ո՞չ, ըսաւ:

Անձանօթն առանց խռովելու գլխարկին փոշները հանեց արմուկովը , և շարայտրեց :

— Մարդասպան և գող : Գիտեցէք , Պարոն Պարոն , որ ես չեմ խօսիր այնպիսի հին , անցիալ և խախուռ իրողութիւններու վրայ որք ժամանակին անցումսն օրէնքին առջև և զղջումով Աստուծոյ առջև կրնան ջնջուիլ : Ես նոր իրողութիւններու , արդի իրողութիւններու վրայ կը խօսիմ , իրողութիւններ գոր այս վայրկեանիս իշխանութիւնը չգիտեր : Կը շարունակեմ : Այս մարդը կեղծ անունով մը ձեր վտաահախութիւնը գրաւելու և զլեթէ ձեր բնականաց ծոցը սարգելու յաջողեցաւ : Ըսեմ ձեզ իր բուն անունը . ըսեմ ձերխաբար :

- Մտիկ կընեմ :
- Ժան Վալթան է անունը :
- Գիտեմ :
- Չբիտարը ըսեմ նաև թէ ո՞վ է ան :
- Ըսէք :
- Վաղեմի թիպարա մ'է :
- Գիտեմ :
- Հիմա գիտեք , քանի որ ձեզի ըսելու պատիւն ունեցայ :
- Ոչ : Յտաջուց գիտէի :

Մարիուսին անաարբեր ձայնը , երկու անգամ քիփփ պատասխանելու , տրամախօսութեան հետա լակոնականութիւնն անձանօթին սրտին մէջ գաղտնի բայ կուձիւն մը գրգռեցին : Մարդը կատաղի նայուածքով մը գաղտնապէս Մարիուսին նայեցաւ անգամ մը , նայուածք որ անվշտապէս գաղտնեցաւ : Թէև արագ եղաւ նայուածքը , բայց այն նայուածքներու կարգէն էր որք կը ճանչուին երբ արդէն անգամ մը տեսնուած են . Մարիուս նշմարեց այս նայուածքը : Ան տեսակ մը փայլատակունտ ուր տեսակ մը հողի նման միայն կրնան գալ . բերք , մաքին այս երգը , կը բորբոքի այն փայլատակունտ անակնոցը բան մը շղատեց . և միթէ կարելի է ապակիով մը գոցել գոտիքը :

Անձանօթը ժպտելով կրկնեց .

— Չեմ համարձակիր ձեր խօսքը սուտ կարծելու : Բայց ինչ և է , կը պարտաւորիք զիտել թէ ճիշդ են առած տեղեկութիւններս : Հիմա ձեզի յայտնելիքս միայն ինձի ծանօթ գաղտնիք մ'է , գաղտնիք որ աիկին Պարոնահիին հարստութեան նկատմամբ կարեորութիւն ունի : Արտաքոյ կարգի գաղտնիք մ'է այս : Ծախու է : Նախ ձեզ կառաջարկեմ գնել զայն : Շատ չեմ ուզեր : Քսան հազար Ֆրանք :

— Միւսներուն պէս այդ գաղտնիքն ալ զիտեմ , ըսաւ Մարիուս :

Մարդն իր գինը քիչ մ'իջեցնելու հարկը զգաց :

- Պարոն Պարոն , տաս հազար Ֆրանք տուէք , և ըսեմ :
- Կը կրկնեմ թէ ինձի համար նոր բան մը չէ ըսելիք . նիդ : Գիտեմ ինչ որ կուզէք ըսել ինձ :

Մարդուն աչքէն նոր փայլակ մ'ևս անցաւ : Անձանօթը զոչեց .

— Այլ սակայն պէտք է որ ճաշեմ այսօր : Արտաքոյ կարգի գաղտնիք մ'է ըսելիքս , կըսեմ : Պարոն Պարոն , պիտի խօսիմ : Ահա կը խօսիմ : Քսան Ֆրանք տուէք ինձ :

Մարիուս ուղղակի անձանօթին նայելէն ետք , ըսաւ .

— Գիտեմ այդ արտաքոյ կարգի գաղտնիքը , ինչպէս որ գիտէի ձան Վալթանին անունը , ինչպէս որ ձեր անունն ալ գիտեմ :

- Անունս :
- Այո :
- Գժուարին չէ զիտնալը , Պարոն Պարոն : Արդէն պատիւ ունեցայ ձեզ զբերու և ըսելու թէ անունս է Թենար :
- Տիէ :
- Ի՞նչ :
- Թենարտիէ :
- Ո՞վ է ատի :

Վտանգի մէջ խողովը մազերը կը տնկէ , մաշկաթե մի-

Չատը մեռած կը ձևանայ, հին պահանքերը գումարտակ կը կազմեն, իսկ այս մարդը սկսաւ խնդալ:

Ապա պոնդ մը տալով թիկնոցին թե ինչ վրայէն փոշի մը հանեց:

Մարիուս շարունակեց.

— Նաև բանոր ծօնարէթը, կատակերդու ֆապանթուն, բանաստեղծ ծանփօն, Սպանիացի Տօն Ալվարէզը և Պալէ- զար կիինն էք դուք:

— Կին ինչ:

— Եւ Մօնֆերմէյլի մէջ խոհատուն մը բանեցուցիք:

— Խոհատուն մը: Ամենին:

— Եւ կը կրկնեմ թէ Թենարտիէն էք դուք:

— Կուբանամ:

— Նաև նենդաուր մ'էք: Նաւ առէք:

Եւ Մարիուս գրպանէն գրամատոմս մը հանելով անոր ե- ղեսին նետեց:

— Հնորհակալութիւն, ներեցէք. հինգ հարիւր ֆրանք, տէր իմ Պարոն:

Եւ մարդը խոտվելով, բարեկրով գրամատոմսը առաւ և քննեց:

— Հինգ հարիւր ֆրանք, կրկնեց ապուշ կրթելով: Եւ կէս ձայնով թոթովեց. Անխարդախ գրամատոմս մ'է:

Ապա յանկարծ,

— Աւա, թող այնպէս ըլլայ, գոչեց: Աւրեմ հանդիստ և համարձակ ըլլամ:

Եւ կապիկի արագութեամբ մ'իբ մաղերը ետևը նետելով, ակնոցը հանելով, քիթէն ալ քաշելով և վարպետութեամբ մը հանելով երկու փետրային խողովակները որոնց վրայ քիչ մ'առաջ խօսեցանք և որք այս գրքին ուրիշ մէկ երեսն ար- դէն անսուեցան (Մօնբարնասի ակնարկութիւն), երեսը բա- ցաւ զլսարկը հանելով զլուխը բանալու պէս:

Աչքը վառեցաւ. երևան ելաւ իր անհաւասար, փոսաւոր

դերփուկ ճակատն որու վերի կողմը խորշոմներ կային. քիթը կտուցի մը պէս սրածայր եղաւ վերասին. զիշակեր մարդուն անագորոյն և կորովամիտ կիսադեմքն երեցաւ:

— Մեծադատիւ Պարոնն անվրիպելի է, ըսաւ յստակ ձայ- նով մ'որ ընդգախօսի մը ձայնին չէր նմաներ ակ, այո, Թե- նարտիէն եմ:

Եւ իր ծուռ կունակը ուղղեց:

Թենարտիէ, վասն զի իրօք ինքն էր, տարօրէն կը զար- մանար. անշուշտ պիտի խռովուէր եթէ կարենար խոտվիլ: Եկած էր զարմանք տալու, բայց ինքն էր զարմացողը: Այս նուաստութեան փոխարէն հինգ հարիւր ֆրանք կընդունէր և ինչ կուղէր ըլլար՝ կընդունէր այս գումարը. բայց և այնպէս ոչ նուազ շուարած էր:

Կենացը մէջ առաջին անգամն էր այս Պ. Բօնմէրսին տես- նելը, և այս Պ. Բօնմէրսին կը ճանչնար զինքը թէև ինք ծպտած էր, մանաւանդ թէ կատարելապէս կը ճանչնար. և այս պարոնը կերևար թէ ոչ միայն իր ո՛վ և ինչ ըլլալը, այլ նաև ծան Պալմանին ո՛վ և ինչ ըլլալը գիտէր:

Ո՞վ էր այս զրեթէ անմօրուս երիտասարդը, խիտ ան- տարբեր և խիտ առատաձեռն երիտասարդն որ մարդկանց անունները գիտէր, որ անոնց ամեն անունները գիտէր, որ քսակը կը բանար անոնց, որ խաբէբաները խստիւ կը կըշ- տամբեր իբր դատաւոր մը և որ իբր միամիտ մը ստակ կու- տար անոնց:

Ինչպէս կը յիշէնք, Թենարտիէ թէև Մարիուսին գրացին եղած էր, սակայն բնաւ տեսած չէր զան, ինչպէս Բարիզի մէջ ստեղ կը պատահի այս. ժամանակաւ Թենարտիէ աղջիկ- ներուն իր սուրը բնակող Մարիուս անուն խիտ աղքատ ե- ղիտասարդի մը խօսքը ընելին լսած էր աղօտապէս: Առանց ճանչնալու Մարիուսը գրած էր այն նամակը զոր կը յիշէ ընթերցողը: Թենարտիէ չէր կրնար բնաւ մերձաւորութիւն մ'ենթադրել այն Մարիուսին և Պ. Պարոն Բօնմէրսին մէջ:

Սակայն իր աղջիկին՝ Աղէլմային շնորհիւ զոր փետրվարի 16ին հարսնիքին ետևէն զրկած էր, և անձնական խուզարկութիւններովը կրցած էր շատ բան իմանալ, և իր խաւարին անդունդէն յաջողած էր շատ մը դաղանի թեւեր բռնելու:

Յաջողակութեամբ կամ գէթ հետևաբանութիւններով դուշակած էր թէ ո՛վ է այն մարդն որու օր մը հանդիպած էր Մեծ կոյուղիին մէջ: Մարդին ո՛վ ըլլալը գուշակելէն ետք գիւրութեամբ դատած էր անունը: Գիտէր թէ Գօղէթն էր տիկին Բօնմէրսի Պարոնուհին: Բայց այս մասին միտքը դրած էր դաղանապահ ըլլալ: Ո՛վ էր Գօղէթ: Ճշգրտապէս ինքն ալ չէր գիտեր թէ ո՛վ է: Իրաւ է որ պիտակութիւն մը կընդհնամարէր, Քանթիինն պատմութիւնը միշտ կատկածելի երեւցած էր իրեն. բայց ինչ օդուտ ունէր ասոր վրայ խօսիլ. ընթացքներ փոխարէն ստակ առնելու համար: Բայց ինք անկէ լաւագոյն ծախու բան մ'ունէր կամ ունենալ կը կարծէր: Մանաւանդ որ եթէ առանց ասպցոյցի դար և Պ. Բօնմէրսիին Ձեք կնիք պիտակահի մ'է, ըսէր, շատ հաւանական էր թէ իր վարձատրութիւնը պիտի ըլլար Գօղէթի երիկին կօշիկներուն ներքև մնալ և իր աղիքը ճղմուխի:

Թենարտիէ այնպէս կը կարծէր թէ Մարիուսին հետ իր խօսակցութիւնը տակաւին չսկսած էր: Պարտաւորած էր նահանջել, իր ուղղադիտութիւնը փոփոխել, դիւրք մը թողուլ, ճակատ փոխել. բայց ամենեւին էական բան մը գեռ վտանգի դրած չէր, և դրպանը հինգ հարիւր Ֆրանք ունէր: Մանաւանդ թէ վճռական բան մ'ունէր ըսելու, և ինքզինքը զօրաւոր կը կարծէր նաև այն Պ. Բօնմէրսիին դէմ որ այնքան ճշգրտապէս տեղեակ և այնքան քաջաբար զինուած էր: Թենարտիէի բնաւորութեան տէր մարդերու համար ամեն տրամախօսութիւն կռիւ մ'է: Պահ մ'ետք սկսելիք կռիւին մէջ ինչ էր իր դիրքը: Թենարտիէ որու հետ խօսիլը չէր գիտեր, բայց գիտէր ինչ բանի վրայ խօսիլը: Արագօրէն և ներքնապէս զննեց իր զօրութիւնը, և թենարտիէն ե՞հ ե՞հ, ըսելէն ետք սպասեց:

Մարիուս սկսած էր մտմտութի երթալ: Ալ վերջապէս բռնած էր Թենարտիէն: Իր առջևն էր այն մարդը զոր այնքան փափաքած էր գտնել: Հիմակ ուրեմն պիտի կրնար յարգել զնոյապետ Բօնմէրսիին յանձնարարութիւնը: Կուսաստութիւն կը սեպէր իրեն այն դիւցազնին այս աւազակին բան մը պարտաւորիլը և գերեզմանին մէջէն հօրն իր վրայ քաշած փոխանակարին մինչև այն օր բողբոլուած մնալը: Մարիուս իր մտքին խառնաշփոթ կայրութեան մէջ ուր կը գտնուէր Թենարտիէի նկատմամբ՝ կը կարծէր նաև թէ հարկ էր զընդապետին այսպիսի անզգամէ մ'ազատուած ըլլալուն դժբաղդութեան վրէժը լուծել: Ինչ և իցէ, Մարիուս դո՛հ էր: Հիմա վերջապէս այս անարժան պարտաւորէն պիտի փրկէր զնոյապետին շուքը, և կը թուէր իրեն թէ հօրը յիշատակը պարտապաններու բանտէն պիտի հանէր ալ:

Այս պարտաւորութեան հետ ուրիշ մ'ալ ունէր, որ էր Գօղէթի հարստութեան աղբիւրն իմանալ եթէ կարելի էր: Կերևար թէ առիթը կը ներկայանար: Թենարտիէ թերևս բան մը գիտէր: Կրնար օգտակար ըլլալ այս մարդուն ներսը տեսնելը: Ուստի անկէ սկսաւ:

Թենարտիէ իր դրպանին մէջն աներևոյթ ըրած էր «անխարզախ դրամատոմսը» և Մարիուսին կը նայէր գրեթէ զօրովալի քաղցրութեամբ մը:

Մարիուս լուրթիւնը խղեց.
— Թենարտիէ, անունդ ըսի քեզ: Հիմա կուզէս որ ըսեմ նաև դաղանիքդ, ինչ որ եկար յայտնելու ինձ: Ես ալ տեղեկութիւններ առած եմ: Պիտի տեսնես որ ես քեզմէ աւելի տեղեակ եմ: Ժան Վալթան, ինչպէս ըսիր, մարդասպան և զող մ'է: Գող մ'է վասն զի հարուստ տարազազործ մը կողոպտելով անանկեց, այսինքն Պ. Մատրէնը: Մարգաստան մը, վասն զի աստիկանութեան տեսուչ ծափէրը ըսպաննեց:

— Ձեմ հասկնար թէ ինչ կըսէք, Պ. Պարոն, ըսաւ Թենարտիէ:

— Հիմա կը հասկնամ: Մտիկ ըրէ: 1822ի միջոցներուն Բա-տը-Գալէի նահանգներուն մէկին մէջ մարդ մը կար որ ժամանակաւ իշխանութեան հետ կռիւ մ'ունեցած էր, և որ Պ. Մատըլէնի անունն առնելով վերականգնուած էր: Այս մարդն արդար մ'եղած էր բառին բոլոր զօրութեամբը: Հնա-րադիտութեամբ մը, որ է սև ուլունքի շինութիւնը, ամբողջ քաղքի մը հարստութեան պատճառն եղած էր: Ինքն իր հարստութիւնն ալ կազմեր էր, բայց երկրորդական կերպով և կրնայ ըսուիլ թէ պատահաբար: Աղքատներուն սնունդա-տու հայրն էր: Հիւանդանոցներ կը հիմնէր, դպրոցներ կը բանար, հիւանդներուն այցելութիւն կընէր, աղջիկները կօծ-տէր (doter), այրի կիները կը պաշտպանէր, որքերը կոր-դեզդէր, կարծես երկրին խնամակալն էր: Խաչի նշանը մեր ժած էր. քաղաքացեալ կարդեր էին զինքը: Ազատագիր թիա-պարա մը գիտէր ժամանակաւ այս մարդուն պատիժ քաշած ըլլալը: Մատնեց և բռնել տուաւ զան, և անոր ձեռքակա-լութիւնը պատեհ առիթ սեպելով Բարիզ եկաւ և Լաֆիթ սեղանաւորէն, — նոյն իսկ գանձապետը պատմած էր ինձ այս իրողութիւնները, — կեղծ ստորագրութեան մը շնորհիւ կէս միլիոնէն աւելի գումար մ'առաւ որ Պ. Մատըլէնինն էր: Պ. Մատըլէնին այս հարստութիւնը դողող թիապարսն է ժան Վալժան: Միւս եղելութեան մասին ալ ինձի հա-մար նոր բան մը չունիս իմացներու: Ժան Վալժան ոստիկա-նութեան գործակալ ժամկէրը մնացուց. ատրճանակ մը նե-տելով մնացուց: Ես՝ որ կը խօսիմ հետզ՝ ներկայ էի երբ մնացուց:

Թենարտիէ անգամ մը Մարիուսին նայեցաւ ճիշդ այնպի-սի մարդու պէս որ յաղթուելէն ետք կսկսի յաղթել և որ իր կարուսած ռազմական դիրքերը վայրկենի մը մէջ ետ առած է: Բայց նորէն ժպտեցաւ շուտ մը. ստորին մարդուն վերա-գոյն մարդու մ'առջև տարած յաղթանակը պէտք է որ ադ երևոյթիս խոնարհասէր ըլլայ. ուստի Թենարտիէ լոկ յետա-գայ խօսքն ըսաւ:

— Միտալ ճամբէ կերթանք, Պարոն Պարոն:
Եւ ներազծեց այս խօսքը գրպանէն կախուած ժամացոյցի խաղալիկներուն խուրճը յայտարար կերպով մը դարձունելով:
— Ի՛նչ, կրկնեց Մարիուս, չէ՞ս հաւտար ըսածներուս:
Իրողութիւններ են ասոնք:
— Ցնորք են ասոնք: Ձեր մեծապատուութեան ինձ ցու-ցուցած վստահութիւնը պարտ կը դնէ իմ վրայ ըսելու թէ յիրաւի ցնորք են ասոնք: Ամեն բանէ առաջ ճշմարտութիւ-նը և արդարութիւնը: Ձեմ ախորժիր երբ կը տեսնեմ մար-դուս յանիրաւի ամբաստանուիլը: Պարոն Պարոն, ժան Վալ-ժան Պ. Մատըլէնին ստակը չդողցաւ. և ժան Վալժան ժա-մկէրը չմեղցուց:

- Զարմանալի բան: Ուսկէ՞ գիտես:
- Երկու պատճառաւ:
- Ի՛նչ են այդ պատճառները. խօսէ:
- Ահա առաջինը. ժան Վալժան Պ. Մատըլէնին ստակը չդողցաւ, ըստ որում ժան Վալժան ինքն է Պ. Մատըլէնը:
- Ո՞վ ըսաւ, ուսկէ՞ գիտես այդպէս ըլլալը:
- Եւ ահա երկրորդն ալ, ժան Վալժան չսպաննեց ժա-մկէրը, ըստ որում ժամկէրը մնացնողը նոյն ինքն ժամկէրն է:
- Ի՛նչ ըսել կուզես:
- Ըսել կուզեմ թէ ժամկէր ինքզինքը սպաննեց:
- Ապացոյցը, ապացոյցը, գոչեց Մարիուս այլ յայլէ ըլլալով:

Թենարտիէ հին ալեքսանտրեան ժրմունջի մը կերպով իբ խօսքը չափելով կրկնեց.

- Ոստիկանութեան-գործակալ-ժամկէր-Բօնթ-օ-Շանթ-Կամուրջին-քով-նաւակի-մը-տակ-խղ-դուած-դտ-նու-ե-ցաւ:
- Բայց ապացոյցը, սըր է ապացոյցը, գոչեց Մարիուս:
- Թենարտիէ քովի գրպանէն գորշոյն թղթէ լայն պահա-րան մը հանեց որու մէջ կը կարծուէր թէ զանազան մեծու-թիւններով ծալուած թուղթեր կային:

— Ահա թուղթերս , ըսաւ հանգարտօրէն :

Եւ շարայարեց .

— Տէր իմ Պարոն , ձեր շահուն համար ուղեցի լաւ մը ճանչնալ թան Ալալժանը : Կըսեմ թէ թան Ալալժան և Մատըլէն մի և նոյն մարդն է , և կըսեմ թէ թավէրին մարդասպանը նոյն ինքն թավէրն է , և երբ կը խօսիմ , ապացոյց 'ի ձեռին կը խօսիմ : Չէ թէ ձեռադրուած ապացոյցներ , ըստ որում գիրը կասկածելի , գիրը կամակատար է , այլ տպուած ապացոյցներ :

Թեհնարտիէ կը խօսէր ու միանդամայն պահարանէն դեմնած , թօշնած և բոլորովին ծխաբոյր երկու լրագիր կը հանէր : Այս երկու լրագիրներուն մին սրու բոյր ծալքերը պատառուած էին և քառակուսի կտորներու բաժնուելով կէյնային , միւսէն շատ աւելի հին կերեար :

— Երկու իրողութիւն , երկու ապացոյց , ըսաւ Թեհնարտիէ : Եւ երկու լրագիրները բանալով Մարիուսին երկնցուց :

Ընթերցողը կը ճանչնայ այս երկու լրագիրները : Մին , ամենէն հինն է Տրաքս Պլան լրագրին 25 յուլիս 1823ին թիւը սբու բնագիրը այս գրքին երրորդ հատորին մէջ տեսնուեցաւ և որ Պ. Մատըլէնին և թան Ալալժանին մի և նոյն անձն ըլլալը կը հաստատէր : Միւսը 15 յունիս 1832ին Մօնթիէթի թիւն էր որ թավէրին ինքնասպանութիւնը կը հաստատէր , շարայարելով թէ թավէրին առ ոստիկանութեան պաշտօնեայն բանիւ բերանոյ տուած տեղեկութեան համեմատ ինքը՝ թավէր՝ Տը Աա Չանվրըրի փողոցին պատնէշին մէջ կալանաւոր ըլլալէն ետք մահուանէ ազատէր է շնորհիւ ապստամբի ժը որ զան ատրճանակին տակ բռնելով փոխանակ դէպ անոր ուղեղը պարսկելու դէպ օղն արձակէր է ատրճանակը :

Մարիուս կարգաց լրագիրները : Ակներեութիւն , թուական , անհերքելի ապացոյց կար . այս երկու լրագիրները յատկապէս տպուած չէին Թեհնարտիէին ըսածները հաստատելու

համար . Մօնթիէթիին հրատարակած յօդուածը ոստիկանութեան կողմէն պաշտօնապէս հաղորդուած էր : Մարիուս չէր կրնար տարակուսիլ : Լաֆիթի գանձապետին տեղեկութիւնները սուտ էին , և Մարիուս ինքն ալ խաբուած էր : Թան Ալալժան յանկարծ մեծնալով ամպէն կելնէր : Մարիուս չկրցաւ զսպել սա ուրախութեան ազաղակը .

— Ազա ուրեմն այս թշուառը սքանչելի մարդ մ'է , այն ամեն հարստութիւնն իրն էր : Մատըլէնն է , ամբողջ երկրի մը նախախնամութիւնն է , թան Ալալժանն է , թավէրի ազատիչն է , դիւցազն մ'է , սուրբ մ'է ան :

— Ոչ սուրբ մ'է , ոչ ալ դիւցազն մ'է , ըսաւ Թեհնարտիէ : Մարդասպան և գող մ'է ան :

Եւ իշխանութիւն մ'ունենալը զղացող մարդու պէս հանելով ձայնը , շարայարեց .

— Հանգարտիներ :

Իբր սառնային փող մը Մարիուսին վրայ ինկան այս գող և մարդասպան բառերն որք աներեւոյթ եղած կերեային իրեն և որք վերստին կերեային :

— Դարձեալ , հարցուց :

— Միշտ , պատասխանեց Թեհնարտիէ : Թան Ալալժան Մատըլէնին հարստութիւնը չգողցաւ , բայց գող մ'է ան : Չմուցուց թավէրը , բայց մարդասպան մ'է նա :

— Մի՞թէ կահնարկես այն քառսուն տարի առաջուան չընչին գողութեան որ՝ նոյն իսկ լրագիրներուդ համեմատ քառուած է կենսատե ապաշխարանքով , անձնուրացութեամբ և առաքինութիւններով :

— Մարդասպանութիւն և գողութիւն , կըսեմ , Մեծապատիւ Պարոն և կը կրկնեմ թէ նոր իրողութեանց վրայ է խօսքս : Բոլորովին անձանօթ է ինչ որ պիտի յայտնեմ ձեզ : Անտրիպ է ըսելիքս : Եւ թերեւ անկէ պիտի իմանաք թան Ալալժանին վարպետութեամբ մը տիկին պարոնուհին նուիրած հարստութեան աղբիւրը : Աարպետութեամբ , կըսեմ , վասն

զի այս տեսակ պարզեացումը մը սպրդիլ պատուաւոր
տուն մ'որու գիւրակեցութեան պիտի մասնակցի, և մի և նոյն
պարզեացումը շնորհիւ իր սճիւրը պահել, իր գողը
թիւնը վայելել, անունը պահել և ընտանիք մը կազմել մեծ
անմտութիւն մը չէ:

— Հոս կրնայի խօսքը կտրել, բայց շարունակէ, ըսաւ
Մարիուս:

— Մեծ պատիւ տէր, ամեն բան պիտի ըսեմ, վարձատրու-
թիւնը ձեր առատաձեռնութեանը թողլով: Այս դադանիքը
ծանրաբեռն ոսկիի արժէքն ունի: Թերևս ըսէք ինձ թէ ինչու
Ժան Ալֆանին չգիտցի: Ամենպարզ պատճառի մը հա-
մար. գիտեմ որ ձեռքէն հանեց գողցած դումարը, ձեռքէն
հանեց ձեզի համար նպաստաւոր կերպով մը, և այս կարգա-
դրութիւնը հանձարալի կերակայ ինձ. բայց ալ ստակ մ'ան-
գամ չունի. դատարի ձեռները պիտի ցուցունէր ինձ, և ու-
րովհետեւ Լա Ժոյա ճամբորդելու համար դումարի մը պէտք
ունիմ, նախապատիւ էք ինձ գուր որ ամեն բան ունիք, քան
թէ ան որ փուլ մը չունի: Քիչ մը յոգնած եմ. ներեցէք
որ աթոռի մը վրայ նստիմ:

Մարիուս նստաւ, և նշան ըրաւ անոր որ ինքն ալ նստի:

Թենարտիէ խոշոր մետաքսով ծածկուած աթոռի մը վրայ
տեղաւորեցաւ, ետ առաւ երկու լրացիւնները, պահարանը
դրաւ, և ըզունը Տրաքօ Պլանին զարնելով մըմուսց. Ասի գըտ-
նելու համար փորձանք կրեցի: Ապա ոսները վրայ վրայի
դրաւ, աթոռին կաթնցուց կոնակը, գիրք մ'որ իրենց ըսե-
լիքին նկատմամբ անկասկած մարդկանց յատուկ է, ետքը
սկսաւ պատմել ծանրութեամբ և բառերուն վրայ կրթնելով:

— Պարոն Պարոն, ասկից գրեթէ տարի մ'առաջ, 1832
յունիս 6ին, ապստամբութեան օրը Բարիզի Մեծ-կոյուղիին
մէջ մարդ մը կար, ճիշդ այն կողմն ուսկէ կոյուղիին Էն-
վալիտի կամուրջին և Իէնայի կամուրջին մէջ տեղը Սէն Գե-
տիէն հետ կը միանայ:

Մարիուս յանկարծ իր աթոռը Թենարտիէին աթոռին մե-
տեցուց: Թենարտիէ գիտեց այս շարժումը և յամբարար շա-
րունակեց այնպիսի ասենաբանի մը պէս որ իր տնկնդիրը կը
գրաւէ և որ իր խօսքերուն ներքէ իր հակառակորդին սրտի
բաղնումները կը գայ:

— Այս մարդը՝ այլ և այլ պատճառներով որք սակայն
քաղաքականութեան չեն վերաբերիր՝ ստիպուած ըլլալով
պահուելու, կոյուղին իրեն բնակարան ընտրած և անոր մէկ
բանալին իր քովն առած էր: Ինչպէս ըսի, յունիսի 6ն էր
այն օրը. երեկոյեան ժամն ութը կար: Մարդը կոյուղիին
մէջ ձայն լսեց և արմանալով զարմանալով տեղ մը կը կըլա-
ուեցաւ և լռելիայն դիտեց: Չայնն ոտքի ձայն էր. մութին
մէջ քայլող և գէպ իր կողմն եկող կար: Չարմանալի բան,
կոյուղիին մէջ իրմէ զատ ուրիշ մարդ մ'ալ կար: Կոյուղիին
ելքի վանդակը հեռի չէր: Այս վանդակէն եկող քիչ մը
ըլյոսին շնորհիւ մարդը կրցաւ ճանչնալ նորեկը և տեսնել
թէ շալակը բան մ'առած էր ան: Նորեկը ծռուելով կը քայ-
լէր: Ծռուելով քայլող մարդը վաղեմի թիսպարս մ'էր, և
շալիւն բանն ալ դիակ մ'էր: Ասկից աւելի բացայայտ մար-
դասպանութիւն չկրնար ըլլալ: Իսկ գողութիւնն ինքնին յայտ-
նի է: Մարդ ձրիպպէս չմոցուներ մարդ մը: Թիսպարսը
գիտիլը դետը նեակու կերթար: Նշանակելու արժանի բան
մը կայ. այս թիսպարսը՝ որ կոյուղիին ներսերէն կուգար՝
ելքին վանդակը հասնելէն առաջ հարկաւ հանդիպած էր զար-
հուրելի խրուտի մ'ուր կերակայ թէ կրնար թողուլ գիտիլը.
սակայն հետեւեալ օրը կոյուղի մարքոզները խրուտը լեցունե-
լու և գոցելու ժամանակ կրնային սպաննուած մարդը դըտ-
նել, մարդասպանին հաշիւին չէր գար այս գիւտը: Աւելի
աղէկ սեպած էր իր բեռովը խրուտէն անցնիլ անշուշտ զար-
հուրելի ջանադրութիւններէ ետք. իր կեանքն ասկից մեծ
վտանգի մը չէր կրնար ենթարիլ, չեմ գիտեր թէ ինչպէս
կենդանի ելած էր անկէ:

Մարիուսին ամոռն ևս աւելի մտեցաւ : Թե՛նարտիէ այս ամթիւ պատեհուեթիւն ունեցաւ երկայնապէս շնչելու : Ապա շարայարեց :

— Պարոն Պարոն , կոյուղի մ'Արեւսեան Գաշտ մը չէ : Մարդ կոյուղիի մը մէջ բան մը , և ոչ իսկ տեղ կը դանէ : Երբ երկու մարդ կը գտնուին անոր մէջ , հարկաւորապէս իրարու կը հանդիպին : Եւ ահա իրօք հանդիպեցան այն երկու մարդերը : Բնակողն և անցորդը ստիպուեցան բարձրիկուն ըսելու իրարու , երկուքն ալ ահամայ : Անցորդը բնակողին ըսաւ . — Կը որե՛նէս թէ է՛նչ է շալիս : Պէտ է որ որո՛րս ելնէ՛՛ քանակ ունիս որոն , որո՛րք ընչ քանակն : Այս թիպարարը սոսկալի ոյժ ունէր : Ներելի չէր մերժելու : Սակայն բանալին ունեցողը միայն ժամանակ շահելու համար խօսակցեցաւ : Բնեց մարդուն կոնակի մեռելը , տեսաւ որ երիտասարդ , լաւ հագուած , հարուստի մը նմանող , և դէմքն արիւնով ծածկուած մարդ մ'էր ան , բայց ասկից աւելի բան մը չտեսաւ : Խօսակցելու միջոցին՝ առանց նշմարուելու մարդասպանէն՝ բանալին ունեցողն ետեէն կերպիւ մը յաջողեցաւ սպաննուած մարդուն թիկնոցին մէկ կտորը պատուելու և քաշելով առնելու : Ինչպէս կը հասկնաք անշուշտ , համոզեցուցիչ վկայական մը կրնար ըլլալ թիկնոցին այն կտորը . կրնար իրերու հետքը գտնելու և ոճրագործին ոճիրը ապացուցանելու միջոց մ'ըլլալ : Բնակողը զրպանը դրաւ վկայականը , ապա վանդակը բանալով դուրս հանեց մարդը իր կոնակին բեռովը , վերստին գոցեց վանդակը և խոյս տուաւ , վասն զի ամենեին չէր ուզեր իրողութեան խառնուիլ , մանաւանդ չէր ուզեր որ մարդասպանն իր առջեւ գետը նետէ սպաննուած մարդը : Հիմա հասկցաք անշուշտ : Գիտիք շալիողը Ժան Ալալժանն էր . բանալին ունեցողն ալ հիմա ձեզի հետ խօսողն է , և թիկնոցին կտորն ալ . . . :

Թե՛նարտիէ խօսքը լմնցուց՝ զրպանէն սև չուխայի կտոր մը հանելով . մինչև ասերը վերցունելով բռնեց այս չուխայի

կտորը որ լի էր մթին արտաներով և զոր կը ճզմէր երկու բթամատերուն և երկու զցամատերուն մէջը :

Մարիուս ոտքի վրայ ելած էր , և տժգունելով , հազիւ հազ շունչ առնելով , սև չուխայի կտորին նայելով ակնաշեռ , և առանց բառ մ'արտասանելու , առանց այս քուրջը գիտելէ դադրելու ետ ետ կերթար դէպ 'ի պատը և՛ աջ ձեռքովը զոր ետեւը երկնցուցած էր՝ պատին վրայ առ խարխափս բանալի մը կը փնտռէր որ չփնէային քով պահարանի կղպակին վրան էր : Գտաւ բանալին , բացաւ պահարանը , ձեռքը ներս խօթեց առանց նայելու և առանց իր մուրալին նայուածքը հեռացնելու չուխայի քուրջէն զոր Թե՛նարտիէ բանալով բռնած էր ձեռքը :

Սակայն Թե՛նարտիէ կը շարունակէր .

— Պարոն Պարոն , ամենագորաւոր պատճառներ կստիպեն զիս հաւատալու թէ սպաննուած երիտասարդը մեծահարուստ օտարական մ'էր , և թէ Ժան Ալալժան անոր ահագին դուրմար մ'ուրննալը զիտնալով թակարդի մը մէջ ձգած էր զան :

— Երիտասարդն ես եմ , և թիկնոցն ալ ահա այս է , գոչեց Մարիուս , և տախտակամածին վրայ հին սև թիկնոց մը նետեց որ բոլորովին արիւնաթաթաւ էր :

Ապա չուխայի կտորը Թե՛նարտիէին ձեռքէն քաշելով թիկնոցին վրայ կճկուեցաւ և խզուած կտորը թիկնոցին պատուած ծայրին մտեցուց : Թիկնոցին և կտորին խզուած կողմերը ճշգրտպէս կը յարմարէին և թիկնոցը չուխային կտորովը կամբողջանար :

Թե՛նարտիէ քար կտրելով ըսաւ մտապէս . Ոտքիս մէկը կտրեցաւ :

Մարիուս կանկ առաւ սարսելով , յուսահատութեամբ և փողկողումով :

Գրպանը խառնեց , և կատաղի բարկութեամբ Թե՛նարտիէին վրան վազեց հինգ հարիւրնոց և հազար ֆրանքնոց զրամաւատմաներով լի ձեռքն անոր երկնցունելով և զրեթէ երեսին վրայ կաթնոյնելով :

— Գու՛ վատանուն մարդ մ'ես , ստախոս մ'ես , զբպարձ
տիչ մ'ես , չարագործ մ'ես : Եկար ամբաստանելու այս մար-
դը , բայց արդարացուցիր , եկար կորուսելու զան , բայց ոչ
այլ ինչ կրցար ընել թէ ոչ փառաւորել : Գողը դուն ես :
Մարդասպանը դուն ես : Թե՛նարտիէ՛ ծօնարէ՛թ , գիտնաս որ
տեսած եմ քեզի՛ Օբիթալի պուլվարին այն որջին մէջ : Գու
վրադ այնքան բաներ գիտեմ որ կրնամ քեզի մինչև թիարա-
նը զրկել , և աւելի հետի իսկ եթէ ուզէի : Կա՛ , ահա քեզի
հազար Ֆրանք , անօրէնդ դու :

Եւ հազար Ֆրանքնոց դրամատոմս մը նետեց Թե՛նարտիէ ին :

— Ա՛հ , ծօնարէ՛թ Թե՛նարտիէ , վատդ անառակ : Թող
քեզի դաս մ'ըլլայ այս , քեզի՛ որ անոր ասոր դաղանիքը կը
փոխանակես , դաղանիք կը ծախես , խաւարը կը խուղարկես ,
ապիրատդ դու : Ա՛ս սա հինգ հարիւր Ֆրանքը , և դուրս
կորսուէ՛ ասիէ : Աւթերլոն է պաշտպանդ :

— Աւթերլոն , մրմուաց Թե՛նարտիէ հինգ հարիւր Ֆրան-
քը հազար Ֆրանքին հետ գրպանելով :

— Այո՛ , մարդասպան , Աւթերլոյի մէջ գնդապետի մը
կեանքն ազատեցիր . . . :

— Զօրապետի մը , ըսաւ Թե՛նարտիէ գլուխը վեր ընելով :

— Գնդապետի մը , կրկնեց Մարիուս բարկութեամբ : Փուլ
մ'անգամ չէի տար զօրապետի մը համար : Եւ հոս եկար
խայտառակութիւններ ընելու : Կըսեմ՝ քեզ թէ ամեն ոճիր-
ները դործած ես : Մեկնէ՛ , աներևոյթ եղեր : Միայն թէ
երջանիկ եղեր , այս է իմ բոլոր փափաքս : Ա՛հ , հրէշդ դու ,
ահա երեք հազար Ֆրանք ևս , սո՛ : Աաղուանէ պիտի մեկ-
նիս , Ամերիկա պիտի երթաս աղջեկիդ հետ , վասն զի կինդ
մեռած է , դարչելի՛ ստախոս : Պիտի գիտեմ մեկնիլդ , աւա-
զակ , և մեկնելու միջոցիդ քսան հազար Ֆրանք ևս պիտի
համբեմ քեզ : Գնա՛ ուրիշ տեղ ելլը կախաղանք :

— Պարոն Պարոն , պատասխանեց Թե՛նարտիէ մինչև դե-
տինը խոնարհելով , յաւիտենական երախտագիտութիւն :

Եւ Թե՛նարտիէ դուրս ելաւ շուարելով և յափշտակուելով
զինքը քաղցրութեամբ խորտակող ոսկիի քսակներէն և գլու-
խին վրայ ինչոզ դրամատոմսէ ահադին կայծակէն , և առանց
հասկնալու թէ ինչ կը նշանակէր այս ամենը :

Թե՛նարտիէ շանթահարուած էր , բայց նաև դոհ , և շե-
տակը շատ պիտի նեղանար իր սիրտն եթէ շանթարգել մը
ունեցած ըլլար այսպիսի շանթի մը դէմ :

Հուտով քանի մը բան ևս ըսենք այս մարդուն վրայ մէկ
մ'ալ իր խօսքը չընելու համար : Մեր պատմած այս դէպ-
քերէն երկու օր ետք Թե՛նարտիէ Մարիուսին շնորհիւր՝ կեղծ
անցադիր մ'առնելով Ամերիկա գնաց իր աղջեկին Ազէլմային
հետ , Կիլո-Եօրքի վրայ քաշուած քսան հազար Ֆրանքի փո-
խանակադրով մը : Անդարմանելի էր Թե՛նարտիէի բարոյական
թշուառութիւնը , Թե՛նարտիէի որ չկրցած էր քաղաքաւոր մը
ըլլալ , ինչ որ էր Եւրոպայի մէջ , նոյնն եղաւ Ամերիկայի
մէջ ալ : Չարասիրտ մարդու մը յարաբերութիւնը երբեմն
բաւական է բարեգործ մը փնտռելու և անկէ յուր գործ մը
արտադրելու համար : Թե՛նարտիէ Մարիուսին ստակովը դե-
րեվաճառ եղաւ :

Երբ դուրս ելաւ Թե՛նարտիէ , Մարիուս անմիջապէս պար-
տէզը վազեց ուր տակաւին կը պտըտէր Գօզէթ :

— Գօզէ՛թ , Գօզէ՛թ , գոչեց , եկուր , շուտ եկուր : Եր-
թանք : Պատգ , կանք մը : Եկուր , Գօզէ՛թ : Ա՛հ , Աստուած
իմ Աստուած , ան է եղեր զիս ազատողը : Շաղբ ան :

Գօզէ՛թ կարծեց թէ խե է Մարիուս , և հնազանդեցաւ :
Մարիուս չէր շնչեր . ձեռքը սրտին վրայ կը դնէր անոր
բաղնուսները զսպելու համար : Մեծաքայլ կերթևեկէր , Գօ-
զէթը կը համբուրէր :

— Ա՛հ , թշուա՛ն մ'եմ , Գօզէ՛թ , կըսէր Մարիուս :
Մարիուս մոլեգին խաւովութեամբ մը համակուած էր : Կըս-
կէր չգիտեմ ինչպիսի վսեմ և տխուր կերպարանք մ'ընդ-
նշմարել 'ի ծան Աւլթան : Անուր առաքինութիւն մը կը

ներկայանար անոր առջև, մեծ և քաղցր, անբաւ այլ խոնարհ
առաքինութիւն մը: Թիպարտն այլակերպելով Քրիստոս
կըլլար: Այս Տրաշքին փողփողումէն կը շանար Մարիուս:
Ճշգրտպէս չէր գիտեր թէ ինչ է տեսածը, բայց գիտէր թէ
վեհ էր այն:

Վայրկենի մը մէջ կառք մ'եկաւ դուռին առջև:
Մարիուս Գօղէթը մտայուններէն ետք ինքն ալ մէջը նեա-
ուեցաւ:

— Կառապան, ըսաւ, Օմ-Արմէ փողոցը, թիւ 7ը:
Կառքը մեկնեցաւ:
— Ո՛հ, ինչ երանութիւն, Օմ-Արմէ փողոցը կերթանք,
դոչնց Գօղէթ: Ա՛լ չէի համարձակեր իր վրայ խօսիլ հետդ:
Պ. Ժանը պիտի տեսնենք հիմա:

— Հայրդ, Գօղէթ, մշանջենապէս հայրդ պիտի տեսնենք:
Կը դուշակեմ, Գօղէթ: Ըսեր էիք ինձ թէ բնաւ չընդունե-
ցար Կալբօշին հետ քեզի զըկած նամակս: Նամակը հօրդ
ձեռքն անցեր է: Պատնէջը դնաց զիս ազատելու համար, Գօ-
ղէթ: Եւ ըստ որում հրեշտակ մ'ըլլալն իր պիտոյքն է,
այն առթիւ ուրիշներ ալ ազատեց. ծափէրը ազատեց: Զիս
այն անդունդէն հանեց քեզի տալու համար: Զիս շալիկելով
այն զարհուրելի կոյուղիէն անցաւ: Ա՛հ, հրեշտակ ապերախտ
մ'եմ: Գօղէթ, քու նախախնամութիւնդ ըլլալէն ետք նաև
իմն եղաւ: Երեւակայէ անդամ մը. զարհուրելի խրուտ մը
կար, որու մէջ հարիւր անդամ խղղուիլը, աղմիւն մէջ խըղ-
ղուիլը բան մը չէր: Զիս այն խրուտէն անցուց, Գօղէթ:
Նուաղած էի. բան մը չէի տեսներ. բան մը չէի լսեր. չէի
կրնար և ոչ իսկ բուն իմ արկածիս նկատմամբ բան մը գիտ-
նալ: Երթանք աունը բերենք զան, մեր հետը առնենք, ու-
ղէ չուղէ, մեզմէ չպիտի բաժնուի ալ: Բաւական է որ աունը
ըլլայ: Բաւական է որ գտնենք զինքը: Մինչև մահս պիտի
մեծարեմ զինքը: Այո, աս ասանկ եղած պիտի ըլլայ, կը
հասկնամ, Գօղէթ: Կալբօշ անոր յանձնած է անշուշտ նա-

մակս: Հիմակ ամեն բան կը մեկնուի: Հասկցար անշուշտ:
Գօղէթ առանց բան մը հասկնալու, ըսաւ:
— Իրաւունք ունիս, Մարիուս:
Սակայն կառքը կը զլքէր:

ՔՂՈՐԲ Ե՞

ԳՐԵՐ ՈՐՈՒ ԵՏԵԻԸ ՅՈՐԵՆ Է

ԺԱՆ Վալժան դուռին դարնուիլը լսելով ետեւ դարձաւ:
— Հրամեցէք, ըսաւ տկար կերպով:

Բացուեցաւ դուռը: Գօղէթ և Մարիուս երեցան: Գօղէթ
սենեակը մտաւ շտապաւ:

Մարիուս սեմին վրայ կայնած կեցաւ դուռին սիւնին կըր-
թնելով:

— Գօղէթ, ըսաւ Ժան Վալժան, և կանգ առաւ իր ա-
թորին վրայ, բազուկները բաց և երեքուն, կերպարանը
վայրենատիպ, տժգոյն, աղետակիր, աչերն ալ անբաւ ու,
բախտութեամբ մը համակուած:

Գօղէթ անհնարին յուզումով լի Ժան Վալժանին կուրծ-
քին վրայ իյնալով,

— Հայր իմ, ըսաւ:
Ժան Վալժան խոռվելով կը թոթովէր:

— Գօղէթն է. ան է. դո՛ւք հոս, տիկին. դո՛ւ հոս, Գօ-
ղէթ: Ո՛հ, Աստուած իմ:

Եւ Գօղէթին գիրկը սեղմուած գոչեց:
— Դո՛ւ ես, իրօք դո՛ւ ես եղեր: Արեմն ահա՛ կը ներես
ինձ:

Մարիուս արտաքին հոսիլը արդիւելու համար արտեա-
նունքը վար ընելով քայլ մ'առաւ, և հեծկտանքը կեցնե-
լու համար իր ամփոփ շուրթերովը մրմնջեց ջղաձգային սար-
սուռ մը զգալով:

— Հայր իմ:
5 140

— Գո՛ւք ևս կը ներէք ինձ , ըսաւ Ժան Վալժան :
Մարիուս չկրցաւ խօսք մը գանձել , և Ժան Վալժան շա-
րայարեց :

— Շնորհակալութիւն :

Գօղէթ շալը հանեց և գլխարկն ալ անկողնին վրան նետեց :

— Սվո՛նք կը նեղեն զիս , ըսաւ :

Եւ ծերունիին ծունդերուն վրայ նստելով պաշտելի շար-
ժումով մ'անդին ըրաւ անոր սպիտակ մազերը և ճակատը
պազաւ :

Ժան Վալժան մնլորադ ին՝ կը թողուր որ Գօղէթ զգուէ
զինքը :

Գօղէթ՝ աղօտապէս միայն հասկնալով իրողութիւնը՝ կը
կրկնապատկէր իր գզուանքը , իբր թէ ուզէր Մարիուսին
պարտքը վճարել :

Ժան Վալժան կը թսթսովէր :

— Ո՛րքան ապուշ է մարդս : Կը կարծէի թէ ալ չլիտի
տեսնէի Գօղէթը : Երևակայեցէք անդամ մը , Պ. Բօնմէրսի ,
երբ ներս մտաք , իւրովի կըսէի թէ ալ լմացաւ : Ահա իր
պղտիկ րօպան . թշուառ մարդ մ'եմ , ալ Գօղէթը չլիտի
տեսնեմ , այսպէս կը խօսէի իւրովի ճիշդ այն պահուն որ սան-
դուզէն վեր կենէիք : Ապուշ էի : Ահա մարդս ապուշ կը-
լայ ասանկ : Վասն զի չեն վստահիր ողորմած Աստուծոյ :
Ողորմածն Աստուած կըսէ . Կերևակայես թէ պիտի լքանին ,
ապուշ : Ոչ , առի չկրնար այդպէս ըլլալ : Օ՛ն , սա տեղ
խեղճ ծերուկ մը կայ որ հրեշտակի մը պէտք ունի : Եւ հրեշ-
տակը կուզայ : Եւ ծերուկն իր Գօղէթը կը տեսնէ , և ծե-
րուկն իր Գօղէթիկը կը տեսնէ : Ա՛հ , շատ թշուառ էի :

Պահ մը չկրցաւ խօսիլ , ապա շարայարեց :

— Ստուգիւ պէտք ունէի ժամանակ առ ժամանակ քիչ մը
տեսնելու Գօղէթը : Սիրտ ըսուած բանն ոսկր մը կուզէ կըր-
ծելու համար : Սակայն կզգայի թէ աւելորդ էի ես : Ինքնի-
քենս պատճառաբանելով կըսէի . քեզի պէտք չունին տեղդ

կեցիր . մարդս իրաւունք չունի մշտնջենական ըլլալու : Ո՛հ ,
օրհնեալ ըլլաւ , Տէր իմ , ահա կը տեսնեմ Գօղէթս : Գօ-
ղէթ , զիտե՛ս որ խիտ գեղանի է Էրիկդ : Ո՛հ , ի՛նչ աղ-
ւոր ասղնակերտ վիշտդ մ'է այդ . ապրիս : Կը սիրեմ այդ
նկարը : Էրիկդ հաւնած է ասի , այնպէս չէ : Բայց պէտք է
գաշմիբներ ալ առնուլ քեզի : Պ. Բօնմէրսի , թող տուէք որ
դուդեմ զինքը : Շատ չպիտի տուէ այս :

Եւ Գօղէթ կը կրկնէր :

— Իրաւ որ չարասրտութիւն մ'էր մեզմէ ատանկ բաժնուի-
լը : Բայց ո՛ւր գացիր , ինչո՞ւ այսքան ուշացար : Առաջները
երեք կամ չորս օրէն աւելի չէին տներ ճամբորդութիւն
ներդ : Նիգօլէթը դրկեցի . բացակայ է , պատասխանեցին ի-
րեն միշտ : Ե՛րբ եկար : Ինչո՞ւ չիմացուցիր մեզ վերագարձդ :
Գիտե՛ս որ շատ փոխուած ես : Ա՛հ , շարասիւրտ հայր . հի-
ւանդութիւն քաշեր է , և մենք բան մը չիմացանք : Վայ ,
նայէ , Մարիուս , ո՛րքան ցուրտ է եղեր ձեռքը :

— Այսպէս ահա կը տեսնեմ ձեզի : Արեւմն ներեցէք ինձ ,
Պ. Բօնմէրսի , կրկնեց Ժան Վալժան :

Երբ Ժան Վալժան ըսաւ այս խօսքը , ինչ որ Մարիուսի
սրտին մէջ կուռէր՝ ելք մը գանձելով դուրս յարձակեցաւ
ուժղնակի :

— Կը լսե՛ս , Գօղէթ , տակաւին նոյն բանը կը կրկնէ ,
ներումն կը խնդրէ իզմէ : Եւ ինչ ըրաւ ինձի , զիտե՛ս ար-
դեօք , Գօղէթ : Կեանքս ազատեց , և որ աւելին է՝ ինձ
տուաւ քեզի : Եւ զիս աղատելէն ետք , և քեզի ալ ինձի
տալէն ետք ինքզինքը զօհեց : Ահա մարդը : Ե՛ւ հիմա շնոր-
հակալ կըլլայ իզմէ , իզմէ՛ որ ապերախս եմ , իզմէ՛ որ մու-
ցկոտ մ'եմ , իզմէ՛ որ անգութ մ'եմ , իզմէ՛ որ յանցաւոր
մ'եմ : Գօղէթ , բոլոր կեանքս այս մարդուն ոտներուն քոփ
անցնելու ըլլամ , դարձեալ քիչ է : Այն պատնէչէն , կո-
յուղիէն , հնոցէն , կոյանոցէն անցաւ ինձի համար , քեզի
համար , Գօղէթ : Առաւ տարաւ զիս ամեն տեսակ մահերէ

որոնցմէ կազատէր զիս և զոր իրեն համար կընդունէր : Անի՛նս ամեն քաջութիւնները , ամեն առաքինութիւնները , ամեն գիւցազնութիւնները , ամեն առաքինութիւնները : Գօզէթ Կայս մարդը հրեշտակ մ'է :

— Լո՛ւ լի՛ր , լի՛ւ , ըսաւ կամայ մը Ժան Վալժան : Ի՛նչ հարկ կայ ատոնք ըսելու :

— Բայց դո՛ւք , դոչեց Մարիուս պատկառանք լի բարկու թեամբ մը , ինչո՞ւ դուք չըսիք ինձի : Գուք ալ յանցանք ունիք : Անոր ասոր կեանքը կաղապէք , և բան մը չէք ըսեր : Այս չբաւեր , և ահա ձեր գիմակը հանելու պատրուակաւ ինքզինքնիդ կը զբոյարտէք : Սոսկալի բան մ'է այդ :

— Ճշմարտութիւնը ըսի , պատասխանեց Ժան Վալժան :

— Ա՛չ , կրկնեց Մարիուս , Ճշմարտութիւնը Ճշմարտութիւն է երբ ամբողջ է , և դուք չըսիք ինձ Ճշմարտութիւնը , դուք Պ . Մատրէնէն էիք . ինչո՞ւ չըսիք : Ժավէրը ազատեցիք . ինչո՞ւ չըսիք . կեանքս ձեզի կը պարտաւորէի . ինչո՞ւ չիմացուցիք :

— Վասն զի ձեզի պէս կը մտածէի : Կը կարծէի թէ Իրաւունք ունէիք : Պէտք էր որ մեկնէի : Եթէ զիտցած ըլլայիք այդ կոյուղիին դործը , զիս ձեր քովը պիտի առնէիք : Աստի կը պարտաւորէի լռել : Եթէ ըսած ըլլայի , ամեն ինչ անհանդիստ պիտի ըլլար իմ պատճառաւ :

— Ի՛նչ անհանդիստ պիտի ըլլար . ո՞վ անհանդիստ պիտի ըլլար , կրկնեց Մարիուս : Մի՛թէ կը կարծէք թէ ա՛լ հոս պիտի մնաք : Պիտի տանինք ձեզի : Ա՛հ , Տէր իմ Աստուած , ե՛րբ կը մտածեմ թէ լուի դիպուածով մ'իմացայ այս ամեն բաները : Պիտի տանինք ձեզի : Գուք մեր մէկ մասն էք : Անոր և իմ հայրս էք : Ա՛լ և ոչ իսկ օր մը պիտի անցունէք այս տունը : Մի՛ կարծէք թէ վաղը հոս պիտի ըլլաք :

— Վաղը , ըսաւ Ժան Վալժան , հոս չպիտի ըլլամ , բայց ձեր տունն ալ չպիտի ըլլամ :

— Ի՛նչ ըսել կուզէք , կրկնեց Մարիուս : Կայեցէք ինչ կրքեմ . ա՛լ չե՛նք թողուր որ ճամբորդութիւն ընէք : Ա՛լ չպի-

տի հեռանաք մեր քովէն : Մերն էք ա՛լ : Ա՛լ չե՛նք ձեր ձեզի :

— Այս անգամ չպիտի պրծիս , վրայ բերաւ Գօզէթ : Վարը կտօք մ'ունինք : Կառեանդեմ քեզի : Եթէ պէտք ըլլայ , բռնութեամբ :

Եւ՛ խնդարով՝ ձերունին գիրկովը վեր վերցունելու շարժումն ըբա :

— Սենեակդ միշտ պատրաստ կը կենայ մեր տունը , շաքայրեց Գօզէթ : Եթէ զիտնայիր թէ պարտէզն սրբան աղւոր է այս միջոցիս : Հաւամրդիները շատ աղէկ կուզան պարտէզին : Ծառուղիները դեռի աւազով հարթուած են . մանիշաղոյն պղտի խեցիներ կան : Ելազներէս պիտի ուտես : Ես կը ջրեմ զանոնք . և ա՛լ ոչ տիկին , ոչ ալ Պ . Ժան կայ . հանրապետական իշխանութիւն ունիս . ամեն մարդ որ կրքէ մէկ մէկու , այնպէս չէ՛ , Մարիուս : Հիմնադիրը (programme) փոխուեցաւ : Հայր իմ , չգիտես թէ ինչ վիշա քաշեցի . կարմրալանջ թռչուն մը կար որ պատին վրայ ծակի մը մէջ իր բոյնը շինած էր . սոսկալի կատու մը կերաւ թռչունս : Իմ փեղճ ազուրիկ թռչնիկս որ գլուխը պատուհանէն դուրս կը հանէր և որ ինձ կը նայէր : Ապի իր վրայ : Եթէ կարելի ըլլար , պիտի մեղցնէի կատուն : Բայց հիմակ ա՛լ ոչ որ կուլայ : Ամեն մարդ կը խնդայ . ամեն մարդ երջանիկ է : Մեր հետը պիտի դաս : Մեծ-հայրս սրբան գոհ պիտի ըլլայ : Պարտէզին մէջ քեզի յատուկ ածու մը պիտի ունենաս , պիտի մշակես , և նայինք քու ելազներդ ալ փոխներուս պէս գեղեցիկ պիտի ըլլան : Եւ ինչ որ ուզես պիտի ընեմ , գուցէ ալ ինչ որ ըսեմ պիտի ընես , պիտի հնազանդիս փնձ :

Ժան Վալժան Գօզէթին խօսքերը մտիկ կընէր առանց լսելու : Անոր ձայնին երած շարժումները կը լսէր աւելի քան թէ խօսքերուն իմաստը . արտասուքի կայլակ մը , այն կայլակներուն մին որք հոգիին մարդրիտներն են , յամբարար կը ծէք Ժան Վալժանին աչքին մէջ :

Ժան Վալժան մըմըեց .

— Աստուած բարի է, և ասոր քաղցոյցն ահա Գօղէթին հոս ըլլան է:

— Հայր իմ, ըսաւ Գօղէթ:

Ժան Ալալժան շարունակեց:

— Ստուգիւ զմայրի թան մը կը ըլլար միասին ապրիլը: Ծառերուն վրայ լի թռչուններ ունին: Գօղէթին հետ պիտի պարտէի: Քաղցր է ըլլալ այն անձերու հետ որք կապրին, բարի լոյս կը սեն իրարու, մէկը մէկ կը կանչեն սարտէզին մէջ: Առաւօտէն սկսելով կը տեսնուին: Ամեն մէկերնիս խորշ մը կը մշակէ: Գօղէթ իր ելաղները կը կերցունէր ինձ, ես ալ իրեն վարդերս ժողովել կուտայի: Զմայրելի թան մը կը ըլլար այս: Միայն թէ...

Խօսքը կտրեց, և ըսաւ մեղմիկ.

— Մեղք:

Արտօսը չինկաւ, ներս մտաւ, և ժան Ալալժան արտօսին տեղ ժպիտ մ'ունեցաւ:

Գօղէթ ծերունիին երկու ձեռները իր ձեռներուն մէջ առաւ:

— Աստուած իմ, ըսաւ Գօղէթ, ձեռքդ հիմակ աւելի ցուրտ է: Միթէ հիւսնդ ես: Միթէ ցաւ մ'ունիս:

— Ե՞ս ոչ, պատասխանեց ժան Ալալժան. շատ աղէկ եմ: Միայն թէ...

Կեցաւ:

— Միայն թէ ինչ:

— Պահ մ'ետք պիտի մտնիք:

Գօղէթ և Մարիուս սարուեցան:

— Մեռնի՛լ, գոչեց Մարիուս:

— Այո՛, բայց բան մը չէ մտնիլը, ըսաւ ժան Ալալժան. Զունչ առաւ, ժպտեցաւ և ապա կրկնեց.

— Գօղէթ, ինձ կը խօսէիր, շարունակէ, դարձեալ խօսէ, ուրեմն պզտի թռչնիկդ մտաւ, խօսէ որ ձայնդ լսեմ:

Մարիուս՝ քար կտրած՝ կը նայէր ծերունիին:

Գօղէթ կսկծալի աղաղակ մը հանեց.

— Հայր, հայր իմ, պիտի ապրիս: Ա՛լ պիտի ապրիս: Այուզեմ որ ապրիս, լսեցիր:

Ժան Ալալժան զլուխը դէպ 'ի Գօղէթ վերցուց պաշտուեով:

— Լաւ կըսես, այո՛, արդիլէ՛ զիս մեռնելու: Ա՛յլ գիտէ. թերևս պիտի հնազանդիմ: Մեռնելու վրայ էի երբ հոս ելաք: Ձեր գալուստը կեցուց զիս: Այրծեցի թէ վերստին կը ծնէի:

— Տակաւին առոյգ և քաղով էք, գոչեց Մարիուս: Միթէ կերևակայէք թէ մարդս կը մեռնի ատանի շուտ մը: Ա՛խտ ունեցաք, բայց այսուհետև չպիտի ունենաք: Ձեզմէ ե՛ս ներումն կը խնդրեմ, և ծուներ կրկնելով կը խնդրեմ: Ա՛լ պիտի ապրիք, և մեզի հետ պիտի ապրիք: Պիտի առնենք ձեզի: Այսուհետև մեր երկուքին միակ մտածումը ձեր երանութիւնը պիտի ըլլայ:

— Ինչպէս լսեցիր, ահա Մարիուս կըսէ թէ չպիտի մեռնիս, կրկնեց Գօղէթ արտասուելով:

Ժան Ալալժան իր ժպիտը շարունակելով, ըսաւ.

— Պարսն Բօնմէրսի, եթէ զիս ձեր հետն առնուք, միթէ այս պատճառաւ զիս պիտի արդիլէք ըլլալու ինչ որ եմ: Ոչ. Աստուած ձեզի և ինձի պէս մտածեց, և իր կարծիքը չփոխեք. իմ այս աշխարհէ մեկնիլս օգտակար է: Մահը լաւ կարգադրութիւն մ'է: Աստուած մեզմէ աղէկ գիտէ ինչ որ պէտք է մեզի: Թող երջանիկ ըլլաք դուք, թող Պ. Բօնմէրսին Գօղէթին ունենայ, թող երիտասարդութիւնն առաւօտին հետ ամուսնանայ, թող ձեր բոլորտիքը, սրբեակներս, վարդեր և սոխակներ ըլլան, թող ձեր կեանքն արևին հետ գեղեցիկ մարդագետին մ'ըլլայ, թող երկնից բոլոր ուրախութիւնները ձեր հոգին զբաւեն և թող ես ալ մեռնիմ հիմակ որ ամենեկին օգուտ մը չունիմ, անտարակոյս քարի է այս ամենը: Արդարութեամբ խօսիք, ինչպէս կը տեսնէք, հիմակ ալ անկարելի է ամեն բան կատարելապէս կղզամ թէ ալ

բնացաւ : Ժամ մ'առաջ նուազեցայ : Մանաւանդ թէ այս դի-
շեր սա փարջին բողբ ջուրը խմեցի : Արքան բարի է էրիկդ ,
Գողթ : Անոր հետ շատ աւելի աղէկ ես քան թէ ինձի հետ :

Գուռէն ձայն մ'եկաւ : Բժիշկն էր եկողը :
— Բար'իբկուն և մնաք բարեաւ , տօթթոր , ըսաւ Ժան
Աւլթան : Ահա իմ գաւակներս :

Մարիուս բժիշկին մօտեցաւ և միայն սա բառը ուղղեց ա-
նոր . Գարն . . . : Բայց այս բառը արտասանելուն հերպին
մէջ ամբողջ հարցում մը կար :

Բժիշկը յայտարար նայուածքով մը պատասխանեց հար-
ցումին :

— Իրերուն անսխորժ ըլլալը , ըսաւ Ժան Աւլթան , Աս-
տուծոյ նկատմամբ անիրաւ ըլլալու պարճառ մը չէ :

Պահ մը լուսթիւն եղաւ : Ամեն սիրտերը բռնուած էին :
Ժան Աւլթան դէպ 'ի Գողթ զարձաւ : Սկսաւ հոգեպիշ
նայիլ անոր , իբր թէ ուղէր անոր մէկ մասը անուր յաւի-
տեանութեան համար : Ժան Աւլթան Գողթին նայելով կը-
նար հիանալ նաև խաւարին անդունդէն ուր իջած էր ինք :
Այն քողոր գեժքին ցորումն իր տժգոյն երեսը կը լուսաւո-
րէր : Գերեզմանն ալ կրնայ շահաւ :

Բժիշկը ձեռունիին երակին զարկը քննեց :

— Ա՛հ , ձեզի պէտք ունի եզեր , մրմուսց Գողթին և
Մարիուսին նայելով :

Եւ Մարիուսին ականջին ծուռելով խիստ կամաց մ'ըսաւ .

— Ըստ ուշ :

Ժան Աւլթան՝ Գողթին նայելէ դրեթէ առանց դադրելու
Մարիուսին և բժիշկին նայեցաւ հանգարտութեամբ : Իր բեր-
նէն սա խօսքն իլաւ հազիւ հազ արտասանուելով :

— Բան մը չէ մուսիլը . բայց սոսկալի բան է չապրիլը :

Յանկարձ ելաւ կայնեցաւ : Այս ոյժի վերադարձներն եր-
բեմն հոգեվարութեան բուն նշանն են : Հաստատուն կերպով
մը քայլելով պատին մօտեցաւ , մէկ դի ըրաւ Մարիուսը և

բժիշկը որք կուզէին օղնել իրեն , պատին վրայ կախուած
պղնձեայ պղտի խաշլուլթիւնը առաւ , քաջատողջութեան շար-
ժուով անթերի աղատութեամբ տեղը գտնալով նորէն նըս-
տաւ , և խաշլուլթիւնը սեղանին վրայ դնելով ըսաւ բար-
ձրաձայն .

— Ահա մեծ մարտիրոսը :

Ապա կուրծքը կքեցաւ , գլուխն երերում մ'առնեցաւ իբր
թէ գերեզմանին գինովութիւնը տիրէր իր վրայ , և իր եր-
կու ձեռները՝ զոր ծունդերուն վրայ գրած էր՝ սկսան ըզուն-
դով իր բանթալօնին կաւար փորել :

Գողթ ռսեղեն կը բռնէր ձեռունին , կը հեծկլտար , և
կը ջանար խօսիլ անոր առանց կարենալու խօսիլ : Արցուն-
քին հետն եկող աղետալի լորձունքին հետ խօսքեր կը խառ-
նուին . այս խօսքերուն մէջ հեռեւեալները կը լսուէին որո-
շակի . — Հայր , մի թողուր մեզի : Կարելի է որ քեզի նորէն
գտած ըլլանք ա՛լ բոլորովին կորուսելու համար :

Կրնայ ըսուիլ թէ հոգեվարութիւնն օձապէս կերթեկէ :
Կերթայ , կուզայ , դէպ 'ի գերեզմանը կը նետուի , և դէպ
'ի կենդանութիւն կը վերադառնայ : Մեռնելու գործողութեան
մէջ խարխափում կայ :

Ժան Աւլթան այս կէտ թախացումէն ետք նորէն ոյժ ա-
ռաւ , ճակարը ցնցեց կարծես անոր վրայի խաւարը թօթա-
փելու համար , և դրեթէ բոլորովին ուշաբրեցաւ . Գողթին
թեզանիին մէկ ծայրը բռնեց և համբուրեց :

— Ահա կուշաբրի՛ , տօթթոր , կուշաբրի՛ , զոչեց Մարիուս :

— Երկուքնիկ ալ բարեսիրտ էք , ըսաւ Ժան Աւլթան :
Ըսեմ հիմա ձեզ թէ ինչ բան ցաւ առաւ ինձ : Պ . Բօն
մէրսի , ինձ ցաւ տուող բանն է այն ստակին դպնալ չու-
զելի : Այն ստակն օրինաւորապէս ձեր կնոջն է : Բացատրեմ
ձեզ իրողութիւնը , որդեակներս , ասոր համար մանաւանդ
դո՛հ եմ ձեզի տեսնելուս : Սե սաթը Անդրկայէն կուզայ :
Բպիտակ սաթն ալ նորվէկիայէն : Այս ամեն տեղեկութիւնն

ները դրուած են սա թուղթին մէջ զոր պիտի կարգաք : Ապարանջաններու նկատմամբ բան մը հնարեցի որ է կցուած թիթեղէ օղերու տեղ մօտեցած թիթեղէ օղեր զործածել : Այսպէս շինուած ապարանջան մ'աւելի աղւոր , լաւագոյն և նուազ սուղ է : Ար հասկնաք թէ սրբան ստակ կարելի է վասակիլ այս կերպով : Արդ Գօղէթին հարստութիւնն օրինաւորապէս իրն է : Այս մանր պարագաները ըսի ձեզի որպէս զի հանդարտ ըլլայ ձեր միտքը :

Գունապանուհին վեր ելած էր և կիսաբաց դռնէն ներս կը նայէր : Բժիշկը ճամբեց զան , բայց բարեմիտ և ջերմ առնդ կինը աներևոյթ ըլլալէն առաջ մահաձիգ ծերունիին զոչեց , ազազակ զոր բժիշկը չկրցաւ արդիւնել :

— Քահանայ մը կուզէք :

— Քահանայ ունիմ ես , պատասխանեց ծան Ապժան :

Եւ մատովը կարծես զլուխին վերևը տեղ մը ցուցուց ուր թերևս մէկը կը տեսնէր :

Հաւանական է թէ իրօք Պիէնվընիւ եպիսկոպոսը ներկայ էր ծան Ապժանին հողեվարքին :

Գօղէթ կամաց մը բարձ մը դբաւ ծերունիին փոքին տակը : Ծան Ապժան կրկնեց .

— Պ. Բօնմէրսի , կողաչեմ , մի վախնաք : Աեց հարիւր հազար ֆրանքը Գօղէթին սեպհականութիւնն է : Ուրեմն կեանքս փնձ տեղը անցուցած պիտի ըլլամ եթէ չվայելէք այս գուժմարը : Յաջողեր էինք շատ աղէկ շինելու այն ապակեղէն զարդերը : Ար մըցէինք այն իրերու հետ որք Պերլինի չքնաղ զարդերը կանուանին : Օրինակի աղաղաւ կարելի չէ Ալմանիայի սև ապակիին նմանը շինել : Միայն երեք ֆրանքի կելնէ տասներկու երկոտասանը որ շատ լաւ կտրուած հազար երկու հարիւր սաթ կը պարունակէ :

Երբ մեզի սիրելի էակը մահուան դուռը կը հասնի , կը նայինք այնպիսի նայուածքով մ'որ անոր կը փարի և որ կուզէ բռնել զան : Գօղէթ և Մարիօս ձեռք ձեռքի առած

անոր առջև ոտքի վրայ կը կենային վշտաբեկ և անմուռն , չկրնալով բան մ'ըսել մահուան , յուսահատելով և դողալով :

Բոպէ առ բոպէ ծան Ապժան կը ծառէր , կիջներ , տըխուր հորիզոնին կը մօտէր : Հիմակ ալ մերթ ընթ մերթ կառնէր շունչը , և շնչելու ատեն նաև կը հոնչէր փոքր ինչ : Գժուարաւ կը շարժէր բազուկները , ոտներն ալ շարժում չունէին , և մինչդեռ անդամներուն հիբութիւնը և մարմնոյն ձնշումը կաւելնար , հողիին բոլոր վեհութիւնը դուրս կելնէր և անոր ճակտին վրայ կը ծաւալէր : Անծանօթ աշխարհին լոյսն արդէն տեսանելի էր իր աչքին մէջ :

Գէմքը կը տժղուներ ու միանգամայն կը ժպտէր : Ալ կենդանութիւն չունէր ան , ուրիշ բան ունէր : Ըունչը կը նուազէր , նայուածքը կաւելնար : Գիակ մ'էր , բայց կզգայիր թէ թեք ունեցող դիակ մ'էր ան :

Նշան ըբաւ Գօղէթին , ապա նաև Մարիօսին որ մօտեանն անշուշտ յետին ժամին յետին վայրկեանը հասած էր , և սկսաւ խօսիլ անոնց այնքան տկար ձայնով որ կարծես թէ հեռուէն կուզար այն ձայնը և թէ իրենց և անոր մէջ արդէն պատ մը կայ :

— Մօտեցիր , երկուքնիդ ալ մօտեցէք : Ար սիրեմ զձեզ յոյժ : Ո՛հ , այսպէս մեռնիլը բարի է : Գուց ալ զիս կը սիրեն , իմն Գօղէթ : Աղէկ դիտէի թէ միշտ սէր ունէիր քու խեղճ ծերուկիդ վրայ : Ո՛րքան ազնիւ ես որ հոգ տարիր սա բարձը փորիս տակը դնելու : Քիչ մը պիտի լաս վրաս , այնպէս չէ : Բայց շատ մի լար : Չեմ ուզեր որ ճշմարիտ վեշտեք ունենաս : Պէտք է որ շատ զուարճանաք , սիրելի զաւակներս : Մոռցայ ըսել ձեզ թէ առանց սլաքի օղերը ամենէն աւելի շահ կը բերէին : Տասներկու երկոտասանը տաս ֆրանքի կելնէր և վաթսուս ֆրանքի կը ծախուէր : Ստուգիւ շահաւէտ առուուոր մ'էր այն : Ուրեմն մի զարմանաք վեց հարիւր հազար ֆրանքին համար , Պարոն Բօնմէրսի : Պատուաւոր կերպով վաստիւած ստակ է այն : Արնաք հարուստ

ըլլալ Տանդարտութեամբ : Պէտք է կառք մը , ժամանակ տա
 ժամանակ թատրոնը օթեակ մը , պարահանդէսի զեղեցիկ
 պաճաւաճանք ունենալ , իմն Գօզէթ , և ձեր բարեկամներուն
 ընտիր սեղաններ տալ , շատ երջանիկ ըլլալ : Քիչ մ'առաջ
 նամակ մը կը գրէի Գօզէթին : Գօզէթ պիտի գտնէ այն նա-
 ճակը : Գօզէթին կը ձգեմ չմինէային վրայի երկու աշտանակ-
 ները . արծաթէ են անոնք , բայց ինծի համար ոսկիէ , ա-
 դամանդէ են . իրենց վրայ գրուած ճրագները եկեղեցիի մոտի
 կը փոխուին : Չգիտեմ թէ արգեօք հոն վերը գո՞ճ է իզմէ ան
 օր տուած է ինձ սոյն աշտանակները : Ըրի ինչ որ կըցայ
 ընել : Չաւակներս , մի մտնաք թէ աղքատ մ'եմ , ուստի զիս
 ուր կուզէ թող ըլլայ , տեղ մը թաղեցէք քարի մը տակ որ-
 պէս զի տեղը յայտնի ըլլայ : Այս է իմ կամքս : Քարին
 վրայ անուն չուզեր : Եթէ Գօզէթ կուզէ երբեմնակի գալ դե-
 ընդմանին քով , պիտի ուրախանամ : Նաև դո՞ւն , Պ . Բօնմէր-
 սի : Պէտք է խոստովանիմ թէ միշտ չսիրեցի քեզի . ուստի
 ներումն չնորճէ : Հիմա Գօզէթ և դուն ալ մէկ մարմին կը
 կազմէք ինծի համար : Շատ երախտազեա եմ քեզի : Ազգամ
 թէ երջանիկ կընես Գօզէթը : Ա՛հ , եթէ զիմանայիր , Պարսն
 Բօնմէրսի , յիբարի իմ ուրախութիւնս էին իր վարդազոյն
 զեղափայլ այտերը . Երբ կը տեսնէի թէ փոքր ինչ տժգոյն
 է , կը արտմէի : Պարանին մէջ հինգ հարիւր Փրանքնոց
 գրամատոմ մը կայ որու չղպցայ դեռ . աղքատներուն բաժ-
 նեցէք զայն : Գօզէթ , հոն անկողնին վրայ կը տեսնես պղտի
 ըօպադ . կը ճանչնամ : Սակայն գեռ տաս արի հազիւ անցաւ
 անկից 'ի վեր : Ի՛նչպէս կանցնի ժամանակը : Շատ երջանիկ
 եղանք : Հիմակ ալ լինցաւ : Մի լաք , սիրելի գաւախներս ,
 շատ հեռի չպիտի երթամ , վերէն պիտի տեսնեմ ձեզի : Գի-
 շերն եթէ անգամ մը նայիք , ժպտիլս պիտի տեսնէք : Գօ-
 զէթ , կը յիշես Մօնֆէրմէյը : Աստառին մէջն էիր , շատ կը
 վախնայիր . կը յիշես Զուրի գոյլին ճարմանդէն բռնելը : Ա-
 ղաջին անգամ հոն բռնեցի քու խեղճ թաթիկդ : Որքան

ցուրտ էր թաթիկդ : Ա՛հ , օրիորդ , այն ժամանակները շատ
 կարմիր էին ձեր ձեռները . հիմա ծիծի պէս ձերմակ են :
 Հասցաւ մծ պէպէկը . կը յիշեմ : Գաթերին կանուանէիր զայն :
 Աը ցաւէիր հետզ վանքը չեբեբուդ համար : Երբեմն եր-
 բեմն օրքան խնդացուցիր զիս , մ' քաղցր հրեշտակիք իմ : Երբ
 անձրև եկած ըլլար , վտակներուն վրայ յարգի շուղեր կը
 դնէիր որ նաւեն , և նաւերնին կը դիտէիր : Օր մ'ուռիէ-
 զնգահար մը տուի քեզի , նաև դունդ մը դեղին , կապոյտ ,
 կանաչ փետուրներով : Գուն սակայն մուցած ես ասոնք : Շատ
 չարաճճի էիր պզտիկութեանդ ատեն : Աը խաղայիր : Ահանջ
 ներէդ կերասներ կը կախէիր : Անցած զացած բաներ են ա-
 տոնք : Անտառներն ուսկէ մարդս զաւակին հետ անցած է ,
 ծառերն որոնց մէջ պարտած է , վանքերն ուր պահուեցան ,
 խաղերը , մանկային սիրուն խնդումներն անցան մուցուեցան
 ալ : Երեւակայեր էի թէ իմն են այս ամեն բաները : Ահա
 հոս էր իմ ազըռթիւնս : Սա Թեհնարտիէները չարասիրտ ե-
 ղան : Պէտք է ներել անոնց : Գօզէթ , մօրդ անունը քեզի
 ըսելու վայրկեանն ահա եկաւ : Պանթին էր անունը : Աղէկ
 միտքդ պահէ այս Պանթին անունը : Ամեն անգամ որ պիտի
 արտասանես այս անունը , ծունր դիր : Շատ տառապեցաւ
 ան : Գու որքան երջանիկ եղար , ան ալ այնքան դժբաղդ
 եղաւ : Աստուծոյ բաշխումներն են ասոնք : Հոն վերն է Աս-
 տուած , կը տեսնէ մեզի ամենքս ալ , և զիտէ թէ ինչ կընէ
 իր մծ աստղերուն մէջէն : Աւրեմն ես ալ պիտի մեկնիմ , սի-
 բելի զաւակներս : Միշտ սիրեցէք զիւրար : Սիրուելէն 'ի զատ
 դրեթէ ուրիշ բան չկայ այս աշխարհին մէջ : Երբեմն պիտի
 յիշէք այն խեղճ ծերը որ հոս մեռաւ : Ո՛ր իմն Գօզէթ , յան-
 ցանքը իմն չէ , հատա՛ , եթէ այս վերջին ժամանակներս
 ցանքը իմն չէ , հատա՛ , եթէ այս վերջին ժամանակներս
 չտեսայ քեզի : Սիրտս կը խշխշար . մինչև փողոցին անկիւնը
 կերթայի . անցնիլս տեսող մարդիկ թերևս վրաս կը խնդային .
 խեղ պէս էի . անգամ մ'առանց զիմարկի դուրս ելայ : Մի-
 բելի զաւակներս , ալ կսկսիմ աղէկ չտեսնել , դեռ ըսելիք

ունէի , բայց հող չէ : Քիչ մը յիշեցէք զիս : Օրհնեալ է
աղիներ էք : Չգիտեմ թէ ինչ ունիմ . լոյս կը տեսնեմ : Ա
ւելի մտեցեք : Երջանիկ կը մեռնիմ : Տուէք ինձ ձեր ամե
նասիրելի զլուխները որպէս զի ձեռքս վրան դնեմ :

Գօզէթ և Մարիուս ծուռդի վրայ եկան մնլորդին , ար
տասուալի , ամեն մէկը ժան Աալժանի մէկ ձեռքին վրայ :
Այս վեհ ձեռքերն ալ չէին շարժեր :

Ժան Աալժան կունակի վրայ ինկած էր . երկու աշտանակ
ներուն լոյսը կը լուսաորէին զան . սպիտակ գէմքը երկինք
կը նայէր , թողլով որ Գօզէթ և Մարիուս իր ձեռները համ
բուրեն անյադարար . ժան Աալժան մեռած էր :

Գիշերն առանց ատողի և բոլորովին խաւարամած էր : Հար
կաւ մուծին մէջ անբաւ հրեշտակ մ'որ օտքի վրայ թևատա
րած կայնած էր հողիին սպասելով :

ՔՇՈՒՄ Զ

ԽՈՏԸ ԿԸ ՊԱՀԻ ԵՒ ԱՆՁԲԵՆԸ ԿԸ ՁՆՁԻ

ԲԵՐ-ԼԱՇԷՁԻ դերեղմանատունը , հասարակաց փոսին
մտաերը , այս դերեղմանային քաղքին վայելատէր թաղէն հե
ռի , յաւիտենութեան առջև մահուան սոսկալի նորաձեռութիւն
ները ցուցունող այն ամեն քմածին դերեղմաններէն անդին
ամայի անկիւն մը կայ , ուր հին պատի մը քով և բարձրա
բերձ գեղձի մը տակ որու վրայ վրանածաղիկ բաղեղներ կը
մաղցին՝ քար մը կը դանուի սէղերու և մամուռներու մէջ :
Միւսներուն պէս այս քարն ալ ազատ չէ ժամանակին բորո
տութիւններէն , բորոտումէն , լուէն և թուչնոց քակորնե
րէն : Զուրը կը դալարէ , օդն ալ կը սեւէ զայն : Որ և է պո
ղոտայի մօտ չէ այն , և մարդիկ չեն ախորժիր այն կողմն եր
թալու վասն զի խոտերը բարձր են և սոսները կը թըլուին ան
միջապէս : Եթէ քիչ մ'արեւ ըլլայ , մողէզներ կուդան քարին
վրայ , և խոտերը զուարթօրէն կը սարսոխն անոր բոլորալքը :
Գարնան ժամանակ շիկահաւները դեղձին վրայ կերգեն :

Քարին վրայ որ և է անուն չկայ :
Սակայն և ասիէ շատ տարի առաջ ձեռք մը մատիտով
յետադայ չորս ստանաւորը դրեց , որք սակաւ առ սակաւ ան
ընթեռնի եղան անձրեկին և աւաղին տակ մնալով և որք հա
ւանական է թէ այսօր սրբուած են :

Կը նիրհէ : Թեւ շատ տարօրինակ
իր բաղքն եղաւ , սակայն կապրէր նա .
Մեռաւ երբ քովէն գնաց իր հրեշտակ .
Մահը պարզապէս հաւառ անխնայ ,
Ինչպէս գիշերուամ մութը կը հաւանի
Երբ արևն երկրէս կերթայ կանձեալի :

ՎԵՐՁ

ՅԱՆԿ ՆԻԻԹՈՅ

ԳԻՐԲ ՀԻՆԳԵՐԱՐԻ

ԹՈՌՆ ԵՒ ՀՍԻԸ

ԵՐԵՅ

ԳՒՈՒՍ Ա. Որ նորէն կը տեսնուի զինկէ սպեղանի ունեցող ծառը	5
» Բ. Մարիուս քաղաքային պատերազմն ելնելով ընտանեկան պա տերազմի կը պարապատուի	10
» Գ. Մարիուս կը յարձակի	17
» Դ. Օրբորդ Յիւնոքման վերջապէս կը հաւանի թէ գէշ չէ Գ . Փօշլլվանին թեկին տակ բան մ'ունենալով ներս մտնելը	21
» Ե. Աւելի աղէկ է սր ստակդ այսինչ անտառը դեռեղեն քան թէ այսինչ նօտարին քովը դնես	28
» Զ. Երկու ձերերը իւրաքանչիւր որ իր կերպովը ամեն բան կը նեն որպէս զի երջանիկ ըլլայ Գօզէթ	30
» Է. Երազի արդիւնք երանութեան հետ խառնուած	42
» Ը. Երկու մարդ զոր անհնարին է վերստին գտնել	45

Handwritten signature and date:
20/10-41
11.5.51
444

ԳԻՐՔ ՎԵՑԵՐՈՐԴ

ԳԻՇԵՐ Մ'ՈՐ ԱՆՔՈՒՆ ԿԱՆՑՆԻ

ԳԼՈՒԽ Ա. 16 փետրվար 1833	ԵՐԵՍ	51
» Բ. Ժան Վալտան տակաւին կապած է թեւը.....		64
» Գ. Անբաժանելին		78
» Դ. Անմահ սիրտ.....		81

ԳԻՐՔ ԵՕԹԵՐՈՐԴ

ԲՍԺԱԿԻՆ ՅԵՏԻՆ ԿԱԹՒԼԸ

ԳԼՈՒԽ Ա. Եօթներորդ կամարն և ութերորդ երկինքը.....	88
» Բ. Երեան եղող գաղանթի մը մութ կէտերը.....	111

ԳԻՐՔ ՈՒԹԵՐՈՐԴ


ՎԵՐՋԱԼՈՒՍԱԿԱՆ ՆՈՒՍՋՈՒՄ

ԳԼՈՒԽ Ա. Վարի սենեակը.....	123
» Բ. Գեղ ետեն առնուած ուրիշ քայլեր.....	129
» Գ. Բիւռնի փողոցին պարտեզը կը յիշեն.....	133
» Դ. Չգողութիւն և շեջում.....	139

ԳԻՐՔ ԻՆԵՐՈՐԴ

ՅԵՏԻՆ ՄԹՈՒԹԻՒՆ, ՅԵՏԻՆ ՍՐՇԱԼՈՅՍ

ԳԼՈՒԽ Ա. Գթութիւն դժբաղդներու, բայց ներողամտութիւն երջանակներու համար	142
» Բ. Եղը հառած ճրագի մը յեան երերումները.....	145
» Գ. Գրիչ մը ծանր կուգայ որու որ Ֆօշլովանին կառքը կը վերցուներ.....	147
» Դ. Մեղանի շիշ մ'որ լոկ կապիտակէ.....	151
» Ե. Գիշեր որու ետեւը ցորեկ է.....	177
» Զ. Խոտը կը պահէ և անձրևը կը ջնջէ.....	190



2007

ՀՀ Ազգային գրադարան



NL0310155

ՀՀ Ազգային գրադարան



NL0310154

